



Հայկական գիտահետազոտական հանգույց Armenian Research & Academic Repository



Սույն աշխատանքն արտոնագրված է «Ստեղծագործական համայնքներ
ոչ առևտրային իրավասություն 3.0» արտոնագրով

**This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial
3.0 Unported (CC BY-NC 3.0) license.**

Դու կարող ես.

պատճենել և տարածել նյութը ցանկացած ձևաչափով կամ կրիչով
ձևափոխել կամ օգտագործել առկա նյութը ստեղծելու համար նորը

You are free to:

Share — copy and redistribute the material in any medium or format

Adapt — remix, transform, and build upon the material

L. ten

2104

1999

~~Երևանի քաղաք~~



~~Արգիշ~~

ՇԱՀԵՆ Ի ՍԻՊԻՐ



Հայաստանի Գրադրոշուքի Կենտրոնի Արխիվ
Երևան



ՀՐԱՄԱՆԱԻ ՄԷԱՐԻՖԻ

معازف عمومیه نظارت جلیله سنک رخصتیه
طبع اولمشدر

ՇԱՀԷՆՆ Ի ՍԻՊԻՐ

ԿԱՄ

447

ԳԱՂԹԱԿԱՆ ՀԱՅԸ



ԳՐԵՑ

Ս. ՏԷՐ ՍԱՐԳՍԵՆՑ



1721.



Կ. ՊՕԼԻՍ

ՏՊԱԳՐՈՒԹԻՒՆ ԱՐԱՄԵԱՆ

1877



Ի ՅԻՇԱՏԱԿ

ԱԶՆՈՒԱՓԱՅԼ

Մ. Ա. Բ. Ր. ՈՒ Հ. Ի.

ՏԻԿԵՈՋ

Մ. ԷՍԱՅԵԱՆ

ԴՄՏԵՐՆ ՊԷՅԼԷՐԵԱՆ

ՈՐ

ԷՐԵԿՈՅԷՆ ՇԱՏ ԱՌԱՋ ՔՆԱՅԱԻ

ԱՆՄԱՀՈՒԹԵԱՆ ՄԷՋ ՇՈՒՏ ԱՐԹՆԵԱԼՈՒ ՅՈՒՍՈՎ



Զմայրն, զոր բազումք լացին եւ հուլան
եւ իմ սիրան լիլած է եւ ես լալ հուզեմ,
Զմայրն հատարեալ, նուազն նուաղեալ,
Դաշնակն խորտակեալ, զԹաշունն նետահար...:

72104-60

3/8 2410

Այլ 'ւ ի սիրտս քանց զկուժ կոտրեր
 Քանի ջուր շնուն կու տանի .
 Երբոր սրտեր կը վշտուին
 Անդիմադիր զօրութենէն,
 Մարդիկ միայն լալ կարող են
 Իբրեւ մանուկ անզօր անկար .
 Քանզի մահուան առաջ մարդն
 Մանուկ տկար է անպաշտպան,
 Լացն է միայն իւր օգնական
 Ա՛ղէ, խորհեցէք եւ դատեցէք,
 Թէ սպանանողն մահապարտ է,
 Ո՞վ համար պահանջեցէ
 Ի սկզբանէ մեռելոց ցարդ .
 Մեռելոց առհասարակ
 Որ երբ ծնան անմեղ էին
 Եւ մեռան նոյնպէս անգէտ
 Իրենց դալուն եւ գնալուն . . .
 Որք դեռ հազիւ թռան ծնարանի վանդա-
 կէն,
 Քնարանի վանդակին մէջ շունչ առին . . .
 Այլ մահ՛ չարին գործիքն
 Ի՞նչ բան ունի Աստուծոյ ձեռք,
 Ի՞նչ կը պակսէր Մեծէն յԱստուծոյ,
 Եթէ այս կեանքն առանց մահու նա մեղ շնոր-
 հէր,
 Եւ մենք՝ նեղսիրտ մարդիկ,
 Տրոնջելով մերթ չասէինք,
 Է՛հ, կեանքն էլ մահն էլ իրեն լինէր

Զի այս փոքր հաճոյք .
 Փոխարէն չէ այն մեծ ցաւին
 Զինչ կու խօսիմ .
 Ողբերգութեան թատր է աշխարհս,
 Մէն մի մարդիկ դերասանք են
 Պէս պէս դերով մահ կու խաղան,
 Որոց Աստուած հանդիսատես կայ միայն .
 Ինչպէս կայնես յՈվկեանի ափն
 Խիճ աւազներ ցրուես ի ջուրն .
 Ինչպէս լերանց բարձունքէն
 Քարեր գլորես իջնան ձորեր .
 Ինչպէս կոխես անհոգ կանցնիս
 Մըջմանց կարւանն աշխատաւոր .
 Այսպէս քար մարդն խաղալիկ է
 Մեղ անծանօթ հաճոյքներուն
 Խորհեցէք եւ դատեցէք .
 Դեռ ծաղկահաս է այս Տիկիինն .
 Դեռ իւր կենաց առաւօտն է,
 Արշալուսոյ շաղսփն շաղեալ
 Յօղսփն ցօղեալ վարդի թուփ մ'է .
 Կրակ ձգել կանանչ կանանչ այդ թուփն վա-
 ուել
 Միթէ մեղք չէ
 Մեղք, է մեղք է դուք ս՛վ որսորդք ,
 Պահ մը հրացաննիդ ի վար դրէք
 Մի, մի զարնէք այն եղնիկին
 Որ անմեղուկ կաթ տայ ձագուռն .
 Խնայեցէք այն տատրակին,

Որ կտուցն իլին փութայ ի բոյն,
 Որպէս զի մենք կրնանք ասել,
 Ո՛վ քանի արդար է մերթ
 Մշտասխալ դրահան օրէնքն,
 Եւ քանի անիրաւ է,
 Միշտ անսխալ բնական օրէնքն...:

Մայր է Սա ձագունս ունի իւր շուրջ
 ծուարեալ,

Դեռ մինն ի գիրկն, մինն ի ձեռին
 Միւսն ի շուքէն չկարէ զատուիլ.
 Եւ դեռ նուէրքս չի սխտրաստած
 Ինքն ի նուէր գնայ առ Աստուած:
 Սայրասուր սուսերն սիրտն սրահար
 Արար յեղակարծ.

Երբ ինքն անմեղ կաթ տար ձագուն.
 Հետ այն կաթին արիւն խառնեցաւ
 Յետ այն արեան մանուկն կուրծքէն վար
 ինկաւ.

Նետն ի սիրտ խոցեալ առաւ ու թռաւ...:

— Այլ ո՛ր խոյանաս յերկինս ի բողո՞ք
 Թէ թօթալեւ զնետն...:

Նետն դու կրես, այլ ցաւն զգանք մեք,
 Եւ ձագունք դեղին կտուցք
 Վիլ ծուռ մնացին աչք մօրն ձամբան
 Ճիւ ճիւ բնելով կու կանչեն

Մա՛, Մայ, Մայր, Եկ, Եկ մայր նետահար . .
 Եւ շատ կը վախեմ թէ այտերն մանկանցն
 վարդաթերթեր

Շուտով թռչնին

Երբ մօրն համբոյրք կը պահասին . . . :

Կին էր նա՛ մարդ կատարեալ,
 Իբր օրինակ կնոջ բարձրութեան.
 Տիկին էր նա՛ տնաչէն յոյժ.

Ճոխութեան մէջ պարզակենցաղ,
 Այլ՛ չի մայր էր դաստիարակ.

Հարիւրաւոր գրենոց ընթերցմունք
 Էին միայն իւր զբաղմունք.

Շատ կը խնամէր նա աղքատներ

Մանաւանդ ի Հայրենեաց աստ պանդուխտ-
 ներ:

Կը յիշեմ օր մ՛ բազմախորտիկ սեղանին վրայ
 Երբ աղքատ մայր մ՛ զդուռն զարնէր,
 Այս մօր սրտէն հրաշունչ մ՛ կելնէր.
 Եւ արտասուօք կըսէր.

«Կամ այն աղքատներն աստ բերելու է
 կամ այս սեղաններն խորտակելու է»)

Բանաստեղծ էր այս մեծ Տիկին

Աստեղց, լուսնոյ հետ կը խօսէր

Վարդին ու զումրիին,

Տերեւի, սօսափունի

Եւ զեփրուի լեզուներէն կու հասկնար:

Բարեւալատ էր, այլ հիւացմամբ հաւատացող,

Միտքն բարձրաթռիչ խոյանար մերթ

Յանվայրափակ յերկինս ի վեր,

Յանհունութեան մէջ դեգերէր

Եւ աստղերէն անմահութիւն կը պահանջէր.

Զի աստեղք վկայք երաշխաւորք կանուանէր:

Հնգար ախտոս որ բնութեան

Մոյն սոխակի ձայնն շուտ կտրեցաւ.

Գարնան մէջ տերեւաթափ նա խամրեցաւ...:

Իրաւ մեռան մայր Մաքրուհին,

Ո՞չ դեռ երէկ ընդ մեզ էր նա...:

Յիշեցէք զինքն յիշեցէք

Երբ աստղ արեւ դուք կը տեսնէք,

Երբ բարձր խնդրոց վրայ խօսէք,

Երբ Հայաստանն դուք կը յիշէք.

Յիշեցէք զինքն յիշեցէք,

Երբ հազուադիւտ մայր մ' կը տեսնէք...:

Իսկ դուք Մանկունք անմեղուկք

Դեռ եւս անդէտք ձեր մօրն մահուն.

Սպասեցէք, սպասեցէք

Եթէ այսօր նա ուշացաւ,

Վաղ մենք շուտով իրեն կը հասնինք.

Վաղն հեռու չէ,

Վաղն ալ արդէն այսօր է.

Մի այլ հարցնէք

Թէ՛ Մայրս ո՞ր է.

Նա փակ տան մ' մէջ կը հսկէ.

Իսկ այդ տնակն գաղտնիք մի է,

Անոր բալնիքն ինչպիսիայտն է.

Թառեցէք ինչին ի թեւս,

Յոյսն եւ հաւատն ձեզ պահպանէ:

Այսուհետեւ կրկին սիրով

Փարեցէք զլանջօքն ձեր Հօր,

Եւ զթեւս արկէք զուլամբն

Որպէս բաղեղ պատեալ զնովաւ.

Նա որ ոչ միայն Հայր է,

Այլ եւ Մայր է աղեխորով... (1)



(1) Մասիս լրագրոյ մէջ հրատարակուած)

ՄԵՐ ՇԱՀԷՆՆ

Գուցէ ոչ մի գրուածք այնչափ հզօր ներ-
գործութիւն չեն կարող ընել հասարակաց
ըզացմանց վրայ, որչափ կազդեն վիպասա-
նութիւնք: Եւրոպական վէպերը այսօր զաշ-
խարհ կը յեղափոխեն:

Եւրոպական վիպասանութիւնք Եւրոպական
կեանքէն առնուած, ընդհանրապէս Եւրո-
պացւոց համար կը յօրինուին եւ իրենց հա-
մար առանձին վիպական ուղղութիւն եւ
օրէնք ստացեր են:

Հազիւ ուրեմն սկսած մեր ազգային հայ-
կական վէպերը, իբրեւ Ասիական ազգի մը
կենաց երեւոյթներէն առնուած, հարկաւ եւ
սա իրեն համար առանձին ուղղութիւն ու-
նենալու է, երբ ազգային դպրութեան այս
կարեւոր ճիւղը երթալով մշակուի մեր մէջ:

Ուստի այն օրէնքը՝ օրինակի համար, որ
Գաղիական վէպերու մէջ անհրաժեշտ է, չեմ
կարծեր թէ Հայկականին մէջն էլ մի եւ նոյն
օրէնքներն անյեղլի պահել պարտաւոր ենք:
Վասն զի մենք Հայ ենք, անոնք Գաղիացի-
այլ է մեր դպրութեան եղանակն ու ոճ, այլ
է անոնցն:

Չայս ասելով չի կարծուի թէ յառաջիկայ գործոյս կատարելութիւն պաշտպանելու սընտիրառութեան կը յարիմ, ոչ երբէք, ես կը ջանամ ճանաչել անձիս անձուկ չտիր եւ դիտեմ գործոյս անարժէք արժէքը, որուն մէջ միայն աշխատութիւն եւ պարզ զգացմունք պէտք է որոնել : Արդէն իմ գործը երբէք չեմ կարող նմանութեան բերել Եւրոպական վիպասանութեանց այն բազմաթիւ հիասքանչ գործոց հետ, որոց փոքր ինչ նմանելու համար ոչ միայն ես, այլ դարերով առաջ իմ նախնիքս յԵւրոպա ծնանելու էին :

Այլ մենք Ասիացի Հայ մարդիկ ենք, մեր գրածը Հայու կեանքէն առնուած Հայու համար է. ուստի պէտք է որ մենք՝ գրող եւ ընթերցողը իրարու լեզուէն հասկնանք, իրերու վիճակը կըսած լինինք եւ սյնպէս դատենք գործերն եւ գործողները :

Ըստ իս հոգ չէր առ այժմ եւ շատ ներելի էր, եթէ Հայ մարդն այս տեսակ պարագաներու մէջ մի քիչ ազգային նախապաշարուած դու ասա մոլեռանդութիւն գործածէր եւ ասէր. « Ինչ որ Հայու է, նա լաւ է » :

Իմ ամենատիրելի Ազգիս համար պատրաստած այս աշխատութեան նուէրն ալ կու նմանի դեռ նոր ոտք ու լեզու ելած այն մանկան, որ իւր հօր հետ ծաղկալից պարտէզ մը ելէր զմայլէր յափշտակուէր, բայց չէ

կարող ծաղկներ քաղել, այլ երիցուկ կամ սվրուկ խոտի տերեւիկ մը կու քաղէ եւ իւր մանկական թաթիկներով իր հօրն կը պարզէ ի նուէր. եւ հայրն շատ կու սիրէ այդ նուէրն քանց պարտիզի զմէն ծառ ծաղկունք, քանց զվարդն ու շուշան, քանց մանուշակն ու ռեհան :

Քանի մը խօսք ալ գործոյս նիւթին, նպատակին, սճի եւ լեզուի մասին :

Այս գործը դրեթէ անուամբ միայն վէպ է. ասոր նիւթը Շահէնի կենաց պատմութեան հետ ազգային հին եւ նոր կենաց մի քանի պատկերներն նկարելն է. Շահէն մեզ ժամանակակից մարդ է, ուստի եւ իրեն պատահարաց պարագաները մեզ անծանօթ չեն իսպառ :

Այլ եւ յայտնութիւն մ'է սա այն ահաւոր խրամ սկանին՝ որոյ մէկ ծայրն ի Սիպիր միւսն ի Շատախ կը յանդի, եւ ուր այս անդունդէն խուսափողն այդ ծուղակին մէջ կանհետի :

Սովաւ կը տեսնուի մեր հայրենեաց դաւակը իւր քրանաշաղախ խոփին վրայ սրախողխող եղած :

Սովաւ կը տեսնուի մեր ժիր մշակին հնձած խոտ ցորեն կրակի տրուած այրած ու մընձրած, անոր կանառ կըլուզ ձժերն անօթի թորկած :

Սովաւ կը տեսնուի մեր տարտաժար պա-
ւաւ մամերաց եւ խոշտանդեալ մարց եւ քերց
չարաչար կենաց վերջին վայրկեաններն .

Սովաւ կը տեսնուի մեր աշխարհէն աստ
կարիւ կորպախ՝ կանանչ կտորիճ, վիզ ծուռ,
սեւ շիվար բեռնակիր եղբարց ծանր նըք
տըքի պատճառն ու վախճանն. եւ ի սփիւռս
համայն տարագրեալ Հայոց կեանքը, վարքն
ու բարքը :

Սովաւ տեսանի՛ մեր աշխատասէր մեղուաց
բոյնն բրով պրիշակ աւերակ դարձած եւ
մեղուացն ցրուիլը եւ մեղերն եւ հայրենի
լերանց եւ դաշտաց ծաղկներն պիծակներու
բիծերովն փճացած :

Հայրենի վիրաց այս պատմական վէպին
մէջ, ոչ ժան վալթան, ոչ Ռօտէն, ոչ ժագ
Ֆէրրան կայ, ոչ Ռօտօլֆ եւ ոչ ասոնց յա-
փըշտակիչ ոլորպտոյտ եւ մանրամասն պա-
տահարները, որ շատ անգամ թատերաբեմի
վրայ ներկայացնելու յատուկ նպատակաւ
պատրաստուած կը լինին : Մեր վէպը պարզ
է, վասն զի մեր կեանքը պարզ է :

Գործոյս գլխաւոր նպատակն, որչափ կա-
րելի էր մեր պէտքեր եւ վէրքերն յերեւան
հանել եւ զանոնք հոգալու ճարը փնտռելն է :
Միանգամայն խտտապահանջ չենք այնչափ,
վասն զի կը տեսնենք մեր աչքով, ինչ որ
մարդիկ ժամանակի ձեռքով չեն կարող կա-

տարել . ժամանակն մարդոց ձեռքով անա-
կընկալ արագութեամբ հրաշքներ կը գործէ :
Այլ միայն ժամանակի անպայման դիպաց
հրաշալեաց կարելի չէ ձեռք ծոց դնելով
սպասել . մենք մեր հաշիւն անիոյթ առնե-
լու չենք, ժամանակն էլ թող իրեն հաշիւն
տեսնէ :

Իսկ գործոյս լեզուն եւ ոճը ի սկզբան խառ-
նակ շիտթ պիտի երեւի ընթերցողին, որ իմ
ներքին բազմակողմանի նպատակաց տակա-
ւին խելամուտ չէ եղեր :

Մեր աշխարհաբառ լեզուի անկերպարան
փիճակն արդէն յայտնի է, թէ եւ ընդունուած
լեզուն կրնայ համարուել մի քանի դրագլտաց
գործածած աշխարհաբառը . սակայն մենք
անոնց լեզուան ալ չի գրեցինք, զի մեր
գրածն ուրիշ բան չէր, այլ աղբային վէպ-
եւ ազգային վէպ մը հասարակաց լեզուաւ
գրել պէտք է . բայց դժբաղդաբար ոչ մեր
հասարակութիւն մէկ բարբառ ունի, եւ ոչ
մենք լեզու մը, որ հասարակաց համար լինի :

Գործոյս աշխատաւորն ալ որչափ մասնա-
ւոր հետաքրքրութիւն ունեցեր է ազգային
այլ եւ այլ հնութեանց՝ մանաւանդ գաւառա-
կան լեզուաց մասին . բայց տեսնելով որ գրե-
թէ մէն մի գաւառն իրեն առանձին լեզու յօ-
րիներ է, շղկեր շուարեր է թէ արդեօք այս
լեզուաց խառնակութեան մէջէն որն առնել

եւ գործածել պէտք է այս վէպին համար։
Թէ եւ մտադիր էինք մեր Շահէնը իւր
կնարի՝ Շատխու լեզուաւն գրել. ի վերջոյ
խորհեցանք թէ եւ հնախոյզներուն փոքր ինչ
աւելի ծառայութիւն մը ըրած կը լինինք,
այլ զայն ոչ միայն Պօլսեցին՝ գուցէ եւ վան-
ցին իսկ դժուարի հասկնալ։

Եւ զի շատ կը սիրէինք մեր մանկական
օրօրան վասպուրականի բարբառն, ուստի
անոր բառերն ու ոճերն ալ մերթ գործածե-
լով բարեխառնեցինք սոյն գործը։ Չի մոռ-
նանք ասել թէ՛ հերոսական ոճերն էլ տեղ
տեղ կարկտնել ուզեցինք, որ մեր Եւրոպա-
կան ճաշակի տէր ընթերցողներն չի զայրա-
ցընենք ու տաղտկացնենք մեր գեղաւրայ
ճաշակներովն։ Իսկ դաւառական լեզուի եւ
ոճի գործածութեան ընտրութիւնն կրկին
նպատակաւ է. նախ որպէս զի Շահէնի հայ-
րենակիցներն ալ իմանան անոր սլատմու-
թիւնն. երկրորդ հնադիտական եւ լեզուա-
բանական ճիւղովն զբաղող բանասիրաց փոք-
րիկ ընծայ մի բերել սովաւ։ Եւ որպէս զի
մեր գործածած բառերն հասկանալի լինին
ամէնին՝ գրքոյկիս վերջ բառարան մը դրինք,
ի բաց առեալ այն օտար ծանօթ բառերը
զոր հայացնելով կը գործածեն։

Շատ ուրախ ենք, որ օր ըստ օրէ գաւա-
ռական լեզուներն հետազօտելու կարեւորու-

թիւնն կը տարածուի մեր մէջ. վասն զի սո-
վաւ մեր ազգային կիսատ ու կրճատ դպրու-
թիւնն կարելի է լրացնել։ Այս ճաշակի զար-
գացուցման մասին մասնաւորապէս պարտա-
ւոր ենք ազգային գրագիտաց ոմանց, յորոց
առաջիններէն են պարոնայք Նազարեանց, Մ.
Էմին, Ք. Պատկանեան, Մ. Աղաբէկեան, նա
եւ բարեյիշատակ Արովեան եւ Յալալէր-
տեանցն։

Պարտաւոր ենք նաեւ մեր հայրենակից
բազմարդիւն Հօր երկանց արդիւնաւոր զա-
ւակ Հ. Գարեգին Սրուանձտեանցին, որ
մերթ հայրենի աշխարհէն խաղաբեր Աբծու-
խոյացաւ առ մեզ. մերթ Շոշան Շառաշանայ,
մերթ հնախոյզ իւր Հոյն Կոչոյն. մանաւանդ
մերթ մշակ անխոնջ Գրոյ Բրոյն առած զըր-
ջով ու բրջով մեր խոպանացած գրական
դաշտն կիջնայ, կը վարէ կը հերկէ եւ ի վերջոյ
Մանանայ կը ցանէ անոր մէջ. Աստուած պըտ-
ղաբեր առնէ այս տեսակ սերմն ու սերմա-
նողն։

Բերկրութեամբ կը յիշեմ նաեւ եղբարցս՝
Հայրենասիրութեան Հոյսց գործոյն հեղինակ
Երեմիա սրբազանի հայրենական հնութիւնքն
հաւաքելու մասին ունեցած եռանդն եւ աշ-
խատութիւն. մանաւանդ եղբայր Արիստակէս
վարդապետի Պանդուխտ վանցին. գործ մը որ
վանայ ամենաճիշդ լեզուաւ եւ ոճով գրուած է։

Ահա ասոնց աշխատութեամբն եւ այլոց մշակութեամբն կը յուսանք որ մը չէ որ մը, գոնէ չէնք շնորք պատմութիւն եւ լեզու մը կուենանք. զի ասոնք ազգի մը գոյութեան գլխաւոր տարրերն են:

Խօսքս կը վերջացնեմ, խնդրելով մեր ազնիւ ընթերցողներէն որ այգային դպրութեան մանուկ դպիրն լքանելու աններողութեամբ չի կարգան սոյն գրքոյկը, մինչեւ որ գրողն եւ կարգացողաց մեծ մասն ի միասին զարգանան:

ՇԱՀԷՆՆ Ի ՍԻՊԻՐ

ՄԱՍՆ ԱՌԱՋԻՆ

ԳԼՈՒԽ Ա.

Ա.ՊՍ.ՇՍ.ԻԻ ԳՍ.ԲԸ

ԱՐՔԱՄԱՐԱՅ կըզոյն մէջ. կանանչ կիրակուան լուս աղօթարանն դեռ չէր բացուած. ոչ ժամհար Մահտեսին կոչնակ զանգակ զարկած, ոչ միաբանից դրան խուցերուն օթակ մը թըրըխկացուցեր, ոչ էլ լուսրար Սրբազան Տաճարի դարպասին կանթեղ մը վառած էր: Մէկէնմէկ ճգնաւորաց թաղի անկեան խուցի դրան ճրխանն ճրուաց. ճուաց թէ չէ, մութ խաւարի մէջ ստուերի պէս մարդ մը դուրս սողաց: Այն օվա-ադամի գիշերուան մէջ ճրագի պէս վառուող միայն երկու աչքեր փլխստացին. աչքեր՝ որոց մէջ կատղած յուսաՀատութեան պծառները հէս այն գիշերն ու մութը վառել մրկել

1721

կուղէին. այդ շուք թէ մարդ ահաւոր երազի մը արհաւիրքներէն զահախորած կերեւէր, որուն դուրս թռնելը զգուշութեամբ իր չորս կողմն իրիշխել, երեւնալն ու չերեւնալը մէկ եղաւ :

Նոյն յանկարծ երեւցաւ դարձեալ վանից շէնքերէն դուրս քար ըսայ ճանապարհներուն վրայ. որչափ կատաղի եւ խուճապող, այնչափ եւ զգուշաւոր արագութիւն ունէին իւր քայլերը. սլահ մը վռազ վռազ կը շտապէր, սլահ մը խանք կ'առնէր անշարժ կը կենար քար կտրած. եւ այն մթնշաղաղ գիշերուան մէջ կէճակէ աչքերը ստէպ ստէպ իր շուրջ կը դարձնէր. կարծես թէ ամէն քարի տակէն աներեւոյթ ձեռքեր զինքն թէ հալածել եւ թէ բռնել կուղէին, ինչպէս ոճրագործները, որ խոյս տալ կուզեն բայց կարծես բան մ' իրենց ոտք կ'ակուկի կ'փաթթուի եւ ետ ետ կը դարձնէ. այսպէս կը շարունակէր նա իւր ընթացքը դէպի կղզոյն արեւմտեան հարաւային կողմ բարձրացած քանչ Բարը :

Բանձր Բարը՝ ինչպէս կ'ասեն կղզոյն բնիկները, սեւ ժեռ քարէ երկճիւղ գագաթով հրուանդան մի է, որոյ գագաթն ի վար ահռելի գահաւէժ ողորկ սալքսուն քարէ պատի մ' պէս վար իջած է, իւր հիմունքը զեղելով անտակ ծովու անդունդներ :

Ստուեր թէ մարդը արիւն .

բանձր Բարի գլուխն եկաւ հասաւ շնչաստաւ. ժըժնած ծամերը փշի պէս ցցուեր էին, ջրածգային ցնցում մը զգաց, սոսունք տուաւ վրան, փշամղաւ ողջ անձը, երեսի դոյնը կապար դարձաւ, աչքերն խփեց, «ազատուեցայ» պօռաց. ազատուեցայ ձայնին հետ աներեւոյթ եղաւ. թշուառ մարդը այն ահագին բարձրութենէն զինքն խորանդր ծովուն մէջ գահաւիժած էր :

Նախախնամութիւն մի պտտի ծառ բուցուցած էր դէպ ի ծով հրուանդանէն երեք գրկաչափ վար սալառաժի պատառածքին մէջ, որ երկար փշոտ մացառով մ' խինած, խեղտուած էր. մարդը ծովուն տակ չէր իջած այլ չգիտեմ ինչպէս ուշաթափ կախուած էր այդ մացառոտ պտտի ծառէն :

Այս այն պտտի ծառն էր, որ երբեմն միաբանից խուճիւղ կուգար բանձր Բարի գլուխն զբռնելու եւ իրեն խորհրդածութեան, զարմացման ու ծաղու առարկայ կ'ընէր այդ մինակ բոսած ծառը, թէ ինչպէս բուսեր, եւ ինչո՞ւ համար, եւ որոյ մէջէն ամենէն ազատամիտ կատակաբանը կը համարձակէր զայն վանական կեանքին նմանցնել ու զուարճանալ :

Մինչդեռ նախախնամութիւն, ով գիտէ ինչ հեռաւորութիւններէն մէկ մէկ փոշիներ ժողվուեր զարզնդուն քարի ձեղքին մէջ բերեր, Առատը կղզիէն պտտի սերմ թռուցեր թաղեր

այն փոշիներուն մէջ, անձրեւէն կաթիլ մ', արեւէն շող մ' բաժին հաներ անոր, որ օր մի յուսահատ մարդու մ' յոյս ըլլայ, ազատէ Շահէնն :

Վասն զի այս Մոնթը նախախնամութեան պէտք էր տակաւին :

Լուսաբեր աստղը բանձր Գարի վրայ հասած էր. արեւը Արտօսայ կողքերէն սարի գլուխ ժողոված սեւ սեւ ամպերու մէջ քանի մը պծառները ձգած սկսեր էին հրդեհել զայն. Մոկաց եղերովը, կապուտ կողայ անտառախիտ լեռանց, Նամրութ, եւ Սիփանայ կատարներ աղօթրան ճող ճող բացուեր էր :

Եւ Շահէնի գլխու վրայ հազարումէկ վժոց կժոց սկսաւ. կղզոյն բնիկները՝ խէծ խէծ, ծկնկուլ, վայրի բաղ ու կօտկօտ առագէշն, աղաւնիք, արօրիկն սեւ կռիներ ու ծիծեռներ, թռչնոց երամները Առտէր կղզիէն սկսեալ կարուան կամուրջ կապեր էին Աղթամարաց քարին հետ. եւ որք նոյնպէս շարուեր շապիեր էին պտմի ծառը, առանց անոր մէջ պրպրտուած կիսակենդան արարածի վիճակն տեսնալու, որ հազար ճորով մազէն կախուած էր փոքր մի եւս ծովուն՝ մահուան մէջ խորասուզուելու :

Ճիշդ նոյն բոսկիւն Շահէն ծանր ծանր մթնոտած աչքերն կը բանար, որոյ արտեւանունք բեռնաւորուած էին մահուան ծանրութենէն: Թռչնոց ձայն նոր հոգի տուեր էին

Շահէնին. յանկարծ աչքեր բացաւ այլեւս խաւար գիշերը անհետացեր, արեւը ծագեր էր. եւ երկինք եւ երկիր նոր կերեւէր իրեն. ծոֆն մէկ ժամ առաջուան պէս փրփրաղէզ սեւ կապտո զնտողներով չէր խռովեր կղզոյն խաղաղութիւնը, ոչ եւս երկնից երեսը սեւ սաւանով սեւաւորուած անյոյս էակի մ' յուսոյ աստղ մ' ցոյց տալ կը զլանար. — Բայց չէ. աստղիկն անգամ չուզեր սեւ սուգ սրտին փոքր ինչ լոյս ծագել, երբ երկինք մթազնած խռոված է. եւ երբ երկինք կը խռովի, օդ ջուր հող քար փայտ ամենքն ալ ահաւոր եւ սպառնալից կը լինին եւ այս ամէն հողէ կոշտի մ' կաւ կռէթի մ' դէմ մաքառելու վրէժ լուծելու. եւ երբ կ'ասես ահա կռէթ փշրեցաւ, հալեցաւ կորաւ շամանդաղը, նոյն պահուն կը կանգնի յաղթանակաւ, երկրին եւ երկնից կը սպառնայ. Այսպէս Շահէնն յաղթական սպառնալիքով շարժեցաւ եւ նախ երկինք նայեցաւ իբրեւ բացարձակ տէր իւր կենաց ու մահուան, յետոյ արհամարանօք աչքը ոլորեց ծովուն վրայ. արտասուաց ջուխտակ կաթիլները խիստ քացախի պէս քար կտրած այտերու վերէն վար թափեցան խրխրելով անոր թուշերը, եւ քիչ մ' վերջ ժպիտ մը յաջորդեց. արտասուաց պուտերը իւր կենաց ամենադառն յիշատակաց ամբողջութիւնն էր, ժպիտը կենաց նորոգութեան յոյսը եւ մահուան դէմ կծու

երգիծանութիւնն : «Պէտք է ասորիմ մամուաց, Աղթամարայ Մոնթը, որպէս թէ ինքզինքն գտնալով՝ չէ՛ չէ՛ պէտք է ասորիմ» : Յուսահատ մարդուն աչքերը պատահամբ դէպ ի ծով սեւեռեցան, սոսկաց այս անգամ . կեցած տեղէն ուշիկ մը վեր բարձր քարի գլուխ նայեցաւ, չափեց չափչափեց անոր եւ իրեն միջնորմը եւ ծովու սարսափելի անջրպետը : «Հայ Հայ կորայ յոյս չկայ, բայց փորձեմ, ծովու անդունդներն աւելի մօտ կ'երեւիմ, ասաց, եւ օրհասական յանդգնութեամբ դողդողալով եւ զգուշ ծառէն ու մացառէն ոտքը քարի պատառուածքին մէջ տեղաւորեց, դէպ ի վար նայել չէր ըլլար, այլ միայն վեր, վեր երեք գրկաչափ հեռու պէտք էր ելնել . ելնելու համար թռչուն մ' սողսողիկ կամ վէրի ըլլալու էր, բայց միթէ Մոկաց եւ Շատախու ձթերը անոնցմէ վար կը մնան . «Շն սըբ խաչ, ես Սարի սըբ Գէորդ կանչելով խաչակնքեց զինքն եւ օձու պէս վեր սողաց պուպուզեցաւ նստաւ քարի գլուխը : Շահէնն ազատուած էր :

Բայց ո՞վ էր Շահէնն եւ ինչ իւր ուն բունը : Ինչպէս յայտնի է ընթերցողին սա Աղթամարայ Մոնթն էր, քսան երեք տարու կանանչ կտրիճ չըմալ երիտասարդ մը, թխաթարթիչ ու մեծ աչուի, հաստ ու երկար կամարածեւ իրար կցուած ընթուխներով . թրի հարուած մը լայն ճակտի կէսէն դէպ ի գագաթն խոր

ակօս մը բացեր գուցէ մինչեւ պուճուճակն հասեր էր, թխաչէկ ու երկար պէխերը տընպուղ այտերու վրայ ոլրած եւ մուրուսն երեսաց եւ ծնօտի հետ կղակն ալ ամբողջ ծածկերէր բրթոթ ընդարձակ կուրծքի մազերուն հետ խառնուելով : Շահէնն կոթըքով եւ էրկնապաժ էր, արմուկէն վար ձեռաց ձախ պալէն վրայ դարձեալ սուրի հարուած մը կրեր էր, որով ճկոյթի ջիղը կտրատուելով, այն մատը չորցած փայտի պէս ցցուած կեցեր էր անշարժ : Այս տեսակ կազմուածք ունեցող մարդիք տոկուն, արի, յանդուգն, զգայուն եւ խորամանկ կըլլան եւ այս յատկութիւնք արդէն բնական են Շատախցոյց :

Այս պահուն բանցր քարի տեսարանն այնչափ հիասքանչ այնչափ զարմանազան էր, որ կարժէ ընթերցողին նկարագրել փոքր ինչ, վասն զի երկրի մը տեսարան ու կլիման տեղւոյն բնակչաց կենաց ու վարուց . հետ սերտ կապակցութիւն ունի, եւ արդարեւ բանցր քարի տեսարանն ինչպէս կ'ասեն բնիկները հողին ոտք, փայտին ձեռք, քարին լեզու կուտար, ո՞ւր կը մնար ուրեմն մեր Շահէնին, որ իսպառ փոխուած չը լինէր, որ վաղ եւս զղջացած չըլլար անձնասպանութեան սոսկալի փորձին վրայ . մէկ ժամ առաջ ոճրագործութեան քարը ասպաշաւի քար դարձեր էր այժմ եւ պամի ծառն'իւր նախախնամութիւն, այնպէս որ անոր

վրայ կը նայէր մէն մի ըստէին երախտագիտութեան զգացումներով զեղորն, սուրբ եւ պաշտելի էր այն ծառը: — Պէտք չէ զարմանալ թէ ինչպէս կարելի է մարդոց այնչափ յիմարանալ մինչեւ քարին ու փայտին Աստուած շինել ու պաշտել. զի այնպէս պատահարներ կան որ գուցէ ամենէն շաղակրատը այդ բանին կը խոնարհեցնեն, եւ այն որ երկինք հայել իրեն յիմարութիւն կը համարէր, երես քարերուն քսել փառք կը համարի, եւ այս պարագաներուն մէջ երբեմն տգէտ սնուտիսպաշտն եւ իմաստասէրն հաւասար վիճակ կունենան: Եւ ինչ են մեծամեծ արանց հրապարակներու մէջ կանգնած մարմարէ կամ պղնձէ արձաններն, որուն ամբօք այնչափ համակրութիւն կը մատուցանէ. բայց այս պարկեշտ կռապաշտութիւն է, ներելի է:

Շահէնի հոգեդարձի ժամանակը արեւը մինչդեռ հազիւ Արտօսայ սարի գլուխն ոսկեզօծած էր, այժմ վանայ հրաշալի ծովուն վրայ դիզուած բարդ բարդ ամպերու գոլորչիքներուն վրայ արշալուսոյ ցուփունքներ սփռած էին, եւ ծովը մեր երկրի տէգէլք դացող պառականց դժոխքի մէջ տեսած արընէ ծովը դարձեր էր: Այս այն հմայող ծիրանի ծձղուն ծովն է, որ աշխարհակալուհի Շամիրամին սիրտը դողցաւ, այն վատչուեր սիրտը, որուն մէջ Հայոց աշխարհի գե-

ղեցիկն ընկղմեր խեղդուեր էր. եւ ծովը երկու եղած էր, մինն ոսկեղէն մինն արծաթի: Իսկ բարձրագունին Սիփանայ էրկնախընձ գազաթին վրայ եղած ճոչ պզտիկ լճերուն մէջ արեգական ճառագայթները արեւու կըրկներեւոյթ մ' յառաջ բերած էին: Նոյնպէս Գրգուռ ու Նէմրութ, Ընձաքեարս ու Կապուտիողայ անտառախիտ սարերը, Մոկաց ու Շախտու քարուտ ու բարձր լեռներ եւ վարագայ Աստղիան բերդն ու Գալալիան Չահի պէս կը վառուէին հեռուանց Ազատաց երկիրը Արծրունեանց տունն լուսաւորելու: Հրաշաղան երեւոյթներէն մինն էլ այն էր, որ վարագայ սարի ջուխտակ գագաթան ահագին պատառուածքէն հրեղէն սիւն մի ի բարձանց կը ցոլանար ծովու սրտին մէջ, արշալուսոյ կրակովն վառուած ամպեղէն ծովէն ի ներքս թափանցելով իւր շողջողուն ճառագայթները. իսկ վան քաղաքը այս բարձր լեռան ստուերի տակ այնպէս մըժ մառախուղի մէջ մըճճած կը կենար. հրեղէն սիւնը այս ստուերէն վեր ճառագայթած էր: Ոչ միայն այնչափ կերեւէր բանձր Քարէն, այլ ամբողջ ազատաց երկիրները՝ Ապահունիք, Վարաժնունիք, Խոտխոտունիք, Քաջբերունիք, Բզնունիք, Ռշտունիք, Տոսբ եւ Առբերանին, որ բազմաթիւ լեռանց չղթաներով չըջապատուած են, եւ իրենց մէջն ունին ծաղկալից ու պտղաբեր

դաշտեր ու հովիտներ, ճորճոր ծմակներ մեծ պղտիկ դետեր, առուներ, եւ բիւր շէն գիւղեր, հազար վանքեր ու ժամեր, բայց եւ շատ աւերակ քաղաքներ, դիւղեր, պրով պրիշակ բերդեր ամուրներ, Արճէշն ու Մանճկերդ այս երկրի բուերն են...

Շահէնն այս ամէն կը տեսնար կը յիշէր ու կը յափշտակուէր, եւ անձնասպանութեան յիշատակն երթալով ահռելի սոսկում կ'ազդէին իւր վրայ: Այլ եւս կեանքը քաղցրացած էր, եւ երբ այս զմայլման եւ սոսկման մէջ կը տարուբերէր իւր ուշադրութիւն դրաւող անմեղ դէպք մը զինքն իսպառ կերպարանափոխեց: Շահէնի կախաղան ու փրկարան պտմի ծառին մօտ, նոյն ժամայն զոյգ մ' արու եւ էգ ուրուր թռչուն իրենց բոյն կը կարգադրէին կաւով խիլ խոռտոշով, եւ հաւկիթները անոր մէջ տեղաւորել կ'աշխատէին, որովմեր Շահէնի փակ լեզուն բացուեցաւ:

«Հազար հող վէր մեր գլխուն, մենք այս թռչուններուն չափն էլ չկանք, որ Աստուծոյ տուած կեանքը մեզմէ աղէկ գիտեն գործածել. ասոնք կ'աշխատին, բոյն ունին, օգնական ընկեր ունին, սէր ունին, ձագեր կը յարուցանեն աշխարհի մէջ իրենց նման յիշատակ թող կուտան. մենք վանքականներս մարդ ենք աղամորդի, ոչ բոյն ունինք մեր աշխատութեամբն, ոչ օգնական ընկեր, ոչ սէր, ոչ աշ-

խարհի վայելչութիւն, մեզի համար ամէն բան մեռած է, եւ մենք ամէնի համար մեռեալ համարուած. բայց ինչո՞ւ, ո՞չ ապաքէն մենք կենդանի ենք, կուտենք, կը շարժինք ձեռք ոտք ունինք, ինչո՞ւ միայն խեղճ ժողովրդեան որբ եւ այրիներուն դառն քրտինքով վաստկած արընշաղաղ հացի պատառը պարկեշտ մուրացկանութեամբ ժողուելով չասեմ յափշտակելով, կը նստինք կուտենք: Ինչո՞ւ համար, ինչ փոխարինութիւն օգնութիւն կընենք ասոնց հազար տրտուեցներով միայն ծով պահք Սաղմոս, Նարեկ, ժամ ու աղօթք ունինք, յետոյ յետոյ, դարձեալ Սաղմոս Նարեկ դարձեալ ժամ պատարագ. եւ եթէ այս փոխարինութիւն մ' օգնութիւն մը կընայ համարուի, ինչո՞ւ ժողովուրդը վիճակի փոփոխութիւն չի կրեց մինչեւ ցարդ. ինչո՞ւ անոր աշխատութիւնն արդիւնաբեր չեղաւ, ինչո՞ւ Քիւրդն իւր աւար ու թալանն չի վերջացուց, ինչո՞ւ Ազգի այսչափ անհուն աւերակաց մէկ քարն մեր աղօթքովն չի դրուիր իւր տեղը. ինչ հեռու երթանք, ինչո՞ւ համար Աղթամարայ ամբողջ թեմ այնչափ բիւրաւոր Հայ մարդոց մէջ քանի մը բահ փայտատով կարդալ գիտցող ռամիկ քահանաներէն գատ, տակաւին դեղու համար իւր անուն գրել կարդալ գիտցող մը չես գտներ: Չէ, չէ, վանքեր կենդանի մարդոց գերեզմաններ ըլլալու նպատակաւ շինուած չեն. այլ սէտք էր

աղբի վերաշինութեան գործը յաջողելու նպատակին գործարան ըլլար: քանի որ աղբը այսչափ զոհողութեամբ դարձեալ իւր յոյսն ու հաւատ վանքերու վրայ դրած է, պէտք էր վանականներ այս պատեհութենէն այս պաշարումէն օգուտ քաղէին... Այսպէս խիղճս ամէն օր դիւ կը տանջէ, թէ մեր կերած հացի հաշիւն պիտի պահանջեն, թէ մենք պիտի պապանծինք, վասն զի անկերպարան վիճակով ոչ շան ենք ոչ տան: Եւ եթէ իմ խղճահարութիւն միայն այսչափ լինէր, թերեւս կարելի ըլլար մեքենական ունակութեամբ ընթանալ, այլ քան զայս առաւել անհանդուրժելին կայ, ամեն բոպէ գիշեր ու ցորէկ, պէտք է մենամարտիլ բնութեան եւ խղճի դէմ, պէտք է ինքզինք խաբել թէ մարդ չենք, թէ այս աշխարհի վայելչութիւնք վանականաց համար ստեղծուած չեն, թէ աշխարհի մարդիկ հոգի չունին, եւ միայն մենք փրկուած ենք: Ո՛չ ապաքէն աշխարհական մարդիկը միեւնոյն բարի Աստուածն ստեղծեց նոյնպէս եւ այս աշխարհն անոր վայելչութեան յատկացուց, եւ եթէ մենք աշխարհի համար ստեղծուած չենք, ինչո՞ւ անոր մէջ կը բնակինք, ինչո՞ւ մարդու պէս ձեռք, ոտք, քիթ, բերան, արիւն ու միւս ոսկոր ունինք: Եթէ հոգւոյ փրկութեան համար է մեր այս զոհողութիւնը եւ եթէ ամէն Հայ քրիստոնեայ մարդ հոգիս

փրկեմ ասելով մեզի հետեւէր՝ վանական ըլլար, աշխարհի վախճանն չէր հասներ, որով Աստուծոյ ստեղծած վայելչութիւններն աննպատակ պիտի մնային. իսկ եթէ աղբի ազատութեան համար է մեր վանական կեանքը, եթէ մենք վանականներս ետեւ չի նայող գօտեպիւնդ զինուորներ ենք, ո՞ր է մեր ասպարէզը, ինչ է մեր շահատակութեան արդիւնքը: Պէտք է խոստովանիլ թէ մենք ո՛չ այս ենք ո՛չ այն, այլ միայնութեան, անգործութեան դատապարտուած սովորական մարդիկ, մենք մեր մէջ բանտարկեալ խղճի կալանաւորներ ենք:

Ինչո՞ւ ուրեմն արեւը լոյս տաքութիւն տայ քարի մ' տակ միւ մինակ բուսնող ու չորցող անսերմ ծաղիկին, ինչո՞ւ պսպղուն աստղունք ու լուսնակ վանական խորշերուն մէջ ծագեն իրենց լոյսն, վանականի համար գիշեր պէտք է, միշտ գիշեր, որով գէթ ուրիշ ընկեր, ուրիշ վայելչութիւն չի տեսնելով կարծէ թէ մթութեան մէջ առանձին ստեղծուած մի է:

Աշխարհի երջանկութիւն, վայելչութիւն ըսուածը, ընկերով է երջանկութիւն. երբ քո ընկերով, քո սրտակցին, քո կենակցին ցոյց չի տաս, չասես՝ կը տեսնամ որչափ գեղեցիկ, որչափ խորոտիկ է այս վարդի թուփը, այս պլպուլն ու զոււրին, արդեօքդու ինքնին բան

մը կըզգան անկէ, ոչինչ, յայնժամ ծաղկած քափուր վարդն ու չորցած խոնտաղը միեւնոյն կ'երեւի քեզ :

Մէկ ելնէր ինձ ասէր, կռէթ նստե քարի Կար կուլայ. փոխանակ ամբողջ վանականներ ուղղութեան ածելու ինքզինքդ ազատիր բաւական է, փոխանակ բանձր Բարէն զինքդ վար նետելու յուսահատ վատութեան, առ արեւդ փախիր գնահ աշխարհ մտիր, մարդ եղիր, գնահ գնահ մի յուսահատիր գուցէ Աստղիկն քեզ կըստասէ տակաւին . . . :

Պապօ, Պապօ, ինչ ասեմ քեզ ասեմ. իմ մեղք քո վիզ, իմ արիւն քո ձիտ, ես եղ, կով ոչխար էի որ զիս մատաղ կանչեցիր Աղթամարայ, որ զիս այս գնդան թալեցիր :»

Այս եղաւ Շահէնի վերջին խօսքը. եւ մի անգամ եւս նայեցաւ դէպի ստոմի ծառն ու ծովը, եւ զահլաքիւշտ ետ ետ դարձաւ, դարձաւ եւ շտապեց գնաց իւր խուց մտնելու :

Բ.

ՊԱՊՕԻ ՓՈՐՁՍՆԵՔՆ

Վասպուրական Հայաստանի ամենէն մեծ նահանգը՝ Արծրունեանց Տունը հազիւ Պարսից եւ Թաթարաց ծուխ մուխն պնչերէն

դադրած, այնուհետեւ սկսած էր Բրդաց հրօսակներու կրակովն վառուիլ :

Մեր Շահէնի պատու ժամանակ, Շէխի պէկ, Պէտրխան պէկ, խան Մահմուտ եւ խան Աւտալ սկսեր էին իրենց օճու բոյնէն դուրս սողալ վիշապի պէս, տուտը շարժել առաթուր անել կուլտալ Օսմանեան հպատակներ, տափսաղաղ անել արարած աշխարհը եւ վշալ Ֆշֆշալ կառավարութեան դէմ :

Այս հռչակաւոր բռնաւորներէն մինն, խան Մահմուտը քանի մ' հազար Մոկաց, Շատխու, Ճիզիրու, Պօհտանու կառկուու եւ Սասնոյ շէխանաւորներ ետեւէն ձգած լեռնէ լեռ, գեղէ գեղ կարշաւէր կաւրչկոյէր : Նորա շինածն շինած էր, քակածն քակած, այնպէս որ երկնից խաւքեր ձեռքէն չէին պրծներ, կըսա կանեն Պեր մամիկներ. ամէն մարդ խանի գլխովն արեւովն կերդնուր, եւ լեռներու ձորերու կապաններու մէջ անմեղ անապաւէն ճանապարհորդն շտտ անգամ իւր գլուխն կազատէր արիւնկզակ աւազակներէն խան Մահմուտի գլխու վրայ երդում տալով :

Այս արեան ժամանակի մարդոց, մանաւանդ Հայ մարդոց գլուխն էլ գլուխ չէր խօ, սոխի գլուխ, որ ամենէն անարի ձեռք, ամենէն բութ դուր դանակ խանչալը այդ պաշտօն կարող էր կատարել : « Հա Հայը, հա հաւ » : Վասն զի ինչպէս կ'ասէին, իսաւու տէր տիրական փրճ-

ուեր կորսուեր, ինչպէս տուն տեղ քանդուեր էրան վերան եղեր, ինչպէս արուն ցամբեր ձեռք չորցեր փէտացեր, սիրտ մեռեր ի, որի հար քրտի կուտօնն կամ լամկուն ստէ, քո աչիչ վերել ունքի կայ. Բայց էլմ ինոնք կ'աւէին, Աստուած ինչպէս եւ տայ եղունկ չի տայ, անոնք որ մունջխեղտ Հայու արեւի ուստ եկեր էին, եւ իրարու մէջ դադտուկ կը փոփոսային, «Մէկ ոտաւոր Հայ, մէկ փէտով, եօթ ձիւտոր քիւրդ եօթ եօթ կրակով». այս առածներ բերնէ բերան էր. Բաջ Տհէցիներ այս փորձը ցոյց տուին այն ալան թալան ժամանակին. Երբ խան Մահմուտը, ով գիտէ թերեւս Արծրունեանց Տանն կրօն ազատութեան զոհած սպահի Ոստանիկն Տըհն եօթ օրէն ի վեր պաշարած չէր կարող առնել. Բաջ Տհէցիներ, չորս կողմէն հող, քար, փայտ իրարու վրայ դրած կէօլօնած մարտիչ պատնէչ շինած մէկ մէկ հրացան ձեռքերնին նշան կ'առնէին, թող չէին տար որ հրոսակներ գեղ կոխեն, սրէ անցունեն.

Տհէցի կտրիճներու նշանը անվրէպ էր, ինչպէս յաճախ Բիւրդ պէկերու սպահիներու եւ նէճրուրներու մրցմանց մէջ հռչակուած էին, եւ Տհէցու գնտակը մէկ փարան, կոր պլիկը զարկեր մէջտեղէն երկու բաժնած էր. վերջապէս ինչպէս եօթ օր, եօթ գիշեր այս կինդ հարիւր տնուոր գիւղ պաշարելով եւ չի կրնա-

լով առանց մեծ կոտորածի առնել զարմանք ամօթով թող տուեր յառաջ անցեր էր, հիանալով այս քանի մ' Փլայներու կարճութեան վրայ. մինչդեռ ինքը կը կը կարծէր, որ իւր հրոսակի ստաց բարձրացած փոշիներն բաւական էին խեղդամահ առնել զանոնք. ինչպէս մեծ զարմանք թէպտանք Հայ կիները եղած էին, Տհէցոց կիներն, որք ոչ միայն իրենց էրիկ մարդոց կամ տղոց հրացաններն կը լեցնէին, այլ շատերն վահան կախած ձախ ձեռք բռնած աջով ստէպ հրացան կու կրակէին գետին փռուած. Տհէցոց առաջնորդ Տէրտէրն եւ Բոխիս իլօն էր :

Արդէն խան Մահմուտը իւր ելուզակներու խոժամուժը ետեւէն ձգած Մոկսէն ոչ այնչափ հեռու լեռնադաշտի մ' մէջ իջած էր. ինչպէս իւր պարզ վրանի տակ քանի մը Խանարան սպահիներ եւ իրեն խոլամ եղած Էլազանէր կուշտն առած կը խորհէր թէ ինչպէս Պէտրխան պէկէն ասպտամբելով վանայ ամբողջ դաւառին տիրէ. բոլորովին իրեն սեպհականէ, «Վանայ բերդն առնել վասպուրական գրաւել է» կ'ըսէր. Այս գաղտնեաց, այս ներքին խորհրդակցութեան պատիւն ունէին քանի մ' Հայեր, որք են՝ Սասնոյ ծուռ Մուշեղ, Մոկայ չուստ Ատոմ, Շատխու քաթխուտայ Մհէր եւ քաջ Ոգլիցին. Այս հայ խորհրդական խմբակն ալ մէկ մէկ արտաքոյ կարգի յատ-

կութիւններով մեծ Խանի աչք մտեր, անոր համակրութեան արժանացած էին:

Սասնոյ ծուռ Մուշեղն այնչափ ուժով կոթաքցող էր, որ Մուսլայ կուռան գոմէջներու հետ քիչափիկ կու կըպնէր եւ կոտչներէն կը բռնէր թէ չէ՝ մէկ տարեկան որթիկի պէս այնչափ սարփով գետին կը գարնէր, որ խեղճ կուռան կը փնջփնջար ու կը մուար ճատալէգուած տեղնատեղ հոգին կը փչէր. ոչ միայն այսչափ, Մուշեղն որչափ յուժկու այնչափ առաւել արագոտն էր, որ երբեմն Խանի հետ Կէֆէի որսի կ'եղնէին, եւ սա առանց զէնքի ոտքով արջերու եւ գայլերու ետեւէն կը վազէր, կը բռնէր եւ գլուխներուն վրայ կ'օմփ մի՛ կուռփ մը լըեցնելուն պէս՝ բաներնին կը բուսցնէր, Մոկացի Ատոմն՝ որ աւելի մեծարելի էր յաջս Խանին իր շուատութիւնով, իւր աջ թեւի տակ նստեցուցած էր եւ շատ անգամ սլարձենալով կատէր, «Ատոմը իմ աջ բազուկն է» . ամէն խորհուրդ ամէն նպատակ առանց նախ Ատոմին հարցնելու չէր աներ: Ատոմը խան Մահմուտի Դեղփեան պատգամն էր: Ոզնցին մենամարտիկ էր, այնչափ նշանաւոր զինաշարժի վահանակուոյ մէջ, որ աշխարհ արարատի մէջ կար ու չկար Ոզնցին էր: Իոկ Շատխու Մէրն բանակի ճակատն յօրինող, ճամբաներ, լեռներ, ձորեր, կապաններ ճանչցող եւ առաջնորդող էր:

Եւ ասոր համար Խանը զինքն որսկան շուն կ'անուանէր: Սակայն այս Հայկական խմբեակի իւրաքանչիւրի յատկութիւնն՝ միայն խան Մահմուտի վրայ կը խօսուէր:

Լուսնկայ գիշեր մի էր, Խանը խորհրդականները իւր շուրջն առած կը խօսակցէին, զանազան խաղերով տնայներով ժամանակ կ'անցունէին: Խան դարձաւ դէպի Հայերն ասաց, «Հաղսր ամօթ մէր եօթ պարտին թէ որ այս անգամ Վանայ քաղաքն մեր ձեռք չանցունենք, Իսախը ցցէն չի կախենք քաղքի դրան վրան», կ'ասէր Խան ու կերդուէր իւր պապու գերեզմանի վրայ: Երկար Էստամայ ծխախայտ ձեռք, կայլանի մէջէն սրտով սայտով մուխ փոր կը քաշէր եւ լայն պինջերէն դուրս կուտար պալան պալան. «Ա՛տոմ, իմ որսկան շունս, շարունակեց Խանը, «Խըր ես թէսրեմ կը մնամ, չեմ գլխեր ինչո՞ւ ձեր աղղը, Վանայ լըխաններ չպիտի հնազանդին ինձ, ու ես՝ ինչպէս որ ի վաղուց մտաղիր եմ, Պէտրխան պէկէն ապստամբիլ յաջողիմ. ես այդ քաղաքն եթէ առնեմ, իմ նպատակն քաղաքի մէջ նստել չէ ան, Կարասաֆարին կամ ուրիշ իլխանի մը կը յանձնեմ, որ փոխանորդարար երկիրը կ'առավարէ. ինձի հնազանդի իբրեւ միմիայն տիրող. եւ տարուէ տարի շատ չեմ ուզեր 50 քիսայ տայ ձիկ:

ՏՕ, անհաւատի տղայ անհաւատ, ես քեզ

չեմ ասեր որ Հայեր որչափ խելօք են, այնչափ էլ անխելք. թէ դու կըսայ կ'անես, չգիտեմ ձեր գիրքերո՞ւց՝ թէ քո պատու պատուց լսեր ես թէ՛ Հայ ու Քիւրդն մէկ ախպէր եղած են ինչո՞ւ հապա ասոնք իսախի պէս մարդու մ' ըլլող կը ծռեն եւ ինձմէ պիտի փախչին, Ատոմ, դու կը հասկնաս ինչ կասեմ: Աղբակու Քը Մկօն մեր ձեռքի մէջն է, անիկա խելօք մարդ է, իր ազգի իր ճշմէ աղէկութիւնն կը ճանչնայ եւ Ասորոց Մարչմանի հետ բարեկամութիւն ունի, ասոնց միջոցաւ Պաշխալայու Խօշապոյ եւ Կոտորոց բերդերն մեր ճանկին մէջն են: — Որին դէպի ձիկ լէշ, — ինչ ասեմ, ամէն բանի մը այս անհաւատ ազգը թէ որ չըլնի՝ բան մը չէլներ, այնպէս չի Մհէր:

— Ետու էտ եմ, պատասխանեց Մհէր, խան պէկեր, թիւհիւ առանց խոլամի չեն մնար:

— Ճշմարիտ է, կրկնեց Ատոմ ինքզինքը փողբերով, խոլամ եմ, եթէ հրաման տաք մէկ օրինակ պիտի բերեմ: Դուք որ կաք մեր Հայ ազգի գլուխն ու փորն էք. իսկ Հայ՝ մեծ Խանի խոլամ մշակներ, ոտքեր ու ձեռքերն են. ոտք չըլլայ՝ գլուխն ինչպէս պիտի քայլէ. ձեռքեր չըլլան՝ փորն ինչո՞վ պիտի կշտանայ:

— Ա՛, հա՛, հա՛, պըռպոթաց Խանը, տղայ, իրաւ քառսուն սատանի խելք ունիս. այնպէս բան կը խօսիս որ մարդ պատասխան չէ կա-

րող ճարեւ. Ո՛չ միայն մենք Քրդերս առանց Հայուն բան չենք կարող անել, այլ՝ ինչպէս լսեր եմ՝ Թուրքեր, Մոսկովիներ, Աճամներն էլ ասոնց ձեռքով դործ կը տեսնան. Ստանպուլոյ քաղաքն ասես, զմէն զմէն խոտնց ձեռքն է. վարցանք անող՝ խանութ նստող մինչեւ անգամ թաղաւորի հետ նստող կայնող՝ Հայերն են: Մինչեւ Հինաստան, մինչեւ Մըսըր դու ասն, մինչեւ Չանսահու պոճախ հասեր են: Բայց այն չէ, Ատոմ, կրկնեց Խանը, ձեր վանքերու վարդապետներու հետ ինչ անենք. ատոնք սեւ մըման պէս այս երկիր ոտնէն չում գլուխ շապիկեր են, ամէն քայլի գլուխ մէկ մէկ վանք՝ տաս տաս սեւ սատանայ կայ. թող որ այսչափ աւերակ ու մեր ոչխարներուն դոմ դարձեր են. անիս, ինչ ասեմ՝ այն վարդապետներուն ասեմ, որ զձեզ շիտակ ճամբէն կը մուրցնեն: »

Խանի բոլորտիք շարուած բարձրաքօլօղ էրկնաճալահի ճլպլտուն շլուարով զարդարուած սպահի քրդերը՝ վանքի վարդապետի անուն լսելով, անօթի դայլու պէս ստամներ կրճըտեցին ու մուռացին չորս տեհէն: Վերի պուճախն պողպաշէ նստող մէկ մը կար, մօտ եօթանասուն հինգ տարու, դեղին քթախտի դոյնէն կճատ պիսեր ու խառնափոփի սիպտակ մուրունն չուռ էծու պոչի ծամերուն ձեւն ստացեր էր. երեսն ու քիթ բերան

քաղնուած իրար խառնուեր էր. բերնի մէջ
 փէկուատ ատամներէն միայն երկու հատ վե-
 րի եւ վարի լինտերուն վրայ այնպէս ցցուեր
 էին, ինչպէս ես ասեմ. բոտ ծառի մը կոտ-
 ւըրտած լեխուած կոճղ տաղ սարի մը վրայ,
 դու տաս՝ Շամիրամայ առուին փրկլած թուն-
 բերուն վրայ որդնտտած ստոտած հինաւորց
 ուռենի կը նմանէր : Այս մարդն արաւել աս-
 տառով կո՛ւնի կասլայ մի հաղած, վրան աղ-
 նիւ մաղերէ շինուած քաղախիկ. գլուխ պա-
 տած էր Սղերդու վուչէ մեծկակ փաթթոց,
 որոյ մէջ տեղէն կը բարձրանար տափակ քո-
 լոդն : Ճերմակ վերարկուն շաշմաուլի ձգած էր
 վէրէն. այս թթուած ժանդոտած դէմքով մար-
 դը՝ շէխ Ապտին էր, իմանի հաւատքին սահա-
 պան հրեշտակը. երբեմն այս ծերը քօղ մի կը
 ձգէր երեսին, որ անհաւատ Հայու երես չի
 տեսնայ, եւ աղօթք խափանուի :

« Հեռի լտողաց՝ վանքեր, վանքեր, ասաց
 Ապտին, աւրած ջաղացքի ջախջախած ձայ-
 նով, քարով քարատակ վանքեր սլոով սրի-
 շակ ըլլալու են այն սեւ դայերու բոյները :
 Ի՛նչ մեղքս սլաչեմ. — մեծ իման՝ ասածիս չի
 բարկանար ան, մեզի կալածի պէտք է — ես
 իմ ձեռքով տասնհինգ վանք թալնել տուի,
 հինգ հասն պղծել տուի. հազիւ երկու հատ
 քար ու քանդ անել տուի, մէկն էլ Ապարա-
 նից Սուրբ իջն է, որ մեր ոչխարներուն գոմ

դարձաւ. բայց ի՛նչ օգուտ, քանի որ սեւա-
 գլուխ վարդապետներ կան, մենք մեր սրտի
 մուրատին չը սլտի հասնինք. ասաց Ապտին
 փէկուատ ատամներ իրար չխախտեցնելով :

— Տան, տղայ, Սասունցի, Սասունցի, Ատոմ
 ուշիկ մը մշտեց Մուշեղին, կը լսես այդ կո-
 կողած ատամ թափածի դումուոցը, ինչպէս
 մեր վանքեր վանքականները իր բերնին ծա-
 ման արեր է, ոսկորնին կը կրծէ. սատանէն
 կասի հանա՛ հան ամէն բան աչքդ առ, էլի
 բոթդ ճիտը դիր՝ իտին շունչն էլնի :

— Տ՛՛, մանջ կաց, մուռնջ, սլատասխանեց Մու-
 շեղ, արդէն արուն գլուխս թռերի՛ դուն էլ
 կը բորբոնքես. հան, հան մազ մնաց կեղնեմ ճըվ-
 տէն բռնելուն պէս կը ճվտեմ թալեմ : Սար-
 սուռ մը զգաց Մուշեղը՝ բայց անուն հօր եւ
 որդոյ եւ հոգոյն, սըբ կարապետ, դու ինձ
 համբերութիւն տաս, մահաաց, ու տեղ խէշ-
 տրանցաւ նստաւ :

Իմանը դամէն ատոնք կը դիտէր ու քթի
 տակէն կը խնդար. ինքն որչափ աղատամիտ
 էր, բայց երբեմն կը սիրէր Ապտինն այս տե-
 սակ խօսքեր, որով Հայու տղերք կը քուխէին
 եւ ինքն անոնց բարկութեամբն կը զուարճա-
 նար : Եւ որպէսդի Ապտիի մոլեռանդութիւնն
 աւելի բորբոքէ, Շատխու Մէկերն իր մօտ կան-
 չեց, չեմ դիտեր ի՛նչ փափսաց անոր ականջի
 ետեւէն եւ անմիջապէս ասաց,

« Մհէր, մեզի կալաճի պէտք է, պէտք է դուրսէն ներսէն ժղենք. ձեր անհաւատ Հայեր ինչպէս կասեն թէ իրենք էլ Քրիստոս եղեր են ժամանակին, ապա ուրացեր են Քրիստոսնայ դարձեր են :

— Ծառայ եմ, քո խողամն այսպէս լսեր եմ իմ պապու պապուց՝ որ զրոց բրոց էր. չէ՛ թէ Հայեր Քրիստոս եղերեն, այլ թէ այժմեան Քրիստոս մեծ մասն Հայ եղած են. ժամանակ մ' երբ Պարսիկներ թաթարներ ու Արաբներ մեր Հայերուն յաղթեր են. մասնաւորապէս իմ խօսք վասպուրական նահանգին վրայ է, վասպուրական, որ ժուկ մ' ժամանակ Արծրունեաց թագաւորութեան երկիրն էր ու մէջ շատ նախարարներ կային, ինչպէս Ռչտունիք, Բաջբերունիք Խորխոռունիք եւայլն. թագաւորն յաղթուելն վերջը, ռամիկ ժողովուրդը սուր թուրի բերան ինկեր մնացեր եւ շատերն իրենց հաւատք պինդ պահելու համար ամէն բան վրան տուեր են. իսկ ազատասէր նախարարներ, աշխարհի փառքի համար հաւատքնին ուրացեր են, իրենց ազատութիւնն պահպաններ եւ քրիստոս անուն ստանալով լեռներ քաշուեր են. եւ այժմ էլ ազատ անուն ստացեր են. ինչպէս, Ժիրկցիք, ⁽¹⁾ Ալանցիք, Թագուրցիք,

(1) Ազգային պատմութեան մէջ կը կարդանք թէ՛ Արտաշէս Բ. հրամայեց Սմբատին, որ Ալանաց երկրէն բերած

Մուկուրցիք, Մամգորանցիք, Հայտարանցիք եւ շատեր: Ի հարկէ Քրիստոս չէ՛ այլ պէկլապէ՛ Խանապան սպահններ որոնք . . .


— Հերիք, հերիք, անհաւատ, մկայ քո մեծ կտոր ականջդ կը մնայ, պէ՛տք առի՛ր մեզի, Հայք թագաւոր ազատութիւն ունեցեր է հա՛, Քրիստոս ժամանակով Հայ եղած են հա՛, հիմայ քեզի կը սովորեցնեմ, պոռաց Ապոստոլն այնպէս կրակ կտրած պագաղրած թիթխոտած՝ որ մօտ էր Մհէրին խում լում ուտէր. Տօ՛, դու մէկ Փլայի կտոր, ինչպէս կը յանդգնիս մեծ Խանի առաջ, իմ առաջ այդպէս ստեղծի Հայհոյանքներ դուրս տալ բերնէդ, հահանջ դետին պիտի սրտուի ձեղքուի զմեզի կուլ տայ. չէ՛, չէ՛ . . կովմաց ծերուկը, ու մէջքէն արծթէ կոթ որպէ՛ս Խանապան քաշեց ու կատղածի պէս Շատխան վրան վազեց թէ չէ՛՝ Քրիստոս աշքերն էլ արիւն առաւ, եւ սկսան շարժիլ մէկ կողմէն Խանի աջք նայելով, որոյ մէկ ակ-

Ալլանցի գերիները Շաւարշան գաւառ բնակեցնէ. և որովհետև անոնց բուն տեղ Արտաշէ կը կոչուէր, անկէ վերջ Շաւարշան գաւառն ալ Արտաշէ անուանեցաւ: Այժմ ևս ճիշդ Արտաշէ դաշտին մէջ կը բնակին 10,000ի չափ Քրիստոս, որք Ալլանցի կանուանին գրեթէ անկախ կառավարութեան են: Ի հարկէ այս եկամուտ ազգը՝ ժամանակ անցնելէն վերջ Ալլանցի ազգութիւննին Հայ ազգութեան փոխած էին. իսկ արդ երկրորդ ազգափոխութեան ենթարկուած են, առաջ Ալլանց, վերջ Հայ, իսկ այժմ Քրիստոս:

նարկը զիրենք բեւեռեց նստած տեղերնին :
 Իսկ Ապտի Մհէրի վրայ վազած ժամանակ
 Խանի ընթուրի նշանովը , Սասունցի ծուռը
 ոտքի ելաւ , մէկ ձեռքով բռնեց զԱպտին եւ
 դիտու վրայ բարձրացուց՝ ինչպէս բամբակի
 քուլոյ , եւ Ապտին *խան* օղին մէջ կը շո-
 դացնէր , որով Խանը այնպէս բարձրագոյ
 ծծղալ մ' կը ծծղար որ աղիքներ բերան կու
 դար : Այս եղերակատակին վաղճան տրուե-
 ցաւ՝ երբ խան Մահմուտի հրամանաւն , Շա-
 տակցին ու Սասունցին զնացին Շեխի ոտք
 սպառն :

Որչին մէջ այս տեսակ դայլու խաղեր խաղ-
 ցած ժամանակին , դուրս ահուելի օրօփթոց
 մի սկսաւ : Խանի նէճրւորները անգլուխ մարդ
 մ' բերեր էին , եւ հրոսակը մըջման պէս ա-
 նոր վրայ թափեր էր : Խանը իր խորհրդական
 խողամներով վագրի պէս դուրս թռաւ թէ
 արդեօք թշնամին յանկարծ բանակը կոխած
 էր , ինչ կար հասկանալու համար : Մէկէն մէկ
 իր քրոջ՝ Խանտուտ խանըմի միամօր որդւոյն
 ճավհար պէկի մարմին չի տեսնէ . մուխ սըն-
 չերէն դուրս թռաւ , քար կտրաւ : Վասն զի
 Խանը առաջին անգամն էր այսպէս սիրելի
 ազգական մը զոհ կուտար : Եւ որչափ որ զո-
 հերուն սառնութեամբ կը նայէր , եւ սակայն
 ասոր չը դիմացաւ , կնկան պէս կուլար , ճավ-
 հար պէկը իւր երկու աչքի լոյսն էր :

ճավհար պէկը տասն եւ ին տարեկան խալ
 ու մալ բարտի ծառի պէս շիւ շխտակ ու եր-
 կար , կարմիր վարդի պէս թուշեր , կալամով
 քաշած բարակ ընթուեր , կանանչ կտրիճ մի
 էր : Իսկ պէխերը որ դեռ նոր կը մրային , մէն
 մի թեւ մէկ մէկ պէկապայ աղջիկներու սրտի
 նետն եղած էր , ճավհար պէկը անոնց ա-
 բեւն ու կեանք , բաղքն ու փառքն էր . եւ
 թուղթ իրիշխող մոլայ կամ տէրտէր , թիւ չա-
 փող քաւթառ պառաւ չէր մնար , որուն չի
 հարցնէին թէ այս արարատ աշխարհի բաղքն
 որուն պիտի վիճակի ճավհար պէկը այս կող-
 մի քրդաց համբաւեալ գեղեցկութեան լրու-
 մըն , տխարն էր :



Գ .

ԳԼԽՈՒ ՏԵՂ ԳԼՈՒՆ

« Գլխու տեղ գլուխ կամ ձեր գլուխը » ,
 մոնչեց առիւծն խան Մահմուտը . եւ հրոսակին
 ամենէն կտրիճները , ամենէն արիւնկզակներ ,
 վարազի պէս ասեմ թէ արծուի թռան դացին
 լերանց ամենէն անմատչելի գազաթներ , սա-
 բաւանդներ , կիրճեր ու կապաններ , անձաւնե-
 րու ամենէն մութ անկիւն , արջերու գայլերու
 եւ մինչեւ իսկ օճերու բոյները խուզարկել

գտնել, դուրս քաշել որսը, բերել որ խանը անոր արիւն խմէ կուց կուց, սրտի կրահն հովնայ, անոր սով ըլլալն ճանչնայ, անոր եօթ պորտի արիւնը ձավհար պէկին մատաղ անի:

Արդէն տիրասէր Սասունցին ու Ողմցին ամենէն առաջ դուրս թուեր գացեր էին առանց խանի հրամանին սպասելու. երբ խանը «Սասունցի Ողմցի» պօռաց եւ երբ ձայն տըւող չեղաւ, «Սասունցին, Ողմցին կ'ուզեմ», որոտաց խանը: Չիաւորները շուտով անոնց ետեւէն ինկան եւ պահ մը վերջ զանոնք ետ բերին: «Սասունցի, Ողմցի, իմ յոյս ձեր վրան է», ասաց խան անոնց քամակը տըփտփելով, տէ՛ թռէք ձեզ տեսնամ: Հայ կտորիճներ կայծակի պէս ցողացին, դնտակ ետեւէնէն չէր հասներ, որք ինչպէս շատ դէպքերու մէջ՝ նոյնպէս եւ այս պարագային կրմանջներու քաջերը գերազանցել կ'ուզէին, մրցիլ կշտապէին:

Ոչխարներու գոմ դարձած Ապարանից վանքէն կէս ժամ հեռու դէպի արեւելեան հիւսիս սեւքուայ բլրի մը վրայ բերդի մը աւերակներ կային, որ խալառ հիմնայատակ եղեր էր, եւ միայն այն ահագին քարերը անշարժ մնացեր էին, որ ոչ խժդժից ձեռքեր, ոչ անոնց փափանները եւ ոչ իսկ ժամանակը չէին կրցեր խալառ փշրել կործանել: Արդէն այս աւերակաց երկիրը՝ քանի քանի այսպէս ջարդփշուր եղած շէնքերով լեցուած է, որք

իրենց նախնի հոյակապ շինուածով եւ պատկառելի յիշատակներով մարդուս հիացում եւ զարդանդ կ'ազդեն:

Կէս աւուր ամաչող ժամանակ բերդի աւերակներուն տակ բնակուեր ծուարած էին մի քանի յոգնած դադրած ճանապարհորդներ, եօթանասուն տարու ծեր մը, նոյն հասակաւ պառաւ մը, երեսուն տարու կտրիճ մը եւ քսանվեց տարու կին մը, եւ կայտառ տմիրան լաճ մը, որ հազիւ ութ տարու կար եւ մէկ պզտիկ փմիրուս աղջիկ որ իր մօր կուրծքի վրայ թառած գըմած լիւլիալէն կաթ կուտէր: Խալուրը քարի մը տակ փռքուած արմուկ գետին եւ զլուխ ձեռքի մէջ առած ինքնին կ'ըսէր, «Հայ հօ, հօ հօ, թայ հօ հօ, փուճ փանէ՛ս՝ սուտ աստուոր, տօ տօ, էս փէկաշար բաներուն յիշ արէք. Աստուած ողորմի իւր հոգուն, պասս կըսայ կանէր թէ օր մ' օրանց մեր խառու աղբին տէր տիրական թագաւոր եղերէ, ես չէի հաւատար. ակր այս բերդը անոնք շինած են: Մէկ մ' էսա պարտապանաց քարերու վրայ եղած գրերուն նայեցէք, ինչպէս սուրուխ սուրուխ բիպեռ կը նմանին, էս էլ ճիշդէ գիր կը նմանի, չեմ գիտեր այս ճիշդէ անիծած ազգն էլ ո՞վ է որ եկեր մեր երկիրը հասած տեղ գիր գրեր զնացեր է:

— Պատճ՝ հաստ ես ուրիշ թաւուր լսած.

եմ, թէ այս տեսակ սուր սուր գրեր, որ թիւհիւ աշխարհ մարդ չի կրնար կարգաւ, Ֆեյնդի արհիւնի գրեր են. եւ որ չնքի վրայ որ գրած են այն խկոյն աւերակ դարձեր է:

Չես գիտեր, Հայր, մեր արտերու գլուխ Դերենիկի պրիշակ բերդի վրան ալ որչափ այս տեսակ գրեր կային, ողորմած տէր վըրթօն մեր տղէկութեան ժամանակ ինչպէս պէս կը պատմէր մեղի, թէ օր մ' ինչպէս եղերէ իրենց ջաղջի քարի վրան եկեր գրեր են, ինքն տեսեր զարդնդեր գահլաքիւշտ եղեր եւ կեռիկ փակուելով խաղար ճօրով դուրս կը թռնի: Գիտես այս այն ջաղացն է որ խերդնամ փլաւ ու հիման տակէն շատ այլաձէպ կուռքեր ելան, փշրեցինք կոտորտեցինք մեր խօփու դերանդին այն երկաթներէն շինեցինք, անոր համար մեր ցորեններ պտղաբեր չեն ըլլար, որովհետեւ սատանի երկաթով է մեր գործը:

— Է՛ բերաննիդ բարին բացէք, ինչ ելեր՝ անուն եւ հօր Որդւոյ, մեզմէ աղէկներու անուն կուտաք, այն ալ պզտիկ ճծերուս առջեւ, Աստուած տուեր է որ թուղթ կապեր ենք ճիտերնին, չար տանի, Պահտպան խաչ խրիշտակ չորս գլօխ Աւետարան, պտպտաց մամիկն, տղէյներ ծուռկին վրայ առնելով եւ քոխելով բարկութեամբ շարունակեց. Տօ, վեր չե՛նէք, ինչ խէշարան կողի վրայ ինկեր մնացեր էք, օրը կանցնի եւ

մենք յէվարին չպիտի կրնանք մեր տեղ հասնիլ, մուցածք թէ այսօրէս գող տուալի տեղ մարդ անհոգ կը նստի, չէք տեսնար, ամեն տեխն արիւն կը հստի, տէ՛, ելէ՛ք, վէ՛ր ելէ՛ք մութ կոխեց :

— Տա, տղայ, ինչ մօրդ խօսքին մտիկ չես տար, վեր չեննա ջորիններ բառնաս, սիրախառն բարկութեամբ ըսաւ հարան իր փեռին. ելլի՛ր տնակովի մարդ, մէկ մը ձեռքերդ վրադ գլուխդ սէրախի, աղջօր մի մորթեցիր ոչ բարով խորոված շինեցիր, վրադ գլուխդ ինչո՞ւ արընթաթախ ըրիր. տեսնող կասէ, քառասուն Գիւրդ մէկ տուալին մորթեր ես, հա՛ հա՛:

«Լհա՛ Լհա՛» իրարու ձայն տուին խու՛մբ մ' ահուելի աւաղակներ, որ ամէն մէկի վրայ եօթ եօթ կրակ կար, որոնց թրերու շէշանաներ չիւտոց օղը թնդացուց ուր մնաց մեր հաււորի սիրտը, որ առաջին անգամ աչքն ինկաւ, անոնց կայծակէ աչքերուն եւ շնչասալստ դէմքերուն, սիրտը պատուաւ :

«Մի՛, մի՛ վախնաք, կանչեց երիտասարդ մարդը, բերդի մէջ քարերու ետեւ մտէք. եւ հօր հետ ու մշակ տղան նոյնպէս իրենց ձակեր ու գէնքերն առնելով պատնէշի ետեւն անցան. — մի՛ մի՛ մօտենաք մեզ, մենք անմեղ ճամբորդներ ենք, բաներնիդ գնացէք եթէ ոչ հրօցաննիս կը կրակենք, պօռացին. եւ ասոնց ի պատասխան գնտակի տարալի մը տեղաց բերդի

վրայ, նոյնպէս եւ այս կողմն զրոնացուցին հրացաննին. բայց Քրդաց հրացաննի պայթումն ու յարձակումը մէկ եղաւ, «կո՛ս կո՛ս սըւալինայ» անձնատուր եղիք, կանչեցին ու իրարու խառնուեցան. մէր մանուկն ուրացաւ : Արի երիտասարդը մէկ քանիսն շալկիկեց ոտքի տակն առաւ, բայց ինչ օգուտ Քրդերն շատուոր ըլլալով չի կրցաւ մինչեւ վերջ դիմադրել եւ անձնատուր եղաւ. մարդը միայն այսչափ կրցաւ աղաչել աւազակներուն, մեր ամեն բան ինչ որ ունինք ձերն ըլլայ մեր արեւ մեր կեանքը բաշխեցէք: «Ձեր կեանք, ձեր կեանք պէտք է մեզ մարդասպաններ» ըսին: Եւ երբ Քրդերէն ունանք թրերնին մերկացուցած ամէնի գլուխ թուցնել կուզէին, անոնցմէ մինն աղաղակեց, մի, մի զարնէք, կնիկ տղայի գլուխ տանենք խան Մահմուտի առաջն ինչ ստենք, ամօթ չէ մեր թրերուն: Այս խօսքը զինաթափ ըրաւ անոնց թէ չէ ձայն մ' բարձրացաւ, Սնտօ Հասօ, մէկ այս մարդու վրան դուրս նայեցեք, ինչպէս արնշաղաղ եղեր է: Ուստի ամէնքն խեղճ մարդու վրան թափան, զոր արդէն կապկապած էին. մինն չլվարի արեան կաթիլներ ցոյց կուտար, միւսն ճալաչիկներու, մի ուրիշ՝ եղունկի վրայ չորցածները, սա է ան կը սրտային:

Բայց ո՛ր է ճալչար պէկի գլուխը, ո՞վ դիտէ ո՛ր սնդխտեր խոռձկեր է, խան Մահմուտի

քրոջ տղայի գլուխն ձեզմէ կ'ուղենք, եթէ ոչ՝ հիմայ հիմայ իմանի առաջ ձեր ամէնի գլուխ կերթայ, ու դուք անով տեղով, գեղով ու տղղով վրան կերթաք: Հազար երգում պատըտում արին ողորմելի ճանապարհորդներ թէ՛ իրենք բոլորովին անմեղ են, եւ թէ այն արիւն աքլօրի էր՝ որ պահ մ' առաջ մորթեր խորովեր էին: Սակայն ո՞վ մտիկ կընէ, աւագակներ թէ պէտ գիտէին անմեղութիւննին՝ բայց պարսալ չիդտունալու համար, փրնչիլընչալով ոչխարի պէս առջեւնին տուին ու տարան:

Այս անմեղ ընտանիքի փորձանքն սոսկալի էր. խան Մահմուտի անունը, ճավչար պէկի սպանութեան զրպարտութիւնն, եւ գլխու տեղ գլուխ խօսքը, արդէն սպանդարան չի հասած կիսամեռ ըրած էր զիրենք:

Երբ այս կնամարդի որսկանները իրենց անմեղ որսերը խան Մահմուտի գիււանն ներկայացուցին. երբ խալիւորն եւ իր տղան իմանի ահագին բանակը եւ քիչ մ' վերջ իմանի երեսն տեսան, աննկարագրելի սարսուռ մը զգացին, կարծես թէ իրենց վրայ կուժ մի սառ ջուր լեցուցին, եւ կ'ուզէին գետին պատուէր զիրենք կուլ տար:

Արդէն ամէն կողմէն ճավչար պէկի վրէժատուններն կը վերադառնային: Ամէն դայլը իւր ոչխարն ունէր. նիզակի ծայր մէկ մէկ գլուխ տնկած փրնչիլընչալով կը վերադառնա-

յին: Կարծես թէ ճապհար պէկն սպանող հարիւրաւոր հոգի ըլլան, եւ անոնցմէ որ գլուխն էր Խանտուա խանըմի տղայի գլուխն կտրողը, դժուար էր որոշել: Գլուխ բերող հետզհետէ կը շարունակուէր, այլ ոչ մէկի ձեռք Պէկզատի գլուխը չի կար:

Ընթերցող պիտի զարմանայ թէ այս բազմաթիւ գլուխներ կաղամբի գլուխ էին, ինչ էին, որ հասնող հասնողի՞ զարկեր թուփեր, կը բերէր: Այո՛, այո՛, այս բռնաւորներու ժամանակ՝ այդ աշխարհի ժողովուրդը կաղամբ, սոխի պէս կը բուսնէին, մանաւանդ ճապհար պէկի մահուան առթիւ գուցէ անկէ նուազ կարեւորութիւն ունէր Հայ մարդը:

Եւ զիտէք ճշմանք էին այդ սպանուածները, խեղճ հովիւն ու նախորդը, կալ անողն ու էրան տւողն, մաճկալն ու սայլորդը, Զորեբանն եւ ճանապարհորդն. այսչափ շատ գլուխներու մէջ հազիւ ուրեմն կը գտնուէր մի քանի թռչնիկ հարաձի գող քրդերաց գլուխներ, որ մեր Խանի կտրիճ զինւորներ իրենց տէգի ծայր տնկեր, վաղող վաղողի կը բերէր Խանի աչք մտնալու անոր համակրութեան արժանանալու համար:

Ի՛նչ արեան ժամանակներ անցուցեր է այս երկիրը, այս մարտիրոսաց երկիրը. կարծես ի սկզբանէ անտի ողջակիզի սեղան մ' եղած է, եւ Հայն որչափ սուր թուրի, կրակի, Զուրի

զոհ մատաղ տուեր է, այնչափ աւելի արխացեր, զորացեր, էլ՛ իւր հաւատք, իւր կրօնք իւր Հայութիւնն պահեր պահպաներ է, իւր նուիրական հողէն բոլորովին սռք դուրս չէ՛ ձգեր. այն հողէն որ իրենց կենդանւոյն գերեզմանն եղած է, բայց եւ այնչափ հմայող գրաւող, որ զիրենք եօթ գոմէի կաշիով կապեր կապկապեր է:

Ժամանակ մ' յորում Տուրուբերան, Վասպուրական, Մոկս, Կորճէք եւ Պարսկահայոց մեծ մասը մի քանի անմարդ վայրենի բռնաւորաց տակ նուաճուեր, լարաբաժին եղեր էր. ոչ միայն մէկ միլիոնէն աւելի բնակիչք նուաճեր էին այլ, նոյն իսկ Օսմանեան հզօր կայսերութիւնն կը զբաղէցնէին քանի մ' անկարգ հրոսակներու զօրութեամբն: Բայց այս յաջողութիւնք իրենց զինուոց յաջողութենէն աւելի, երկրի անմատչելի դիրքը, ազխաղեալ լեռանց գօտիներն էին: Եւ միթէ այս երկրի դիրքէն՛ որ մեր ազգային պատմական ժամանակներու մէջ Արծրունեաց տունն անկախութիւն ստացաւ Շիրակայ իշխանութենէն, եւ երբեմն մինչեւ երեք թագաւոր նստեցաւ միայն Վասպուրական նահանգի մէջ. իսկ այժմ այս թագաւորաց երկիրը՝ երեք հարիւր հազար բնակիչք կարելի է եղեր խան Մահմուտի պէս բռնաւորի մը թուրի տակէն անցնիլ:

Չի մոռնանք ասել թէ Խանի ստաց տակ

փառած այնչափ գլուխներէն ոչ մինն անոր սիրտը չէր զովացներ, վասն զի ինքն էլ գիտէր, որ անմեղ էին. եւ թէպէտ շատ անգամ ինքն անմեղութեան պաշտպան էր եւ մեծամեծ վեհանձնութեան օրինակ եղած, բայց այս բոստիկն ամէն բան մտաբուած էր, ձովհար պէկի գլխուն՝ հողագոյնսի վրայ եղած գլուխներ չէին հաւասարեր. ուստի այս վեհակի մէջ երբէք չէր կարող ուշադրութիւն դարձնել իւր զինւորներու անդթութեան:

Այժմ դատաստանի կարգը փորձանաւոր ընտանեացն էր, որոնք վաղ եւս մահ աչքերնին առած էին, միայն կատամահէն աւելի կը սոսկային: Խանը նորահաս կէճէն, կնոջ եւ երկու տղոց վրայ աչքեր ուրբելով, «Այս շուն կատուներ ուսկից բռնեցիք բերիք», ըսաւ: Ասոնք բռնող խմբին ամենէն աշխարհաւարին յառաջ եկաւ ու այսպէս պատմեց: «Ապարանից քիչ մը հեռու, Ստոմի բերդի աւերակներու մէջ զինւորուած տեսանք զէսոնք. երբ հեռուէն պօռացինք անձնատուր եղիք, սատոխ կրակ արին մեր վրայ. բայց մենք անվախ աներկիւղ յարձակեցանք վրանին, բռնեցինք զիրենք, ինչ տեսնեք աղէկ. այս մարդը ահա ինչպէս կը տեսնէք՝ վրան գլուխ արիւն էր, եւ արդէն արեւուն մատաղ ձովհար պէկի մարմինն այն բերդի մօտերէն բերած են: Մենք կէճայի մայ պիտի անէինք զիրենք, բայց թող

տուինք՝ որ ձեր մեծութիւն իւր ձեռքով շան բաժին անէ զասոնք»:

Կեռիկինն փակուեցաւ մեր փորձանաւորներուն, իսկոյն խալիւորը, որ ամէնի կենաց հեղինակ եւ ամէնի ցաւը ինքն կը կրեր, համարձակեցաւ մեծ Խանի ոտքն ինկնալ, որոյ ձեռք ոտք այնպէս կը դողային՝ ինչպէս կը շարժի տերեւը մրրկին: Չը... չը... չը... զի... անհասկանալի ձայներ լսուեցաւ միայն. երկիւղէն խեղճի լեզուն փակուեր էր, ոչ թէ իր մահուան համար՝ զոր արհամարհելու չափ արիւթիւն ունէր, այլ իր քեւեքն ընտանեաց ասոնք էր ինկեր:

Չօրը այս ազիտըրմ վիճակը, կրկին ուժ տուին որդւոյն՝ որ այսչափ միայն կրցաւ ասել, «Մենք նարեկայ ուխտաւորներ ենք, անմեղ մարդիք. վրաս թափած արիւնը արլորի արիւն է, դու քո ճշի դու քո պատու գերեզման»: Բայց Գրդեր զարկին անոր բերնին եւ լեցուցին:

Խանը այս խօսքերն լսելէն առաջ, գիտէր որ անմեղ են, եւ սակայն երկտասարդ մարդուն վրայ թափած արիւնը քիչ մը կատկածելի կընէր զինքն, եւ Խանի կասկածը մահուան վճիռ կրնար համարուիլ:

Իսկ չէ՛ Ապարին խանի դէմքին վրայ այս կասկածի տպաւորութիւն նշմարելով, առիթ չի փախցնելու համար մուլեռանդութեան քողը

երեսին, յառաջ անցաւ, «Ի՛նչ կը տատամսիս, ի՛նչ կուշացնես այս անօրէններու մահը, ես չեմ տեր, որ այս ազգի արմատը կտրելու վառելու է. միթէ ասոնք ոտքիդ տակ փռուած այսչափի գլուխներէն աւելի անմեղ ու յարգի են, եւ թո՛ղ անմեղ ըլլան, քանի մ' անհաւատ մեռցնել միթէ վարձք չի, թերեւս այս վարձքի շնորհիւ Աստուած ողորմէ մեզի, մեր աչք ու գլուխ, մեր աշէղ ծավհար պէկն սպանողը ձեռքդ անցնի, արիւնն խմես, սիրտ սակառղ խմպրի»։ Կոօ, Հասօ, Տոպօ, մեծ Խանի կողմէն հրաման կուտամ ձեզ՝ որ այս շնորքը Գարաշէ վրայ հանէք, քերթէք ու մորթէք։

«Ես Աղթամարայ սուրբ Խաչ, իմ Շահէնն քեզ մատաղ, հասիր մեզ յօգ» առաջին եւ վերջին ձայն մը լուեցաւ խալիւոր Պապօի բերնէն, երբ դայերու ճիրաններու տակ ինկած, մեծեր Գարաշէ եւ տղայք եւ մայրը կտտամահ առնելու վերջին բոպէն հասած էր թէ չէ .

— Սասունցին, Սասունցին. հա՛, հա՛, ծավհար պէկի գլուխ ձեռքն է. ապրի, ապրի Սասունցին : Այս գոռումը դզողէց բոլոր ջուրը : Եւ արդարեւ ծավհար պէկի գլուխը եւ Հայտարանցոց էրաշէին եղբօր Տրպաղի գլուխը խան Մահմուտի ձեռք տուեր էր կտրիճ Սասունցին : Հայտարանցոց մեծը՝ Խանի եօթ պորտին հետ նայէր՝ ոխ ունէր :

Նոյն բոպէին մահուան դուռ հասնելու մօտ Հայ ընտանեաց կեանքը՝ Խանը Սասունցիի արեւուն բաշխեց, քէշէշ արաց :

Արդէն ընթերցողը գուշակեց որ խալիւորը մեր Շահէնի հաւ՝ Պապօն էր. վրէն՝ իրեն հայրը, երիտասարդ կինը՝ մայրը, պառաւը՝ մամը, փոքր աղջիկը՝ քոյրն, իսկ տմիրուան տղան՝ Շահէնն ինքն էր, Շահէնն՝ ցից չուանէն ազատուած Աղթամարայ սուրբ Խաչին մատաղը :

Դ.

ԵՐԿՐԻՐԻ ԱՍՏՂԱԿԸ

Շահէնն Գարաշէ Գարէն վար լծած, վանք դացեր վիզ ծուռ, գլուխ կոր, իր խցիկն մտած թաղքի մը կտորի վրայ պուպուզեր կէս քուն կէս արթուն մտածմանց մէջ մճըճեր թէ կերաղէր, եւ սակայն մեռելի գոյն դարցեր էր :

Նոյն ժամայն խցի դրնէն ներս խուժեցին, տիրացու, Մոնթ, սարկաւազ, վարդապետ եւ լուսարար Սրբազանն, «Տիրացու Շահէն, տնաչէն, ո՛ր ես, ո՛չ խուցն ես, ո՛չ այսպէս հրաշալի օր մը ժամ եկար պաշտօն վարեցիր, պօռացին չորս դիէն. այսօր ձգնաւոր եղար մեր գլխուն, քարեր քաշուեցար, ի՛նչ եղար, ըսաւ լուսարար Սրբազանն, եւ ինչո՞ւ քիթ բերանդ խառ-

ներ մութեր, այլաճէսլ դարձերես, գերեզմանէն ելար, փորձանք մ' եկաւ գլխուդ ինչ եղաւ, չառես»։ Բայց Շահէն լուռ ու մուռն անշարժ արձանի պէս, ոչինչ պատասխան չի տուաւ :
 — Պատասխան չի տանս, շարունակեց եպիսկոպոսը, դու՛ դու երբէք լի օրն անգամ պաշտօնէդ ետ չէիր մնար, այսօր ինչո՞ւ քոխեր է՞ծոտեր ես, ասա՛ տեսնամ, ինչ է պատճառը»։
 Բայց դարձեալ պատասխան չստանալուն համար՝ իրեն հետ եկողներն դուրս հանեց, եւ երկուքն առանձին մնացած ժամանակ Շահէնը խեղճաճի պէս ելաւ դրան սողնակը դրաւ, Սրբազանի առաջ ծունկ չոքեց նստաւ եւ իր փորձանքն սկտաւ պատմել :

— Սրբազան հայր, ով չգիտէ դուն գիտես որ իմ հաւ՝ Պապօն, ժամանակին ծանր փորձանքի պատահելով զիս սուրբ Խաչին մատող խոստացեր, ու առանց իմ կամք հարցնելու զիս այսանդ թալեր գնացեր է :

Այն ժամանակ դու գիտես որ տղայ էի, խելքս բանի մ' չէր հասներ, չար բարին չէի ճանչնար, աշխարհ, մարդ իմ աչքին բան չէր երեւնար։ Երբ խելահասութեան հասայ, ինք զինքս սոյս կուայ չոր ցամաք կղզիին մէջ գտայ։ Հետզհետէ, ինչ մեղքս սրահեմ, արեւն էլ առաջուան պէս չէր երեւնար տեքիս։ Գիտցայ որ ուրիշ տեղ, ուրիշ մարդ ու երկիր ալ կայ եւ մեր կղզոյն արեւը անոնց ալ կը ծագի։ Կը

հաւատայի թէ լուսնակ միայն Աղթամարայ համար ստեղծուեր է, որ մեզ մխիթարէ, վասն զի ինչպէս մեր հագուստ սեւ, մեր սիրտ սուգ, երբ գիշերուան խաւարն էլ մեր վրայ կիջնայ, եւ մենք յուսահատելով կասենք թէ սոյս աշխարհի մշտնջենաբոր սգաւորներն ենք ու կը տրտնջանք, յայնժամ վեր նայինք լուսնի լուսով մխիթարուինք լուսաւորուինք, թէ յոյս մ' կայ, թէ այդ յուսոյ գուռը լուսնակն է, յորմէ օր մը պիտի մանենք ու Ստաուծոյ լուսեղէն աթոռին առաջն երթանք։

Բայց հիմոյ, Սրբազան հայր, խելքս ու համողումս փոխուեր է. այլեւս տղայ չեմ, այլ եւս չեմ կարող հաւատալ թէ, մայրս զիս ջրի առուէն առեր է, կամ հրեշտակ երդիքէն վար իջեցուցեր։ Գիտեմ որ հօր ու մօր դաւակ եմ այլ եւս չեմ կարող հաւատալ թէ ամէն մարդ մեզի պէս կղզիի մէջ բուսած են, ամէն մարդ մեզի պէս մազէ սեւ շալ հագնիլ, պահք ծով պահել, գիշեր ցորեկ ժամ գնալ, աղօթք հսկում անել, քանի մը դգալ ծառէ վաօշ կամ չորթնէ թան խմել, եւ դարձեալ Սաղմոս Նորեկ գլխել, վերջ, վերջ, անտէր անտիրական մեռնիլ դժոխք կամ արքայութիւն երթալ սրժանք գնաց։ Չէ, չէ, մարդ սոյս գատապարտութեան համար եկած չէ աշխարհ, մեր կղզիէն դուրս ուրիշ աշխարհ ուրիշ կեանք կայ, Շահէն սոյս ճշմարիտ կեանքի

մէջ մտնել կուզէ, որպէս զի իւր կեանքն ալ խորհուրդ եւ նպատակ ունենայ »:

Սրբազանը աչքեր չորս, ականջներ տաս բացած, բաց բերան մտիկի'անէր, վասն զի այնպէս բաներ կը լսէր Աստուծոյ դատ Շահէնէն, որ իր կեանքի մէջ միայն խորանդր մտածելէն զատ ուրիշ բան չէր գիտեր, չէր խօսեր: Ուստի ի ծածուկ երբեմն դէպի Շահէնի դէմք ու դուռը կը նայէր երկիւղալի կասկածով, եւ կը վախնար միւ մինակ նստելուց, կարծելով թէ՛ Շահէնին այս բաներ խօսեցնել աւողը կամ չար դեւը կամ սուրբ հոգին է:

Իսկ Շահէն իր հաստ ու երկար ընքուխնեբու ապկէն Սրբազանի վրդովումը տեսնալով վարդապետի պէս շարունակեց.

— Մի զարմանար, Սրբազան, թէ Շահէնին ինչ եղած է, տէղէլք գացեր թէ եօ՞ն հաղարձ Ռաֆ գիրքը կարդացեր դեւերուն յազմեր եւ այժմ գլխու փչածը կը պըսրէ:

Ա՛խ, չէ՛, չէ՛, Շահէնն նոյն ինքն է, բայց սիրտ ու միտք փոխուած է: Օր մ' օրանց իմ այն խոր խոր մտածմանց մէջ՝ որ ինչպէս գիտէք երեք ու կէս տարի կը լինի այն մեղաւաղձոտ վիճակը, օր մ' օրանց կ'ասեմ հարցուցիք արդեօք թէ ինչ գլուխ կախ կը մէղէս ու կը մէղէս, օր մ' եկածը դրան ձեռքերէն ակրակ դրիք դիտեցիք թէ Շահէն Սաղմուս Նարեկ կը կարդայ թէ ինչ կանէ:

Երեք ու կէս տարի է, ան, երեք ու կէս տարի ամբողջ, իմ աչք քուն չէ մտեր. հաւու կունք մը չեմ քաշեր, այլ գիտես թէ տիրացու Շահէնն ինչ բանով է դբաղեր, միշտ նայեր այս առիք, այս սլափիկ երփ՞ կը տեսնաս, յորմէ մէկ աստղ միայն կը տեսնուի, ահա Շահէնի խելք ելաւ, Նարեկ Սաղմուսն այդ աստղիկն եղեր է, այդ աստղիկը, այդ... աստ...:

Եւ այնչափ այլայլեցաւ Շահէն՝ որ ալ չի կրցաւ խօսքը վերջացնել, որով եւ լուսարար Սրբազան արհաւիրքներով կը պաշարուէր, եւ ուշիկ մ' դուրս պիտի ելնէր, բայց էլմ' ինքզինք դնողեց բունեց, որ իր սիրելի Մոնթին վերջին միտք կամ վիճակն հասկնայ. ուստի կրկին հետաքրքրութեամբ ըսաւ:

— Տղայ, ինչ կըլլաս, ինքզինքդ ժողվիր, խելքդ վրայ բեր, սիրտդ բաց. կերեւի փորձանքի սպատակած ես. ամէն բան սպատակիր. դու չես գիտեր որ զքեզ վանքի մէջ ամենէն շատ կը սիրեմ, եւ անոր համար չէ որ Համբարձման զքեզ վարդապետ ձեռնադրելու խոստում ըրի, ալ ինչ կուզես տնակոլ:

Վարդապետ ձեռնադրելու խօսքը՝ հազար նետի պէս Շահէնի սրտին մէջ խրուան խոցուան, եւ զայն առաջի վիճակէն սթափեցուցին:

— Զիս վարդապետ ձեռնադրել, ինչ կասես սրբազան Հայր, քո ոտաց հողն եմ, զիս

ողջ ողջ մեռցնել կուզէք, միթէ ես իմ տէրն եմ. այս երդիք կը տեսնես, այն Աստղիկը լսեցիր. անս, այն Աստղիկը իմ տէրն է, այն աստղիկը բոց կրակ է որ դիս կայրէ կը մրկէ եւ երբ ես հն հանչ մկայ տէօր մ' կը վառուիմ, կուց մը մտխիբ մնձուր կը դառնամ, այն Աստղիկը իմ յոյս ապաւէն կըլլայ, ջուր կը լեցնէ վրաս եւ ես կազատուիմ. կ'ազատուիմ թէ չէ այլ եւս չայրուելու համար, այլ նորէն այրուելու նորէն մրկիլ մնձրուելու: Այդ աստղիկ իմ կրակ ու ջուրն, իմ դժոխք ու արքայութիւն, անս այն Աստղիկը իմ ամէն գիշերուան ընկերն է:

— Ես իմ արեւ այսօր դու թռուցեր ես Շահէն, խելքդ գլուխդ ժողվուիք, ձգէ այդ անխելք անխմաստ սրբանքներ, դու ինձի այն պատմէ՝ թէ ինչո՞ւ այսօր ծամ չեկար, հիւ հիւ, այսպէս ըրած չիլր, արդեօք չարերը քեզ մութրցուցին:

Իսկ Շահէն փոխանակ Արբազանի խօսքին պատասխանելու միեւնոյն յափշտակութեամբ առաջի խօսքերուն շարունակութիւնն ըրաւ:

Այն Աստղիկը, իմ սիրտ ու հօգին, իմ ամէն գիշերուան ընկեր, որ կը պսպղայ ու կը փրկվըմտայ իմ գլխու վերեւ, նա միշտ իմ սրտի հետ կը խօսի, նա ինձի կը սիրէ, վրաս կը դիժայ, թէպէտ ինքն անխօս անլեզու, թէպէտ շնտ եւ շնտ հեռու, բայց հազար ու մէկ հրեղէն լեզու կը թափէ, անհասանում խօսքեր

կանէ ինձի հետ, նա իւր անհուն հեռաւորութեամբն այնչափ մօտիկ է, ինչպէս ես ինձ: Եւ սակայն այն գիշերներ՝ որ երկինք կը մգլի կամպի, ալ այն գիշեր՝ Շահէն կը մեռնի: Երբ կիրիչկեմ վեր կիրիչկեմ իմ Աստղիկը կը փրնտուեմ ու չեմ գտնար, եւ կարծեմ թէ խռովաւ ինձմէ, ալ երդիքէս վար չի պիտի նայի, իւր երես ցոյց տայ, սիրտս ու հոգիս կալեծփի, կրճել ատամայ մութը զիս կը պաշարէ, բերանս ի վար կը փռուիմ, աչքերս արեւուս մէջ կառնեմ, ալ այն գիշեր առաւօտ չըլլար:

Իսկ այս գիշերն երթայ էլ չի գայ ամենէն սոսկալին եղաւ. Երբ ես իմ ատողկան հետ խօսք կառնէինք կուտայինք, Արտօսայ սարի չափ բարդ մը սեւ ամպ իմ երդիք ծածկեց, իմ Աստղիկն անջրպետեց ինձմէ:

Պահ մը վերջ այնպէս գոռաց սրտաց երկինք, որ կարծեցի թէ պիտի փչէ, երկինք ու գիւ չէի հողար, այլ իմ Աստղիկ, իմ Աստղիկը երկնից հետ չի կորսուէր. հապա կէծակները ինչ շանթ փայլատակունք կարծակիին երդիքէս ի վեր, կարծեցի թէ այսչափ օրօփտոց իմ Աստղիկը շանթահար ընելու ...

— Շահէն արթնցիր, ինչ տարօրինակ բաներ կը խօսիս, աստղի հետ ինչ գործ ունիս, տ՛, աստղեր մանրդ են որ մեռնին:

— Այո, այո, իմ Աստղիկը մարդ է ադամորդի, մեղայ մեղայ ինչ ասեմ երկինք մէկ Աստղ

էլ շատ կը տեսնէ ինձի պէս սեւ քրի մէջ բուսած զիշերածաղիկին:

Երկնից այս արհաւիրքներէն սարսափահար, Թաղթիս կտորին վրայ ինկայ յուսահատ, մէջ քուն մէջ արթուն եմ, Օհ, տէր Աստուած, այնպէս ահռելի եղաւ մէջ մտայ. ահ իմ Աստուղիկը, Վարդուհու աղջիկը կտոր մը սեւ մընձուր դարձեր էր:

— Հիմայ հասկացայ եղելու թիւն ասաց Սրբազան, յետոյ յետոյ:

— Յետոյ մի հարցներ, յետոյ ինչ պիտի ըլլայ, ինքզինքս բանձր Քարի վրան դասայ. քարէն վար ծովու անդունդներու մէջ խորասուզուելու փորձն ըրի, բայց ինչպէս եղեր է այն ապառաժի պտտի ծառը զիս բռներ ու կախուեր եմ անկից »:

Այս սոսկալի անձնասպանութեան ոճիրը Սրբազանի զայրութիւն ու կարեկցութիւնն այնպէս շարժեցին, որ նստած տեղէն թիզ մը վեր թռաւ, մաղեր փուշ փուշ եղան, ողջ անձը փշամղաւ:

— Վերջ,

— Վերջ ազատուեցայ:

— Բայց ինչ բան ստիպեց քեզ այդ եղերան:

— Անքուն եւ ողեսպառ մտածմունք, ասաց Շահէն:

— Ամէն մարդ մտածմունքով շատ անդամ չեն քնանար ուրեմն ինքզինքը, սպանելու են:

— Բայց, Սրբազան հայր, ամէն մարդ աստղի վրայ չի մտածեր:

— Աստղիկի վրայ մտածելն ինչ տառտակ բան է:

— Չէ, չէ, եթէ ամէն մարդ իմ անվերջ անալի երազներ տեսնար, եթէ իմ երգիքի Աստղիկն ունենար, եւ եթէ անկից յաւիտեանս զրկուելու փորձանքին պատահէր, յայնժամ զինքն սպանել բան մ' չէր:

Սրբազան իւր կրած սաստիկ այլայլութենէն ժուկ մը մուցեր էր Շահէնի Աստղիկն սով ըլլալը, հաղիւ ուրեմն ուշաբերեց «Վարդուհու աղջիկը» խօսքը, որ Շահէնի պարանայ մեկնութիւնն էր:

— Տղայ, քիչ մ' առաջ ըսած Վարդուհու աղջիկն սով է:

— Ա՛հ, այն է, այն է իմ Աստղիկ, Վարդուհու աղջիկը:

— Չասես հասար թէ աղջկայ զարնուած ես:

— Այո, իմ երգիքի աստղիկան զարնուեր սիրահարուեր եմ:

— Տօ խելուած, մէկ մը դիտցիր թէ ինչ կը խօսիս, Վարդուհու աղջիկն ինչ գործ ունի քո երգիքի Աստղիկան հետ:

— Ինչո՞ւ չես հասկնար, խօս հանելուկ չեմ խօսիր քեզ, Վարդուհու աղջիկը այդ աստղիկի մէջն է, նա ժամանակին ինձի աստղ մի ցոյց տուաւ եւ ասաց, անոր միջոցաւ պիտի

խօսիմք քեզ հետ, դուն էլ անոր նայէ եւ ինձ սլատասխան տուր. այսպէս խօսք առնենք տանք մինչեւ որ իրար գտնանք, ասինք եւ բաժնուեցանք իրարմէ: Այն միջոցին երբ Պատահանցի Հայր սուրբը որուն հետ ի միասին գնացէր էինք ժողովքարարութեան, ուրտաւ մեր վրայ, աչքերը աւրեց խոտմուսց եւ խեղճ Ստազիկը վախէն ամօթէն եօթ կանգուն գետին անցաւ, այնպէս որ թեւի վրայ առած խամալիկ կուժը ինկաւ փշուր փշուր եղաւ, դունէ ջուրը լեցուցած ըլլար, այնչափ...: Տակաւին Շահէն իւր խօսք չի լրացուցած, խուցի դուռ ուժով մը թխթխկացուցին, Շահէն չէր ուզեր դուռը բանալ, վասն զի դեռ սրտի մէջ եղած կրակներ դուրս թափած չէր, դեռ իւր վերջին խօսքն ու մտք բանին չէր բացատրեր. բայց Սրբազան ինքն ելաւ դուռ բացաւ:

— Սրբազան, Հոգեւոր տէր շուտով զքեզ կուզէ, ըսաւ Կաթողիկոսի փոքրաւոր սարկաւազը:

— Ի՞նչ կայ, հն կէօ, ես էլ կուզայի: Ըսելով դուրս ելաւ:

— Ի՞նչ պիտի ըլլայ, Հոգեւոր տէր սաստիկ քոխերի մեր Շահէնի ըրածն ալ վրայ եկաւ:

— Տղայ, մունջ կաց, մունջ, ձայնդ փորդ քաշիւր, մէկ մէկալի ցաւ չի գիտեր, կէս գիչերին ժամ կը գարնէ. մուկը չի կրնար իր ծակ մտնել ցախաւել պոչ կը կապին:

Լուսարար Սրբազան կնդուղը գլուխ դրած վերարկուի օձիքն իրարու վրայ բերելով՝ մեծարանօք վեհափառի սենեակն ի ներս մտաւ, եւ աջն առնելով ոտքի վրայ կայնեցաւ:

— Ե՛ պիտիսպաս, սէր ես, ժամէն կեննես՝ չես ասեր մէկ մը Կաթողիկոսի աչքին երեւամ. հինգ վարդապետ ձեռնադրեց, հոգնած է գուցէ բան մ' կուզէ, ըսաւ հոգեւոր Տէրը:

— Ծառայ եմ, վեհափառ տէր, Շահէն փնտռել գնացի:

— Հն, իմ ցաւը ինձ հէրիք չէ, այդ անշնորհք տղային այս աւուր ժամ չի գալն էլ վրան եկաւ:

— Ի՞նչ ցաւ ունիք, ես առնեմ, վեհափառ տէր:

— Նստիւր պատմեմ. ժամէն ելայ չելայ յԱխափանից մարդ մը կարծես ակնջկլայ բերաւ ինձ թէ՛ Հայոց ձորոյ ժողովարարը Հայկաչէնցի վարդապետը, Ռոտանայ կապանի մէջ զարնուեր է գողերէն. թէ հոգեբաժին կողոպուտ ու պտղին ամէնքն էլ թալներ են, եւ խեղճ վարդապետը հազիւ ինքզինք թաւեր է յԱխափանք: Վաճաքի մէջ եպիսկոպոս վարդապետ չի մնաց Գուրսի տունը թափեցան, ես ու դու մնացինք կղզիին մէջ, դուն էլ աշխարհից պէտապա կորսուեր ես, նրմուշտ չերեւիր:

— Վայ վաւէլէր, վայ վաւէլէր: Գուք ողջ

մնաք Վեհափառ տէր, ինչ անենք, ինչ կուգայ մեր ձեռքէն, քանի որ ցեց մեր գլխէն պահաս պիտի չըլլայ, քանի որ Աստուծոյ հրամանն այսպէս է, անոնց ձեռք սուր թուր տուեր, մեր ձեռք ոտք կապեր անոնց յանձներ է, Աստուծոյ կամբք օրհնեալ ըլլայ :

— Այդ անիրաւ Քրդեր Աստուծոյ օր մեր խեղճ ժողովողեան միս կուտեն հերիք չէ, մեզնից ինչ կուզեն, մեր երեսի ջրով ժողված արիւնոտ պատառներն էլ մեր ձեռքէն կը խըլեն Գոնէ մեզի տարտաժար չանեն: Հայուն մարմինն իրենց ձեռք թողած ենք, կը չարչարեն բաւական է, թող հանգիստ թող տան մեզ խաղաղ սրտով անոնց հոգոց փրկութեան աշխատինք: Վաղ մէկ էլ օր Մոկաց Պարոնք Քրդեր պիտի յուղարկէ, վանքէն այս տարուան տուգանքն պահանջէ ինչ պիտի տանք չգիտեմ. իմ յոյսս Հայոց ձորոց ժողովարարքին վրայ էր, ան ալ այս փորձանքին պատահեցաւ, ո՞վ գիտէ, կարելի է որ վարդապետը կողոպտողներ՝ Բիւրա պարոնի խոլամներն ըլլան...: Ուրիշ ճար չի կայ, այս շարաթ մինչեւ վերջ, ոչ ոք չպիտի քնանայ, գիշերներ մեծ հսկում պէտք է ընենք, թերեւս Աստուծոյ ողորմութիւնն մեզի օգնութեան հասնի: Ահա մեր այս ցաւեր մեզ բաւական չէ, Շահէնն ալ մտածելու է, դամբ, ո՞ր էր, պէտք է փոմոխթս անկից առնեմ:

— Վեհափառ տէր, Շահէնն արդէն ինքզինք պատժեր է:

— Ի՞նչպէս:

— Ալ մի հարցներ, Շահէն ոչ ծուռ է, ոչ խեղացի. եկեղեցիէն ելայ չելայ՝ իրեն խուցը վազեցի, ինչ տեսնամ, քաջուեր մէկ անկիւնը կծկուեր անշարժ մնացեր է. առաջին անգամ մեռած կարծեցի վինքն, քիչ մը վերջ հազիւ շարժեցաւ, կերպարանքը պողպատի գոյն դարձեր էր, գուշակեցի որ փորձանք մ՝ եկեր է վրան, խցան սողնակը դրի ետեւէն, երկուքս առանձին մնացինք, վերջապէս հազար ձորով պատմել տուի թէ ո՞ր էր, ոչ ժամն էր, ոչ խուց:

— Դու հաշկաց, ես գիտեմ ինչ է անոր փորձանքը, ասաց հոգեւոր Տէրը, երէկ իրեն ձեռնադրութեան մասին խօսեցայ հետը, եւ խօստացայ որ Համբարձման ղինքն ձեռնադրել տամ, մինչդեռ ինքն կը փափաքէր այս աւուր տղայոց հետ ձեռնադրուէր, թէպէտ ինքը ոչինչ բան չըսաւ, բայց սաստիկ վերաւորուած կերեւէր: Տղայի սրտին ցաւ եղեր է թէ ինչո՞ւ իր ընկերները իրմէ առաջ ձեռնադրուին:

Դու գիտես ա, քիչ մը հպարտ է Շահէն, չուզեր դասի մէջ անոնցմէ վար կայնիլ, այս դասի կռիւն էլ չի վերջացաւ մեր միաբաններէն:

— Չէ, չէ՛, ծտուադ եմ, Շահէնի սրտի ցաւն ուրիշ բան է, ձեռնադրութիւն չէ: Շահէն զարնուեր է:

— Ո՞վ է զարիւեր, դիւանք:

— Անոնց պէս բան մը, Աստղիկ մը:

— Տօ չար սատանան տանի զինքն, Աստղը մարդ կը զարնէ:

— Վեհափառ տէր, ինչպէս ասեմ. Աստղիկ անուշով աղջիկէ մը զարնուեր է Շահէնը:

— Հա՛, հա, դուն էլ խելքդ անոր խելքին դիր, աղջիկ ինչ բան ունի մեր վանքը:

Սէրու չէ խէրդնամ տարին Պատականցի վարդապետին հետ ժողովքի չի գնացին, Շահէն այնօրից Աստղիկ անուշով աղջիկ մը տեսեր՝ անոր սիրահարեր է:

— Սուտ, սուտ, լսիր մի հաւատար, փորախանուցք է, օր մ' առաջ վարդապետ ըլլալու հնարքը, անխելք տղան կը կարծ է թէ ես զինքն անարժան կը համարիմ. Ամէն մարդ զիտէ թէ վանքի մէջ ամենէն զխանկանն է, իմ ներքին միտքս ալ այն է, որ եթէ շուտով վարդապետ ձեռնադրուի, կը ծուլանայ. ալ միաբաններուն աղէկ դաս չէ կարող տալ: Բայց ինչ որ է Համբարձման քանի մ' օր մնաց, այն ալ իր սրտի փափագին կը հասնի:

— Բայց Վեհափառ տէր, մարդ վարդապետ ըլլալու համար զինքը բանձր Գարէն վար կը նետէ:

— Իրաւ կըտես, վայ էչ նահատակ վայ. գնան շուտով ինձի կանչէ, ես ամէն բան կը հասկնամ, եւ իրեն կը հասկցնեմ...:

Հուսարարը ոտքը սենեակի շէմքէն դուրս դրած ժամանակ, տիրացուները շնչասպառ դիմացն ելաւ թէ՛ «հասէք, Շահէն զինք ծով նետեց ու փախաւ:

Եւ շուտով Հոգեւոր տիրոջ հրամանաւ՝ լուսարար Սրբազանը վարդապետ մ' եւ երկու Մոնթ լաստի վրայ նստան, ինկան Շահէնի յետեւ. մինչդեռ Շահէն Առտէր կղզիէն անցած դէպի Հին ու Հաղին կերթար, այնպէս լողալով, որ մարդ կ'իթէպուէր կու շէտէր:

Եւ ահեղ ալէկոծութիւն մ' առաւ զձովը:

Ե .

ՄՇՈՒ ՍՈՒԼԹԱՆ

Տարուբերան՝ Մամիկոնեանց նախարարութեան այս օշխարհը, որ Հայաստանի ընդարձակ նահանգներէն մինն է, հրաշակերտ դիրք մ' ունի, իւր ընդարձակ հովիտովը եւ անոր շուրջ պատած սլաքապաճեւ լեռամբք: Բիւրական սարաւանդներէն բիւրք բիւրոց աղբիւրներ զզգալով ճող ճող վար կու սահին, իրա-

րու հետ կը միանան գետ կու կազմեն եւ ա-
հագին դարձնուով յայն լեռներէն ի վար կու
թափին : Բայց երբ Մշոյ դաշտին մէջ կիջնան,
կը սպապանծին, գետ կը կազմեն, որ հանգարտ
ու խելօքիկ լուռ ու մունջ հիւսիսային արեւել-
քէն գէպի արեւմտեան ընդարձակութիւն կը
վազէ: Այս գետը Մուրատ՝ Եփրատէսն է: Եփ-
րատն էլ երբ անոտ լեռանց մէջն է, լեռնցիներ
բուստէս խշալով խշխշալով ազատ ու խորխոր ըն-
թացքով շատ ազազակ, շատ շիտիթ կը յարուցա-
նէ, դաշտեցիներու սիրտվախ կու ձգէ. բայց երբ
ին քնէլ դուրան դաշտ կիջնայ, բերան կասած
Խամաւոր հարս կը դառնայ՝ կարծես բարբարոս
կէսորջ մը կամաց ու բռանց ներքեւ, կամ քա-
ղաքակրթութեան վայրը, ուր մեռելութիւն
կը թագաւորէ, ուր մարդոց յորինած՝ օրինա-
կան բռնութիւնները չափ ու սահման կը դնեն
իր ձայնին ու ընթացքին:

Մեղրագետն որ աւելի խելօք ու քաղաքա-
կիրթ կերեւի, Մշոյ դաշտի արեւելեան կող-
մանէ չորոր մորոր կիջնայ եւ երկար ընթացք
մի ընթանալէն վերջ կերթայ կու խառնուի
Եփրատին հետ :

Մեղրագետի ական չորս բոլոր իջեր թա-
փեր էին Մշու Սուլթան սուրբ կարապետի
ուխտաւորները, Հայոց ձորէն, Գաւարչէն,
Մոկսէն, Շատախէն, որք հետզհետէ եկեր մի-
ացեր էին Մեղրագետի ական վրայ:

Այս Այլը արեւու շրջանակի սէս բոլորակ ա-
ւազան մ' է, ինչպէս կրակի վրայ եռման ջրի
կաթոսայ մի, որ հարիւր հազար սղալահակներով
կեռայ, այնպէս դուրս կը սղալխկայ այսպոճառ
ու յատակ ջուրը իւր խորանդր յատակէն, յորմէ
արտուռ ու մանրիկ աւազի հատիկներ կերե-
ւին մի առ մի, եւ առաջին անգամ նայողը կու
կարծէ թէ լճակը հաղիւ մէկ թղաշափ խո-
րութիւն կունենայ. եւ եթէ սխալմամբ մէջ
մտնէ խկոյն օտքով գլխով կանհետանայ:

— Օխէջ, որչափ սառ է այս ջուրը, կըսէր
մէկը Գեդէոնի ընտրեալներու պէս բերանս ի
վար փռքուելով՝ քիթ բերան ջրի մէջ խօթելով:

— Թնյ հօ, ատամներս սաղաւ, կասէր միւս
մը, որ կուց կուց ջուր կը խմէր ու կը խմէր
չէր կշտանար: Մի ուրիշ խումբ դիտական
ձկանց խաղալ խայտալուն վրայ կը խօսէր :
Այլք ճանապարհէն կրած նեղութիւնք կամ
հաճոյքներ կը սլատմէին:

Գետակի ափը քարակոյտ աւերակ մի
կար, այնտեղ ուխտաւորաց խօթամուծը
խոնած զանազան դատմունքներ կանէր
այն աւերածոյն վրայ, ինչ որ իւր խելք
կը լիչէր, կամ ինչ որ լրած էր իր աւե-
ւոր սպարուց կամ սառաւ մամուռ: Մինն կը-
սէր. չորս տարի առաջ Սուրբ կարապետի մի-
աբան վարդապետներուն մէկուն հետ այս ա-
կան վրայ սլատահեցայ, նա այս աւերակնե-

բու մասին այսպէս կըսայ արաց, «կէնի կէլ-
նի մէկ Գայլ Վահան անունով Հայ մարդ մը
կէլի, որ Գէլ պէս ուժ սատանի սէս խեղճ
կուեննայ. այս քաջ մարդ ամէն ամէն վեց հա-
րիւր հոգի կուեննայ, բայց ամէնքն էլ իրեն
պէս կտրիճ ու ինքն այս փլած բերդի մէջ կը
բնակի. միտք կը դնէ Հայաստանն ազատել.
Առաջ Մշոյ երկիրը կառնէ ու Ժուկ մը խէշ-
տրան կը նստի. երբոր Պարսից թագաւորը ա-
սոր միտքը կուհասկնայ, անհամար զօրքով
Գայլ Վահանի վրայ կու գայ, մեր Գայլը շու-
տով աղուէս կը դառնայ, պոչը կծկելով կեր-
թայ անոնց մեծաւորի մօտ. կը խարլպէ թէ
այսուհետեւ ես քո ծառան եմ, քո զօրքեր
ինձի տուր երթամ Մշոյ երկրի ասպտամբ
Հայոց ամէնի գլուխը քեզի բերեմ: Գայլ Վա-
հան դու գայլ եղեր, Պարսից զօրքեր ետեւէն
կը ձգէ բերէ այս ական վրայ. դու մասեր,
իր բերդի կտին մի անտակ խոր փորել աը-
ւեր, յորմէ Օձ քաղաք կերթան եղեր. այդ
քաղաքն ասես սեւ օձերով ու վիշապներով
լեցուն. Պարսից բոլոր զօրքեր մուկի պէս այդ
ակնատի մէջ կլյնան. անոնք կը կորսուին, Վա-
հան նորէն կերթայ նորէն զօրք կը բերէ, նո-
րէն ակնատ կը ձգէ, ու այսպէս թշնամիները
ամբողջ կը ջնջէ. վերջ վերջ օր մը յանկարծ
Գայլ Վահան գետական մէջ կլյնայ, Աստուծոյ
հրամանաւ չի խեղդուիր, այլ խորտոխի ձուկ

մը կը դառնայ, որ տարին միանգամ արդար
մարդոց կերելի Այս ձուկը օր մը դարձեալ
մարդ պիտի դառնայ ու Արարտտ աշխարհին
պիտի տիրէ:»

— Իմ գիտցածս, ըսաւ մի ուրիշը, «Այստեղ
մեծ ու անառիկ բերդ մ' է եղեր, աշխարհի
մէջ կայ չկայ մէկ հատ, Վանայ քաղքի բեր-
դին ընկեր, հին ժամանակ Հայ Գրիստոնեայ
Խշխան մի է շինէր զայն. այս մարդը շատ
կտրձուլիւն արեր է: Կուտրաթ ձուկ մը կայ
եղեր այս ական մէջ մէկ անգին ճակնչ քար
կէօ անոր գլխու վրայ թագ: Աստուծմէ այն-
պէս հրաման կար, որ այդ ձուկին ազամոր-
դու ձեռք պէտք չէ որ դիպնայ, յերոր դիպ-
նայ, իր տուն տեղ էրան վէրան տեղնայ: Օր
մը դու մ'ասես Պաղտատու Տալը շատ զօրք
զօրութենով բերդին վրայ կուգայ, բերդի իշ-
խան կը չափէ իր զօրութիւն, կը չափէ անոր,
չի կիշխէր անոր դէմ ելնել, կը խոստանայ
թիւհիւ աշխարհ չի դնուած քար մի ընծայ
փէշէշ անէ անոր, սիրան առնէ իր եկած ճամ-
բէն ետ դարձնէ:

Իշխանն հրաման կանէ որ այս կուտրաթ
ձուկ բռնեն. ձուկ դու ձուկ եղիր՝ բռնող մար-
դու ափին մէջ պտղունց մը մոխիր կը դառ-
նայ. Աստուծոյ հրամանովն ձուկ մոխիր կը
դառնայ թէ չէ, այս բերդն ալ բրով պրիշակ
կէլնի ու իշխան իր ճիժ պիժերով անոր տակ

կը մնայ, տախտաղաղ կըլլայ :

— Հայ հոյ, էրկնուց իրեք խնձոր իջան, մէկ ասողին, մէկ լսողին, մէկն էլ ականջ անողին, ասաց հսարտ հեղնութեամբ մը զուարճարան ունկնդիրներէն մին: Մարդ Աստուծոյ, ինչ եւ լեր մամուս ծառալ կըսայ կանես. քո բերնին կը վայելէ այդպէս բան պատմել: Մարդեր, Աստուծոյ համար մտիկ արեք ինձ, տեսէք որչափ տարբեր է անոր ըսածն իմինէս, իմս որ ճիշտ ու աղբորդ է: Վանայ քաղքի գետնի տակէն Գէլ գետ կանցնի, կէօ էտ Գէլ գէաը Անձեւացեաց կապաններէն կուգայ կուգայ Վարադայ սարի տակէն կանցնի, կուգայ ձորովանք, անկէ կերթայ Ակուփու քարի տակ կը մտնայ: Որովհետեւ հրաման չի կայ որ այս գետը արեւ տեսնայ, վասն զի տեսնայ թէ չէ՝ Վանայ քաղաքը զըմէն ծով պիտի դառնայ ու մարդիկ խեղճալող անէ: Գէլ գետը Ակուփու սարի տակէն անցած ժամանակ մէկ վշուր լոյս կը տեսնէ, բայց խկոյն Աստուծոյ հրամանքով Չախրէ ֆալակ մը կերթայ Չըղլէֆ ծառաբայէ հաղար ու մէկ սանդուղէն վար կիջնայ, լուսի դիմաց կառնէ, որ գետն անկէ դուրս չենէն, աշխարհ ողորդէ սրբէ: Այս գետի գըրմոց ձայն կը լսուի այդ սարի տակ Մհէրի դրան ձեղքերէն, այդ դուռնէն ալ ջուր դուրս պիտի ելնէր, բայց թուղթ ըրեր, զիւր գրեր, կապկապեր են անկից ալ դուրս չէ կարող

եւնէլ, Գետը կերթայ Ակուփու քարացած Հարս փէսի տակէն կանցնի վշալով. կասեն թէ այս կանանչ կտրիճները օր մ' այս գետ տեսեր են ու վախէն քար կտրեր են: Գետը ասկէ կանցնի կերթայ քաղքի բերդի տակ, Մժկույէր, ու Խոռխոռէն անցած ժամանակ օրում կէօրմոց կը հանէ որ մարդ կը զարգնդի կը վշամզի կու մնայ: Վերջապէս ինչ երկարցընեմ, Վանայ ծովու տակէն կանցնի Գէլ գետը, նէմրութայ տակ կը մտնայ եւ այս տեղէն յանկարծ դուրս կը սղալըխկայ ու Մշոյ երկիր ծով պիտի դառնայ: ծառայ եմ իւր սուրբ զօրութեան, Մշու Սուլթան սուրբ Կարապետ վրայ կու հասնի, գետը կը սասանի, կատաղութիւնն կանցնի, խելոք դառնուկ մը կը դառնայ. անոր սեւ ու լեղի ջուրը, կաթի պէս սիւտակ մեղրի պէս քաղցր կը լինի, եւ սուրբ Կարապետ իւր գերի Մոխրախանը այս գետակին վրայ սղահապան կը դնէ ու կերթայ: Ահա ախպէր, այս աւերակը, Մոխրախան կաղ դեւի տօմիկն է, Հասկցաք հիմայ, իմ ու Տշողցու ըսածին մէջ՝ սար ու ձոր կայ:

Խակ Տշողցին կրակ կտրեցաւ, երբ այնչափ բազմութեան մէջ Շատախցի մը իւր նախապաշարու մներէն աւելի փայլուն առասպելներ կը ստեղծարանէր եւ բազմութեան առջեւ յաղթական կերեւնար. ուստի արհամարհոտ ցասմամբ ըսաւ:

— Աղբորդ որ Շատխցիներ կիտոսիկ կըլլան. լսեր էի, բայց կաճեառու ծռերէն աւելի խելք չունին եղեր:

— Տճ, Գաւարչցի, Գաւարչցի, բերնէդ եւլածը լաւ հասկցիր թէ չէ կը հասկցնենք քեզ: Բերանդ ըղրի սապոնով լաւ մը լուա, յետոյ Շատխցիներ բերանդ առ, չորս տեխէն պօռացին Շատխցիները:

— Եթէ ոչ ախաւներդ կը թափի, ըսաւ անդիէն մէկը:

— Եթէ ոչ, հա հա, մազ մնաց, եօթ պապուդ մօտ ջուր տանելու կերթաս, ինչ տնազ կընես, յէր կու ծաղրես, մենք քո բերնի ծամօնն ենք, որոտաց ճլլլտուն շէշու՛ւ, էրկէն քօլօզով չուռ քազախիով կտրիճ մը, որ ձեռք խնչալէ՛ դաշունի վրայ դրած կըսպառնար:

Գաւարչցիք, դուք Գաւարչցի եղիք, Շատխու տղէյներաց քանց զսխ կծու, քանց զպար մամուռն, այս արհամարհական խօսքերը մի կուլ տաք մարսէք: Ամէն կողմէն սըլլտուրուեցան թիւերնին չլտեցին. հա, հա, կարծես թէ խում լում պիտի ուտեն զՇատխցիք:

Շատխցիք խօսմ անբորբոնք՝ կրակ կտրած առանց նաղալի կը խաղային, իրենց ուզածն էլ այն էր, մէկ մ'ալ տուէք տուէքի մէջ յաղթական ելնէին, անոնց պասն եփէին, անոնց եկած ճամբան մուրրցնէին, որ երթային մէկ

մ'ալ Շատխցոց վրայ ծուռ բերան շի բանալին:

Այս խօսքեր տուած առած ժամանակ արդէն իրար խառնուեցան, մէր մանուկն ուրացաւ, որն իրարու մէջքէն բռնած կը շալ մկէին զիրար, ձեռաց փայտեր կօներ կարկուտի պէս իրարու գլխուն կիջեցնէին. այս տիտոյի մէջ երբեմն հրացանի կոթերն էլ գործ կը տեսնային, նոյնպէս դաշունի ծայրեր ալ կը տեսնային: Ամբօսը մըրկեալ ծովու ալեաց կերեւային: Ամբօսը մըրկեալ ծովու ալեաց նման յիրար կը բաղխէր, սլ պիտի զատէր իրարմէ՛ այս կատղած խուժանը, այս մանածի խառնած կաժը, որ իւր նախապաշարմանց պաշտպանութեան ամէն բան կը զսէր: Թեպէտ Հայուճորցիք մէջ մտեր իրարմէ զատել կաշխատէին, Բայց միթէ հնար էր. կիներ կաշխատէին, Բայց միթէ հնար էր. կիներ միայն, ես սուրբ կարապետ, դու մեզի յօդ հասիր կը պօռային, հասիր, այս ծուռ իրարմէ բաժնէ, որ բրթի պէս զիրար կը զըզնեն, Հայը Հայու միս կուտէ:

«Հայ. հաւար. հաւար. հասէք, Բրդեր ուխտաւորաց տաւրնէր քչեցին տարան. Սուրբ կարապետ սիրող իւր ճակերն առնէ ու վաղէ, հասէք, բռնեցէք, հա հա, Հայկազնայ ձորի մէջ մտան»:

Այս հրաշալի ձայն, սյնպէս իրարմէ բաժնեց այդ խառնալուծիկ ամբօսը, ինչպէս կէժակը կը ձեղքէ զամսը կամ կրակը տօսլրակի

մէջ խճողուած վառօղը կը բռնկցնէ, այսպէս բաժանուեցան իրարմէ ամբոխը. թուր ու նիզակ, նիզակ ու դանակ, վահան ու հրացան առնող ու վազող վազողի եղաւ. Դու մ'ասեր ողորմելիներ օգի ետեւէն կը սնդէին, շուտ խելացի կտրճի մը բերնէն ելած քամին բռնեներու կաճապարէին. վասն զի Բրդերու թաւան մտայածին էր. Եւ կռուարարները երբ Հայկաշէնայ ճորը թռան հասան եւ չորս կողմ Բրդի նամ նմուշ հոտն անգամ չառին. իսկոյն խելացիներէն մի քանիսը սթափեցան, թէ այս խաղը վարպետորդի մը խաղցած բլլալու է զիրենք բաժնելու հաշտեցնելու համար, եւ սկսան ուշիկ ուշիկ ետ դառնալ: Գետական վրայ կնիկ մարդիք պարթեւ աղամարդ մը մէջերնին առած, որը ճակատը կը համբուրէր, որը քամակը կը տըփտփէր, եւ անոր հօր մօրը ողորմիս կը հանէր, որ այսպէս հրեշտակի նման բարի յիշատակ մ' ունի այս փուճ աստուորիս վրայ:

— Ի՛նչ խալ ու մալ պչ պչ, ի՛նչ սուրահի կէտրոն կըսէին իրարու հասած աղջիկներ, իրենց պառաւ մարց յընթի տակէն ճիկիկ ընելով:

— Ի՛նչ մուրուս, ի՛նչ պելս, ի՛նչ ընքուեր, փառք քեզ Աստուած, կայ չկայ մէկ հատ ստեղծած է, կըսէին նոր հարսները:

— Քա լաւօ, էտ հուրնի հրեղէն կտրճի սեւ

սաթի պէս աչքեր թարթափներ մարդու սիրտը կը ծակեն, խելք գլխէն կը տանեն, կը փախսսին միջահասակ կիները, որոց մէջէն ամենէն համարձակը կամացուկ մ' անոր վարդէ այտերէն համբոյր մ' առնելու առիթը չէր փախցըներ: Իսկ պառաւներ անոր գեղեցկութեան վրայ չէին խօսեր. այլ հրաշագործ ճարտար-մտութեանն:

Ա՛յ տղայ, Մշոյ Սուլթան տայ քո ճարտար, քեզ քո սրտի սիրածին հասցնէ պա՛ւյ: զքեզ քո հօր մօր բաշխէ. դու չի հասնիր՝ մկայ ա-մէն մարդ իր մեռելը պիտի լար: Մենք եօթմէն մարդ իր մեռելը պիտի լար: Մենք եօթմարի պահք ծոմ պահենք, օրերով ոտ բոբիկ ճանապարհ քալենք, ծառայենք իւր զօրութեան սուրբ կարապետ յուխտի գանք, եւ տակաւին գերեզման չի համբուրած այսպէս մեծ փորձանքի պատահինք, հոգուով մարմնով կորսուէինք պիտի. Ա՛յ կտրիճ, քո արեւուն մատաղ, քանի գովենք զքեզ քիչ է. կոխածդ տեղ կանանչ բուսնի». սրտով սայտով կորչնէին պառաւներ:

Կանանց այս փառաբանութեան ժամանակ մեր արի նէճըւորներ ետ դարձեր էին առանց որսի, եւ արմանք զարմանքով այն անձանթ որսի, խելացի կտրճի չորս կողմը բակ բոլորած էին, որոնց մէջէն կը բարձրանար այն երկտասարդ մարդը՝ ինչպէս բարտի ծառ ուռենեաց անտառի մէջ:

Ամէն մարդ հետաքրքրութեամբ մէկ մէկ հարցում, մէկ մէկ անազ կանէր անոր հետ, բայց ամէնի սիրան ու երեսն կը խնդար. ամէնքն սիրել պատուել կուզէին այն խելացի կտրիճը: Եւ երբ սկսան նորէն իրենց կուսոյ առարկայ եղող խնդիրն բանալ այն կտրիճի կարծիքն առնել, յայնժամ նա պարտաւորեցաւ բերան բանալ:

— Ա՛խպէրներ, ձեր հոգւոյն մատաղ, խօսի դուք ինչ ազդէք, չէ որ ամէնքդ էլ Հայ Գրիստոնեայ մարդ էք, Շատախցին ու Գաւարչցին մէկ աւազանէ մկրտուած մեռնուած չէ, մենք ամէնքս ալ մէկ հօր ու մօր զաւակ չենք: Ձեր ուժ ու կտրածութիւն իրարու վրայ կը փորձէք, էլի այդ փորձը ձեր սշխարհեր տանող դայլ գազաններու վրայ չի փորձէք: Ես այն Հայուն կտրիճ Հայ կասեմ, որ թող չի տար մէկը իւր մազին դիպնայ, մազ չէ, մեր հոգին մեր փորէն դուրս կը քաշեն հանեն, մենք եօթն աւուր մեռելի պէս անշարժ կը կենանք: Բայց երբ ուժերնիս մեր եղբօր վրայ փորձել ուզենք, առիւծ կը դառնանք: Ախպէրջան, գիտէք ձեր կռիւք որ կռիւք դարձաւ, ինչպէս հարիւր արծիւ մէկ ճանճի համար զիրար գզըզնեն պատուեն: Փոխանակ այս աւերակի սուտ առասպելներաց վրայ իրարու գլուխն ուտելու, այդ աւերակն առնելու շինելու հնարքին վրայ պէտք էր վիճէիք

եւ այն ալ չէ թէ իրարու գլուխ պատուելով: Առաջին անգամ ձեր կռիւ տեսայ թէ չէ. կործեցի անգեօք Գայլ վահանի դարսնակալ Հայ ղինւորներն են, որ վահարամի Պարսիկ զօրաց վրայ ելած կը կոտորեն զանոնք, որ երթան Օձ քաղաքն առնել սովորին, եւ մէկ մ' ալ վիշտապաղուններու հետ մենամարտիլ չի յանդգնին... Ըսաւ ու լացաւ:

— Տէ, ելէք, ելէք, բեռներ բարձէք, երթանք դռնէ այսօր Մ'ուրաա գետն անցնինք լուսով, հին ցաւերս մի բանալ տաք ինձ. այդ ամէն աւերակներ Հայոց ազգի եւ իր աշխարհի վէրքերն են, որով մեռաւ Հայն ու Հայաստան. հիմա հասկցանք թէ ինչ են»:

Ռամիկ ամբոխը հէջա՞ն մնացեր էր անոր ամէն մէկ խօսքին, որ Հայր սուրբ Սրբազանէն աւելի շնորհալի քարոզ, խրատ կը խօսէր, թող որ մեծ փարձանքէ մը ազատած էր զիրենք:

Բաղմութիւն սկսաւ ճամբայ ելնել. վերջին անգամ Մեղրայ գետին կուշտ կուշտ ջուր խմելով, որն ձիով որն էջով էր եւ որ մէկ ջորիով: Իսկ ջերմեռանդները որոց մեծ մասս պառաւներ ու հասած աղջիկներն էին, ոտ բարիկ կը քալէին ու կը քալէին: Մէկը հրացան կը պարպէր, միւսն ձին կամ ջորին կը մտրակէր. խուճի մը քրդու հովուական ու եղերական րժժ խաղերը կը կանչէր, խուճի

մը սուրբ կարապետու, Նարեկացու եւ կամ
 կարօս խաչի գովասանքներով օգը կը թնդա-
 ցընէր: Զորանէ նաղարէ ձէն ասեա՛ այնպէս տըմի-
 տըմիսց զըռզըսց կը հանէր, որ մարդ իւր
 բերնէն ելածը ձայն չէր կարող լսել:

Իսկ ասոնց ամենէն առաջ կերթար մեր
 անձանթ կտրիճը, շտապ շտապ կերագէր
 գլուխն առաջ կախած:

Ընթերցողը գուցէ այս կտրճի աչքէն ընթ-
 ուէն կամ պարթեւ հասակէն հասկցաւ թէ՛
 նա մեր Շահէնն էր:

Շահէն Աղթամարէն փախած ու շատ մը
 փորձանքներու մէջ մտած ելած էր արդէն,
 մինչեւ որ Շատխու խոսի գեղ հասած էր:
 Խոսիքը իւր պաշտած Աստղիան գիւղն էր:
 Խոսիսց գիւղը մտած չի մտած՝ Վարդուհու
 տուն եւ անոր աղջկին հարցուցեր էր Շահէն,
 եւ երբ պատասխան առեր էր թէ Վաքօն իւր
 Վարդուհի կնոջ իր ընտանիքի հետ Մշոյ
 սուրբ կարապետ յուխտի գնացեր էին, կայ-
 ծակէն զարնուածի պէս, իբրեւ կորիւն կոր-
 սընցիող առիւծ, սարէ սար քարէ քար ինկեր,
 մէջ երկինք մէջ գետինք եկեր հասեր էր ուխ-
 տաւորաց կարաւանին, Մեղրագետի ական
 վրայ այն բոպէին՝ երբ անոնք իրարու միսը
 կուտէին:

Շահէն Արգոսի աչքով այն բազմաթիւ ուխ-
 տաւորաց մէջ զԱստղիկն որոններ որոններ չէր

գտեր. եւ որովհետեւ Աստղիկի հայրն ու
 մայրը միայն անունով կը ճանչնար, ուստի
 միայն զԱստղիկն փնտռել հարկաւոր էր, մի-
 անգամայն կարելի եղածին չափ կզգուշանար
 զինքն եւ իւր սրտի սիրածն դաղտուկ պա-
 հել ռամկէն, որ չըլլայ թէ՛ դայթակղութիւն
 սլատճառէ կամ արդելքներու պատահի:

Ուխտաւորները Եփրատ գետի ափը հասեր
 էին. եւ որովհետեւ գետի վրայ կամուրջ չի
 կար, ուստի հարկ էր որ իրենցմէ ամենէն ա-
 րիասիրտը նախ գետ մտնէ, անոր հուն ու
 խորութիւնն իմանայ, որ կարենային անվտանգ
 անցնիլ, Գետի ափը չի հասած, Մուրատի ահ
 ու դողով բռնուեր էին: Լողոր երիտասարդ-
 ներէն մինն գետ չի հասած բորկցեր էր, քըշ-
 տուեցաւ մինչեւ մէջը գետ մտաւ, մտաւ՝ այլ
 եւս չերեւցաւ. Վայ վաւէլէր մ՛ էր ինկաւ
 ամբոխի մէջ. Շահէն իսկոյն զինքը գետ նե-
 տեց, ջրի տակ սկաւ եւ աներեւոյթ եղած
 տղամարդն շալաին առած՝ երկակենցաղ կեն-
 դանիի պէս լողալով միւս ափն ելաւ: Շահէն
 անցաւ եւ նշան արաց ամբոխին որ չի վախ-
 նան եւ սպասեն մինչեւ ինքն գետի ցանցառ
 հունը գտնէ: Վերջապէս այնպէս անցք մը
 գտաւ որ պահ մի ետք ամէնքն ալ անվնաս
 միւս կողմն անցան:

Աննկարագրելի է Շահէնի ամբոխի վրայ
 ներգործած զարմանքն ու հիացումը, որ երկ-

բորդ անգամ զիրենք մեծ վասնդէ կաղատէր: Ծատեր կը կարծէին թէ սուրբ կարապետ իրենց օգնութեան յուղարկած զիրենք առաջնորդող աներեւոյթ հօգի մի է նա կամ թէ ինքն սուրբ կարապետը, որ ինչպէս պառտւաներ իրարու ականջին կըսէին, թէ շատ անգամ երազի խեղճ մէջ մինեւոյն կերպարանքով երեւցած էր իրենց, ինչպէս որ էր Ծահէն:

— Անկալատ քո կանանչ արեւուն մեռնիմ, ախրը դու չի վախցնիր, չի խնայեցիր քո արեւուն, մեզի համար զի քզ այդպէս փորձանքի մէջ ձգեցիր, կասեր միջահասակ կին մը, ու Ծահէնի ճակատ կը համբուրէր պըռչ պըռչ:

— Ա՛ տնաչէնի կին, Մուրատ գեան ինչ է, ես յԱղթամարէն մինչեւ ի Հին լողալով դնացեր եմ, պատասխանեց Ծահէն:

Վարդուհին էր սոյ միջահասակ կինը, Ասողկան մայրը, որ Ծահէնի հետ այսպէս քաղցր ու անուշ խօսքի բռնուած էին, Բայց Ծահէնի ինչ հօգն էր Ասողիկի հայր մայրն ճանչնալու ետեւէ խնալ: Նա կուզէր առանձին զՆստղիկն տեսնել քանի որ նա ասոր մօտ չէր, չէր կրնար երեւակայել թէ սա անոր մայրն ըլլայ, եւ կըտէն երթացողը իր սիրելի հայրը, մանաւանդ որ Աստղիկն հարցնել վնասել հարկ չկար, զի նա արիւսեակի պէս բիւրաւոր աստեղաց մէջ կը փայլէր ու կը զատուէր: Եւ Ծահէն կը հաւատար թէ Աստղիկի ընտանիքն ուրիշ

խումբի հետ քանի մ'որ առաջ վանք դնացեր են շուտով աղէկաեղ բռնելու համար: Ուստի որչափ ասոր անոր հետ ակամայ խօսքի բըռնուած սրտըտուած էր, բայց երբէք խելք ու միտք վրան չէր:

Երբ բազմութիւնն անտառախիտ լերանց մացառոտ ու նեղ ճանապարհներէն վեր կելնէին, եւ հասան տեղ մը յորմէ սուրբ կարապետի զանգակատան խաչն երեւցաւ: Կարան ահողջ վար թափեցան քիթ բերնի վերայ ինկան, երկրպագութիւն ըրին, եւ ուրախութեան մեծ աղաղակներով ամէն մարդ սկսաւ ձեռք տարածել, կուրծք ծեծել, քթի տակէն կամ բարձրէն աղօթք մ'մեջալ: Տղամարդիկ ճաւահիկներ կամ կութի թարաչի զպուններու սրտու կոճակներով երկար թեւերը քշտել վեր տալ սկսան, ճակերնին հրացանին դըրմփացուցին, որ զառնայ նաղարայ թմբուկներու ձայնին հետ միանալով լեռներ ձորերը կը թնդացնէին:

Արդէն Ծահէն իւր գլուխն առած դացեր էր վանք, ուր տասն հինգ հազար ուխտաւորաց մէջ իր Աստղիկն վնասելու ետեւէն էր:

Երբ ժողովուրդ մը՝ որ իւր ազատութիւնն կորուսած, կեանքն վաճառած, ինքն իւր ժառանգութեան մէջ օտար ու վարձկան ստրուկ կապրի, իւր ազգութեան, իւր կրօնի համար շատ ու շատ զոհ կուտայ, արհամարհանքներ

կը կրէ, որ օր մ'օրանց ստրկական լուծէն աչք բացած չէ, ազատ չունչ մ' առած չունի, միշտ սրտասպասառ միշտ ահ ու դողի մէջ. այս տեսակ ժողովուրդ օր մի, ժամ մի, վայրկեան մի կը փնտռէ, որ իւր սիրտ ու մտք, ձեռք ու ոտք իրենց բնական պաշտօն կատարեն, Աստուծոյ սահմանած օրէնքներով շարժին, օր մ' օրանց մարդու պէս ապրին, ազատ ապրին. Բայց ինչպէս կարելի է այդպէս միջոց մը ձեռք բերել, մինչդեռ այս աշխարհի մթնոլորդն արդէն ժահահոտ ու ստրկական է. Այս տեսակ մթնոլորտի տակ ապրող բազմութեան համար մեր փնտռած միջոցը վանքերն են միայն, խանք կտրած ժողովուրդը իւր շունչը վանքերու մէջ կուզէ առնել. Բայց թէ վանից մթնոլորտը մխիթարական է, թիւնաւոր չէ:

Ինչպէս չէ. Չերմեռանդ ուխտաւորն իւր սիրտ իր ձեռքին մէջ առած երբեմն վանք կը վազի, ուր հրաշալի եւ ամենակար սուրբի մը նշխարք կայ. Ուխտաւորը իւր թաքուն վիրաւոր սիրտը անոր կը բանայ կը ծայէ, բայց թէ ինչ սիրտանք ինչ դեղ դարման կը գտնէ իւր անհուն վիշտերուն. այդ մի մի հարցներ: Վիշտեր անդարմանելի կը մնան երբ մարդ իւր բազկէն ու խելքէն ձեռնթափ՝ հող, քար, փայտ, օդէն միայն յոյս ու ապաւէն կը սպասէ, մինչդեռ Աստուած տնգամ այնպիսուն չօգներ:

Արդե՞ք ինչ հայցուածներ ունի ուխտաւորն եւ ինչ կառնէ ուխտատեղէն:

Ուխտաւորին մէկը եօթ ութ տարի ծով պահքով բերան չորցուցած, արիւնը ցամքեցուցած, բորիկ ու չոքէչոք սուրբ գերեզմանի հողին վրայ երեսն կը պուտէր ու կը քսէր, եւ կը պահանջէր որ իւր սրտի սիրած էրիկն ուր որ է ետ դարձնէ, վասն զի ամբողջ տաս տարի է ոչ նամ նմուշ տեսած, ոչ լուր մուր առած ունի. նա իւր սիրականը միայն երեք դիշեր վայելած չորրորդին աներեւոյթ եղած էր, Գիւրդ Ռիզիօի մէկ փորձանքէն ազատելու համար, Ստամբուլայ քաղաք, Մոսկովու երկիրն, Ճինիվիզի աշխարհ, թէ Հինտիեաման, մարդ չէր գիտեր. Ուստի սուրբ կարասկետ զայն գտնալու համար, անոր սիրամաշ կինը ոչ միայն իւր սիրտ կը նուիրէր, այլ եւ իր խնկով մոմով պահած ու պաշտած սիրականի նշանտուքի եւ առագաստի ընծաները, ձեռաց մատնիկը, ակնջի դինդը, քթի խզման, մազերու շաղպաղ, կօտկի վրայի քանի մ' արծաթ պլիկները, իւր մասունքի պէս դող տոալի, պարտքնտիրող եւ անօթութենէն պահած չի կորսնցուցած այս նուիրակուն հարստութիւն կը հանէր գերեզմանի վրայ կը դնէր սրտակոտոր լաց ու կոծով. Իսկ ասոնց ի փոխարէն պօլ պօլ օրհնութիւն ու յոյս կը ստանար: Չերմեռանդ ուխտաւորութիւն:

Բայց թէ այդ օրհնութիւն ու յոյս մօր կը կըտացնեն — Փորը թոյլ երթայ անօթի մնայ. բաւական է որ ջերմեռանդ բարեպաշտ կնոջ անսիրտ հոգին կը մխիթարուի:

Նոյնպէս ուխտաւորներէն մին՝ միեւնոյն խտտակրօն բարեպաշտութեամբ իր՝ կամ սիրելւոյն երկարատեւ հիւանդութեան համար կուրծքի տախտակները կը կտարտէ, եւ ունեցած չունեցածը կը նուիրէ Գերեզմանին, որպէս զի գերեզման իրեն բժշկութիւն կենդանութիւն տայ:

Ապուշին մէկ տարիներով միայն բանջարեղէն ուտելով ուխտի եկեր է՝ որ գերեզմանը իրեն այնպէս միտք իմաստութիւն տայ, որ Սողոմոն իմաստուն դայ իրեն ձեռք ջուր լեցնէ:

Մաս մ՝ ալ իրենց վրայ երթալով ծանրացած պարտքէն ու անոր տոկոսէն, պարտատիրոջ անպարտութենէն ազատուելու, եւ յանկարծ օր մը հարստանալու համար յուխտ եկեր, եւ անպատճառ հարստութիւն կը պահանջեն գերեզմանէն:

Կարգ մը մարդիկ էլ իրենց չընկուռ, որոշուին ու սանդուղի գերեզմանի վրայ զրած՝ կը պահանջեն որ իրենց մատանց ու ապա՛ն, այնպէս զիլ ձայն, այնպէս հիւսուցի տայ, որ ոչ ոք չի կրնայ իրենց հետ մրցիլ, եւ մաաքեր շարժած ժամանակ երկնքի թռչուններ եւ քարքաայի մէջ բնակուած օձեր կանանչմատոտներ դուրս

եղնեն բերաննին բանան, շըջկուած զմայլած մտիկ անեն:

Խումբ մ՝ ալ քիւշտիկ կպնող ըմբշամարտիկը եօթ դոմէշի ուժ կուզեն սուրբ կարպետէն. ամանք բարդ բարդ չուաններ բերեր գերեզմանի վրայ են դրեր, կուլան կը պաղաւտին որ իրենց լարախաղացութեան շնորհ ճարպիկութիւն տայ. արդէն Մուրատատուր սուրբ կարպետը լարախաղացներու քերէ՛ հեղինակն է:

Իսկ հասած աղջկտիք ու երիտասարդ տըղայներու խնդիր եւ ուխտը, իրենց սիրտը վեր վեր թալող գիշեր երազով ցորէկ խեղճ տեսած սէրն է. ասոնք էլ սէր կը պահանջեն, խորտակի մորտակի աղջկան մը կամ շնորհ ծառ շմալ կտրիճի մը պատահին բաղբաւորութիւն, աշխարհի մէջ զոյգ տաարակի կեանք անցունեն:

Այսպէս որչափ ուխտաւորը, այնչափ զանազան տեսակ ուխտ եւ խնդրուածք կըլլային Մշոյ Սուլթան գերեզմանէն, ո՛վ կրնայ իւրաքանչիւրի սիրտը բանալ կարողալ երկամուռներ քննել:

Բայց սոյս բուն ուխտաւորներէն զատ անուխտ ուխտաւորներ ալ կան. կը տեսնես Բիրդ սպահիներ հաւաք թողինկիք, նոյնպէս քաղաքացի այլազգիք, որոնք խումբ խումբ վանքի ներս դուրս կեռկծան, ճալահիկնին

թեւերու վրայ դրած կամ ձեռքերնին ի յետեւ կցած՝ շորոր մորոր սիգալով կան կուգան եւ տէրաթաշ զէնքերու շիւտոց ձայնը զաշխարհ կը բռնէ: Ատոնք մերթ կէօնտերու կնիկ մարդ խառն պարերու մէջ կը մտնան, անոնց մէջ կեննեն, պարսպէն դուրս Հայ ճիարչաւի կամ կալիանի՝ վահանի, նշան առնելու մրցմանց մէջ կը մտնան. վերջապէս ասոնց ամէն ուրախութեանց տեսակները ես համրել չեմ կարող. . . :

Այսպէս ուրեմն եւ վանից մթնոլորտի շունչն ազատ չէ: Մոռցանք ասել թէ այս նաւակատեսց տօնի մէջ մեր Հայրսուրբներ ինչ գործի վրայ են, Արդէն դարպասը՝ մուտքը առեր լմնցուցեր են, եւ այժմ եկեղեցիէն ելած չեւած՝ անոնցմէ անհամբերներն սեւ միջման պէս ուխտաւորաց մէջ կը տարածուին: Մինն եօթխոտաճարակաց գերեզմաններու մօտ նստած՝ ուխտաւորաց ահուճի մէջ կը մտնէ ու կը բազմի. մէկ կողմէն ձերմակ արաղ, կարմիր գինին կը տնկէ փոխինտ, խուրուղուն մազայ կընէ: — Անոնք ըլլայ, մենք մախանքով չենք խօսիր, այլ ուստողէն գործի հաշիւ կը խնդրենք: Մէկ կողմէն սքանչանօք եւ բարեպաշտական բոլոր զօրութեամբ՝ եօթն խոտաճարակաց պատմութիւն կընէ յԱյսմաւուրքէն լաւ մը սերտելով, յետոյ պահպանիչ, հոգոց, յետոյ ամհամբոյր յիշէք մը կառնէ եւ շուտով մը ուրիշ խուճի

մէջ կը ճեպէ, այն տեղն էլ մի եւ նոյն սըրբազան պարտք եւ ազգասիրական պաշտօնն կատարելով, կերթայ մի այլ խուճի մէջ կը մտնէ, եւ այսպէս կը շարունակէ, միւս ընկերաց օրինակին հետեւելով:

Վանից դուրսի բակ փոքրիկ կաթուղիկէով մատուռ մը կայ, եւ ուր ծերունի վարդապետ մը ահ ու դողով կը պատմուր. — « Հն ճիւղտ այս մատուռի հիմանց տակ զնդաններու մէջ ժողված բանտարկած են Գիսանիս եւ Դեմետր կոնց անիծած ու չար հոգիները. ահանջ դէք, կը Լէք ինչ կը ժրկոտց կը հանեն, մեր Լուսաւորիչ Հայրը զըմէն զէնոնք բռներ Սուրբ Գերեզմանին գերի արած է: » Եւ բազմութիւն զարգանդած, ահանջնին գետին կայցրած կըսէին, իրաւ է իրաւ, Հայր սուրբ, ծառայ ենք քո սուրբ կարգին, հն հանջ հազար ու մէկ զահլաքիւշտ լաւու լաւու ձայներ կուգան, մեռնինք զօրութեան Սուրբ Գերեզմանին: » — Այդ ձայներ գիտէք ինչ են. դիւաց կարդմունք են. ասաց վարդապետը, կուտան մէջ հազարաւոր Հայոց գիրքեր կային, զորս ամենքն ալ այրեց Լուսաւորիչ եւ զէնոնց մոխիրն լէ հմլայ էս տեղ խոռճկեց, մկայ լէ էդ շարեր լէ գրքեր կը կարդան, եւ անոնց մոխրի վրայն նստեր կուլան, վասն զի եթէ չայրէին, մինչեւ հիմա մենք կուպաշտ պիտի մնայինք, ու սատանէք լէ խնդային: » Եւ բազմութիւն

այս նորալուր առարկայի վրայ կը խօսէր կը վիճէր ու կը դատէր. նոյն տեղ կը նախատաշարէր ու կը պաշարուէր:

Երբ մարդ Տարօնոյ եւ ընդհանրապէս աղքային պատմական կենաց յիշատակները զմտաւ կածէ, մանաւանդ կրօնական դիպաց յիշատակներ, կը զարմանայ թէ ինչպէս մեր նախնիք յանուն Քրիստոսնէական կրօնին այնչափ ու այնչափ զոհեր զոհած են: Տարօնոյ մէջ Հայոց նախնական կրօնի պաշտպան Արձան քրմապետը չորս հարիւր զինուորեալ Հայ քուրմերով սրախոխող կըլլան, որով ոչ միայն Գիսանէս, Դեմետրի, Վահեւանեան Վահագնի, Աստղիկան եւ Ոսկեմօր ոսկեծին դից կուռքեր ու մեհեանները ջարդ ու փշուր կընեն, այլեւ մեհենի պատկերներ, այլեւ արձաններ այլեւ գրքեր, գրեր ու թուղթեր, մեր նախնեաց հարազատ կենաց երեւոյթն ու պատկերները ջրով, կրակով ու սրով կեղծանեն ու կապականեն, խալառ սպուռ ընելով այն ամենաթանկ նշխար մասունքները, որ մեր արդի կենաց թերութիւնք պէտք էր լրացնէին: Եւ այս չափով հալածանքը չի վերջանար, այլ նորակրօն պաշտօնէութիւն չափ ու սահման, կղպանք կը դնէ իւրաքանչիւր մարդու բերնին, որ իւր կռապաշտ քաջ սպառուն վրայ եղած դիւցադներդութիւնք չերգէ ու չի պատմէ, իւր որդոց չի հասցնէ: Վերջապէս հալա-

ծանաց դար մը որ եթէ բերանները թուղթէ շինուած ըլլար, հազար անգամ կայրէին:

Բայց հալածանքն իր մէջ հալածանք ունի. Քրմապետութիւնն կաթողիկոսութեան անուն կրեց, բայց միշտ Տիրան, Արշակ, Պապ եւ Արտաշիր հալածողներ ունեցաւ, նախարարութեանց կարգն ու սարդը չփոթեցաւ, ամէն բան վեր ի վայր եղաւ. մինչեւ Քրիստոսնէութիւնն իւր կատարեալ յաղթանակ տարաւ, տարաւ յաղթանակ, բայց

Օ՛հ, Տէր Աստուած, սրչափ վրդովող, սրչափ արհաւիրակից ու աննկրող է կրօնքի պահանջմունքը, միշտ կոտորած ու նահատակ կընէ ու կընէ: Կարծես թէ կրօնք կը պահանջէ որ մարդիկ կամ լիկ հոգի ըլլան այս աշխարհի մէջ. կամ թէ չէ իրենց մարմին ու աշխարհը, խունկ շինեն, կրօնի անշէջ կրակի վրայ ծխեն որ միայ անդադար:

Բայց չէ՛, կրօն միշտ սուրբ է, շատ անգամ անոր պաշտօնեաներէն ումանք, այս աշխարհաքանդ զոհաբերութիւնք կը պահանջեն, եւ մարդ մարդոց մէջ եւ եղբայր եղբոր մէջ այնպէս խարութիւն անհաշտ ատելութիւն կը ձգեն, ինչպէս մարդ թունաւոր իժի եւ քարի հետ, որպէս թէ մարդ թունաւոր զեռնոց սերունդ մի վնէր. Խեղճ մարդ, իւր կենաց կարճ շրջանին մէջ, որչափ հակառակ տարերաց, սրչափ անուղղայ կենաց, սրչափ հս-

գեկան մուրրութեանց մատնուած է չարաչար:

Է՛հ մենք ալ մուրրեալ մարդը ճամբօյի բերելու տեղ, մեր Շահէնն պիտի կորոնցնենք:

Շահէն վանքը ոտք կոխած չի կոխած՝ գացեր գերեզման համբուրեր, իւր պարկեշտ ուխտն արեր եւ առանց դարպասի մարտասի ինկեր էր ուխտաւորաց ահագին բազմութեան մէջ, արծուի աչքով բերաւոր ուխտաւորներ մի առ մի աչքէ անցուցեր էր: Բայց վերջապէս Աստղիան հայրն ու մայր գտեր ճանչցեր էր զանոնք, եւ խմանալով որ Աստղիկն տուն թողուցեր են իւր պառաւ մամու կշտին միայնակ, շանթաւար եղած էր խեղճն, որ այնպէս դարմանալի առիթ մը փախցուցած էր ձեռքէն, վասն զի ինքն արդէն Աստղիան գացեր էր սրտապատառ, եւ որթկարածի մը խօսքին հաւատալով պարապ ետ դարձեր եկեր, չեղած տեղը զայն կը փնտռէր: Ուստի եւ այժմ առիթ փախցնել չէր ըլլար: պէտք էր ուխտաւորներէն շատ առաջ եւ շատ ծածուկ երթալ զԱստղիկն իւր առանձնութեան մէջ գտնալ: Շահէն այս անտանելի վիճակին մէջ տարուբերած ժամանակ իր մօտ սոսկալի կռիւ մ՝ էր ծագեր Ռսահայոց եւ Քրդաց մէջ, եւ չգիտեմ ինչպէս փայտ մ՝ալ յանկարծ Շահէնի գլխուն իջաւ Մեր քաջի արիւն աչքը կոխեց մթնդաց եւ կատաղաբար կռուոյն մէջ մտաւ եւ իր հուժկու բազկաց եւ ոտաց

տակ շարժեց քանի մը Քրդաց անարի կռուները, եւ մէկ կողմէն կը պօռար, զարկէք շան սատակ արէք այս վատազգի օձերը՝ որ մեր վանքի տաճարին մէջն էլ կը սողան եւ մեր ուխտերը կը սրբապղծեն: Երթալով գործը կը մեծնար, արդէն քանի մը հողի վերաւորուած գետին փռուած էին. երբ հըսարտը իր ճիւղորներով, եւ վանից վանահայրը քանի մը խոտաղ մշակներով վրայ հասան, եւ հազար ճորով կատաղի խուժանը իրարմէ զատեցին, քանի մը հողուոյ ձեռք ոտք կապելով. առաւել Շահէն բռնել կուզէին, որ քանի մը Քիւրդ մահու չափ վիրաւորած էր. բայց նա վաղ եւս աներեւոյթ եղած էր:



2.

ԵՐԿՈՒ ՄՈՒՈՐԱԿՆԵՐ

Աստղիկը, որ իւր պահապան հրեշտակ ագամայ թոռ քաւթօռ մամու հետ տուն մնացեր էր, ըյս ցորեկներ ինչ որ շինական Հայ աղջկան մը պարտաւորութիւնքն էին, զամէնքն ալ կը կատարէր անթերի, եւ այս ծանրատար պարտաւորութիւնք կրկնապատկած էին իւր հօր եւ մօր սուրբ կարապետ յուխտ գնալէն

ի վեր, ուստի մեր Աստղիկը դեռ հաւ չեղած թառ թռած էր, կին չեղած տան տիկին եղեր էր :

Հրաշագեղն Աստղիկ մութլուսուն ելաւ իւր շինական պարզ անկողնիկէն, Շահէնի հոգեառ հրեշտակը արհաւիրալից երազէ մը վեր կը թռչէր, ինչպէս տասն հինգ օրեայ պայծառ լուսին յանկարծ դուրս կեւնէ թանձր ամպի մը տակէն, կարմիր կտաւէ պճղնաւոր շապիկը միայն կը ծածկէր իւր չքնաղ իրանը : Տաք պաղ քրտինք փթթեր էին իւր դէմքի վրայ հանց դարնանային ցողը քափուր վարդի թերթիկներու վրայ : Եւ արդարեւ բնական աշնուութեան եւ պարկեշտութեան մարմնաւորութիւն ունեցող Աստղիկը իւր շինական սիրավառներու բերնով աստղերէ յօրինուած մարմին ունէր, երեսներ լրացած լուսնի, աչքունք արեգական, յօնքերը ծիածանին կը նմանէր, բայց դուցէ աննման Աստղիկն մրտած կըլլանք այսչափով, նորա մէկ շարժումը կեանք կուտար, մէկ ժպիտ արշալոյս կարժէր, մէկ խօսք ժեռ քարը, փուխր կռթ իր դարձնէր, ուր մնաց Շատխու կտրիճներուն սիրտը, որոց շատերու հոգին հաներ էր անցաւ եւ սարէ սար, քարէ քար ձգած էր զանոնք : Եւ այս բազմաթիւ հոգիներն էին որ այս գիշեր զխորտակի Աստղիկն խռովեր էին, որ զարթած չի զարթած իւր ճոջ մաման արթնցուց եւ

սկսաւ պտամել այն հոգեմաշ երազը, որով այնչափ խռոված էր :

— Ճոջ մաման, չես ասեր թէ քո Աստղիկն քանի քանի անգամ վեր վեր թռաւ այս գիշեր, ինչ զահլըքիւշա երազներէ տաղնապեցաւ :

— Երազդ բարին աղջիկս, ասաց պտաւը թռումս աչքերը ճմութկեւելով, ծմրկտալով եւ օրոշկտալով :

— Երազիս մէջ յԱղթամար ուխտի դնացեր էի, չեմ գիտեր ինչպէս եղաւ կէտ Եղերով սարերաց մէջն ինկեր եմ, ծիւռն, բուք, օրօփթոց երկինք գետինք յիրար խառնեց, ետեւս իրիչկեմ ինչ տեսնամ ընկերներս չկան, զարգանդ զիս կոխեց էլ չի կրցի փնտուել զիրենք, գայլ դադանի՛ բաժին եղան թէ դող տաւներ յափշտակեցին չգիտեմ, ծուռկերս սկսաւ դողալ ոտքերս յիրար փաթթթ ուեցան էլ ոտքս գետին չի բռներ, մէկ մ' էլ թափառս ինկնալով սարի կապանէն ի վար չի գլորուիմ : Գլորուիմ հա՛ կերթամ կերթամ խորանդր ձորի մ' անդունդին մէջ, Սխիւեցայ, կող կուշտս լազրուեցաւ, արընչաղաղ եղաւ. ասի թէ աչքս վեր վերցնեմ, տեսայ այն ահազին լեւրան գագաթէն Արտօսայ չափ ուսի մը փըրթեր սոսկալի դղրդումներով հա հանչիմ վրայ կուգայ. մէկ մ' էլ տեսնամ որ անոր տակ կողուած եմ, ինչպէս ճանձ մը մեր ջաղցի

քարի տակ, չգիտեմ ինչպէս միտքս ինկաւ, սուրբ խաչ պոռացեր եմ, եւ քնէս վեր թռայ, Բայց դեռ աչքս չի բացած էլմ տէգէլք դնացեր եմ: Որպէս թէ յուսէն աղատուած յԱխապանք՝ Աղթամարայ դրսի տունն եմ, նաւակը ներս կղզին գացեր էր, ծովու յափ կրակ վառեցին ու շուտ մը նաւն եկաւ: Ներս մտանք մէկ արտաջափ տեղ հազիւ գացեր էինք ի ներքս ի ծով, մէկ մ' էլ տեսանք մթնաւ, գիշեր եղաւ, թիւհիւ դեղու համար աստղ մը չերեւար երկինք, մրրիկ սատանի քամին ծովու տակ մտաւ վրայէն ելաւ, ծով, դու ծով ես, ան դնողներ մեր վրայ շուռ տուր. մենք ծովու տակ, ծովն ի մեր տակ քիւշտիկ կը կըպնենք: Աչք խփոցի մէջ ան ճոչ մամա, սասունքս կը դազայ, աչք խփոցի մէջ մեր նաւը սար, քարի մը զարնուեցաւ, խշրուեցաւ, ճոչ կտոր թիակի կոթը մնաց, Ընկերներս ամէնքն էլ ծովու տակն լջած էին, ինչպէս եղեր է չգիտեմ ուշկս ու միտքս գնացեր է վրայէս, ծովու տակէն թէ երեսէն ձեռք մը գիւ բռնեց հանեց ի ցամաք, աչքս վեր վերցնեմ, ինչ տեսնամ Աղթամարայ Մանթերէն մէկը, գեղեցկութիւնն ասես մարդու խելք կու թոցնէ, աղէկ չեմ յիշեր թէ այն կտրիճը ամէն գիշեր երազիս մէջ տեսածս էր թէ Սարի սուրբ Գէորգը, որ հասեր էր ինձ յօգ: Երբ ես այդ խուր ի խրեղէն տեսայ Առտէր կղզւոյն մէջ

միս մինակ որ գիւ դրկեր սիրտ կուտար, ամէն բան մոռցայ, եւ նոյն րոպէին քնէս վեր թռած էի: Հան կէօ տէլ չուամ միայ սիրտս կը թալի, ճոչ մամա, ձեռքդ սրտիս վերէն գիր, տես իմ հաւը:

— Իմ խորտ ու անկալատ Աստղիկ, վախնալու բան չի կայ, ես էլ երբ քեզ պէս տասն վեց տարեկան աղջիկ էի, գիշեր չէր լիներ որ այդպէս երազներ չիտեսնայի. արիւնդ եռն է, հն հանչ շատ գնաց, քիչ մնաց, դու հնչ կաց, խաղաղ սրտով դործերդ նայիր, ես էլ ժամ կերթամ աղօթք անեմ, մէկ մ' էլ մոմ կը վառեմ, որ Աստուած իմ աղջկան երազն ի բարին կատարէ, օր առաջ քո սրտի սէրին հասնիս ես ալ տեսնամ ու յետոյ մեռնիմ, ասաց պառաւը եւ ելաւ աղօթք պտպրտալով ժամ գնաց:

Եւ Աստղիկն սկսաւ իւր տնական գործերը կարգադրել: Մեծ կողով մ' առաւ շալակը տունէն դուրս ելաւ ամբոց գնաց փթիր, տառթ, չոր կուռուփ, պատուր, քիչ մ' էլ կարմիր գառ, էշու կաթնուկ, խոնդաղ, ցախ, սէզ, ժար ժելս լեցուց կողովը յուս վերցուց եւ ծանրութենէն ծռուելով քարքարով տունը դարձաւ: Հազար ու մէկ կուզ պարզով խորանդր թորուան կրամուխրները հանեց շէնքեց, խաչերկաթ վրան դրաւ, կաթի մեծ պղինձը ու քանի մը պուտուկ ճլօրներ վրան

չարեց, թող տուաւ թոնիրն որ ինքնին վառուելի, ելաւ գնաց փառախը ուրիշ գործեր տեսնալու. եւ շուտով սարակ մշակ խօտաղներաց ճանթիկներու մէջ հաց, պանիր, ժածիկ, ոմանց էլ կարագ կամ չոր սեր դնելով կամ ճլօր մը մածուն, դամկնքն իր գործին ճամբեց, տուն դարձաւ :

Երկնից աստղերուն նախանձելի Աստղիկը հազար կտոր եղած էր, տանտունը ծուխ մուխով լեցուած էր, որով իւր աչքեր ախախաւար եղաւ, մէկ կողմէն ցան կը թալէր թոնիրն որ չանցնի՝ ծիրանկըտայ, մէկ կողմէն կուզ կուզ տախտ կաւէր, թաղքէ փոսց կամ կապերտէ անկողինիերը կը կարգադրէր: Եւ այսօր աւելի խնամով գործ կը տեսնար, վասն զի կու կարծէր որ իր հէրն ու մէրն այսօր պիտի վերագտունային:

Աստղիկը սկսաւ թոնիրը քաշել կաթի ահագին կաթսայի երկու կանթերէն բռնածին պէս մտռան տարաւ մեր հերոսուհին, մերնեց զայն վրանթաղիք մը ճգեց դարձաւ սրուտուկ ճլօրներ թոնիրն իջեցուց, թորուան մեծ խուփը վրան դրաւ, լիւֆ վրան պարղեց, քանի մը կտրտած տա՛ թիկներ թորուան սրուկ շարեց, ամէն բան տեղաւորեց, եւ գնաց վրան գլուխը չտկելու: Երկար սեւ սաթի պէս մազերն ստկեց երկու ճող արաց յետեւ ճգեց, արծթէ փարաններով լիք նշխուն դօտիկը գլուխ դրա-

ծին պէս, մեծախոր խամալիկ կուծը թեւի վրայ առած աղբիւր գնաց ջուր բերելու :

Աղբիւրի գլուխը լեցուեր էին գիւղի աղջկուտանք, ուր Աստղիկն պարտաւորեցաւ կարգ պահել. եւ այս այն աղջիկներու հետ տնաղներ անել տան գործը ու տեղաւորանքներ պատմել խորած կօտ մշակներն էլ սեւ կուկան պէս բերան բացեր մտիկ կուտային ասոնց խօսակցութեան եւ իրենք իրենց մէջ կը փոխօսային: Նոյնպէս գեղի խամբաներու հասած տղէք առանձին խուճբով, որ այսօր վաղ պսակուելու մօտեցեր էին, ամէնքն էլ Աստղիկան ջուր տանելուն կը սպասէին, որք տեսան թէ չէ քար կտրեցան, եւ ամէնքն էլ անոր աչքի մէջ կը պչային, թէ արդեօք այն չքնաղ աղջկան մէկ հայեացքին կարծանանային թէ չէ, երբեմն զիրար կը տմկլէին բարձր բարձր գեղաւրայ կը խնդային, որպէս զի Աստղիկան ուշադրութիւնն իրենց վրայ դառնայ. բայց սա այն օրից որ Աղթամարայ Մոնթը տեսած էր, անոր խօսք տուած էր, այնուհետեւ ոչ մէկի երեսն չէր ուզեր տեսնալ. ուստի լուռ ու մունջ պարկեշտ արհամարհանքով մը ընկերուհիներու օգնութեամբ կուծն յուս առաւ տուն դարձաւ իր գործին պարապելու:

Ահա Հայոց շինական աղջկանց կենաց ու վարուց մէկ մասն ու երեւոյթը :

— Բայց միեւնոյն մարդը որչանի տարբեր

երեւոյթներով կը ներկայանայ այս աշխարհին մէջ :

Միեւնոյն աղջիկը, միեւնոյն հօր մօր զաւակ կը տեսնենք նաեւ եւրոպական հրապարակներու վրայ: Աստուծոյ զաս մը գիշեր ու ցորեկ կը մտածէ թէ ինչպէս կարող է իւր մարմնոյն գոյն ու գեղ տալ, նոր ու գեղեցիկս գգեհնուլ, գեղեցիկ երեւնալ, գիշեր թատրոններ ցորէկ բազմամիտս հրապարակներ ինկած կը շրջէ ու կը շրջէ. իրենց վաստակն է սլանասէր ու գեղադէմ երիտասարդի մը թեւը, կամ ասոր անոր հետ ակնարկի առ ու ծախ, եւ ասոնք բարձր ազնուական ըսուած կարգին կը վերաբերին:

Միեւնոյն հրապարակի վրայ նոյնպէս կայ օրիորդ մը, որ շրջագայութեան մէջ տեսած այս կամ այն օրիորդի տիկնոջ վրայ վայելուէլ ու թանկագին զգեստ ու գոհարեղէն, իւր աչքը կը շլացնեն, սրտի եղերը կը հալեցնեն, միտքը կը մաշեցնեն ի վերջոյ հոգին կը մոլորեցնեն, ինքն ալ կուգէ անոնց պէս հագուել շքուել, անոնց հետ մրցիլ, եւ զայս յաջողելու համար հարուստ երիտասարդաց ակնարկներուն պատասխանել հարկ է, հարկ է երբ գիշերը իւր սեւ քօղովն ամէն բան կը ծածկէ այն մթութեան մէջ գողունի առեւտուր մ'անել, իր գեղը երիտասարդի մը վաճառել, եւ այս վաճառման փոխարէն անոր թեւը

ի գնոյ առնուլ, երթալ գոհարներու կամ կերպասներու մեծ վաճառանոցներ գնել տալ այն ամէն բան, որ անցեալ օր Մարտիէ Պանֆէրի աղջկան վրայ տեսած էր. այս յաջողեցն վերջ վրէժխնդիր հոգւով մը կը սպասուայ, «կը տեսնես վաղ թէ ինչպէս ես ալ բազմութեան ուշադրութիւնն իմ զարդուց վրայ կը դարձնեմ. կը տեսնես ինչպէս իշխանուհի մը պիտի ըլլամ, եւ քեզ պէս առաջնութիւն ստանամ» :

Այս ոչ շինական լուսաւոր մթնոլորտ ունեցող աշխարհի տակ կայ եւ մի այլ դաս աղջկանց, որ տամուկ գէճ ու խոնաւ բորբոսնած նկուղներու մէջ շատ անգամ անօթի ծարաւ կեանք կանցունեն, թէպէտեւ չարաչար աշխատութեան դատապարտուած. ասոնք արդեօք ուր կը սպասեն այն քանի մը «... ֆէնս, քայս» կոր սլիկնկրը արդեօք իրենց ասպազայ մը պատրաստելու հեռատեսութեամբ իրարու վրայ կը դնեն կը պահեն: Ո՛չ, ո՛չ, եթէ մի օր պահեն, գուցէ միւս օր անօթի կը մեռնին. այդ տառապալից աշխատութիւն միայն փորը կը տացնելու համար է. ասոնք կեանքի նպատակ մը չեն կարող ունենալ. եւ շատն այսպէս աղջիկ կը ծնանին, առանց զաւակ ունենալու կին կրլան, եւ աղջիկ կը մեռնին, զազիր մուրրութեանց պատանքին մէջ փաթթութեւնով :

Ուրեմն այս տեսութեամբ մեր Աստղիան կեանքը կեանք է, դարձեալ խորհուրդ ունի, անոր թորուան մուրերը որչափ զինքն մրտտեն, այնչափ իւր գեղը կը փայլեցնեն, Աստղիկի աշխատութիւնն միայն փորի համար չէ, անարդիւնք չէ, իւր պառաւ մամուն, պատուն, իւր հօր ու մօր, տան մշակ խօտաղի օգնութեան կը վերաբերի Աստղիկն օր մ' եւ շուտով մայր ըլլալու համար կ'աշխատի :

Ընթերցողը դուցէ սլահ մը գայթակղի, թէ ես պաշարուած մոլորուած եմ, քաղաքականացեալ կեանքը վայրենութեան տանիլ կուզեմ :

Այո, առաւել կը համախմ գեղջուկ շինականը, քանց քաղաքացի անախտանն, երբ շինական կեանքը իւր անցուկ կենաց եւ աշխատութեան նշանակութիւն կը սլահէ եւ գայթակղութեան եւ վնասու պատճառ չիտար :

Եւ եթէ մեր թորուան մրով մրտաած ազջիկը այդ բիւրաւոր ջահերով աշխարհն երթայ, իւր ետեւէն բազմաթիւ մոլորակներ կը դառնան. ասոր գեղը միշտ փայլուն է աշխատութեան մէջ, եւ աշխատութիւնը ոչ թէ գեղեցիկ ըլլալու համար է որ կը ստառէ, այլ ընկերին օգտակար լինելու :

Եթէ ուշադրութեամբ որոնենք լուսոյ աշխարհի քիւնճ պոճախ, սլալատ աստարանքներէն մինչեւ գործարանաց նկուղներ եւ ամխասհան-

քաց գետնափորները, կը տեսնենք որչափ աշխատութեանց անհաւասարութիւն, քանիքըրտանց ի վուր սպառումը. այս հաշուով Աստղիան կուժը յուսն առնել, երթալ աղբիւր ջուր բերել, կամ ծծումը վարնել, եղ ու մածուն շինելը իրեն արտ հնձող մշակի աշխատութիւն չափաւորել է, իսկ վեր նկարագրած քաղաքականացեալ աղջկանց աշխատութիւնները ստորերկրեայ նկուղներու խեղճ գործաւորաց աշխատութիւնն անսահման կերպով կընդարձակէ, յորմէ կը ծագի ընկերական անհաւասարութիւն, չարաչար խոնջանք տառապանք, կազ եւ կռիւ, վնաս եւ աստականութիւն ամէն կարգի մարդոց :

Եթէ քաղաքական լուսաւորութիւն ըստածը մարդկային սնտտի հաճոյից գրգիռներ առաւելու, եթէ մարդկային յառաջադիմութիւն, կերակրոյ, հանդերձի եւ մարմինն գեղեցիկացնելու վրայ է միտյն, եթէ երջանկութիւն միայն փափուկ եւ նուրբ ճաշակն է, ինչո՞ւ ուրեմն այդ ճաշակի հետեւանքը շատ անգամ զարհուրելի թշուառութիւն կը լինի. ինչո՞ւ այդ պայծառ լոյսը իւր ամենաթանձր խաւարն ունի: Ինչո՞ւ այդ երջանկութեան սկիզբ եւ վերջ թշուառութեան կը հանգի: Վասն զի ծայրահեղութեան հետեւանքը ծայրայեղութիւն կը լինի:

Ուրեմն ոչ մեր Աստղիան կեանքը, կամ

չինական խոչորակեցութիւն եւ ոչ Փարիզեան փտփկակեցութիւնն բնական է կամ արդարանալի. մինն քիչ մ' առաջ երթալու է, միւսն ետ ետ դառնալու է իր մուրրութենէն, զոր լուսաւորութիւն կանուանէ. այնուհետեւ գուցէ ընկերութիւնն իւր հաւասարալիչութիւնն կունենայ եւ ամէն մարդ իւր մարդկային նշանակութիւն կարենայ պահպանել:

Եւ միթէ այսչափ հազարաւոր տարիներ մարդը իւր նշանակութեան հետ չի կրցաւ հաշտուիլ, այսուհետեւ յոյս կայ. մենք դարձեալ յուսով ընթանանք, յոյս մեր նպատակն յարատեւութիւն մեր անոր հասնելու ուղիւթիւն ընտրենք. եթէ ընդ միշտ մուրրութեան բաւիղներու մէջ յանգի մեր շաւիղը. այն ալ թող նախասահմանող բնութեան վերադրէ մեզմէ ամենէն անհամբերն, որոյ համար գուցէ այս խոտորմունքներ, անկարգութիւնները կարգապահութիւն կը համարուի. թող յայնժամ բարեկարգութեան մէջ լքեալ մարդը տատանելով մ' ասէ. «է՛հ ինչ կը ղռեմ», գուցէ երբ մարդ իւր կրցածն կընէ, այն է բնական, կամ ինչ որ կըլլան, այնպէս պէտք էր ըլլային...

Մէկն ելնէ ասէ ինձ, «Սխալէր, քեզ ինչ փոյթ լուսաւոր աշխարհի մեռելները լալ, մինչդեռ մերինը լացող մը չունի, անոնք բաւական լալիաններ ունին եւ շատ ձէնսեր եւ

շատ ողբեր յօրիներ են. Մեր աշխարհը խաւար է, անոնք զմեզ չեն տեսնար, մենք մեր եղովն կը տապկուինք, եթէ անոնք համայն մարդկութիւն քարոզած ժամանակ, միեւնոյն բողբէին մերու ձերը կը փնտռեն, մենք ինչո՞ւ զձայն առանձին չի մտածենք, եւ միթէ Հայուն ծառայելով մարդկութեան ծառայած չենք ըլլար, ո՞չ ապաքէն եւ սա այդ մեծ ընկերութիւն կազմող մէկ մասն է. Եւ այն որ մաս առ մաս չի կրնար բարուքել, ամբողջութիւնն մէկէն դարմանելու ձգտմանց մէջ խաւառ ուժաթափ կը լինի:

Կայ եւ մի այլ հաշիւ, լուսաւոր աշխարհին եւ մեր թշուառութիւնն տարապայման տարբերութիւն ունին իրարմէ, նա իր ձեռքով կը հիւանդանայ կը վիրաւորի, մենք բռնաւոր զօրաւորին ձեռքով. նա յաճախ անձնասպան է, իսկ մենք մեր հիւրնկալութեան յերդի տակ, մեր հողի մէջ՝ մեր աղուհացը ուտող ուրացողէն կը սպանուինք. թէպէտեւ վնասն միշտ միեւնոյն է, սակայն մեղաւորին եւ անմեղին կրած գրկանքներ շատ տարբերութիւն ունին. Ուստի դառնանք մեր մութ աշխարհի կարգն ու սարգ գրեւ, եւ լուռ մունջ խոր փոսի մէջ խեղդալող եղած մեռեալները լալ. աշխարհի՛ որոյ բնակչաց օրէնքը եւ իրաւունքը տակաւին բռնաւորի սուրն է:

Օրը կէս օր եղեր էր, երբ Աստղիկն կաթի

խամալիկ կուժը թեւի վրայ բարձած դուրս ելաւ տունէն, դէպի գիւղէն կէս ժամ հեռի Ծառձորն երթալ՝ ուր հովիւք ոչխարներ պէր բերած էին :

Մօրբրանց Մանուշակը, որ նոյնչափ խորտափի կուճերկնոցի վրայ զԱստղիկն կըսպասէր, զոր տեսաւ թէ չէ կանչեց,

— Աստղիկ, ինչի այսչափ անդանցար, ոտքերս թմբաւ կայնելով. հա մկայ կուգայ, հա տէօր մ' աչքերս ձեր դուռ մնաց, ուր մնացիր, տնայէնի աղջիկ :

— Ինչո՞ւ չէ խօս չլիչեցիր թէ Աստղիկն ինչո՞ւ համար ուշացաւ, հէր ու մէրս տուն իմ վրայ թողէր դնացեր են. ես էլ այսօր քեզ սպասեցի, որ քիչ մ' ինձ օգնես :

— Վախ, հոգիս ելնէր քեզ ապով, դրուստ ես, բայց դու գիտես որ մեր տէրաթաշ ծանրամաղտայ հարսը ոչ բարով նոր հարս է, առակ չառակ կեղնի, շատ բանի չի խառնուիր, ուստի ամէն տեղ տեղաւորանքը իմ ձեռքովս պէտք է ընեմ :

— Հա, հա, տուն խախուտ հո՞սայ կարկուռ :

— Դուն էլ խօ, հոգ տուր այս տառտակ խօսքերու վրայ, քանի ուշ մնացինք, մկայ խորած կօտ հովիւներ կը պագազրեն, ասաց Մանուշակը եւ ձախ ձեռք Աստղիկան վիզ վաթըթելով, տէ պատմիր, այս դիշերն էլ երազիւք մէջ ընկերդ եկաւ դքեզիկ գտաւ :

— Մունջ կաց, մունջ կաց Մանուշակ, էլ մի հարցնէր ինչ սեւ սուգ գիշերներ անցուցի, երթայ էլ չի գայ այնպէս գիշերը. դու աղէկ բան մը տեսար այն պատմէ :

— Գիտես որ ես խմնիս հետ շատ երազով չենք տեսնուիր, որովհետեւ շատ անգամ մեր մարքի առէջ կալատեղ կուգայ աչքով, ընքուով, սրտով կը խօսինք իրարու հետ. երեկ բան մ' էլ լսեցի, դու հաշ կաց, հոյր մայրս կարծէին թէ՛ ես դնացեր էի, տեղաց մէջ իրարու հետ կը փախապլն, ծիկ սուրբ Սարգսի բարեկենդանին կարգել կուղեն :

— Օ՛, օ, պէրօ պէ :

— Կեցիր, զըմէնն էլ ասեմ քեզ, ինչիս փորիտ ցաւ շտ մը բունեց. անոնք այս բան զըուցած ժամանակ ես ուշիկ մը տեղացս մէջ լազտրացի, գլուխ քաշեցի տակ, տաք պաղ քրտինք վրաս տուաւ որ աւելի ապահով ըլլան խօսելու, եւ ես խմանամ թէ որո՞ւ հետ զիս կը կարգեն, էրկէն ալ լըլուսայ խօսեցան առանց անունը տալու. Աստղիկ, քո արեւուն մեռնիմ, ահա այս բանը կրակ ու բոց եղաւ զիս կը միկէ :

— Տղայի հօր մօր անոնն ալ չի տուին :

— Չէ, չէ՛, չգիտեմ ինչ սեւ կապեմ, ինչ հոգ մտխիւր տամ վէր գլխուս. եթէ իրենց խօսքկապ իմ սիրածիս հետ չէ. վայն եկեր զՄանուշակն տարեր : Տէր Աստուած, էս ինչ

Էստ-Նէն դերութիւն է, որ մեր ընկերը, մեր խէր ու մէրը կը նտրեն. կասես թէ փեսան իրենց համար է՝ չէ թէ հարսին:

— Հայ կանանչիս աղջիկ, քս սիրտն էլ ետիեր է իմինիս պէս: Ո՛վ չգիտէ դուն գիտես իմ քաջածն այս երկու երեք տարուան մէջ երկաթ լինէր իմ տեղ կը հաւէր, պողպատը կը մաշէր: Քանի քանի անգամ զիս կարգել ուզեցին իմ ծնողք իմ չսիրած մարդոց հետ, եւ որովհետեւ իրաւունք չունէի հօր մօրս ընտրածն մերժել, ուստի միշտ հիւնարքներ գործածելով կը յետաձգէի անոնց որոշումն, երբեմն ծանր հիւանդ կըլլայի, երբեմն սուտ փուտ երազներ կը յօրինէի կասէի թէ՝ «Աստուածամէրը այս դիչեր եկաւ ինձ ասաց, եթէ կարգուիս, այն օր պիտի մեռնիս,» ծնողքս կը հաւատային եւ միջոց մը կըսկսէին կարգուելու անունը չի տալ:

Բայց երբ դարձեալ աղէկ տեղէն զիս ուզողներ կըլլային եւ մայր հսցրս դարձեալ կասուկէին ինձ եւ շատ անգամ գեղի տէրտէրը ունսն միջնորդ կը ձգէին, կըսպառնային որ համոզուիմ:

Իսկի մտքէս չեններ, Հողոց վանից խալիւոր վարդապետին տուած էրկէն քարոզը՝ որ իմ մէկ ախանջէս կը մտնէր միւսէն կեննէր, զի ես միշտ կըսէի, Աստուածածածին ըսեր է ինձ որ կոյս մնամ: Մանուշակ, Մանուշակ, վերն

Աստուած ցածր դու, դո՛ւ միայն գիտես թէ որո՞ւ համար է իմ սուտ հիւանդութիւնները, իմ շինծու երազներ, թէ որո՞ւ համար կոյս մնալ կուզեմ. անոր որ խօսքս տուի, որ խօսքիս հետ սիրտս տուի, Աստղիկն անոր պահուած է. որոյ հետ դիչերն երազով, ցորէկն ինչ-չով կանցունէ: Այս վերջին խօսքեր սաստիկ յուզմամբ արտասանեց Աստղիկն որով արդէն ճամբան կէս ըրած էին, եւ գլուխ կախած մալուղ ու մուրթ քիչ մը տեղ մուռնջ քալելէն յետոյ, ձէնիկ գլուխ ձգեց եւ իր ամէնօրեայ խաղն կանչեց:

Աղթամարայ քար, Աղթամարայ քար,
Յերբ թողուս զիս էսպէս պրինտար,
Գիչերներ քո ծոմն ինկեր կուծփամ,
Յորէկն ծովացեալ յարտասուս լողամ:

Թէ արտասուելու կուգանք այս աշխարհ,
Կամ լոկ գերեզման մտնելու համար,
Ինչո՞ւ կեանք արեւ ինչո՞ւ լոյս աստղեր
Ինչո՞ւ ծառ ծաղիկ խաբեն մեր յոյսեր:

Շատխու սարեր պէտ պէտ քարեր
Փոքր քանց զիմ սրտի խոցեր,
Սրտիս խոցերն էնպէս բացուեր
Դեղ դարմանով էլ չեն դոցուեր:

Երբ եղնիկներ կաթ տան ծագուն
Երբ հաւքն անմեղ նստեր է բոյն
Նէճրւորներ կը համբերեն,
Երբսր թռչին կնպէս զարկեն:

Իսկ զիս բոյնիս մէջ նետահար
 Արաց երկինք վրաս խնդաց,
 Մէր տուաւ ինձ սիրէ ասաց,
 Երբ սիրեցի ինկայ պրինտար:

Աստղիկն Շահէնն չէր ճանաչեր,
 Շահէն զԱստղիկն յերբ էր տեսեր,
 Երբ սէր գտայ, սէրս կու խլեն,
 Օձն վէր ջրին Խարս՝ կանեն:

Աղթամարայ քար, Աղթամարայ քար,
 Դու որ զիմ սէր խլեցիր տարար,
 Մար, ձոր, ծով գետով մեղի զատեցիր
 Կարծես մէկ մէկուց զմեզ մուրցուցիր:

Մեր սէր թեւ ունի ծով ցամաք թուող
 Մեր միտքն է կամուրջ, էրկինք դժոխք կապող
 Էրկնուց աստղերն են մեր Խարսքեր,
 Խօ չում աստղունք ձեր ձեռք չի հասնիր:

Այն որ կաղաւուն մինակ թող չի տար,
 Եւ ծաղիկ մը մինակ չի ծաղկեցներ,
 Եւ աստղ մը մինակ յերկինս չի վառեր,
 Հարկաւ պրինտար Աստղիկն չի մուռար...

Ասաց Աստղիկն այս երգն երգելով, ար-
 ցունք թափելով կատամն կտորելով...

Մանուշակը լեղապատառ եղաւ Աստղիկն
 այս վիճակէն. իր կուժը վար դբաւ հազար ու
 մէկ լեզու թափելով, անոր սիրտն ամուքել,
 անոր փուխր ու փլած սրտին դիմաց թումը
 չինել աշխատեցաւ:

Երբ այս երկու նետահար թռչնիկներ սի-

րախօսելով, Աստղիկ եւ Մանուշակ իրենց
 սրտի վէրքերը նշանց կուտային իրարու. միւս
 կողմէն իրենցմէ քիչ մ' հեռու քսան եւ հնգի
 չափ պէրուորներ՝ նոյնպէս աղջկունք մատաղ
 հարսներ ու երիտասարդ կիներ՝ ձէն ձէնի
 տուած կը կանչէին, թեւ թեւի տուած կը
 թռնէին, մէկն եարող, մէկն կէօնտի մէկն քա-
 ջի խաղ կատէր, եւ այն հաստ ու բարակ
 բարձր ու ցած ձայներ դարձեալ գեղեցիկ
 ներդաշնակութիւն մը կը կազմէին: Այս աստ-
 րակաքի ու շնիկաւլուիկ երգով ու պարով մեր
 կժառօր խումբը պէր հասաւ, ուր հազարէն
 աւելի կթան ոչխար եւ այծեր պըռ արած
 մէկտեղ ժողոված էին: Այսչափ ոչխար երեք
 հովիւք կարած էին, որք իրենց կօներ ձեռքեր-
 նին կօպալներ գապանակի մէջ խոթած փըռ-
 քուեր էին Տիգրիսի մէկ ճիւղ գետակի յափ,
 եւ երեքն մէկանց այնպէս սրտաշարժ փող
 կը փչէին որ ոչխարներ դըլուններ կախած վար
 մղկտալով մտիկ կընէին: Իսկ ոչխարի գէլ
 խեղդ ջներն, շնթուկեր էին հովիւներու աջ ու
 ձախ. որչափ սոսկալի էր իրենց ահազին տե-
 սիլ, հաչիլն ու ոռնալը, բայց եւ այնչափ սի-
 բուն, որոնք չուռ այծի պէս երկար բուրդեր
 ունէին. ասոնք պէրուորներու հոտն առին թէ
 չէ ամէնքը մէկէն գոռացին եւ գնտալի պէս
 անոնց ընդ առաջ սրացան եւ թէ իրենցմէ
 սրն առաջ կը հասնի եւ իր տիրոջ փառաբան-

քը կըստանայ, վազող վազողին կը մրցէր. եւ գնացին փաթըթուեցան պէրւորներուն, որն գլխով, որն պոչով կը քալուտէր իր տիրոջ, եւ որն երեսն ի վեր կը թռնէր եւ չորս բոլոր կը խաղար. ահա այս փառաւոր հանդէսով եկան մեր պէրւորներն ի պէրւ Սմէն ոք իւր ոչխարներու տակ մտաւ, անոնց լարուած ուռեր շառ շուռ կթեց ի կթոցն եւ շուռ տուաւ իր կուժին մէջ ու քաշուեցաւ, մինչեւ որ ամէնքն սլոծան բանից: Նոյն ժամայն հովիւներ փողով գառնարածներուն խնացուցին որ դառներ բերեն ու գառնմէր թող տան:

Մարդ երկնային նուագարաններէն յափըշտակուած ի պէս կըզմայլի կը մնայ, երբ սլուզ միւսզ գառնուկներ եւ ուրբը պապով միմկալով կը տոճկեն կը թուլան իրենց մօր կաթ ծծելու կուգան. կթոց որոտոց աշխարհ կը բռնէ: կը տեսնաս միւս կողմէն հովիւներ իրենց կօս կը ձգեն մօլրած գառնուկներու վիզ եւ կը տանին իրենց մօր, մինչդեռ մայրն ալ սլայելով իր կորուսածը կը փնտռէր. ինչ քանի ուրախութեամբ կը հրճուին երկու մուրրածներ մայրն ու զաւակ, երբ զիրար կը գտնեն: Իսկ քէզի՛ գառներու բաժանման տեսարան շատ տխուր է. գառնարած, շըրար եւ հովիւները ոչխարներու մէջ կը մտնեն եւ խեղճ գառնուկներ շուրջ իրենց մարց կաթէն կը բաժնեն, որով ամենայն ոք իւր գործը կը վերջա-

ցունէ: Եւ հովիւք իրենց հօտը սլու արին դէպի ձորն ի վար եւ սլուորներն դէպի գեղ դարձան:

Իսկ Աստղիկը եւ իւր սրտի բժիշկ Մանուշակը ամենէն վերջ մնացեր, դարձեալ գլուխ գլխի սիրտ սրտի տուած ուշիկ ուշիկ կը քալէին, իրենց սլուատ շունն էլ գատանց կուգար յետեւանց: Այս զոյգ տատրակները հասան չռիկ աղբեր վրայ, որ սեւ քոսայ կօտըրտուած ձողճղուած ապառաժ լեռան մը գագաթէն զմըմիալով ի վար կութափէր. Մեր սրտակիցները յողնած դադրած խանք առնելու համար նստան այս աղբեր վերեւ կօտ քարի մը շուաքին տակ: Աստղիկն իւր գլուխ դրաւ Մանուշիէ ծունկին վրայ եւ խորանդր մտածմանց մէջ ինկաւ. եւ Մանուշակը ձեռք երեսին դրաւ, այնպէս ձէնիկ մ'արձկեց որ սար ու ձոր կու լացնէր, իր սրտաբուխ երգը խառնելով ջրի զղզլոցի շոցին հետ:

Կօտ քարը՝ որոյ ներքեւ նստած էին Աստղիկ եւ Մանուշակը, սեւ կարբի նման ժայռ մ'էր վերէն փրթած գլորուեր ի վար, եւ մազէ ակուկած ի պէս ձորով դնողած կեցեր էր. այս ահագին քարի ետեւ երեք դարանակալ ֆրդեր կային, յորոց մինն ուշիկ մ'ասաց միւսներուն.

— Կո՛ս, Մզո՛ս, առաջ շէշանան արձկեմ, մէկ մը վախցնենք մեր որսերը, յետոյ բռնենք որ մեղք չըլլայ:

— Թող, թող, հանագի մեղքի ժամանակ գտար, դու վազիր խոլամի մօտ, ձիանք պատրաստիր բեր, մենք զայն բռնելուն պէս վրան կը դնենք ու կը փախնենք, առիւծ ըլլայ մեր ետեւէն չի հասնիր թող թէ Խոսիայ Փլաները:

— Դու հաշ կաց, աչք խիտցի մէջ ամէն բան կը տեսնամ, միայն թէ վաղ Պէկէն ստացած խղճաթը ինչպէս պայման դրինք հաւասար պիտի բաժնենք. ասաց երրորդն ու դնաց խոլամի հետ ձիեր պատրաստելով վերադարձան:

Նոյն րօպէին յանկարծ մերկացրած թրեր շողացին երկու վիրաւոր թռչնիկներու վրայ. առաջին հարուածը Աստղիան հաւատարիմ պահապան շուն կերաւ եւ իր տիրուհւոյն ոտքի տակ փռուեցաւ շնչասպառ: Բաջասիրտ Աստղիկն առանց չփոթելու առջի դրպին իր վրայ վազող Գրդի ձեռքէն թուրը խլածին պէս անթուկեց մէկ արտաչափ հեռու, որով միւսները պահ մը մտնալով զՄանուշակ Աստղիան վրայ թափեցան եւ այնպէս իրարու պլլուեցան շարմիկեցին որ Աստղիկն որոշել զըժուար էր: Յանկարծ Գրդի մէկը զըրմիկաց երեք կանգուն վար ջրի խրամատին մէջ, Աստղիկ այսչափ արտաքոյ կարգի ընդդիմութիւններէն վերջ ուժաթափ եւ ուշաթափ ինկաւ գետին, վասն զի քանի մը տեղէ վիրաւորուելով արիւնը ազբիւրի պէս դուրս կը սըղ-

շափարակ

պըխկար: Թէպէտ առեւանգողները զԱստղիկն ոչ թէ վիրաւորելու այլ մէկ մազին դիպնալու հրաման չունէին, բայց Հայ աղջիկէն այնպէս նեղը ինկան, որ եթէ թուր դանակի չափաւրնէին՝ գուցէ իրենց արեւն ու զլուխ վրայ տային: Գրդերը վազ վազ ճանթիկներէն աղքիչ մ' ճաթմաթ եւ տեսակ մ' արմատ հանելով Աստղիան վերքերու վրայ դրին եւ իրենց գլխու դաշկինակներով կապեցին, եւ այնպէս արընթաթախ առին զայն ու թռան: Բայց Մանուշակն ազատուած՝ մէջ երկինք մէջ գետինք դէպ ի գեղ կը սլանար հաւար տանելու:

Այսպէս ահա մուրակ Շահէնն այս անգամն էլ չի պիտի կրնար պատահիլ իւր մուրած կորսուած Աստղիան:

Է.

ԽՈՐՀՐԳՆԻՈՐ ՄՍՐԻ:

Վանայ ծովու արեւմտեան ափէն մինչեւ Բաղէջ քաղաք միայն հինգ ժամ հեռաւորութիւն կայ, որ Ռահվան՝ Վանուզի կանուանի: Այս հինգ ժամուան մէջ ամենէն յանդուգն ճանապարհորդը եթէ հինգ հոգի ալ ունենայ իւր փորի մէջ՝ դարձեալ չէ կարող մինակ ու-

դեւորիլ դէպի Ռահվան, վասն զի իւրաքան-
չիւր քայլին մահը հոգի մը կը սահանջէ :

Սրդէն մեր երկրի որ կողմ արիւն չի հո-
տիր: ճանապարհորդ կարող է առանց նախ
մահն աչքն առնելու դռնէն ստք դուրս ձգել
լեռ, դաշտ, ձոր, որսորդներով լեցուն են.
Վաճառական, մշակ, սարակ կամ երկրագործ՝
ժողովուրդը ասոնց սլատրաստական որսերն
են. որոնք տարբերութիւն չունին վերու ոչ-
խար, եղնիկ ու խոզէն, տարբերութիւն այն
է, որ գէթ այս վերջինները դժուար կորսա-
ցուին, վասն զի մինն կնճիթ, միւսն սրընթա-
ցութեան յատուկ ամբակներ ունի՝ որով ինք
զինք շատ անգամ կը սալապանէ, բայց Հայ
մարդորսներու սպառնալիցութեան ամէն բնա-
կան միջոցները ի բաց խլուած են, եւ «մարդ
կայ մարդ էլ կայ» ասեր ամէն բան վերջացու-
ցեր են, եւ այս անբնական խտրութեան դժ-
խաւոր սլատրաստներէն մինն կրօնքն է :

Մեր երկրի եւ ընդհանրապէս Ասիայի մէջ
կրօնք բացարձակ տէր է մարդոց սրտին,
մտքին եւ բազկաց, եւ ինչպէս ստրուկ եւ
ազատ ժողովուրդ կամ մարդ կայ, նոյնպէս
ստրուկ եւ ազատ կրօնքներ ալ կան: Աւելորդ
է ասել թէ տիրող ազգաց կրօնքն ալ տիրող
կը լինի, եւ այն որ անոր չի հսկատակիր, նա
այն րոպէին իբրեւ մարդ ասլրելու իրաւունք
ներէն կը դադրի :

Եթէ ծանօթ ժամանակի մէջ կրօնական ան-
ներող խտրութիւնք այսչափ ու այսչափ մարդ-
կային վարք ու բարք վայրենացնելու ճարակ կը
դտնէ, սրչափ առաւել ճարակած ու սպառած
է անծանօթ ժամանակներու մէջ :

Եւ միթէ այդ անծանօթ ժամանակաց ար-
հաւիրքներու մնացորդը չէ՞ որ տակաւին իւր
հզօր ներգործութիւն կը շարունակէ մեր հոգ-
ւոյն ու մարմնոյն մէջ :

Երբ տիրող եւ հսկատակ ժողովուրդներ
տարբեր կրօնի կը վերաբերին եւ երկուքն էլ
տգիտութեան թանձր խաւարով թաթախ-
ուած, այլեւս մարդկային ազգային նշանակու-
թեան միտք դնող ոչ ոք չի կայ. ուստի մինն
դանասար գայլու եւ միւսն անմուռնջ ոչխարի
սլալտօն կըստանայ, եւ այսպէս այս աշխարհ
յառաջ կը գնայ դէպի երկնային ճանապարհ...
արդէն ինչ սխտի ընէին այս դատաւարտու-
թեան սուտ աստուորն... : Ուստի ամենէն
վայրագ սճրագործութիւնք քաջութեան սրխ-
րագործութիւններ կը համարուին աստ :

Ռահվանի ճանապարհի վրայ եւս իջեւան մը
կայ կիսաքանդ եւ անբնակ. երբ ձմեռ ձիւն
բուք կը լինի՝ եւ մարդ ցուրտ սլուլէն հինգ
ժամ չէ կէս ժամ չի կրնար շարունակ ճանա-
պարհորդել կերթայ այնտեղ կը բնակի եւ ո-
ղորմիս կը հանէ զայն շինողի հոգւոյն :

Բայց ինչպէս ի սկզբան բարի նպատակներ

եւ Հիմնարկութիւնք շատ անգամ վերջ չարութեանց կը գործածուին, նոյնպէս այս օթեւանը՝ մարդասիրութեան այս վայրը՝ ոճրագործներու դարան եղած էր:

Գիշեր՝ հաւ խուսոցին յաղթանդամ մարդ մը յիշեալ իջեւանի մէջ մտաւ սաստիկ յողնած. ճանապարհորդը ամենէն յանդուգն աւաղակի կերպարան ու ձեւն ունէր. կաշէկապով հրացան թեւն անցուցած, ոսկրէ բուռ դաշոյնն ի գօտին, նոյնպէս թուր յուսն ի վար կախած էր. Որովհետեւ ներս մութ խաւար էր, մարդը ափսիսեց ափսիսեց չեղաւ, ծոցէն տոպրակ մը դուրս հանաւ, կայծքար ու սողալատի կտոր մ' իրար զարնելով քանի մը կայծեր թռուց կաւի վրայ. յետոյ հրացանի զըզբիկ ճաթ մաթ իրարու փաթըթելով կտած կաւը անոր մէջ դրաւ եւ այնչափ փշեց, մինչեւ շորը ընդերկար ծխրկտալէն վերջ բռնկաւ. քիչ մը մխախառն կապոյտ բոց ելաւ, եւ ծոցէն մեղրէ մոմաթա հանաւ վառեց եւ առաջին անգամ չորս կողմն իրիչկեց եւ փլփլած սենեկի մը մէջ մտաւ. Մարդը քիչ մը հանգչելու քնանալու համար շուտով վաշիկներու թելերն արձկեց եւ լէնքէրկէնք փռքուաւ սենեկի ճակատ քարէ կխաւեր սաքուին վրայ, իրեն բարձ շինելով հրացանը, թուր եւ վահան, եւ շուտով քուն կոխեց զինքն:

Այս զարմանալի աներկիւղ մարդը Շահէնն

էր, որ սուրբ կարասեռէն մինչեւ Ռահիւանայ դաշտ, առանց խանք ու հանգիստ առնելու հասեր էր աստ, եւ շունչէր ուզեր առնել մինչեւ որ իր շունչն Աստղկան շնչոյն հետ խառնէր:

Այսպէս երբեմն վանական սեւ կապոտ հանդերձով կձկուած քաջմկուած Շահէն ճէլէկէ գողտուալի հանդերձ հագած էր. եւ ահիւ եւ դողութեամբ եկեղեցական սպասուց հետ գրազող Շահէնն՝ անաչ աներկիւղ խաչի տեղ սուր, բուրվառի տեղ հրացան, խուսնիկ տեղ վառօղ առեր, սաքով ու ձեռքով աշխարհ մտած էր, Աստղ մը, յոյս մ' որսալու:

Գինիէն դարձած քացախ՝ խիտ կըլլայ, կըսէ առածը:

Ընկերութեան քաղաքական եւ գրական կեանքի մէջ նոր նոր երեւոյթներ յասաջ բերող մեծամեծ մարդոց մէջէն շատերն այլ վանական փախստականներն եղած են, վասն զի օղբ որչափ շատ ճնշես, այնչափ զօրաւոր կըլլայ իւր սայթռումը:

Շահէն քանի մը վայրկեան հաղիւ քնացեր էր, եւ որովհետեւ միշտ գգոյշ, ձայն մը հասաւ ականջ, յանկարծ վեր թռաւ քունէն «~~...~~» մոմաթաք վառեց, հրացան ձեռքն առաւ ու դուրս ելաւ, քիչ մ' այն աւերակներու մէջ ման գալէն վերջ քարի մը տակ սլուսլուզեցաւ մօրիկ արաց, եւ դարձեալ նոյն խոխոցի ծանր աքօլու ձայն ականջ հասաւ:

Եւ երբ առանց ոտքի առաջ նայելու քար ու քանդ տեղերէն դէպի ձայն՝ իջեալի ներքին բակ կը յառաջանար, ոտքն ակոկեցաւ բանի մը եւ Շահէն թափառս առնելով քիթ բերնի վրայ ճապարկզուաւ ինկաւ, ինկաւ եւ հրացանն որոտաց ինքնին, զի ձեռք անոր Խօթիէ վրայ դրած պատրաստ բռնած էր. իրեն տրըմիտալուն եւ հրացանի արձակման ձայնին հետ խառնուեցաւ մի հոգեւարքի հռնչիւն, Շահէն զահլաքիւշտ եղաւ երբ ոտքին տակ պառկած տեսաւ ձեռք ոտք կապած մարդ մը եւ որոյ սրտի վրայ ծանրկեկ քար մը դրուած էր, որ այն աստիճան ճնշեր էր խեղճ մարդը որ մազ մնացեր էր հոգին փչելուն: Շահէն առանց ոչինչ խօսելու քարը վար առաւ, եւ յետոյ որպէս զի հասկնայ թէ ինչ ազդ է այն, քրդերէն հարցուց անոր,

— Ո՞վ ես դու, ինչ է անունդ.

— Դու քո արեւ, դու քո Աստուած զիս պատէ, քո դրան շունն կըլլամ:

— Բայց անունդ ինչ է:

— Վաղենակ, ըսաւ կիսամեռը:

— Վաղենակ, ըսաւ Շահէն տատամսելով, եւ այսպէս անուն մը չի կրցաւ մէկէն մէկ յիշել թէ ինչ ազդի կը վերաբերի, բայց շուտով ուշաբերեց. հա՛, Վաղենակ անունը Հայոց պատմութեան մէջ կայ, եւ հարցուց.

— Վաղենակ, դու հայ մարդ ես, այնպէս չէ՛:

— Հայ Բրիտոննայ, եւ դու ուրեմն Հայ ես քեզ մատաղ, անօրէններու ձեռքն ինկանք շուտով արձկէ զիս, Աստուծոյ հրեշտակ, ան արեւդ ու փախչինք. չես տեսնար արիւն կը հոտի տար պարէն:

Շահէն խառնաւ դուրս քաշեց ակնթարթի մէջ անոր սլալըրինած ձեռք ոտք կապկապող հաստ շուանն կտրատեց, Մարդը հոգեդարձ եղաւ, եւ դողդողալով Շահէնի ոտքն ինկաւ.

— Մարդ Աստուծոյ, ոտքի վրայ ել տեսնամ թէ ինչպէս եղաւ ձեր գլխու փորձանքը:

— Մի, մի հարցներ, խօսելու ժամանակ չէ, քեզ կասեմ արեւդ առ փախչինք, այժմ կամ մարդասպան աւաղակներ կուգան թիքայ թիքայ կանեն զվեզ, կամ դու իբրեւ ոճրագործ պիտի բռնուիս. այն արիւնարբու գողերը գուցէ այս աւերակներէն հեռու չեն, մանաւանդ թէ որ հրացանիդ ձայն լսեցին ալ ազատուելիք չունինք. արի՛, արի՛ ասաց անձանթ, սիրտդ ամուր բռնիր, տես ու փախչինք: Եւ տըդ ամուր բռնիր, քանի մը քայլ յառաջ երկուք մէկէն զգոյշ քանի մը քայլ յառաջ գնացին, վրած պատի մը տակ արեան ճագնացին, փրած պատի մը տակ արեան ճագնացին, միւսինն կտրած անդին ձգուած, մինն դաշունի հարուածներու տակ հոգին փչած, միւսը գնտակներէն գետին փռուած եւ այլ քանի մը հոգիք եւս զանազան տանջանք.

ներով մեռած էին. զորս տեսնելուն պէս արհաւիրքներով լեցուաւ անվեհեր Շահէնն. — Իրաւութեամբ ունիս՝ ասաց անծանօթին, այս դպրութեան շուտով փախչելու է. եւ երկուք միասին հեռացան դացին այն վտանգաւոր տեղէն:

Շահէն իւր ազատած անծանօթին հետ լուռ ու մունջ յառաջ կընթանար շտապաւ, իւր նպատակի խորհուրդին մէջ մտնելով, ընկերին հետ խօսելու ժամանակ չունէր. միայն թէ քանիցս ստիպուած էր Շահէն ասել անծանօթին թէ՛ այլ եւս ազատուած լինելով, իրեն հետ ընկերանալու պէտք չունէր. Իսկ Վաղենակ, ինչպէս էր անծանօթին անունը, շատ թախանձեր էր գինքն, որ թոյլ տայ իւր կենաց բարերարին երախտագէտ ըլլալ. Ուստի հաւատարիմ շան պէս գլուխն առջեւ կախած Շահէնի ետեւէն կերթար:

Արեւը քանի մը նիզակաջափ յերկինս ի վեր կը բարձրանար եւ իւր ճառագայթներ կը սփռէր Փէտի — աշխարհի մութ անտառներուն վրայ, ուր կը հասնէին մեր խորհրդաւոր ճանապարհորդները:

Վաղենակը մօտ յիսունհինգ տարու կօլօտ ու լիք մարդ մ' էր, վիզը կարճ ու հաստ, գլուխը մեծ, ճակատն ճաղատ եւ բնաւին անմազ մինչեւ տախակուկ գաղաթը, դուրս ցըցուած լայն ճակտի ստուերին տակ կը վառ-

ուէին երկու մանր փայլահնացայտ աչքունք:

Շահէն իւր ճանաչողութեան ամբողջ կարողութիւնով այս մարդուն ոտնէն ի վեր կը դիտէր լռելեայն, եւ անոր դիմաց կազմութիւնն անմեկնելի հետաքրքրութիւն կազդէր իւր վրայ: Խորհրդաւոր մարդ մը որ վերին աստիճանի նրբահայեաց եւ շատ մ' անցից անցելոց պատմութիւն նկարուած էր իւր կերպարանքին, խօսքին եւ շարժմանց մէջ, ուստի Շահէն ստէպ ստէպ կըսէր իւրովի. — «Չեմ սխալիր, զարմանալի մարդ մ' է սա, հասարակ պարզ մարդ չերեւիր աչքիս»:

Վաղենակ այս վարանումներ կը դիտէր աչքի տակէն, եւ այլեւս չուզելով համբերել Եսաւ,

— Շահէն, ձեր վրայ բան մը կը նշմարեմ:

— Ի՛նչ:

— Կասկածներ, ասաց Վաղենակն:

— Ի՛նչ երկիւղ կրնամ ունենալ ձեզմէ, մինչդեռ ձեր կեանքը կերպով մը լսիս՝ ձեռքիս մէջն է:

— Ա՛, հազար ներողութիւն, նորածե քաղաքավարութեամբ կրկնեց Վաղենակն, ինձմէ վախնում էք չասի, այլ թէ կասկածում էք վրաս, Կասկած եւ երկիւղի մէջ Մասսայ սար կայ, տնայնի մարդ, ասել կամիմ ինչո՞ւ տախակին չի հարցուցիք թէ ո՞վ եմ, ո՞ւստի կուգամ, ո՞ւր կերթամ, եւ թէ ինչպէս ո՞ճրա-

րադործաց ձեռին ինկել էի :

— Չուզեցի զձեզ դուցէ ակամայ պատմութեան ստիպել, պատասխանեց Շահէն միեւնոյն քաղաքավարութեամբ, մանաւանդ վերջին դիպաց յիշատակ կրկնելով տխրեցնելու պատճառ տալ . ձեր ուլ լինելէն առաջ, հետաքրքիր էի իմանալ թէ ինչպէս իջեւանի մէջ այնչափ մարդ սղաննուած էր եւ թէ դուք ինչպէս ազատուած էիք :

— Իմ ազատութիւնն հրաշք էր, ասաց Վահենակը :

— Եւ միթէ այն հրէշներու ձեռքով հրաշք կը գործուի, մեր հրեշտակ վարդապետներէն հրաշք անոնց անցեր է արդեօք, ըսաւ Շահէն քմծիծաղ :

— Իմ հրաշք դուք էիք միայն, եւ պիտի պատմեմ ձեզ թէ այն սոսկալի դէպք եւ թէ իմ ուլ լինելը, որպէս զի բան մը ծածուկ չի մնայ ձեզմէ, որ ինձ կեանք տուիք եւ իմ կենացս տէր եւ առաջնորդը կըլլաք :

— Մեր ամէնիս կենաց տէր Աստուածն է. պատասխանեց Շահէն, չեմ ուզեր որ դուք զիս կենաց տէր ճանաչէք, մարդիկներու ըրած աղէկութեան փոխանակ Աստուծոյ երախտագէտ ըլլալու է, մանաւանդ որ ես բան մ' ըրած չեմ ձեզ, այլ պատահարն է ընող, եւ ամենէն չար մարդն իսկ ձեր այն ձգնաժամ տեսնելով, այնչափ օգնութիւն մը

չէր զլանար ձեզմէ, ի հարկէ, եղբայր Վաղենակ, Աստուած որ ձեզ փորձած էր այդ փորձանքով, պէտք է եւ ազատէր իմ կամուրջի միջոցաւ, էհ դուցէ ձեր թեթեւ յանցանաց մէկ ապաշխարանքն ըլլայ այս. ես ոչինչ չըրի ձեզ, պարտքս կատարեցի. էհ կապուած Հայ մը տեսնել ու չարձակել, հազար անմեղ սպանելու հաւասար է :

Այս վերջին խօսքը այնպէս եռանդուն շեշտով արտասանեց Շահէն, որ Վաղենակի դոյն դարձաւ, եւ իսկոյն հասկցաւ թէ իւր ազատարարն պարզ վռչիկ չէ, այլ ժամանակին գրոց աշակերտ. արի զինուոր, բարեսիրտ մարդ եւ սքանչելի Հայ մի է. ուստի լի համակրանօք ասաց :

— Շահէն, քո արեւուն մատաղ, ամէն բան պէտք է խօսիմ, պէտք է զուարճացնեմ քեզ, պէտք է օգնեմ քեզ, եւ դու չպիտի զղջաս իմ կենացս ազատութեան վրայ, բայց նախ կամենում եմ հարցնել թէ այսօր ձեր երթալիք տեղ կարող էք հասնիլ :

— Չէ, չէ, տակաւին շատ ճանապարհ պէտք է չափել, մինչեւ Խոսի հասնինք :

— Այդ Խոսիք ո՞ւր կ'լինայ :

— Շատախէն մէկ ժամ ասելին :

— Այո, կը յիշեմ, Շատախ՝ Աղթամարայ կաթողիկոսութեան գլխաւոր թեմերէն մինն է, արդեօք եթէ մէկը ուղէ Շատախէն Ձուլա՞

մերկ կրնայ երթալ Ասորոց Մարջանը տեսնալ, եւ անտի վերադառնալ Աղբակու սուրբ Բարթողիմէոս եւ Հոգոց վանք եւայլն:

— Ինչո՞ւ չէ, շատ դիւրութեամբ, միայն թէ քիչ մը քաջութիւն պէտք է, երբեմն Քրդերու բարեւին «Աստուծոյ բարին» ասելու. սակայն դուք ինչ գործ ունիք այս վտանգաւոր ճանապարհորդութիւններն ընելու, մանաւանդ այսպէս ժամանակ, որ աշխարհ թալան թալանի է:

— Հասկա ինչո՞ւ Աստուած քեզ ինձի հանդիպցուց, որպէս զի ոչ միայն զիս ազատելիք այլ որ մ' իմ միջոցաւ շատ մարդիկ, գուցէ եւ ժողովուրդ մ' ամբողջ:

— Վաղենակ, այդ հետաքրքրական խօսքեր պահիր այժմ, այս առուի վրայ քիչ մը փորերնիս կշտացնենք, յետոյ կուշտ փորով ուշիկ ուշիկ կը պատմես, զիրար կը հասկնանք: Շահէն իւր կշտի ճանթիկէն թափթափայ հաց կըօձ, փոխինդ, պանիւր հանեց փռեց կանաչի վրայ, կերան շուտով եւ վեր ելան. վերջին անգամ կուշտ կուշտ ջուր խմելով այն պաղ առուէն:

Առու ըսուածը՝ հորդահոս գետակ մ' էր, որ Փէրէ աշխարհէ լերանց միոյն առ կողէն խալով Աղթամարայ ծով կիջնար, ուր լերինք ամբողջ պտմի, կաղնի, հացենի եւ այլ բազմատեսակ խիտ ծառերով ծածկուած են: Այս

Փէտի-աշխարհի բնատունկ անտառներուն մէջ կը տեսնես տեղ մը, որ վանայ քաղքի Ավանուց նաւավարներ եկեր հին ու նոր, հաստ ու բարակ ծառեր կտրատեր լեցուցեր, քսան երեսուն առագաստաւոր մեծ նաւերու մէջ տարեր ու կը տանեն: Տեղ մ' ամբողջ անտառ մը վտակ եւ ամայի սեւ դաշտ մը դարձուցեր են. եւ այս ձեւը ժամանակի անտառային մշակութեան եղանակն է: Այսպէս անխնայ եւ անկարգ սպասամօլն է, որ Վասպուրական նահանգը կը սլարտաւորի փթրի ծուխ մուխը քաշել, ավախաւար լինիլ եւ միթէ սոյն երկրի զանազան մատակարարութիւններն միեւնոյն եղանակն չունին: Մարդիկ՝ որք կերակուր գտած ժամանակ կուտեն ցյազ եւ սեւ շվար կըսպասեն, առանց վաղուան համար մտածելու: Այսօր կուշտ կուշտ ուտելու է, վաղուան մտածողն էլ Տէրն է կըսեն, ու կիյնան խէչտրան կուշի վրայ:

Ընդհանրապէս այս վիճակ կըստանայ կամակոր մարդը, երբ ոչ իւր աչքի առաջ եղող հրահանգներու օրինակին կը հետեւի եւ ոչ իւր ձեռքի զօրութեան կը հաւատայ՝ որ զինքն կերակրելու երաշխաւոր գործին է. այլ ձեռքն բան մ' ինկած ժամանակ կուտէ, երբոր սպառի, այնուհետեւ լի հաւատքով կըսպասէ, որ երդիքէն զամբիւղով հաց լընցնեն, բաղդի կառավարութեան կը յանձնէ զինքը: Իսկ բաղ-

դի կառավարութեան հետեւանքն շատ սղարդ է, անօթի ծարաւ ապրելու նորահրաշ եղանակի վարժութիւն...:

Նեղ ու վտանգաւոր կասանէ մը կանցնէին մեր ճանապարհորդները, որոյ մէկ կողմ ծով էր հրուանդանով մը բաժանուած, միւս կողմը բարձրաբերձ լեռանց շղթաներ դարաւոր հաստ ու բարձր ծառերով ծածկուած: Մարդ այնչափ ահուգողով կանցնի այս կիրճերէն, ինչպէս մեղաւոր մարդը մագէ կամուրջէն: Այս անձուկ ճանապարհի ծայրը զինեալ ֆիւրդ մը նշմարուեցաւ, որ կոճղի մը ետեւ կձկուած էր եւ մարդ կըսպասէր: Մեր արի ճանապարհորդները առանց փախուստի միջոց մտածելու. Շահէն ճակը ձեռքն առաւ եւ ըսաւ.

— Վաղենակ, այս քարի ետեւ պէտք է քաշուինք եւ դիտենք թէ այս մարդը մեզի կըսպասէ թէ ուրիշի մը:

Վաղենակն անվեհեր կերպարան մը ստանալով ասաց,

— Շուտով թուրդ ու վահանդ ինձի տուր, Վաղենակն զինքն ցոյց պիտի տայ եւ իւր վրէժն առնէ:

Շահէն անմիջապէս սուր եւ վահանն անոր յանձնեց եւ երկուք մէկէն կէս ծոռի նստեցան: Վայրկեան մ'անցեր էր եւ հրացանի երկու սլայթիւն լսուեցաւ. կասպափ ծայրն սպասող ֆիւրդը թապալտկալով սուրբերը սլար-

դեց սաղաւ: Գնտակ մ'աւաղակի սիրտը ծակեր էր:

— Շահէն, մարդուն օգնութեան վազենք, կանչեց Վաղենակ, դուցէ անմեղ մ'ըլլայ:

— Հաշ կաց, տեղը նստիր կիտր դաս, մեռնողն աւաղակ մի է ուրիշ աւաղակի պատահած. թող տուր շուն խեղդէ: Եթէ այս մեռածի դնտակը դիմացիի սիրտն էլ չի ծակեր, այս բոպէիս պիտի գայ, եթէ սխալալ է ասոր արիւնը կը խմէ, եթէ աւաղակ է՝ լէւս պիտի լօպկէ:

Ճանապարհորդք մօտ կէս ժամ սպասեցին, եւ ոչ ոք երեւան չելաւ. ուստի աւելի սիրտ առնելով վաղեցին դէպի յառաջ կործելով թէ անպատճառ աւաղակի հրացանն ալ իւր քաջութիւնն ցոյց տուած էր. եւ իրօք ալ այնպէս էր, կէս արտաչափ հեռու նոյնպէս ֆիւրդ մը թաւալդը կըլար խրամատի մը մէջ: Մերինները մեռածն թողլով միւսի մօտ վաղեցին թէ արդեօք օգնութիւն մը կրնային ընել: Բաց մինչեւ հասան մարդու բանը բուսեր, շունչը փչած էր: Վաղենակն աչք խփոցի մէջ Շահէնի դէնքերն իրեն յանձնեց, եւ վաղեց սպանուածներու մէկին սուր եւ վահանն, միւսի հրացանն առաւ, եւ դարձաւ ասաց.

— Ախպէր, արձույ պէս թոնել պէտք է այս տեղէն, իջեանի վտանգէն աւելի սոսկալի կրնայ լինել այս փորձանքը. հիմա սատանի

ականջ խուլ էթէ մէկը մեր վրայ պատահի, անպաճառ ասոնք մեր զոհերն պիտի կարծէ:

— Եթէ այդչափ վախկոտ եւ հեռատես ես, ինչ սրտով այդ սուր եւ հրացան կառնես, որ կրնան զմեզ մատնել:

— Աչքդ բաց, վաղենափը վախկոտ չէ, երբ քեզ պէս քաջ ընկեր մ' եւ երկու կտոր երկաթ կունենայ իւր վրայ: Բայց նախ պէտք է այս դիակներ ծով նետենք որպէս զի կարենանք ապահովութեամբ մեր ճանապարհն շարունակել: Ծահէն հաւանեցաւ այս առաջարկութեան. եւ վայրկեան չանցած աւազակ քրդերն ծով զլորեցան: Այնուհետեւ ասոնք ուղիղ ճանապարհէն քիչ մը շեղելով՝ դէպի լեռանց յառկողն ի վեր յառաջ գնացին շտապաւ, այսպէս խոսակցելով իրարու հետ:

— Վաղենակ, իրաւ որ ճարտար դիակապուտ եղեր ես:

— Արդէն այդ արհեստի աշակերտն եմ: Հազարաւոր մեռելներու մէջ շրջեր եմ իբրեւ մեռած միջմանց մէջ:

— Երազի մէջ:

— Դու Ռուսաց Նիկողայոս կայսեր, Տիպիչ, Վորոնցով, Բասկելիչ զորապետաց անունը լսած ես: Լսած ես նոյնպէս, երբեմն զորապետ - եպիսկոպոս եւ այժմ կաթողիկոս Ներսէսի անունը. ահա քեզ հետ խօսող վաղենակն անոնց զինակից եւ խորհրդակիցն եղեր

է. յ)Նուն Աստուծոյ, մեծի Չարին եւ մեր սիրելի ազգի ազատութեան շատ արիւն թափեր եւ շատ անգամ վերք ստացեր է: Ահա Ծահէն թերահաւատութիւնդ կազդուրելու ապացոյցները, ասաց վաղենակն ցոյց տալով այն բազմաթիւ վիրաց սպիները՝ որ զանազան պատերազմի մէջ ստացեր էր:

Ծահէն անոր պատասխանելէն առաջ զայն իւր գուշակածին պէս գտնելուն համար հըպարտ կերպարան մը ստացաւ, կրկնապատկելով իւր վրայ ունեցած համարումը:

— Արդէն դէմքիդ վրայ կենացդ պատմութիւնն նկարուած է, ես զայն կարդացի լեւեալն: Կէտք է ասել որ ես ալ քիչ մը զրոյց քրոջէն տեղեկութիւն ունիմ, շնորհիւ իմ հին կեանքին, սեւ հագուստին, Բայց այն չէ, խնդրեմ դուք սեր տեղացի էք:

— Կարապաղէն, հին Սիւնեաց նահանգէն:

— Բայց այժմ ինչ գործ ունիք այս կողմեր, հարցուց Ծահէն:

— Հայոց վիճակը անձամբ տեսնել եւ անոնց փրկութեան միջոց ցոյց տալ, Բայց

Այս կարեւոր խօսակցութիւնն ընդհատեց սպառնական ձայն մը, որով վաղենակը յանկարծ կանգ առաւ, եւ խօսք փոխելով ըսաւ, — Ծահէն Ծահէն ձայն մը հասաւ ականջիս, չգիտեմ հասարի՛ ձայն էր թէ՛ ականջս կժտց-

չըլնի սպանուած քրդերն յայանուեցան, եւ
 օգնութեան կը վազեն, Վտանդի մէջ ենք ե-
 թէ զմեզ բռնեն եւ չի կրնանք զանոնք մեռ-
 ցնելով ազատիլ, մեր կեանքը վրայ պիտի
 տանք վտան զի անպատճառ զմեզ աւազակ-
 ներն մեռցնող պիտի կարծեն :

Վաղենակի խօսքը բերանն էր, Պաղատա-
 կէն անդին, Գողթորի մէջէն խումբ մը ձիա-
 ւոր եւ սաւառ Գրդեր տեսնուեցան. մեր ճա-
 նապարհորդք, որ արդէն ձորն ի վեր ելեր
 էին, եւ համոզուելով թէ եկողներն զիրենք
 բռնելու հետամուտ են, լեռն ի վեր տուին
 զիրենք եւ խիտ սլրակներու մէջ աներեւոյթ
 եղաւ :

Ը.

ՆԱԽԱՆՆԱՄԱԿԱՆ ՊԱՏԱՀԱՐ

Աստղիկի առեւանգութեան վրայ անցեր էր
 երկու օր. Մանուշակը թէպէտ հաւար հա-
 սուցեր էր գեղ, եւ Խոսիայ մէջ եղողները
 օգնութեան հասեր էին, սակայն Գրդերն վաղ
 եւս իրենց սրան առեր թռեր էին :

Ընձաքեարսի լեռանց պուպոթ պուպոթ
 սարերայ միոյն այրին մէջ սաստիկ անձրեւի
 տարախէն խուսելով ապաստանած էին Գրդե-
 րը եւ Աստղիկն :

Գիշեր էր, Քրդաց երկուքն միտխեր եւ
 մինն արթուն էր, զայլու աչքերը անթարթ
 միշտ այրի դրան եւ Աստղիկան վրայ սեւեռած.
 Իսկ Աստղիկը մեկուսի, այրին մէկ խորշը կծկը-
 ւեր մնացեր էր անշարժ, ինչպէս թեւաթափ
 վիրաւոր աղանեակ բազէներու սառչ :

Երկինքն խօմ ասես Աստղիկան մրրկածուի
 սեւ սիրտը կը ներկայացնէր. անձրեւի սոս-
 կալի տարափը, հովի սուր սուր ձայն ու մը-
 ուքնչիւն, որ մարդու սոսունք կը դողացնեն,
 թանձր խուար մը, որ ինչպէս կասեն մատքդ
 մարդու աչք խոթես չի տեսնար, արհաւրա-
 լից գոռում գոչում, որ լեռներ ի հիմանց կը
 դղրդէր եւ փայլակը որ կարծես կուգար
 շեշտակի այրին մէջ բանտարկուած տատրակի
 սիրտը ծակել, այրել ու խանձել :

Արդէն յուսակտուրն այգպէս մահաբեր սուր
 սլաք կը փնտռէր ու չէր գտներ. Շատ ան-
 գամ երբ շանթերը կը ցոլային եւ այրին մէջ
 հրաշէկ լոյս մը կը փայլատակէր, եւ Աստղիկն
 կըսպասէր զինքն զարնող կծակ մը, որպէս
 իւր կենաց աղատութեան երկնառաք օգնու-
 թիւն մը: Եւ երբ ընդունայն կենէր իւր այս
 յուսահատութեան յոյսը, յորդ արտասուաց
 մէջ ընկղմած աղուահայեաց խաժ աչքերը դէս
 այն դժոխային գիշրուան անսահման մոռցն
 կուղլէր, գթութիւն հայցող միանգամայն
 վրէժխնդրութեան ահարկու կերպարանով մը :

այլ ի զուր, երկինք իւր դէմքը ծածկեր էր անդձելի խաւարով եւ Աստղկան հայեացքը անյոյս անվրէժ կանդրադառնար յայն գայլու որջը: Յայնժամ Աստղիկն յուսահատ ուղիւսնի մէջ ինկած կու ծփար. կու ծփար եւ կը զայրանար, բայց որքն դէմ չգլխեմ:

Շատ անգամ իրաւունք կը համարինք պահանջել որ մարդ նոյն իսկ ամենէն անողոքելի ոգեսպառ վիճակներու մէջ պէտք չէ յուսահատի, քանի որ մարդ սիրտ ունի, միտք ունի, աչք ունի եւ քանի որ անսպարփակ երկինք մը կը տեսնէ իւր գլխու վերեւ: Բայց կան, կան այնպէս վիճակ ունեցող մարդիկ, որ իրենց կեանքը ոչ թէ չնորհ՝ այլ մահու պատիժ կը համարին, մանաւանդ երբ այդ պատիժ երկնքէն եկած կը հաւատան. ինչպէս կրնան հաշտուիլ անոր հետ որ զիրենք անհանդուրժելի խոչտանգանաց մատնած կը տառապեցնէ: Ի՞նչպէս կրնանք այս կարգի թըշուառին ասել, հանդուրժիր, եւ հաշտ աչօք նայիր քո շուրջ պատած քեզ նման եւ հաւասար մարդոց վրայ, որ խաղաղ անդսրբութեան մէջ յաջողութեան ճիւղութեամբ կը յղխանան: Ո՛չ, ո՛չ, չենք կարող հանդարտ խղճով ասել կոյրին՝ իրբեւ աչք ունեցող գոհացիր, ինչպէս որ ես կը գոհանամ ամէն բան տեսնելով: չենք կարող անօթութենէ փորը ցամքած, բերան չորցած թշուառին գայլու շա-

րական կարգալեւ անել, սարսաւոր ես գոհութիւն մատուցանել ինչպէս կը գոհանայ ճոխ համանդամներով յափրացող ընկերք: Աստղիկն ալ երբ այս յուսահատ վիճակի եւ մտածութեանց մէջ մճճած էր այնչափ մեղադրելի չէ, որ եթէ երբեմն աչքերը երկնից վրայ կ'ըլարէր: Սակայն աչք ուրեւն ալ յերկնից ապաւէն փնտուէլ է:

Եթէ մարդիկ իրենց ձեռքով ստացած իւրաքանչիւր վնասներ կամ դէպքերը երկնից չի վերադրէին, գուցէ աշխարհի՝ ընկերութեան մէջ այսչափ վիճակի տարբերութիւն, այսչափ թշուառութիւն եւ այսչափ վճ եւ արտունջ չի սպտակէր, եւ եթէ այնպէս ըլլար, մարդ իւր յոյսը իւր վրայ ամիսփելով, ամբողջ կարողութեամբ կաշխատէր իրմէն հեռու պահել այն ձախորդ պատահարները, զոր լիահաւատ մարդիկ ճակատագիր անուանելով կը մխիթարուին:

Յուսահատութիւն իւր ամբողջութեամբ եկեր պաշարեր էր զԱստղիկն, որ ճանապարհին կրած անտանելի տառապանքներ եւ ներկայ զարհուրելի վիճակն այնչափ չէր հոգար որչափ գալիք անդխմադրելի փորձանքները: Աստղիկն հասկցեր էր որ զինքն յափշտակողներ ազնուական ֆիւրդ սպահիլի մը հրամանատարներ էին:

— Շահէն մոռնալ, հայր մայր մոռնալ, ո՛հ

միթէ կարելի է, կասէր իւրովի սեւ շիւար աղջիկը, սակայն երբ վերահաս մահը աչքս առած եմ, ամէն բան տկամայ մտնալ կը պարտաւորիմ. իմ բուն մահը, պատիւս է, իսկ մահուան մահը խաչ հաւատքիս ուրացութիւնը: Վաղ, գուցէ այսօր, ո՞վ գիտէ, ինչ հրապուրանքներով, ինչ խոշտանդներով պիտի բռնադատեն զիս հոգիս եւ մարմինս ուրանալ:

Գիտեմ, այսուհետեւ ազատութեան յոյս չի կայ. իմ միակ յոյսը մահն է, մահ եւ եթէ ոչ առեւանդսդին ձեռքով՝ անպատճառ ես պէտք է լինիմ իմ դահիճս, ես զիս մատաղ պիտի ընեմ հաւատարմութեան եւ Աստուծոյ. եթէ Աստուած մոռցեր է զիս, ես չեմ մոռնար զինքն: Այո, այո պէտք է ցոյց տալ այն անօրէններուն թէ Աստուիկն՝ Հոյ աղջիկ մը ոչ միայն իրենց պէս վատերուն կը յաղթէ, այլ եւ մահուան Վերջին որոշումս կամ թշնամոյն սուրբ կամ անձնասպանութիւն է իմ ազատութիւն . . . » Այս ըսելով լքաւ թուլցաւ եւ վիզը կուրծքի վրայ ձուեց ողորմելի Աստուիկը, կարծես մահուան յիշատակի սոսկումէն նետահար եւ նկուն ինկաւ:

Աստուիկն այս վայրկեանին կունք մի քաշած էր: Քնէն վեր թռաւ, երեսներ Արտամիտու կարմիր խնձոր դարձեր էին, բոցավառ աչքերը կը շրտէին եւ ինքն բոլորովին այլայլած էր երազէ մը խոտվեալ:

— Մեղայ՝ հազար մեղայ շարունակեց Աստուիկն իւր ինքնախօսութիւնն, պէտք չէ Աստուծմէ յոյս կտրել, նա մեզ անհնարին երեւցած բանը կարող է անել, անոր համար Աստուած կանուանենք զինքն:

Եթէ ես մեղաւոր եմ, եւ ինչ մեղք ունիմ բաց ի Շահէնն սիրելէն:

Հոյը մայրս այնչափ պահք ծով պահելով սուրբ կարապետ յուխտի դնացին, սուրբ գերեզմանն անոնց սրտի մուրատն չի պիտի տայ. իրենց մէկ հատիկ աղջիկն չի պիտի ազատէ: Եւ բանձրիկ սրբեր, Աղթամարայ սուրբ խաչ, Նարեկացին, Սարի սուրբ Գէորդ, Չաղար սուրբ Նշան, սուրբ Աբրահամ եւ մեռնիմ իւր զօրութեան Հոգոց վանքը, այս զմէն սուրբերուն ես իմ ձեռքով մամ կպուցեր վառեր եմ, երեսս անոնց մարմար շեմքերուն վրայ մաշեցուցեր եմ, անոնք պէտք չէ իմ օգնութեան հասնին: Հապա մեր արտերաց գլխի թուխ—մանուկն, զոր դովէշներ քանի քանի անգամ փուլ արած քանդեր կին, եւ ես միայն ձեռքովս փայտ կտրեր, քարերը ժողվեր, կաւ շաղախներ շիներ եմ զայն. ամէն կիրակմուտ յէվարին ձեռքս կրակի մէջ դարձեալ վաղեր գնացեր եմ անոր ճրագի մէջ ձէթ լեցուցեր, սրբեր մաքեր եմ անոր տարպար եւ աղօթքս արեր վերադարձեր եմ տուն. եւ շատ անգամ այս սպով թուք մուր լած

եմ. չէ, չէ, եթէ ամէն սուրբերը մտնային զիս, իմ Թուխ-մանուկն պէտք չէր մտնար զիւր Աստղիկն: Բայց չէ, նոյն խակ Թուխ-մանուկն էր որ քունիս մէջ եկաւ, արնէ ծովուն մէջ ինկած ժամանակ ձեռքէս բռնեց ազատեց զիս. պէտք չէ յոյսս կտրեմ Աստուծմէ, գուցէ մահուանէ առաջ Աստուծոյ օգնութեան արժանանամ » :

Աստղիկն այս ինքնախօսութիւն արած ժամանակ, տխուր եւ սպառնալից դէմքով նայեցաւ զինքն հսկող Քրդիկն վրայ, նա եւս մրտխած կը խռար:

Յանկարծ կերպարանափոխ եղաւ Աստղիկն, արտաքոյ կարգի յանդգնութեան փորձի մը ներգործութեան տակ ձնշեալ զգաց զինքն, եւ որոշեց փորձել, որոշել եւ ուշիկ մը տօտիկ տօտիկ դուրս սողալը մէկ եղաւ:

Հազիւ քսան վայրկեան անցեր էր, պահապան Քիւրդն որ միւս երկու ընկերաց ստորակարգեալն էր, աչքերը բացաւ եւ բնազդման սոսկումով մ'այլայլեցաւ, թէ չըլլայ կռճէն իրեն քունի մէջ եղած ատեն փախած լինի, ուստի երբ աչքը քնազըզեղ Աստղիկի վրայ ուրեց եւ զայն հոն չի տեսաւ, չգիտեմ փախտականն բռնելու թէ միւս ընկերաց վախէն ինքն էլ կծիկ դրաւ:

Արդ պէտք է թողուլ երկու զայլերը իրենց որջերու մէջ մրտխած, եւ հետամուտ ըլ-

լալ Աստղիկն, թէ ինչ տագնապներու մէջ կը գտնուէր:

Աստղիկը որջն դուրս թռած ժամանակ, փոխանակ դէպի եկած ճանապարհն ի վար փախչելու, բոլորովին հակառակ կողմն ընտրած էր, մտածելով որ Քրդերը պիտի պաշարուն՝ զինքն եկած ճանապարհէն կողմերն փնտռելու ելնելով:

Ապաստանելու համար մօտակայ գիւղ չկար նոյն տեղուանք եւ ոչ մարդ ագամորդու նամ նմուշ կարելի էր գտնել: Ուստի Աստղիկ զինքն մի խորանդր ձորի մէջ տալով կը շտապէր շնչատալաւ. յերկնից տարափ, որոտումն եւ շանթ կը շարունակէր. զառի վայր գետնի երեսը տղմալիբ հեղեղներ կողողէին, Բայց մեր հերոսուհին այս ամէն դիմահարներէն աննկուն յառաջ կերթար, եթէ վիշտալի բոյն կամ արջու բնակարան գտնէր՝ չի պիտի վարանէր անոնց մէջ ասպաւինելու: Սոյն խոր անձաւին տակ ահեղամուռնչ գետ մը կը վազէր: Աստղիկը գիշերուան թանձր խաւարէն եւ որոտումներէն հորդահոս ջուրն աղէկ մը չի կրնալով նշմարել՝ կամ անոր մռնչիւնն լսելը, հահանչ ոտք գետի մէջ պիտի ձգէր եւ անհետանար թէ չէ՝ կասեցաւ մէկէն, գետի դուռումը ականջը հասաւ եւ սոսկումով մը ետ ետ դարձաւ:

Յուսահատն խանգ առաւ գետի յափ, եւ

ըսաւ.— «Այս գետն պիտի ըլլայ իմ մահ կամ ազատութիւնն. ահ, եթէ անցք մը գտնելի ազատութիւնս աներկբայելի էր»։ Բայց որչափ կարելի էր նշմարել տեսաւ որ գետը շատ յորդ եւ սրընթաց էր եւ անցնելն անհնարին, ուստի ջրի ընթացքին հետ դէպ ի վար իջաւ։ Աստղիկն շատ փշոտ մացառներէն անցնելով արընտարիւստ եղաւ։ Պահ մ' որոշեց մացառներու տակ սքլիլ մնալ, սակայն անհնար էր այլ եւս անձրեւին տոկալ, որ արդէն ոտնէն չուճ գլուխ տուզ մուզ եղած էր։ Վերջապէս եօթն անգամ մահն աչքն առնելով, հայլու կրցաւ մտաբերել թէ գետեզրի բազմաթիւ ուռեհեաց մէջ հաստ ու պէտ ծառեր ալ կը գտնուին. ուստի աիլիւնելով աիլիւնելով իրօք պէտ ծառ մի գտաւ, որ միայն Աստղիկ չէ քանի մը մարդու ապաստանարան կարող էր լինիլ։ Ողորմելի աղջկան վրայ նոր արեւ ծագեցաւ. շտապաւ ուռեհեոյն փորը մտաւ որ իրեն համար թէ գերեզման եւ թէ նոյս պատանն էր։

Ամպրոպային շանթերու եւ մռայլներու հետ սկսաւ անցնիլ սեւաստուեր գիւղերն. պարզ եւ խաղաղ աղօթրան բացուաւ, որով եւ կսկսէր յուսոյ նշուշներ ծագիլ։ Աստղիկն սիրտը սակայն իւրաքանչիւր ակնթարթի մէջ գլուխ ծառէն դուրս կը հանէր նապաստակի երկչոտութեամբ թէ՛ արդեօք Գրդերն սր

կողմէն եւ երբ պիտի հասնին, գտնեն եւ բռնեն զինքն»։

«Աստղիկ, փառք տուր Աստուծոյ, կըսէր նա ինքնին, այսուհետեւ ազատ պիտի ըլլաս. վասն զի երբ տեսնամ որ կուգան զիս այս ծառերու մէջ որոնելու, տակաւին արտաշափ մը հեռու ինձմէ, զիս գետ պիտի նետեմ, պատուով եւ Հայ Գրիստոնեայ մնալով մեռնիմ»։

Այս մտածութեանց վրայ վայրկեան մը շանցաւ, Աստղիկն երկու մարդ նշմարեց զատանց, առաջին անգամ կարծեց թէ երկիւղէն աչքին բան կերեւել, քիչ մ' աչքեր ճնշութեց եւ լաւ մ' իրիչկեց, արդարեւ երկու Գրդեր էին անոնք։ «Նոյն, ճիշտ նոյն են, գոչեց ահ ու դողով մ' եւ ահա ծառերու մէջէն ուղղակի դէպի ինձ կուգան։ Էլ ազատուելու ճար կե՛մն՝ չի կայ»։ ասաց եւ շտապ շտապ իջաւ գետի յափ, երես խաչ մը հանեց եւ գետ նետուեցաւ։ Պահ մ' ընկղմեցաւ գետի տակը, յետոյ երեւան ելաւ եւ ահեղ յորձանքներէն սկսաւ մղուիլ։

Աստղիկն նշմարած մարդիկը տեսան անոր գետ նետուիլը, որոնցմէ մինն անմիջապէս զինքը գետ ձղեց, վասն զի յորձանքը գետասայլը դէպի իրենք կը բերէր, եւ հիանալի արագաշորթութեամբ խեղդաւոր մարդը բռնելուն պէս ամենայն յաջողակութեամբ լուղալով առաւ զայն դուրս բերեց։

Այս երկու մարդոց զարմացումն մեծ եղաւ երբ տեսան որ իրենց ազատածը հրեշտակի պէս գեղեցիկ Հայ աղջիկ մ' էր, շուտով ուղքէն բռնեցին գլուխ վար կախեցին, բերնէն շատ մը ջուր վազեց, որով սւշիկ սւշիկ շունչը վրան եկաւ եւ սկսաւ աչքերը բանալ :

Այս աղջկան կերպարանքը ազատարար մարդուն ծանօթ կերեւէր, մտմտունք զայն բռնեց, սարսափահար այլայլութիւն մ' եկաւ վրան, եւ սալած շէտած աղջկան վրայ կը նայէր : Նոյնպէս աղջիկ մաթ մաթ իւր ազատչին իրիշիեց իրիշիեց, եւ ճչաց .

— «Շահէն...»

Շահէն շուտամբ լուռ ու մունջ նայեց անոր եւ դոջեց, «Ջան Աստղիկ, դժու ես» եւ երկուք իրարու շինքն ինկան.....

Ինչպէս ընթերցող ճանչցաւ արդէն այն երկու մարդիկ մինն՝ Վաղենակն, եւ միւսն Շահէնն էր :

Աստղիկն այլեւս ազատուած էր :

Թ .

Մ Ա Ր Շ Մ Ա Ն

Ջուլամերկը՝ Կորճեաց Որսիրանք գաւառին մէջ քիւղաքաղաք մի է : Այս գաւառին եւ ա-

նոր շրջականեր կը բնակին Ասորի ժողովրդեան մէկ մասը՝ մօտ 15—20000 տուն, եւ իրենց կրօնական գլուխ սենին Մարչման անուն եկեղեցական մը : Ասոնք կրօնապէս խալառ անհաղորդ են Տիրքանակերտի եւ ընդհանրապէս Միջագետաց Ասորիներու հետ որոնք Յակոբեան են, իսկ իրենք Նեստորականք :

Մարչմանի ժողովուրդը Պէտրխան պէկի բռնակալութեան ժամանակէն շատ առաջ, տեսակ մ' անկախ ինքնակառավարութիւն ունէին, եւ կառավարութիւն զստոնք իբրեւ արի մ' անիծեալ վայրենի ժողովուրդ թող տուած էր՝ որ երթան իրենք վերենք կառավարեն :

Իսոյց երբ Շէխի պէկէն վերջ, Պէտրխան պէկը իւր հրոսակները ետեւէն ձգած Ջուլամերկի Ասորի ժողովրդեան վրայ արշաւեց՝ որ հողով ջրով անցուցանէ այդ ըմբօստ ժողովուրդը : Ասորիք ընդ երկար պատերազմեցան բռնաւորի հրոսակին հետ, ցոյց տուին թէ իրենք Նինոսի եւ Շամիրամայ սերունդն են, եւ կարող են նախնեաց քաջութեան անունը իրենց արեամբն պաշտպանել :

Այս պատերազմի առաջին դինսորը Մարչման կաթողիկոսն ինքն էր, եւ զորավարքն էին կաշաներ՝ տէրտէրները, որոնք սուր, թուր, ճակերով սպառազորեալ անմատչելի լերանց էրկնախլունձ դադաթներ, կիրճերը

քաշուած իրենց փոքրիկ հօտը դայերու յարձակմանէն պաշտպանել կը ջանային: Կտրիճ լեռնցիները երկար ժամանակ զիրենք պաշտպանելն յետոյ, վերջապէս ներքին պառակտումը մասնաձէր զիրենք բռնաւորի թրի բերանը:

Այնուհետեւ այն մարդախոշոշ բռնաւորը սոսկալի ջարդ մը տուած էր, անոնց պատը լաւ մ' եփեր էր: Միջնագարեան համետ ճաշակով շատ անմեղ աղջիկներու եւ կանանց ծիծերը կտրած, շատ կաթնիկեր աղայք իրենց մօր կուրծքին վրայ ճնճկկան պէս վիզերնին ճղտեր էր: Իսկ այր մարդոց յօշոտած ձեռք ու ոտքերը, կտրատած քիթ ու ակամջները, կաշիներ քերթած տիկ հանածները այնչափ շատ էին, որ այս կոտորածէն վերջ՝ Մարչման այն յօշատեալ մարմիններէն քանի մը կարծէր լեցուցած տարեր էր: Դերսէս կաթ ողիկոսին, եւ անոր միջնորդութեամբ ամենաբարեպաշտ կայսեր ներկայացուցեր էր Ասորի ժողովրդեան կրած վիշտն ու տառապանքը, եւ նորին ամենաողորմածութիւնն խոստացեր էր իւր ամենաբարձր հովանեաց տակ պատսպարել զիրենք: Կ'ասեն թէ կայսրը այս խորհրդով պաշտպանութեան գիր մ' ուղղած լինի Ստամբուլայ ժամանակի փոխարքային:

Տարիներ անցեր էին այն կոտորածին վրայ եւ Ասորի ժողովուրդը վանայ կուսակալի իշ-

խանութեան տակ անուանական հպատակութեամբ կը կառավարուէր:

Չգիտեմ ինչ ներքին պատճառներով Մարչման իւր բոլոր ժողովուրդը ոտքի վրայ հաներ, Տէրութեան արդէն չի վճարած հարկը կտրեր եւ 10,000 ի չափ զինեալ մարդ պատրաստած, անկախութեան վերջին փորձ մ' անել կուզէր:

Ընթեցողը պէտք է տանել Մարչմանի սենեակը, ուր կաշաներ, միլիքներ, ծերեր եւ ուրիշ խօսք հասկացողները ծունկ չօքած կամ պարտէ նստած կը խորհրդակցէին: Մարչմանի աջ թեւի տակ բազմած էր օտարական մը, խոշորաչուի, բարձրաճակատ, թիկնաւէտ մարդ մը, այս մարդը վաղենակն էր:

Վաղենակն վան քաղաքը, Հայոց վանքեր, վարդապետներ, իշխանները զամէն տեսնալէն վերջ Աղրակու գաւառն անցեր եւ անտի Ջուլամերիկ եւ Գոչանիս՝ Նեստորականաց աթոռանիստ վանքն եկեր էր: պատեհ ժամանակի մը, երբ Ասորիք արդէն մի այդպէս ճարտար խորհրդական խունկով մոմով կը փնտռէին: Վասն զի ի՛նչպէս ըսինք՝ ամբողջ Մարչմանի ժողովուրդը գրգռուած էր, եւ մասնաւորապէս Մէրվանան, Տայար, Թխուս, Ճէլօ, Շամլինտինանի երեսելիները եկեր իրենց գլխաւորի մօտ ժողովեր էին: Ճէվրու պէկին եւ վանայ ճարտիկ պահանջմունքներն մերժեալ կամ ընդունել:

Մարչմանը քսան երկու տարու նորածիլ թուխ մուրուսով երիտասարդ մարդ մ' էր, միջահասակ, արծառուզն, մանրաչուի, նեղ ճակատ, դուխը սեւ գօլըզ մ' անոր շուրջ սեւ փաթըթոց մը, որոյ ծայրը թզաջափ մը պուճուճակն ի վար կախուած էր, իրրեւ Նեստորականի մը նշան, վրան սարդ սեւ Շատխու շալէ վերարկու մը կար՝ զոր միայն մէլիքներուն ի պատիւ կը հագնէր. մեծ լահուէ գօտիին միջ զարկած էր արծթաբուռ Խանուլը:

Մարչման երկար Խեղճի անհամբեր բարկութեամբ ըստեխ էնտեխ չխչիւելէն վերջ՝ բերան բացաւ.

— Ի՛նչ կասէք դուք, այլեւս բան բանից էլերի, ձիզիրու պարոնն եւ վանայ բռնակալը կասեն՝ կամ տուրք կամ ձեր կեանքը:

«Չէ, չէ, Աստուած չընէ, քանի որ Մարչմանի հոգին վրան է, քանի որ անոր բազկաց մէջ կաթիլ մ' արիւն կայ. չի պիտի թողու ի նախնեաց անտի ունեցած ազատութիւնն ստրկութեան տակ ձգել. ստրկութիւն մեծին Նինոսի եւ Շամիրամայ՝ ստրուկներէն ստանալ որչափ ծանր է: Այսօր տաս հազար հրացանակիրք ունիմ իմ կող կուշաս, լեռներ ունիմք մեր չորս կողմ, որ թշնամին մինչեւ արծուոյ թեւ չունենայ, չէ կարող կենդանի մեր երկիրն ոտք կոխել:

Ի՛նչ կուզեն մեզմէ այդ մարդիկ, ստանկ. —

Մեր նախնիք երբ՝ տուին որ մենք տանք, եւ միթէ մենք ստակ ունինք որ իրենց ասնք. տանք աղէկ, բայց ի՛նչ իրաւունքով ստակ կը պահանջեն, քանի որ մենք զմեզ ճանչցած օրէն մեզի ուրիշ պաշտպան պահապան ունեցած չենք՝ բացի մեր բազուկներէն, մենք մեր բազուկներուն պարտական ենք, որ գող տաւլէն, որ Պարսիկ հարսիներէն, որ Եգիպտէներէն, որ Քիւրդ Աշխարհներէն կը պաշտպանէ մեզի մինչեւ ցայսօր:

«Ո՛վ մեզի պաշտպանեց Շեխի պէկի, Պէտիրխանի արհաւիրքներէն, ձիզիրու պարոնն, վանայ փառքնը թէ վանայ Առաջնորդի յանձնարարութեամբ Հայոց Ներսէս Կաթողիկոսն, որ գթալով մեր վրայ զմեզ ամենաողորմած թագաւոր—Կայսեր հզոր պաշտպանութեանն արժանացուց: Հայոց ազգը մեր մեծ եղբայրն է. Ներսէս կաթողիկոսն մեր Հայրը եւ ամենազոր Չարը, մեր բարերարն. Աստուած զիրենք անաստան պահէ, քանի որ անոնք կապիրին Մարչմանի ժողովրդեան գլխու մէկ մազին անօրէններ չեն կարող ձեռք երկնցնել:

«Այնպէս չէ, ճամարիտ չեն ասածներս, կարծեմ իմ խօսածներուս ամէնքդ ալ համամիտ էք»: Մարչման հարցուց բազմակիանաց:

Շամլնտինանի մէլիքը քաղախկի օձիքն իրարու վրայ բերելով պատասխանեց.

— Մտնայ եմ, հայր Մարչման, իմ եւ ամենիս սրտէն խօսեցաք, մենք ալ գիտցածնիս կասենք երբ մեր պատուական հիւրը բարեհաճի իւր կարծիքն յայտնել, եւ ես կաղաչեմ զինքն ժողովականաց ամէնի կողմանէ:

— Շատ շնորհակալ եմ Շամբրնտինանի մէլիքէն, առայ Վաղենակը, արդէն երկար խօսած եմ հայր Մարչմանի հետ եւ իմ օգտակար խորհուրդները հաղորդեր եմ իրեն, բայց երբէք չեմ ձանձրանար այս ժողովրդեան օգտին համար խօսիլ եւ գործելէ, այն մեծ ազգի ժողովրդեան վրայ՝ առ որ մասնաւոր համալիրութիւն ունիմ:

Արդէն ժամանակին՝ վեհափառ Ներսէս կաթողիկոսին ալ շատ բարեխօսութիւններ քրած եմ, որ իւր սրաբիբ աչքը Մարչմանի ժողովրդեան վրայ պահէ՝ ինչպէս Վանայ Հայ ժողովրդեան վրայ, անոր համար որ մեր վասպուրական նահանգին դրկեց եւ օր մը չէ որ մը Հայոց հետ կարող են միանալ զիրենք հարստահարող բռնաւորաց դէմ:

Ճշմարիտ խօսելով, հայր Մարչման, ձեր ներկայ վիճակը բաւական ծանր եւ տաղնապալից է, որովհետեւ ձեր արդի թշնամին բաւական մեծ զօրութիւն ունի. որչափ ալ ժամանակ մը դիմանաք, բայց կը վախնամ վերջապէս առանձին մնալով պիտի ընկճիք յետս նահանջէք, այնուհետեւ ոչ միայն այս երկրի

նախնական ազատութիւնն պիտի կորուսանէք, այլ գուցէ չարաչար կոտորածով սպառ սպուռ լինիք:

Վասն զի մեծ թշնամին միացած է ձիզիրու պարոնին հետ: Միացեալ թշնամութիւն, միացեալ զօրութեամբ կարելի է ընկրկել վանել, Հարկ է՝ Վանայ Հայոց հետ սերտ միութիւն հաստատել, անոնց առաջնորդի, եկեղեցականներու եւ իշխանաց համակրութիւնն ստանալ շուտով, միշտ բարեկամական յարաբերութեան կատարեալ երաշխաւորութիւններ ցոյց տալ: Ձեր միութիւն կատարեալ լինելու համար, միայն միջոց մը կայ՝ զոր վերջ պիտի խօսիմ:

— Ս եր պատուական հիւր, պատասխանեց Մարչման, ձեր խօսքերու միտքը լաւ կը հասկանամ, ես ի վաղուց համոզուած եմ թէ որչափ օգտակար է Վանցի Հայոց հետ անքակտելի միութիւն հաստատել, մանաւանդ եկեղեցականներուն հետ, եւ միշտ այսպէս քարոզած եմ մեր ժողովրդեան, մանաւանդ այն օրէն՝ երբ հաճեցաւ Ներսէս կաթողիկոսը զմեզ իր պաշտպանութեան տակն առնել. այս առթիւ Հայոց ազգը մեր բարերարն կը ճանաչենք եւ միշտ երախտապարտ պիտի մնանք:

— Հայոց կաթողիկոսն եւ Ազգը տակաւին Ասորի ժողովրդեան պէտք եղած օգնութիւնն

ըրած չեն մինչեւ ցայժմ, ըսաւ վաղենակը, բայց սյսուհետեւ կը խոստանամ եւ կ'ապահովց' եմ ձեզ, որ ամէն ձեռնտուութիւնք պիտի ընդունիք, երբ ես իմ պաշտօնը լրացնեմ եւ պատմեմ պէտք եղած տեղեր, երկրին եւ ձեր ճիշտ տեղեկագրութիւններն հաղորդելով Դուք մի կարծէք թէ միայն Հայոց օգնութեանն պէտք ունիք, Հայերն սլ ձեր օգնութեանն պէտք ունին Դուք եթէ Աղբակու, Վանայ, Հայոց-ձորոյ, Նորտուզայ, Խիզուու, Մոկաց, Շատխու եւ այլ Հայոց հետ միանաք զաշխարհ տակն ու վրայ կրնաք ընել այն ժամանակ երբ Արարատոյ խոստացեալ Ազատութեան շեփորն կը հնչուի, եւ դուք իբրեւ դրացի քրիստոնեայ եղբարք՝ Նորին ամենողորմած Զարին ակնարկին սպասէք : եւ երբ Հայաստանի աւերակներու վրայ սրանայ արծուին հզօր, եւ սրբէ նորոգէ այս երկիրն իւր ապականութիւններէն, եւ դուք յայնժամ իրաւամբ Մասեաց սարի գլուխ ծածանող ազատութեան դրօշակին նայելով ի միասին պիտի հրճուիք :

Բայց մի չեւ այն երջանիկ օրը հասնի, դուք ուրիշ շատ մը պարտականութիւններ ունիք կատարելու, զոր սցժմ չեմ ուզեր ըսել, վախճալով որ ձեզմէ ոմանք գայթակղին :

— Ի՛նչ է, ի՛նչ է, կաղաչենք շարունակէք ձեր խօսքը՝ ասացին ժողովականք, որք բե-

րանաբաց մտիկ կընէին անոր՝ մեկնութեան կարօտ բառերուն :

— Այո՛, ես վստահ եմ ձեր խմաստութեան վրայ շարունակեց վաղենակը, որ դուք ամեն բան կը հասկանաք, ամէն բան կը նախատեսէք : Դուք կուզէք հզօր պաշտպանութեան տակ մտնել, կուզէք ձեր ազատութիւնն մշտնջենաւորել. պէտք է Հայոց հետ կատարելապէս միանաք. միանաք սրտով, միանաք հոգով, միանաք բազկաւ եւ սյսպէս աստուածահաճոյ մըութիւն մը միայն այն ժամանակ կրնայ յաջողիլ, երբ հրաժարիք Նեստորականութեան ազանգէն եւ Հայոց էջմիածնայ առաքելական սուրբ Աթոռոյն հետ կապուիք, եւ հայր Մարջման դարձեալ ձեզ գլուխ կը մնայ. եւ երբ այս ցանկալի կապը հաստատէք, այնուհետեւ իրաւամբ վեհափառ Զարի, մեր սրբազան կաթողիկոսի եւ բոլոր Հայոց երկու աչքի լոյսն կը դառնաք : Այս առաջարկութիւնն ես իմ գլխէս շեմ հաներ, արդէն հայր Մարջմանի նախորդն անձամբ խոստացեր էր Ներսէս սրբազանին, երբ» . . . վաղենակը իւր այս խօսք պիտի շարունակէր. բայց Մարջմանն ակնարկեց որ կարճ կապէ, վստահ Միլիքնեբու ոմանց վրայ անախորժ տղաւորութիւն ըրաւ այս օրինակ անակնկալ եւ անվահեր առաջարկութիւն մը :

Այս խօսակցութիւնն ընդմիջեցաւ յան-

կարծ դուժկանի մը ճայնով թէ թշնամին կո-
խած է երկիրը թէ իրենք պաշարման վտան-
գի մէջ են :

Մարչման վարազի պէս վեր թռաւ տեղէն,
նստած ժողովարանին կից ներքնասանեկի մը
դուռը բացաւ, ներս մտաւ, եւ քանի մը վայր-
կեանէն վերջ ոտնէն չուր գլուխ զինուորուած
դուրս եկաւ. ժողովականք զինքն տեսնելուն
պէս կատղած ոտքի ելան անոր վերջին հրա-
մանն լսել ու թռնել :

— Ահն այս զէնքերն են իմ վերջի խօսք, խոր-
հուրդ եւ որոշումը բնաւ Մարչման, ով որ Գրիս
տոս կը հաւատայ, Աստուած կըսիրէ, իւր անձը,
իւրընտանիք, իւր երկիրն, իւր նախնական ա-
զատութիւնն կը սիրէ՝ ինձի հետեւի . պէտք է
միայն մեր բազկաց հաւատարմութեան եւ
պաշտպանութեան վրայ դնենք մեր յոյսը» .
ասաց երբեմն եկեղեցւոյ գլխաւոր պաշտօն-
եայն եւ այժմ կարիճ զօրավարը եւ դուրս ե-
լաւ կորիւններ կորուսանող առիւծի նման :
Եւ ամէնքն իրեն հետեւացան :

Մարչմանի վերջին հրամանն որոտումի պէս
գլորած էր ամբողջ նեստորական ժողովուր-
դը, եւ մարդ եւ կինարմատ ութսուն տարե-
կան ծերերէն մինչեւ երկոտասանեայ մա-
նուկներ , այն որ կրնար թշնամոյն փրասել,
չառեր զէնքերու տեղ գերանդի, մանգաղ,
կօռ կօպալ, քար փայտ առեր էրկնախլունձ

լեռներու գագաթ ու կիրճերը վաղեր շապկեր
էին. ամբողջ մաքնաւորապէս Տարէ-դեո՝ ոս-
կեօարի չորս կողմը բռնած էր, յորմէ յար-
ձակումն կը յուսային: Արդարեւ քիչ մը վերջ
յառաջամարտիկ դունդերը երեւցան , որոնք
հետզհետէ եկան, եւ կապանի բերան սպասե-
ցին: Մարչման փոխանակ սարսափելու՝ ան-
վեհեր արիութեամբ վաղենակի եւ իւր զի-
նակցաց հետ դիմաւորեց անոնց, որոնց գըլ-
խաւորին հետ տեսակցելով զրկախառնեցաւ
անոր հետ, եւ այն հազարի մօտ բանակը
ներս մտաւ : Ասոնք թշնամիներ չէին , այլ
դաշնակից բարեկամ Եզդիներու խումբն էր,
որոնք եկած էին օգնելու Մարչմանին, ընդդէմ
հասարակաց թշնամոյն :

Վաղենակն նոյնպէս զինեալ լսելէսայն կը
հետեւէր Մարչման կաթողիկոս-զինուորին ,
որպէս անոր ամենախոնարհ փոքրաւորն, եր-
բեմն տեղեկութիւններ կըստանար եւ խոր-
հուրդներ կուտար, միշտ զարմանալով այս
երկրի անմատչելի դրից վրայ: Ինքն որ քանի
մը մեծամեծ պատերազմներու մէջ մտած ե-
լած էր, դուցէ այսչափ թէպառած՝ զարմացած
չէր, որչափ այս աշխարհի ձեւին եւ ճշուղ
պլուղ մարդոց արիւթեան վրայ, որք երկաթէ
ձանկերով կամ մազցելով այնպէս զարդան-
դուն սարերն ի վեր կենէին եւ ձորերն ի վար
կը սողային որ կը սոսկար, եւ զինքն ալ շատ

անգամ չուանով վեր վար կառնէին: Վաղե-
նակն կը տեսնար այս ամէն եւ խելամուտ կը
լինէր:

Իսկ թշնամիք հետզհետէ եկան եւ ասոնց
չորս կողմը պաշարեցին: Ճիզիրու, Պոհտանու,
Շատխու, Խիզնու պարոն, խան, պէկ եւ սպա-
հիները միացեալ եկեր էին Մարշմանի անիծ-
եալ երկիրն հողով ջրով քնջել կուղէին, եւ
վանայ կուսակալին համակրանք գրաւելու
համար զիրար գերազանցել կը ջանային:

Բայց ինչպէս եղաւ, թշնամեաց մէջ կռիւ
մ'էր փրթաւ. Խիզնու խանը Շատխու պէկի
հետ նախնական Նէշէ՛ վրէժ ունեցած ըլլալով,
փոքր անհամաձայնութիւն մ' արիւնհեղու-
թեան պատճառ տուած էր: Թշնամիք զիրար
կը կոտորէին:

Ասորիք այս նախախնամական պատահարէն
աւելի եւս քաջալերուելով՝ մէկ կողմէն ահա-
գին քարեր գլորելով զանոնք կը ջախջախէին,
միւս կողմէն Մարշմանի խումբը Եզխտիներու
հետ քանի մը յանդուգն յարձակումներով
ցիր ու ցան ըրին այն երկպառակեալ բաղ-
մամբս խուժանը:

Մարշման լեռներէն ճորերէն իւր վարաղ-
ները ժողուելով յաղթական ուրախութեամբ
իրենց տեղը դարձան. հաւատալով որ այլ եւս
գայլու աչքը վախցուցին եւ իրենց ազատու-
թիւնն անդորրութեամբ պիտի ժառանգեն:

Իսկ Վաղենակն իւր երկար եւ խորհրդա-
ւոր ճանապարհորդութեան այս վերջին օթե-
վանէն իւր տունն կը դառնար սրտերու մըտ-
քերու հարուստ աւարներով, որով կը խայ-
տար մեծամեծ աիկալութեամբ, եւ այս
յաղթական խօսքը կը մրմնջէր, «Այս կաթն էլ
մէրեցինք, Ասորիքն էլ Ամենազօր Արծառյն
ճանկերու տակն են այսուհետեւ:»



ՄԱՍՆ ԵՐԿՐՈՐԴ

Ժ.

Թ Ա Ռ Մ Ա Ն

Տարիներ անցեր էին. երեկոյ էր, Շահէնի գիւղ՝ Խոտիայ մէջ Ռէս Միրզոի յախոռ ժողոված էին գիւղացւոց ճոշ պղտիկները, այս էր իրենց ձմրան սովորական ժողովաւեղին. որ տաւար ոչխարներու շնչոց տուր եւ առէն տաքցած գրմխած էր :

Ախոռի մէկ անկիւնն կօլօնուեր էին ճիժ պիժեր, որ ժուկ մ' խաղ կը կանչէին, ժուկ մը դէ՛վ պառաւուն, Շահխանայիլ, Ճանալօլտտի կամ Ո՛հէրի հէհէախ կըոսայ կանչէին. որն հանելուկներ կառաջարկէր եւ չ'գիտցողներէն Պղնձէ քաղաքը կամ Դրախտի բանալին կուզէր, որպէս զի լուծէր այն խորիմաստ հանելուկն աւօր չէ կեղնէին քիւշտիկ կպնէլ. շնիկ աւլաւիկ խաղալ եւ հազար ու մէկ ձեռքի, ոտքի. բերնի զուարճալիքներով զբօսնուլ այսպէս չում հաւ խուսոցին կը նստէին տըղայք կալածի ու անազներ կընէին :

Իսկ ախոռի վերի կողմ թառաման նստողնե-

րու առարկայն տարբեր էր . ասոնք իրենց մեռելները կուլային .

— Միւտիւրի կառուցելը այս տասնհինգ օր է մեր տուն կը պառկին կելնեն , կուտեն կը խամեն , կը զարնեն կը թափեն , ըսաւ Ռէս Միրզոն . Աղթամարայ սուրբ աթոռի ժողովարար Հայր սուրբն էլ գլուխնիս դրեր սանտը կը ծեծէ , Տէրտէրոջ դռնէն սոք դուրս չի թալր . խեղճ քահանան տարտածար եղեր պէգրեր է . ասոնք ստակ կուզեն . չում մկայ ոչ մինն չի կրցինք հոգալ ճամբու դնել . Ինչ անենք չանենք , ախր մեր ճախ , մեր հոգու պարտքն է , պէտք է որ օր առօջ վճարենք ազատուինք , քանի Բիւրդ պարոնի խղամները չեն եկեր ասոնց դործը լինցնելու է :

— Ի՛նչպէս պէօզ պէօզ կը բրդէ մեր Ռէս Միրզոն , մեր ճախ պարտքն է տանք պիտի կասէ , չի հարցնիր էլ տալու բան ունիք , էլ կոր պլիկ մը մնացեր է ձեր ծոց , ձեր կնիւրտոց ճակատը . չորցած ցամքած հոգի մ' ունինք , զէնիկ էլ առէք , պրծնենք . տնակողներ , ինչ կուզէք մեզնից , ասաց ծանծոզած ծերունի մը սաստիկ պաղապրելով :

— Տուէք , տուէք , հա տուէք , սանախէր Վարազարոց ցելստտելու տեղ ունի , ինչ տանք ախր , որ մէկիս ձեռքը բերան կը հասնի , կտոր մը կորեկ հաց ունինք , այն էլ մեր բերան չի հասած արախ մէջ կէրեն մնաւր կը

զարձնեն , միեւնոյն պահուն թրով լիւնտն մարդիկ կուգան հոգւոյդ վրայ կը կանգնին , տուրք կուզեն , տոգանք կուզեն . դու բան չունիս երդում պատուտում արա , անոնց ձեռք թող ոտքերը պաղիր , սրուա կանչէ թէ՛ ցորեն չունիմ , ասա թէ կօտ մը կորեկ կար այն էլ վառեցին Բրդերը , խսկ նա խօսք չի հասկնար . դու բան չունիս ասա , « մարդ Աստուծոյ երթանք արտերը , տես վառուած դէպերը , » նա չար գրողի պէս հոգիդ կուզէ , վառուել մառուել չի հասկնար , աղէկ մը ստիցը կուտես , յետոյ վառուած կորեկիդ ցորենի հաշուով տասանորդ կուտաս . Ա՛խ , եթէ միայն տասանորդ լինէր , այլ հարիւրին յիսուն պէտք է տալ . բայց դու ստակ չունիս , ջուխտ մ' եզ ունիս որով վարուցանք կանես , անոնք քո յոյս ապաւէնդ են , հարկահանը ծեծով տսկանգով կառնէ կը տանի զանոնք :

Բիւրդ աղաներու խղամներն էլ մկայ տէօր մը կուգան , « Ո՛ր է մեր բաժին ցորեն կասեն . կուզենք հիմա , հիմա կուզենք , թէ չէ՛ տուն տեղդ կը վառենք , քեզ թրի տակ մեծ կտոր ականջդ թող կուտանք » , ասել ու զարնել մէկ կանեն . արին կէօ , արին , անսիրտ անլեզու , անօրէն մարդ են , ո՛վ իրենց ձեռք կարող է բռնել . կնիկ տղայք լեղապատառ կիյնան դուռ դրկեցին , պարտք խարճ կանեն լօթ մը կը ձգեն չներաց բերան , անոնք կեր-

Թան թէ չէ, պարտքնտէր կուգայ խարիբ կուռուչի տեղ խաղար կուղէ, չախք շան Լահոտի պէս ցիններ ցութկերի, պարտքնտէրը մեղքիդ պէս ճտէդ կախուեր մնացեր, քրտ կուգէ, քիչ մը թթու խօսելուդ պէս՝ կը տանէ գրեց բռնատուն կը թալէ եւ այնտեղ կը մնաս մինչև ոսկորներդ փտտի։ Պարտքնտէրը իւր ոտք շեմքէն դուրս չի ձգած, քիթ բերնի վրայ վազելով կուգայ սեւաւոր մարդ մը, ծոցէն խաչ մը կը հանէ, համբուրէ կասէ, խաչհամբոյր կուղէ, ժամ կը գնայ երկու դժօխքի արքայութեան վրայ սարէն ձորէն գլխից դուրս կուտայ, քրտ տուր, քաւաւանդոյր տուր կըսէ զաւակդ կամ հէրդ մէրդ մեռերի, Աստուած հոգին լուսաւորէ կասէ, կողորոյր կը պահանջէ, եւ շատ վաղն է մեր հայր սուրբը շուտով պէտք է վճարել, եթէ ոչ հազար անէծք նդովք մէկ քրտ։

Այսպէս ահա մեր ողջ անձը պրինտար եղեր է, խկի տեղ դարման չունինք, երթանք մեր ոտքով գերեզման մտնենք ազատինք այս շաւիկէն։ Բայց Ռէս Միրզոյի ականջ այս խօսքերը չի մտներ, նա էլմ իր քրտէն կը փչէ։

Ռէս Միրզոն գլուխ երրցնելով պատասխանեց.

— Խնամի Շահամիրն այնպէս բաներ կը գրուցէ, լսողն էլ կասի թէ աղարդ որ ամէն շաւիկէր ես կաննամ, կարծես թէ ոստիկանաց

պահանջած տուրքը ես իմ ծոցը կը դնեմ, չէ որ ես էլ անոնց կրակովն կէրիմ ձեզ պէս. քանի որ եղաւ որ իմ կանանչ կորիճ տխրէր Ատուրդաչալը կրոր կտոր ըրին, ձեռքէն մէկ եկ տանելու համար. քանի մ' որ առաջ տունս կոխեցին անով անտուրով թրէ կանցնէին. մի թէ շաւիկէն ես ազնու եմ, Չէք գիտեր որ ձեր ապով մեծ փորձանքներն իմ գլուխ կը գայ. ճանապարհորդ, բռնաւոր, գող շիփ շիտակ իմ տունը կը հարցնեն, իրենք իրենց տաւարներով կուտեն, կը խմեն՝ վերջ վերջ հայհոյանքով ձեծ փետով ակաթածով կուղեն ու կառնեն եւ այնպէս կերթան.

— Ռէս Միրզո, Շահամիրի եւ քո ասածներ զմէնն էլ աղարդ են, բայց մեր նաւիրակ հայր սուրբի մասին ասածները մեղք բաներ էին։ Մեզի պէս Հայ Բրիտանաց մարդ՝ պէտք է արանջայ սուրբ Աթուրն տուրքերը վճարել. Հոգեւոր տէրը Աստուած իւր կարք հաստատ պահէ. տարին մի անգամ վարդապետ մը կը յուզարկէ, որպէս զի մեր մեղաց ճամբէն գմեղիկ ետ դարձնէ. ան ապովն էլ կը տրտնջանք, ախր մեր մարմին գնացեր է ջրի տակ, մեր հոգու ճարը նայինք.

— Է՛հ, դուն էլ այդչափ ջերմեռանդ մ'ըլնիր իմ գլխուն, մեր հոգին Աստուծոյ՝ խկ մարմին մեր ձեռքն է. մեռած մարմնոյ մէջ կենդանի հոգի չի բնակիր. թէ որ լսի հոգի

ենք առանց մարմնոյ, ինչո՞ւ համար եկեր ենք այս սուտ աստուորն, աղորդ որ ես սյուսէս հոգիէն էլ մարմինէն էլ անցայ, եւ թէ որ մեր մարմին չարչրկելու ճնճկրելու եկեր ենք յաշխարհ, մեր Հոգեւոր տէրն ինչ կուզէ մեր մեռած մարմինէն. որ մ' օրանց հարցուց թէ ուտելու հաց ունի՞ք, կտոր մը ճաթ ունի՞ք մերկածածուկ անելու. հողը ձերնէ, թէ ուրիշի ձորտեր՝ գերիներն էք. '՛ր մ' օրանց կասեմ մեր Հոգեւոր տէրը այս 'Քրդին, այն չէ՛սի ձեռքէն ազատեց մեր վարուցանք, մեր տաւար ոչխարը, մեր աղջկտիք ու կնկտանք: Մենք էջ եկանք աւանակ պիտի երթանք, միաւան ժամանակ աշխարհ արարատ, գիր թուղթի ետեւէն ինկիր, մեր տղաք մեզի պէս խօսան եկան խօսան պիտի երթան, հիւհիւ, Աղթամարայ թեմի մէջ Աթուէն մէկ վարժապետ եկաւ:

Մի, մի մեղադրէք զիս, թէ որ քիչ մ' իմ ձին կը քշեմ. Աղթամարայ եւ էջմիածնայ կաթողիկոսի մէջ սար ձոր կայ, մերինն ձիւն ձմեռնոցով դահճի պէս խօսք խօսար չի հասկացող սեւադլուխ մը կը յուղարկէ, բուրդ ու կաթ կուզէ, չի մտածեր թէ իմ ոչխարներ իմ հօտը վայրավատին եղած է, արօտ ունի՞ն թէ անսուաղ մնացեր են, գողեր յախշտակեցին, թէ գայլեր պատառ պատառ արին, որի հոգ, նա կակուղ տմիտիկներաց վրայ խէչտրան

գմուեր, Սաղմոս Նարեկ ասել կուտայ մեր հոգոց փրկութեան, դեռ հող չի մտած հոգոցն հանգուցելոց կը լսենք. բայց կառնէր, Քրդեր, պարտքնտիրներ այդ հոգոց, Սաղմոս Նարեկը իրենց սլան թալանի տեղ կառնեն:

— Է՛հ ախպէր մարդ, դուն էլ շատ վրան կուտաս, յէր էտքան ծաւրեցիր, ճոճանց խապարի աղորդի, ծիծուկան անէ՞ծք վեր մարդուն չեղի, դու այնպէս բաներ խօսեցար, որ եթէ Հոգեւոր տիրոջ ականջն հասնի, էնպէս կանիծէ մեզ՝ որ Սոտոմ Գոմարի պէս եօթ տակ գետին կանցնինք:

— Ըզտու խաղը, վէր կամուրջին. կէ՛օ միայնուիրակ օրսիկելու ժամանակն էր, տօ Ծահալիր դու հաշ կաց, քո զրոց սրսուռ մարգրիտ են. զինտ անենք ականջնիս կախենք, ես այս կեանքէն ոչ ուր ոչ բարով ճնկինք հահանջ:

Անդէն գրիր Աստուծոյ իր սեւ ու երկար պեխերն ողորելով խօսքի մէջ մտաւ.

— Չեմ գիտեր՝ դուք ինչ խելքի կը ծառայէք, մեռելը լալով կողջնանայ, ճար մ' ունիք այն տեսնենք, վաղ առտուն ինչ պէտք է անել, զամէնքս ալ աղէկ մը ծեծ փէտ պիտի անեն ճնճկրեն ու տանեն Ծատխու կամ քաղքի բռնատուն թալեն, զմեզիկ տարիներով փտտեցնեն, էրանանք գէրանանք էլ ազատուելիք չունինք մինչեւ մեր միսը փթտի,

մեր ոսկորները մէյակուելի Չեզի ասեմ ախրէր, այսպէս չըլլար, մէկ բան կայ անեղիք, մախն ձեր աչք աւնեւում ինձի հետ կարող էք միտնալ:

— Ի՛նչ անելու, տո՞ր երթալու համար, պատասխանեցին ժողովականք:

— Գեղով էլնենք երթանք Վանայ փաշայի ոտքն ինկնանք, մեր ցաւը մեր խօճէյտերաց լանք, թէ որ խօսք չի հասկցան, թող տանք մեր տուն տեղ, մեր վարուցանք մեր ժամն ու պատարագը, երթանք տիար աշխարհ, ինչ պէս որ ձգիրու, Նորտուզայ, Մոկաց եւ մեր Շատխու կողմերէն շատ Հայեր կերթան:

— Յո՞ւր, ասաց Ռէսն:

— Մեր Կեռանց երկիրը, զոր Շահէնի ընկեր — լեզուն խածնի — Վաղինակն մեզի պատմեց, այն աշխարհը Հայ Բրիտոնեայ թագաւորի աշխարհ է, էջմիածին ալ նոյն տեղն է, ինչո՞ւ տաւտակ տեղ էլ նահատակ տեղինք այս լեռներու մէջ:

Այս խօսքերը թէպէտ մեծ տալաւորութիւն ըրին ժողովականաց վրայ, եւ մեծ փախոց ինկաւ մէջերնին. բայց անոնցմէ մինն խորապէտ հանդարտութեամբ մ' ասաց.

— Ախրէր Գզիր, աղէկ մտածեցիր, էրթանք Վանայ փաշայի եւ մեր խօճէյտերաց ոտքն իյնանք, կամ մեր գլխուն ճար մը կու գտնեն կամ թող կուտան երթանք այս երկ-

րէն: Տօ, լաւօ, մեծ եզը փաղախ մոռցար, մեր այս զրմէն չարչարանաց պատճառն ատոնք չեն, ես քե հէյրան, ոչխարներ դայլերուն դանգատելու կերթան:

— Տէ՛, այս չէ այն չէ, հասպա ինչ անենք, ասաց Վաքօն, արեւուն կուրդն իմ կիտոսիկ Շահէն՝ մկայ էս տեղ լինելու էր, անոր խելք ամէն բանին կը հասնէր, ամէն քարի տակէն կենէր, նա մեր Գարդեղան դարման կը դանէր: Աստուած մեր խօճի տունը քարով քարատակ անի, երկու հարիւր կուռուչ պարտք խոռ շախքով, Մոկաց պարոնի Գիւրդ խալամին տուինք անոր շախք ազատելու զՇահէն, ինչխ մէջ էրկու տարուան՝ երկու հազար կուռուչ արաց. աւոր չէ զմէն բան ծախեց, եւ զիմ Աստղիկն իւր էրկու ճժերով թողուց վէր պաղ թօրուան եւ տարաւ քաղքի բռնատան մէջ անթօլկեց զՇահէն, հս կօ, սուրբ Սարգսի պահոց ամբողջ մէկ տարի կըլլայ, ծանր երկաթներ ոտք զնդանէ զնդան քաքալ կու գայ: Ախ, տէր Աստուած, իմ կտրիճ Շահէն մեռաւ թէ ողջ ի, իսկի թուղթ խապար չառի: Մկայ էս ցաւ ծիկ հէրիք չէ, դուք էլ ելեր մանանելս կը ցանէք իմ լեխտուած սրտի վէրէնս»

Շահէնի աներն այս խօսքն դեռ չի վերջացուցած, սեւազգեստ մեծ թօփիկով մարդմը հալայ հալայով առակ չառակ փաղախն ի ներս մտաւ:

— Մ'ունջ կացէք, կարճ կապենք, ասաց Ռէս Միրզոն, մեր հայր սուրբն է:

— Օ՛, բարով էկար հազար բարով, մեր հայր սուրբ, վէր մեր աչիչ վէր մեր գլխուն. շատ աղէկ արիւք եկաք, տաք տեղ է, ես ուսմիկ մարդ գրոց բրոցէն խելքս չի հասնիր, բայց կասեն թէ Ութկանոնի մէջ խօսք մը կայ, ոչխարներ տոր որ կերթան խովիւն էլ ինոնց ետեւէն:

— Հա՛, հա՛ օրհնած, նստեցէք, նստէք, ինչու չէ գրմխան տեղ գտեր խեշտրանցեր էք, դուրսն էնպէս սլուլ էնպէս սառնամանիք կայ որ մարդ կը փէտանայ:

«Ծառայ եմ, Աստուած օգնական, բարի եկար» ըսին չորս կողմէն, եւ գլուխնին բանալով ամենայն ջերմեռանդութեամբ անոր սուրբ աջը համբուրեցին:

— Է՛, ձեզ մատաղ, տղայք ինչ կը խօսէիք ծայրը թող մի տաք, ըսաւ Հայր սուրբը:

— Ծառայ ենք, ինչ պիտի խօսէինք, մեր արար կուլայինք, դուն ալ կալի վրայ հասար:

— Ի՞նչ արար ունիք, տնակոլի մարդեր, թող տարտուրուին մեզմէ աղէկները:

— Էն չէ, ծառայ ենք Հայր սուրբ, ըսկնայ ըսկնայ մեր վերջն յուր պիտի էրթայ, գրքերն ինչ կասեն էս մեր Խառոց ազգի վրայ, ինչխ պիտի էլնենք, գոնէ մեր վերջ բարին է՛ թէ երթալով ոռազատիկ կերթանք:

— Ռէս Միրզո, էտպէս բաներու շատ ա-կանջ մի կախեր. մեր հոգու վերջ բարին էլնի. դու հոգու ցաւեր թողեր զմարմնոյն կուլաս, մարմինն էս օր կայ վաղ չի կայ, մեր հոգու ձար նայինք, դժոխք կայ դժոխք:

— Ա՛. Հայր սուրբ, քս ոտաց հողն ենք, հոգի շահել ինչպէս կէլնի, գիշեր մութ լուս դաշտ չի գնացած՝ կերթանք ժամ, անոր քարէ շեմքերուն մեր երեսն կը պատենք, արցունքով ամէն օր կը լուանք զայն, մեր երեսն այնչափ քսեցինք անոր դուռ դրնդին, որ մաշեր է, մեր ձայն լսող չի կայ: Դաշտ կերթանք Գրդեր թուր դանակով մեր վրայ կը քշեն, կը զարնեն կը թալնեն, շատ անգամ կը սպանեն ու կերթայ քիտ: Զմէն սրբեր օգնութեան կը կանչենք, ինոնք խօս, ախանջները խցուցեր, ոչ մեր լաց կոծ կը լսեն եւ ոչ տեղերնէն կը շարժին Յէվարին մութ գիշեր տուն կը դառնանք ալ թալան եղած, բայց էլմ տուն չենք մտնել սառնց տաշ մեր գլուխ ժամտան շեմքերուն զարկած, ինչ անենք որ էլմ էն ենք. առաջ տոր ՚՜ ինք՝ մկայ էլմ տա ենք, չեմ գիտեր ինչպէս յղթ ենք, ինչ լեզուով խօսինք՝ որ սուրբերն էլ ՚՜ զի բարիխօս էլնեն, որ Աստուած մեր ձէնիկէ՛. ինչ ասեմ, Աստուածն էլ ումկի լեզուէն չի հա՛ կար, մեր լաց ու շիվան շիտեսնար, աղբատ ու ուսմիկը ՚՜ շերտակ կը տրորուի՝ օգ՛ կան մը չկայ:

Աստուած անկարներուն աղքատներուն օգնական պահապան է կասէք, ուր է օգնութիւն. աղէկ, թող մեր ձայն չի լսէ, այսչափ Հայոց ազգ կոյ աստուորիս երես, այսչափ ժամ, պատարագ, կարդացւորներ, ինչու աւսնոց աղօթքին մտիկ չի տար, ու Հայու ազգն ազատէ այս դատն գերութենէն:

— Ախրէր կաղօ, լեզուդ քեզ քաշիր, ըսաւ մեր Հայր սուրբը, էզպէս խօսքերով Աստուծոյ սիրտ կը բարկացնէք, անոր համար ձայներնիդ երկինք չի հասնիր. Աստուած սարք կը տեսնէ ձեւն կը դնէ:

Ամէն փորձապետ Ասպածաշունչ չէ կարգացեր աճա՛ ես մէկ ծերէն մէկալ ծէր կարգացեր եմ. Ասպածաշունչի մէջ օրինակ մը կոյ որ ձեզի եւ իսաու ազգին համար գրուած է: Կէլնի կէլնի մէկ շատ խօսոյ մարդ մը կէլնի, կէօ էտ մարդու անունը՝ Յոբ երանելի կէլնի, թագւորի պէս տուն տեղ՝ անտար խաբար ուղտ, ձի, ջորի, տուար, ոչխար ասես, թիւ ուղտ, ձի, ջորի, տուար, ոչխար ասես, թիւ կէօ էտ մարդը՝ եօթ լաճ, եօթ աղջիկ կունեանայ. ինքն էլ խաչապաշտ, շատ ջերմեռանդ, շատ բարեպաշտ Հայ Քրիստ սեայ մարդ մը կէզնի: Սատանէն խօսմ աւս փորը կը պատուի — Սուրբ խօսք զինքն իր ծանի, եօթ ձորով մեզնից զտոանայ — սրբ կը տեսնէ որ Յոբ երանելին խաչի աջ գիշեր ցորեկ աղօթք բանելին խաչի Քրիստոս կը պաշտի, ու մեզ կանի, Աստու

մէ աղէկն՝ ինչպէս դիտէք՝ կը զարդնդի, եօթ գեանի տակ կանցնի երբ խաչի նշան կը տեսնէ. Յոբն էլ անոր հակառակ ամէն բանի վրայ խաչի նշան քաշելով՝ ոչ մէկ բանին թող չէր տար մօտիկնալ ու մնասել, երթալով սատանի համբերութիւնը կը հատնի, Օր մ'օրանց գետնի տակէն չիւմ Աստուծոյ Աթոռի առաջ կելնէ. Աստուած վերցնէ ինչ ասէ աղէկ, «Չար Սաղայէլ, երեսդ սեւ, իմ Յոբ ծառէն տեսար, դու այդպէս ծառայ մ' ունիս աստուորին վրայ»: Աստուած հարցմունքին. սեւերեսն այսպէս պրիկ պրիկ պատասխան կուտայ.

— Ծառայ եմ, այնչափ հարստութիւն, այնչափ մեծութիւն որին որ տաս այսչափ խունկ կը ծխէ մում կը վառէ: Արի քեզ հետ դաշինք դնենք, ինձի հրաման տուր երթամ անոր ունեցածի չունեցածի տակէն մտնեմ վրայէն ելնեմ, զմէն բան տախաղաղ անեմ, տեսնամ մէկ մ' էլ քո անունը բերանը կառնէ, թիւհիւ մէկ մ' էլ երեսն կը խաչակնքէ»: Մեր տէր Աստուած՝ Սատանի այս լիր պատասխանի վրայ կը բարկանայ ու կըսէ, — Տէ գնա, քեզի հրաման տուի, Յոբի հոգին ինձ մարմին եւ ինչ որ ունի քեզ, նայինք ինձմէ ձեռք կը քաշէ, փորձենք թէ քո խօսք կեղնի, թէ իմն»: «

Չար գեւ՝ դու շար գեւ եղիր, մէջ երկինք մէջ գետինք, շաղաթաթախ Յոբի տուն կիջնայ, աչք խփոցի մէջ վայն ի վրան կը բերէ

մարդուն. Լանկէ մը կը վարկէ, գէնոր տուն տեղ քարուքանդ կանէ, եօթ եօթ որդիք սեղանին վրայ կեռիկնին փակեց խեղդալող արաց. տաւար ոչխարներ զմէնքն էլ դաշտերու մէջ աւալ թաւալ ըրաւ, այնպէս որ անշանք չի մնաց, եւ այս ամէն աւերածութիւն մէկ ժամուան, մէկ վայրկեանին, մէկ րոպէին մէկ աչք խփոցին արաց, բերան սրբեց քիչ մը նստաւ, ու դարձաւ վէր Յորայ, ոտաց եղունգներէն բռնէ մինչեւ զլիսու մազեր գրողի կանանչ ճարթով զարկաւ հա զարկաւ, անոր ողջ անձը լեղկասլոտ, արունտարուստ արաւ, մարդու սակորներ ճռճութացին, պէյպիկուեցան, աթաշակոտաւ, նեխաւ, որդնտաւ, ինչպէս կիսամեռ շուն ինկաւ փուղցներաց մէջ. մինակ բերան ու աջ ձեռք ողջ էր, վասն զի բերնով միշտ Աստուած կօրչնէր, ձեռքով լաջ կը հանէր, եւ սեւերեսն անոր համար չի կըրցաւ մնասել:

Աստանէն տեսաւ որ Յորի հետ գլուխ չի կրնար ելնել, Աստուած ամօթէն սեւերեսն աւելի սեւեցաւ ու վազեց առ ահլի դժխոց կարէ եռման կարասներու մէջ քաշուեցաւ աներեւոյթ եղաւ:

«Է՛հ, դանք հիմայ Աստուածն ինչ անէ աղէկ կը բռնէ Յոր երանելին էնպէս կը վարձատրէ եւ առաջինէն աւելի հարիւրապատիկ փառքերով կը փառաւորէ:

Կարճ կապեմ, մկայ մեր Հայոց ազգին է. մենք որ կանք Յորն ենք, մեր թշնամիք, մեր թագ սլոակ, մեր երկիրը, մեր հողը, մեր ամէն ունեցածը զարկին վէր մեր գլխուն առին, ու մկայ կը ճանճկրեն զվեղիկ: Փառք տանք ողորմութեան Աստուծոյ, թէ որ Աստուած՝ Աստուած է, որ մ' չէ որ մ' լուս մը կանէ, ճրագ մը կը վառէ վէր մեր սեւ շիվար Հայու Ազգին: »

— Ծառէդ եմ Հայր սուրբ, էնպէս օրինակ մի բերիր որ ոչ մէկ վարդապետ մօրէն ելեր այդպէս օրինակ մը չի կրնայ ցոյց տալ, թէ որ.....

— Թէ որ, մէ որ չզլտեմ, Ռէս Միրզօ, Ռէսի խօսքն ընդմիջելով ասաց ուրիշ մը, Հայր սուրբի օրինակին խօսք չի կայ, բայց Հայր սուրբն էլ մեզի պէս կուլայ, «Լանք կըսէ, մինչեւ Աստուած դուռ մը բանայ»: Հնոց խօսքի, որոսոքի, իմ պապս կասէր, «Դու քեզի օգնէ որ Աստուած էլ քեզ օգնէ»: Հիմայ մերն է. օրինակ մ' էլ ես ասեմ. ասենք թէ մարդ մ' ինկեր է գետը, հահանչ կը խեղդուի. իր ձեռք ոտք շարժելու լող տալու պէս բաներ ընելու չէ, ծառի կոճղի մը, փայտի կտորի մը փաթթութեամբ ճար փնտուելու չէ, թէ չէ ջրի մէջ անշարժ կենալով անոր տակ սկսելու է, եւ միայն Աստուծմէ օգնութիւն սպասելու է: Մեղայ, ճոշխօսքիս,

ես Աստուծոյ տեղն ըլլամ, ոչ միայն չեմ օգ-
ներ այդպէս ծուռ մարդուն, այլ երեսոս մէկ
կողմ կը դարձնեմ, չտեսնելու կը դարնեմ,
ականջս կը դոցեմ, որ անոր լաց ու շիւան չի
լսեմ, ու յետոյ դառնամ ասեմ Տճ ծուռ կա-
պելու, ես քեզի խելք տուեր եմ որ ինքզինքդ
կառավարես, ձեռք սոք տուեր եմ որ դու
քեզ օգնես, քո ձեռքով քո գլխու ճարը դանկես:

Ես ամեն բան դրոսս կատեմ, մենք ոչ մեր
Հոգեւոր տիրոջմէն, ոչ Ստամբուլայ պատրի-
արքէն, ոչ էջմիածնայ կաթողիկոսէն, ոչ Թա-
ղաւորէն ոչ մագաւորէն, ոչ էլ վանայ խօժէյ-
տէրաց. այլ մենք թէ որ խելք ունինք, մեր
ձեռքէն ու ոտքէն, մեր խելքէն ու մտքէն, մեր
սարերէն ու դաշտերէն օգնութիւն մը սպա-
սելու ենք: Աղէկ, ես ինձի ամենէն մօտիկն
եմ, թէ որ ես ինձ չօգնեմ, որո՞ւ հոգն է:
Այնպէս չէ, Աստուած սիրող քաւոր Աւսօ,
դու ինչ կասես այս խօսքին:

— Սանախէր Մարտօ, քանի որ Հայր սուրբն
այստեղ մեր մէջն է, մեր խելքէն վեր մեզ
խօսիլ չլցնար: Հայր սուրբ քո սիրտը չի ցաւի,
գիտես թէ մեր այս խօսքեր ինչ պատճառով
բացինք: Գեղացւոց պարաքը չում ճիտն էլեր,
ամէնքս էլ պարտքի մէջ խրուած ենք: Աստ-
ծու օր պարտքնտէրեր մեր դրան ձկիկն
առեր կայներ են, Աստուծ օր ալան թալան
կուտանք: Մեր աղկներ ու կնկալիք կու

խլեն տանեն. յարեւէ հաւատքէ կը հանեն զօ-
տով տէր տիրական չունինք: Այս երկու ան-
գամ է Շասխու աղէն իւր խոյլամները կը յու-
ղարկի, այս եւ գալ տարուան ջանքեր
տուրքերը կուզէ: Մարտի կասնէն էլ շա-
բաթներով նստեր ծեծ իկտով հարս կուզեն:
Էլ դանակ ոսկորին հատաւ, տալու բան չու-
նինք կասենք՝ խօսք չեն հասկնար: Չես ասեր
մեր Շահէնի կնկան էն քան տիկեցին, որ մազ
մնաց մեռնէր, անոր անտէր անտիրական ճը-
ժերը քաշեցին քուքալ կը տանին. գեղով մէկ
եղանք, էրացանք գերացանք հաղար ճորով
ազատեցինք: Ասոնց հայրը դու կը ճանչնաս,
ինչ գիտնական մարդ է. այն խեղճ մարդը
այս մէկ տարի կը լինի քանի մը կուռուչի հա-
մար վանայ բռնատուն կը ձնձկրուի:

— Օ՛րհնեալներ, ես ձեր ամէն ցաւերը գի-
տեմ, կը հասկնամ, ասաց մեր նախնայ Հայր
սուրբը, բայց դուք ամենէն առաջ ձեր հոգին
հոգալու էք: Սուրբ աթոռը ձեր տուրք ո-
ղորմութիւնով չէն ու սլայծ առ կը մնայ: Եւ
անոր համար մեր Հոգեւոր տէրը շատ կը սի-
րէ ձեզ, զի դուք շատ ջերմեռանդ էք, եւ ա-
մէն տարի ձեր բերնէն կարելով Աթոռի պարտ-
քը կը վճարէք անտրտունջ Ռէէ Միրզօ ինչպէս
որ գիտես խէրու խէրվմանէ, պողի հոգե-
բաժին կողպուտ մնացեր է անվճար, կը յու-
սամ քո շնորհիւ այս անգամ բան մը պակաս

Թող չի պիտի տաս, Հոգեւոր տիրոջ պիտի ասեմ, որ քո եօթ պոռաք յիշէ իւր անմահ պտաարագին մէջ:

Ռէս Միրզօ, եթէ գործը իմ վրայ թող տաք, ազորդ որ բան մը չեմ կարող անել. այս գեղէն սպլուխ տառտակ դուրս պէտք է ելնեմ: Չգիտեմ լսեցիք մեր գլխու եկած փորձանքը. էրէկ չէ մէկ էլ որ, մեր իրիցու հետ ինչ արինք չարինք մուղտի նազարի կնիկն հոգեբաժին եզը չի կրցինք առնել, կնիկ արմատի լեզուէն, սատանի շառէն Աստուած պահէ զմարդ. «Չորս հատ յէթիմ ունիմ կրտէ, ունեցած չունեցածս երկու եզ, երեք է՞ծ ու չորս հատ մաքի է, մէկ եզն քեզ տամ հասլա մեր դատող բանող սրը կը մնայ, մէկ եզով վարուցանք կանեն»): Դու բան չունիս ասն ծօ լեզուանի կնիկ, քո էրկան հոգին չեմ մտածեր, որ մէջ երկինք մեջ գետինք կախուած ճղրորդիկի պէս կերթայ կուգայ, առանց հոգեբաժնի չի կրնար Աստուծոյ երեսն ելնել, հոգեբաժին հոգիներու անցագիրն է: Իսկ Աստուծոյ երեսնն ինկած պառաւը կուլայ կը ճըչայ, էրկանս հոգին տգատելու համար իմ ճըժերս մեռցնեմ կասէ, հոգին թող երթայ Աստուած հոգայ. խաց չուտեր խալաւ չի հագնիր հոգեբաժին ինչ պէտք է անէ համ արդրդն ասեմ, ես այն տեսակներէն չեմ որ հաւատամ թէ դուք ուտէք անոր փորը կը

կշտանայ: Ականջներս խփեցի ու առի գլուխս փախայ այս անզգամ լեզուանիէն, Աստուած ողորմի, Սողոմ Դոմարի զուռեաթ է, ողորմութիւն ինչ է, հիւ հիւ հասկնալ չուզեր:

— Ինձի նայէ, ինձի, վարդապետ, բարձրաձէնեց երիտասարդին մէկը՝ որ մինչեւ ցարդ խօսքի մէջ մտած չէր. Դու զիս կը ճանչնաս, վարդօի ծուռ կասեն ինձ, ես Ստամպուլայ քաղաք գնացեր, Հոգեւոր ժողով, Պատուիրարք, Թագաւորն էլ տեսեր եմ, մեծ մեծ խոճաներաց տուն ծառայութիւն արեր, «ըբը համախ, Խուլ-ճաճի եղեր եմ, ամէն ծակ ծուկ մտեր ելեր եմ, իմ ականջս ծակ է, ամէն բան լսեր տեսեր եմ: Թագաւորի քաղքի մէջ որ այնչափ հոգեւորական, տէրտէր, վարդապետ, եպիսկոպոս կան, աչքդ խփես տաս հատ կը լպես, ոչ մէկ մեր Ազթամարայ վարդապետներաց պէս չէ, ծեծ փէտով չի խօսիր ժողովրդեան հետ:

էրէկ մեր կուռարկնոցէն տեսայ թէ ինչպէս կանխձէլր մեր խնամի վարդուհուն, ոչ մինակ անէ՞ք թափեցիք վէր միամխտ կնկան գլխուն, դարձար այդ ձեռքիդ հաստ փէտով կնպէս գարկիւր ողորմելի կնկան, որ ես ասի հանջ կէօ մեռաւ:

2 Մեղք չէ, Հայր սուրբ, Աստուծմ, չէք վախնար. դուք էք պատճառ որ Հայոց ազգը այս պէս ձեռք ոտք կապած՝ մշակ սարակ եղաւ

օտարին, սեւ չիվար դռնէ դուռ աշխարհէ աշխարհ ինկած քոքսչ կուգայ: Քանի քանի կանանչ կտրիճ երիտասարդ ընկերներ ունէի, Ստամբուլայ բորբոսանած խաներու քիւնճ սու- ճախ ծանոր ծանոր բեռներո՞ւ տակ ու հա- զար հազար փորձանքներու մէջ ինկան կորան զնացին: Իմ առջի «*ֆաշիէ*» չասեմ, վերջին անգամ որ գնացի, մինակ մեր գեղէն քսանու եօթ եւ երկու խարիր հոգի էլ Շատխու Գա- ւարչու «*ֆաշիէ*» գացինք. մէջ տաս տարուան քանի մարդ ետ դառնանք աղէկ, երկու երեք հոգով, մնացածը Պալլաբու-ի գերեզմանոց «*էլա*» գացին: Դու մի քոխեր որ ասեմ, մեր վառ- ուած տան վրայ դուք էլ եղ կը լեցնէք, որ սլէօլճնթրէզ էլնիս Բսկնայ Աստուծոյ օր ու տարին իրենց տուն տեղ, վարուցանք, կնիկ ու տղէն կը թորկեն, կերթան տէլ հաւ կերթան:

Օր մը կըսայ կանեն, թէ մեր քեռանց թա- գաւորի քաղաքը՝ Պեթլիսի կասեն, ինչ զահրու- մար է, լեզուս չի բռներ. վանցի կոր մարդ մը կը մուրայ, թագաւորը զէդ մարդուն տեսեր ու հարցուցեր է թէ «*յո՛ւստ ես*». վանցի ա- սաց կոյրը, թագաւորը չչկուեր ու ասեր. թէ որ ատոնց կոյրը այստեղ հասեր է, ողջերն Հինաթիւսաման ու ճնըզի երկիրներն տասն ան- գամ չափեր են:

Թո՛ղ տանք այս խօսքեր. աղէկ, Հայր սուրբ, դու չես գիտեր անօրինաց ձեռքէն քաշածնիս.

անոնք խօսք չեն հասկնար, դուն ալ վրան կուտաս. Հեռի լսողաց. մուկ չէր կրնար ծակը մտնել, ցախաւել սոջը կապեցին: էլ ինչ ա- սեմ, մեր մարմին անոնք կառնեն, հոգին էլ դուք առէք, մենք էլ ազատունք դուք էլ...:

— Է՛, երկար ըրիր, ինչ լեզուք քանց օճու սրեր ասոր անոր կը խէթես, կարճ կապիր, կապելու ծուռ, պոռաց Ռէսն սաստելով:

Մեր Հայր սուրբը՝ որ ներսէն կրակ կտրած էր, Ռէսն տուած այս սլծառէն բորբոքած կանչեց .

— Բրո՛վ պրիշակ էլնի էդ Ստամբուլայ քա- ղաքը, որ չերթաք խէր խաւատ: էլնէք. տօ անիծեալ չորցած բերան, չես վախնար, իմ առաջ կայներ հոգեւորականներն ու զիս կը կծես. չես գիտեր ասամներդ կտրտել կու- տամ...:

Տեսան որ վարդապետը երթալով կը ցե- խտտի, ամէնքն էլ վրայ տուին:

— Հայր սուրբ, քո ոտաց հոշն ենք, անոր խօսքը վէր չմէին մի զներ, ծուռ վէր գեղին իրաւ կուգայ:

Եւ Ռէսն ասաց.

— Թո՛ղ, Հայր սուրբ, ականջ մի տար փուճ մուճ խօսքերուն. հանչ խաւ խուսոց կը լինի, աղօթբան կը բացուի դեռ որոշում չի կրցինք տալ, հաւաքէր, Գիւրդ պարոնի խղամներն ինչ- սլէս անենք, էլ խօսք չեն հասկնար. Աստուծ

խաթեր համար քեզ հաւճայ կեղնինք, առաւօտ երթաս ինչ անես անես, էդ անօրէնները ճամբու դնես:

— Ռէս Միրզօ, դուն էլ կը ծաւրես, մէկ պէտք է զիս ճամբու դնէ, դուն տէլ քո մօր մանածը կը մանես. պառաւանց խօսք մը կայ, «չաչալը դեղ դիտնայ՝ իր տաղ գլխուն դեղ կանէ»: Ի՛նչ կանէք արէք՝ վաղ առտու մինչեւ յէփարին զիս ճամբու դրէք. ես շատ վառաղն եմ, Հոգեւոր տէրը պիտի թիթխոտի թէ ինչո՞ւ այսչափ անդընցայ: Հա մարմին, հա մարմին կը հոգաք, հոգինիդ անձղան պատուհան դրեր, բերան սրբեր նստեր էք, տնայլնի մարդիկ, էդ անխառատներու չմօլն էլ չկամ. Գացիք եկաք իմ օրովը սով բերիք. կարծես թէ ամէն օր երեսնիդ առեր կայներ եմ: Տարին մէկ անգամ սուրբ Աթուէն մարդ կուգայ ձեզի՝ դժոխքի ճամբէն ետ կը դարձնէ, երեսնիդ այնպէս կը թըթուեցնէք, որ ճանձ մ՝ ինկնայ խարիր խաղար կտոր կը լինի. Չէ որ մենք դիշեր ցորէկ Ազդի համար, ձեր հոգու համար Սաղմոս Նարեկ կասենք, պահք ծոմ կը բռնենք. վանքերու վարդապետներու աղօթք ժամ ու պատարագ չը ընէր՝ հիմայ մեր ազդի նմուշն հիւ հիւ աշխարհիս վրայ չէր երեւնար:

Ռէս Միրզօ, վաղ, վաղ երեկոյ զիս ճամբու դրէք, մնացեալ կողոպուտներէն միայն անի-

ծեալ պառաւը չի տար, կաղաչեմ դու խօսք հասկցնես այն լեղուադարին, ես անոր հետ գլուխ չեմ ելներ. երէկ հոգիս բերանս հասցուց. ասէք եղ կուտայ, թէ չէ կանիծեմ զինքն իւր եօթ պոռտով, եւ ծեծ փէտով Աթուի իրաւունքն անոր քիթ բերնէն կը հանեմ:

— Աճա՛, Հայր սուրբ, կո՛րպանդ եղնինք, մենք կասենք կրակի մէջ ինկեր կը մրկինք, դու կասես ես ծով եմ, առաջ իմ մէջ ինկէք խեղդուեցէք:

— Դուն էլ Պէտօ ախբէր, ամենամական վանք սիրող հաներ ես անունդ. տօ մարդ Աստուծոյ, անօրէններ ինձմէ աղէկ մարդ են, որ առաջ զանոնք հոգալ կուզէք, թէ որ . . .

Սօսքը վարդապետի բերան մնաց, հոյհովար մ՝ էր փրթաւ. շներու, մարդոց ու տղի ձէն իրար խառնուեցաւ, օրում կէօրումսց զաշխարհ բռնեց, մէր մանուկն ուրացաւ. աշխարհները դիւղը կոխեր էին, սպանութիւն, կտորում, թալան . . .

Ժողովականները ամէնն էլ դուրս թուր էին իսկ մեր արի Հայր սուրբը, մարի կոճոններու տակ ծածկուած կողարար. — վայ վաւէլէր կորաւ պտղիներս, հոգեբաժինս, իմ կողոպուտներս. անիծեալ վարդուհու մարալ եղն էլ գնաց քիս . . .

ԺԱ.

ԲՈՒՆԱՏՈՒՆ

— Հայ... հօ... հօյ... հօ... հօ...
սուտ փունճ սասուոր, անիրաւ մարդիք... :

Մզլած բորբոսնած ժահալիր զնդանէ մը
կրկին շեշտահարեալ բորբոքած սրտէ ձայն մը,
շանթի պէս դուրս կը թուչէր, աշխարհիս ան-
յաղթելի անիրաւութիւնն սպանելու սպառ-
նալեօք: Եւ այս հրաշէկ սրտի կէծակն ու շան-
թը, անպեր գայեր կը պատուէր մինչեւ երկինք
հասնելու, մինչեւ ակնկալեալ արդարութիւնն
գտնալու... :

Նոյն ձայնը կը շարունակէր, որպէս թէ
խորանդր խորի մ' անդունդէն:

— Արդարութիւն, աղէ, եթէ կայ աստըճո-
րիս մէջ ուր է. միանգամ չտեսի զայն, եթէ
երկնքի մէջն է, մինչեւ ցերբ ինքզինք ցոյց
չի տայ: Բայց ոչ, ոչ, մարդիկ եւ աշխարհս
անարժան են արդարութեան:

«Ո՞վ ուրեմն տկարներուն, անմեղներուն կը
պաշտպանէ, գոնէ ասոնց համար արդարու-
թիւն մի պէտք էր: Սպասելով սպասելով
մարմինս տրորեցաւ, աչքերս ճանապարհ մնաց,
եւ հոգիս սպառեցաւ, դեռ պիտի գայ եւ
պիտի վրկէ զիս: Խեղճ մարդ, բան չունիս

սպասէ. ո՞վ գիտէ, գուցէ քո ախ ու վախերը
քո չարչարանքը, արդարութեան ծաղը կը
չարժէ:

«Չէ, չէ, արդարութիւն ըսուած լի բառ
մ' է, հնարք մ' այն մարդոց, որ անդիմա-
դրելի զօրութեան մը ձեռքէն զրկուելով
զրկուելով, մի անծանօթ ամենակար զօրու-
թիւն մը հնարեր՝ անոր վրէժխնդրութեան
կապաւինին. տկարներուն, աղքատներուն,
զրկեալներուն համար արդարութիւն չկայ:
Արդարութիւն զօրութեան հետ միացած է,
այն որ զօրաւոր չէ արդար չէ, իրաւունք չի
կրնար ունենալ: »

Վիշտերը զմարդ ոչ միայն կը յուսահատե-
ցնեն, այլ եւ բանաստեղծ կը շինեն, նոյն իսկ
ամենէն անմշակ հոգին. հուր կը բորբոքի ա-
նոնց սրտերուն մէջ եւ բացարձակ ճշմարտու-
թիւններ երբեմն դուրս կուտան: Եթէ ան-
բան մարդը բանաստեղծ կըլլայ, ուր կը մնայ
Շահէն՝ որոյ սիրտ ու միտքը բաւական մշակ-
ուած էին, որ բնութիւն զիւրքն օժտած էր
արդէն:

Ինչպէս ընթերցողը կը յիշէ, պարտուց հա-
մար զօջաքաղն զՇահէն բանտարկել տուած
էր վանայ քաղքի բռնատան մէջ, եւ զօջա-
քաղներն արդէն մեծաւ մասամբ քաղաքացի
կըլլան: Շահէն տարիէ մ' ի վեր կը տքնէր
այն անտանելի զընդանին մէջ, երկաթէ ծանր

չղթայի շառաչիւնն միայն ունենալով իւր ընկեր: Պարտուց համար Շահէնին արուած այս արտաքոյ օրինաց պատիժը՝ իւր համարձակախօսութիւնն եղած էր:

Սաստիկ նիհարցած էր, մուրուսն երկարցած, կոնճկտուած ու խառնավռճիկ. մէն մի մազը երեք անգամ հաստացած էր կեղտէն. նորա կարմիր թշերը՝ դեղնած ու թոշնած էին, վրան գլուխն խօ, Աստուած ողորմութիւն անի, եօթ տիր ծէթէ արի տիւճիկներու մէջ կարծես թաթխեր ու հաներ էին: Միեւնոյն վիճակն ունէին զանազան նկուղներու մէջ բանտարկուած հարիւր յիսունի չափ հոգիներ:

Բանտարկեալներու մեծ մասը պարտատէր երկրագործ մարդիկ էին. Այս անմեղ բանտարկելոց մէջ հազիւ ուրեմն կը գտնուէր քանի մը հոգի այն անթիւ ոճրագործներէն՝ որ իրենց քաղաքացի մեծ գողակիցներուն բաժին հանած չըլլալուն համար շղթայուած էին:

Մի քանի գահեկանի համար ամիսներով տարիներով կը բանտարկեն այս գործասէր պարկեշտ մարդիկ, որպէս զի իրենց ստացուածք բռնաւորին, գողին եւ աւաղակին բաժին լինելէն վերջ, անոնց անպաշտօտան ընտանեաց պատիւն ու կեանքն ալ իրենց արիւնշաղախ ճանկերուն տակն ինկնայ:

Երեկոյ էր, Շահէն հացի մեծ սակառ մը

չալկած, բանտապահ ոստիկանի մ' առաջէն ինկած՝ շղթաներու շունթներով բանտը կը վերադառնար:

Ոսկերչնոցի շուկայէն կանցնէին ասոնք, երբ արհեստաւոր Հայերը իրենց կրպակներն կը փակէին. յորոց մինն կասէր միւսին.

— Վարդեա, լսեցիր թէ այսօր ինչ կը խօսէին շուկան, Շատխու կողմեր Բրդերը շատ գեղեր կոխեր են, շատ մարդ, կնիկ, տղայ հաւու պէս մորթեր են:

— Ես աւելի սոսկալինը լսեցի:

— Ի՞նչպէս:

— Մի քանի առաքելաչէն եկեղեցիներ կողոպտելէն եւ քանդելէն վերջ, անոր ներս դուրս, մեղայ Աստուծոյ, աղբով ծեփեր են:

— Այդ ալ բան մ' չէ, մենք մեր գլխու ճարը տեսնենք, այդ դէպքը շատ գէշ տպաւորութիւն արեր է այս տեղիներու վրայ. այնպէս սլքարուած են որ Աստուած ազատէ, անցեալ տարուան սալառնալիքը դարձեալ կը խօսին իրարու մէջ. Հայերը կտրելու պէս խօսքեր կըլլան, չէք տեսնար, այսօր ինչո՞ւ շուտ դոցեցին շուկան, վախ կայ:

— Իրան է, իրան, մինակ Շատխու Խոսի գիւղէն տասնվեց հոգի կէ՛ս կէ՛ս արեր են:

Իսկ Շահէն՝ որ նոյն ժամայն այս բաներ խօսողներու մօտէն կանցնէր, այն սոսկալի գուժը լսածին պէս, սոքեր ու ձևքերը թու-

ցան, ու սահառն շալակէն շուռ տէսաւ, հացեր փռուեցան փողոցին մէջ, յորոց մի քանին նոյն տեղուանք չնթռկած բազմաթիւ շները յափշտակեցին :

Բանտապահ ոստիկանը քաշեց սերկեւիլէ հաստ ճւղթը, տնւր որ կու տաս, Շահէնի թեւ թիկունք, քիթ բերան լեղկապոտ, արընչազախ արաց, եւ դեռ իւր խժդժական վրէժ-խընդրութիւնն չանցաւ :

Շուկայի մարդիկ վազեցին. որը՝ հացերն ժողուելով կողովի մէջ կը լեցնէր, որն ժանտադէմ, փրփրած, կատղած ոստիկանի ձեռք ոտք կը սլաղնէր, կաղաչէ որ էլ խնայէ կատամըն կոտրած մարդուն :

— Թո՛ղ տուէք, անհաւատներ, ձեր աղէկն կըլլայ, ասելով զանոնք ալ լաւ մը դրոշմեց եւ ասաց. միթէ ես չեմ գիտե, ինչո՞ւ այս կողովն վար ձգեց. որ այս օրէն ինքը չընէ. կարելի է որ միտք դէչ էր. փախչիլ կուզէ. բայց իմ ձեռքէն կարելի է պրծնիլ. անոր հողին ելեր է, բռնատան մէջ որչափ ծանտր բաներ կան ինքը պիտի ընէ : Դարձաւ դէսլի Շահէն, քանի մ'փայտ ու հայհոյանքով ըսպառնացաւ, ասելով. « Հիմայ բանտ կերթանք, դու դքեզ կը տեսնաս, քանի մ'օրէն քո վերջին շունչը ես գիտեմ ուսկից հանել պիտի տամ : » Նոյն ժամայն վարպետներէն մինն կամացուկ մը յիշէ տուաւ անոր ձեռքը՝

ու ճայն ձուն վերջացաւ : Եւ խեղճ Շահէն տոռթալով տոռթալով կողովն շալկեց եւ այն ծեծ ու անարգանք եւ սպառնալիքներուն իսպառ անդգայ, գլուխ ծռած դէսլի բռնատուն կը յառաջանար :

Անդուրթ ոստիկան զՇահէն բանտապետի առաջ տանելով սեւ գրպարտութիւն մը ըրաւ անոր վրայ թէ՛ « Երբ կողովը շալկած փռուկերթայինք, Խոստոսայ աւերակներու մէջ փախաւ այս անօրէնը. ինչ արիւն քրտինք մտայ հազար ճորով բռնեցի այս շունը : Դու գիտես, այսուհետեւ թէ որ այս մարդը դուրսի բանտերու մէջ կենայ, անպատճառ պիտի փախչի. ոչ միայն ինքն՝ այլ ամէնքն ալ իրեն հետ կը փախցնէ :

— Անհաւատ քեզի, ինչպէս կը համարձակիս փախչիլ մեր ճանկէն, ըսաւ բանտապետը. եւ անհնարին կատաղութեամբ դաւաղաններ իջան անպաշտպան Շահէնի գլխուն :

— Ա՛ճա՛ աղան, սուտ է, սուտ, սեւ գրպարտութիւն կընէ վրաս :

— Ես սուտ կը խօսիմ հն, պապանծիք, պուռաց պահնորդը. դու ոչ միայն այսօր փախչիլ փորձեցիր, այլ ամէն օր մեր պահապաններու հողին կը վառես. միթէ ես չեմ գիտեր՝ թէ դու ինչ վրո վրո կը խօսիս անհաւատ Հայերու հետ : Աղան, չես գիտեր թէ այս մարդը ինչեր կընէ, մէկ մը պահապաններ

րուն հարցուր: Բանտի ամէն անհաւատները ասոր զլուխ կը ժողվաւին, բերանբաց իրեն մտիկ կընեն. վարդապետ է, ինչ է, խելքս չի հասներ, այնպէս որ շատ անգամ կը վախնանք թէ կը գրգռէ բանտարկեալները, եւ գիշեր մը անկէ-մահ բռնի կամ գաղտնի ամէնքն մէկէն կը փախչին:

— Իրաւ կասես. վայ շուն վայ, շուտով ասոր ձեռք ոտք պրկիչներ զարկէք, տարէք ձգեցէք Զրուանտացին սպանող Հասօին մօտ, ներքսագոյն զնդան. հրաման չունիմ, երեք օր հացի հոտ չի պիտի առնէ:

Բանտապետի հրամանն կատարուած էր: Նոյն գիշեր՝ դուրսի բանտարկելոց մէջ հետեւեալ խօսակցութիւնն կը լինէր.

— Լսերէք մեր Շահէնի գլխին եկածը, ըսաւ Աստուածաչնցին:

— Ի՛նչ եղեր է:

— Հաց բերելու ժամանակ փախեր ու բռնուեր է կասեն:

— Աղմուղ կասես:

— Հապա սուտ, ներքին բանտ, մարդասպաններու մօտ տարեր են. կարծես թէ իր առաջին տեղն ու շրթայն բաւական չէր իրեն.

— Իրաւ որ ներքին բանտ ձգած են. ձեռք ու ոտքն էլ պրկեր են. բայց բուն պատճառը փախուստ չէ. այդ բան բոլորու-

վին սուտ գրապարտութիւն է, սլատճառն ուրիշ բան է, ասաց քաղքցի բանտարկեալը:

— Պատճառն ինչ է անգա, ըսին շինականներն անհամբեր հետաքրքրութեամբ:

— Պատճառն Շահէնի տէր տիրական չունենալն է, կրծօն չի տալն է, քիչ մ' էլ անոր համարձակախօսութեան տալու է: Գիտէք ա, իմ ուռկուռ կրծողը, որու բերան իմ տղայք երբեմն լոթ կը թալեն, որպէս զի ինձ շատ չի նեղէ, այն անիրաւն, ոչ բարով ինձի հետ աղէկ է, քիչ մ' առաջ եկաւ ականջիս փախըսաց թէ քո լեզուանի մարդը՝ Շահէնի խէրը տես, քանի մ' օրէն անօթի ծարաւ պիտի սատկեցնեմ զինքն, որ երթայ պրկի պրկի խօսիլ ճանչնայ: Գիտէք այս խօսքերու միտք բանին ինչ է, որ քիչ մ' ալ ինձմէ լակաշ փրցունէ:

Այս խօսակցութեան ժամանակ քանի մը քաղքցի եւ տասնհինգ հոգի շինական մարդ ոչխարի պէս պըռ արին ի ներս ի բանդ:

Բնիկներու երեսնէն ծիծաղի ստուեր մ'անցաւ իրենց նոր ընկերներ տեսնալուն համար, որով լոյս աշխարհէն լոս, խապար պիտի տանէին: Իսկ նորեկներ՝ այն զէրզամի ու դարչահոտ սրահը տեսնալով, ուր իրարու վրայ պառկած եւ ընկողմանած էին՝ բանտարկելոց բազմութիւն, սոսունք տուաւ իրենց վրայ:

Շահէնի բարեկամ քաղքցի բանտարկեալն

խոյն վեր թռաւ ինկաւ իւր նորեկ դրացւոյն վիզն ի վեր եւ ասաց.

— Դուն ինչ բան ունիս այստեղ անբէր ջան, բերանս չի բռներ բարի եկար ասել. հրամէ, հրամէ կուչոս նստիր:

— Մի, մի հարցներ գլխուս եկած փորձանքները, ես էլ մեր իշխան աղաներու կրակովն էրեցայ:

— Ի՞նչպէս, մարդ Աստուծոյ:

— Ախբէր, ոչ բարով ոչ սաւաճաւ, որպէս, դարման գտնալու համար մեծաւոր Հայր սուրբին գնացի, այն տեղն էին իշխան աղաներն, ինչպէս եղեր է քիչ մը բարձր խօսած եմ. շուկան կուգամ խանութիս որպէս վեր կը վերցնեմ թէ չէ, հոգեառ հրեշտակի պէս ոստիկան մը սրտիս վրայ տնկուաւ. «3400 կուռուչ պարտք ունիս Մ. Կ. աղային, հիմայ կամ ստակ կուտաս, կամ առաջս կիցնաս բռնատուն կերթանք»: Ելայ գնացի Մ. Կ. աղային, շատ աղաչեցի որ քանի մ' օր միջոց տայ, պարտք խարձ անեմ, կամ տունս ծախեմ տամ. կամ. . . «չէ չէ, չըլար», պատասխանեց, եւ արդ աչքս բանտի մէջ կը բանամ:

— Հն, հասկցայ, պատասխանեց բանտարկեալ դրացին, միայն բարձր խօսելը չէ, ես օր մը կը յիշեմ, մեծաւորի խնդրոյն մէջ Հ. աղայի կողմը տաչեցիր եւ Մ. Կ. սաստիկ դայրացաւ եւ սպառնացաւ թէ՛ «մուռը կայ,

ես մուխ պնչերէ դ կը հանեմ»:

Դու չես գիտեր որ մեր իշխանները խումլում իրարու միտը կուտեն, արիւն կը խմեն:

— Այն չէ, խէրօ, դու ինչ բան ունիս այս տեղ, հարցուց սա մի այլ եկաւորին:

— Մեղքս ինչ պահեմ, կեանքիս մէջ արած բանս չէր. պատասխանեց նորեկ երիտասարդը, չգիտնալով պահք կերայ. մեր իշխան աղաներէն մէկը, դու մ' ասեր ակլակ դեր է վրաս, ու զացեր շուտով մեծաւորին պատմեր է: Մեծաւոր դու մնն մ' ըլլար, անիման գլխ խտրալով յԱռաջնորդարան կանչէ: Դրան չեմքէն ներս ոտքս կոխեցի թէ չէ. Տղայք, այս անիրաւն վար առէք, պոռաց սրբազան. գլխ ֆալսէլէ պառկցուցին, ես ասեմ երկու, դու ասա երեք հարիւր ճպոթ զարկին տոքիս տակ, ոտացս մատքերէն արիւն դուրս ֆշաց, մզմտոցէն ուշիս գնացեր է: Վերջ առաջնորդարանի բռնատուն ձգեցին գլխ. տեսայ որ հանելիք չունին. ճարս կտրաւ, պատուհանն կոտրելուս պէս փախայ, բայց ետեւէս հասան կոտրելուս պէս փախայ, բայց ետեւէս հասան բռնեցին գլխ, եւ ուղղակի ձեր մօտ բերին:

Ունկնդիր բանտարկեալները՝ որք նորեկներու իւրաքանչիւրի պատմութիւնն ուշի ուշով մտիկ կ'ընէին, առանց ցաւակցելու այս երիտասարդ քաղքցուն վրայ՝ չորս կողմն պոռացին. — Օխէ՛շ, օխէ՛շ տեղնի, եղ վէրէնի. դու տոճիկ ես, պախսակեր. պահք վերցուե-

լէն վերջ, էլ քնն կը մտայ Հայուն, հա՛ պահք
կեր, հա՛ տաճկցիր, երկուք մէկ է :

Քաղցրոց մէջ այս վիճարանութիւնն եղած
ատեն, անդին շինականներն ալ գիւղացոց
մէջ իրենց բանտարկութեան պատճառներուն
վրայ կը խօսէին, որոց խառն ի խուռն ձայնէն
միայն այսչափս հասկանալի կըլար :

— Երեկ լուս ցորէկով, գեզի տաւար ոչ-
խարներ զմէն սրբեցին թալան տարան. թէ-
պէտ թուր ի վա՛ն չունէինք, վասն զի երկու
օր առաջ հարստք եկաւ Հայ մարդու վրայ
անգամ չի թողուց ժողուեց, ինչպէս
տաս տարի առաջ ժողուեցին. ուստի, մեր
օրհնեալ փայտեր առինք, ինկանք գողերու
ետեւ, մենք անոնց ետեւէն իյնանք, օրը
մթնի, մի ուրիշ գողերու խումբ մ' էլ գեղը
մոնեն, մեր ժամը լօպկեն տանեն. գեղացի-
ներէն եօթ ութ հոգի շուտով Մեծաւորին ե-
կանք խնայուցինք եղելութիւնը : Այդէկ ժա-
մանակն էր, իշխաններն էլ ժողովի նստած
էին, մեր ցաւը պատմեցինք : Մէկն ասաց եր-
թանք Փաշին ասենք, որ շուտով ձար տես-
նայ : Որ մէկն դէմ դրաւ, կախ մ' էր մէ-
ջերնին փրթաւ, մենք ալ տեսանք որ ատոնց
կախին վերջ չի գար, փոխանակ մեր արցունք
սրբելու՝ զիրար կը գզըղեն. մահը մեր աչքն
առնելով ելանք Մարտիկի գնացինք : Թայ հօ,
ներս կառնեն մեզի, դրան վրայ կեցող մար-

դիկ վախ կուտան, բան կը քուտան, ինչ ա-
նենք, մնացինք մէջ երկու քարի, ծոցերնիս
եղածը հանեցինք անոնց տուինք, ներս մտանք,
ամէնքս մէկէն փաշայի ոտքն ինկանք լալով :
Դու մ' ասեր փաշան վախնայ թէ բան մը
կընենք իրեն, շուտով մեզի դուրս վաճառեց, ու
աղէկ մը տփոց ուտելէն վերջ բռնատուն
բռեց :

Բանտարկեալներն այս տեսակ խօսակցու-
թեամբ գիշերն լոյս կընէին :

Նոյն առաւօտ ոսկերչնոցի մէջ շարժում մի
կար : Այն քանի հայերը, որ երեկոյ Շահէ-
նի ծեծուիլ եւ սպառնալիքն լսեր էին, եւ ա-
նոնցմէ մինն առաւօտ դնացեր բռնատուն լուր
առեր էր որ իրաւ Շահէն ներքսագոյն զնդան
ձգուած է. շուտով իրարու մօտ ժողովեցան
խօսքերնին մէկ արին եւ գացին առաջնորդա-
րան գործը մեծաւորին յայտնելու :

— Հայր սուրբ, ծառէ դենք, ըսաւ վարպետաց
գլխաւորն, Շահէն անունով անմեղ, խեղացի
եւ գիտնական մարդ մը կայ բռնատուն, որ
քանի մը կուռուչի համար տարիներով բանտի
մէջ կը ճանձկրուի, այս վերջին օրեր շղթայ
եւ պրկիչ անցուցեր են ձեռք ոտք, եւ իբրեւ
մահապարտ ներքին զնդան ձգեր են : Մարդը
անսուաղ պիտի մեռնի. ճլօր մը տաք կերա-
կուր չէ, չոր կուտ մ' անդամ տանող չի կայ :
Աստուծոյ սիրոյն համար անոր ազատութեան

ճար մը տեսնանք, Հայ Քրիստոնեայ մարդ է՝

— Չա՛ւակներս, օրհնեալ ըլլաք, կը գովեմ ձեր բարեսրտութիւնը, այդպէս սլարտատէր մարդ մ' ազատելու համար, անոր սլարտք վճարելէն զատ ուրիշ ճար չի կայ, զիտէք որ ես էլ կոր պլիկ մը չունիմ, եթէ ոչ ես կը վճարէի :

— Հայր սուրբ, սլարտքն ինչ սլարտք է զիտես, 250 կուռուշ մէկ երկու տարուան մէջ 2500 կուռուշ եղեր է, ո՞վ է տեսեր այսպէս անաստուածութիւն :

Մեծաւորի մօտ հաստ մուշտակով մեծագլուխ ցնփոր մարդ մը գմուկը պարտաւոր ծուխ կը ծխէր. իշխան աղաներէն էր այն, որ վարպետներու վերջի խօսքէն առաւել եւս բորբոքելով ասաց .

— Ծճ, ձեր ինչին պէտք, դուք գացէք կռան զարկէք ձեր սլարտքերը տուէք, յետոյ ուրիշի պարտուց խառնուեցէք : Ի՛նձի նախէք ինձի, ես ձեր ըսած մարդը շատ աղէկ կը ճանչնամ, Ծահէնի համար չէ՞ ձեր խօսքը : Հայր սուրբ, այդ մարդը զիտես ո՞վ է, անցեալ տարի Ծատխու երես չառի, իմ տուրք ժողովող մարդիկն փորձանք ինկեր էին, այդ ըսած մարդու ձեռք « Իրաւունք չունիք, ձեր իրաւունքն այսչափ է », ասելով մեր ուզած տասանորդներ չէր ուզեր տալ, գեղապիքն ալ կը գրգռէր. Բնպէս լեզուանի, Աստծու

կրակ, պատիժ պատուհաս մարդ է՝ որ չեմ կրնար սլատմել. ինչ մեղքս պահեմ, այդ սլարտք ես գիտեմ որին է, անոր բանտարկութիւնն ալ իմ ձեռքովս եղաւ :

— Վայ անօրէն անաստուած մարդ վայ, պօռաց վարպետներից ամենէն ազատախօսն, մա՛րդ Աստծու, չես ամէնար, կըսես իմ ձեռքովն է բանտ դրուած, անոր արիւն մտնելուց չես վախնար. մենք չենք զիտեր, որ առանց ձեր մատ մէջն ըլլալու գող աւազակ անօրէններ ձեռք մեր մազին չեն կարող երկարցնել, ձեզի պէս իշխաններ չունենայինք. օտարին ինչ մեղադրանք, գող երբ տունէն կը լինի, եղն երգիքէն կը հանէ :

— Պապանձիբ, հիմայ, հիմայ սլաշտպանած մարդուդ մօտ կերթաս, բերնիդ չափ կառնես. ա՛նգգամ, որի առաջ կայներ ես, չափդ չը դիտնամ, ըսաւ ցնփորը :

Բայց մեծաւորը տեսնելով որ վարպետներու գլուխ տաքցեր, գործը սլիտի մեծնայ եւ ցնփոր աղան լաւ մը տիտց պլիտի ճաշակէ, կակղնալով անուշ տեղ կապել ուզեց :

— Սմօթ է ձեզի, ամօթ, պօռալ կանչելն ինչ է, դուք գացէք, ես աղային կաղաչեմ, որ բան մ' ընէ, եթէ չեղաւ, այնուհետեւ ձեզի հետ կեղնենք փաշային կերթանք, Ծահէնի ազատութեան համար ճար մը կը գըտնենք :

Առաջնորդի այս խօսքին վրայ, ցնիորը կամացուկ մը մեծաւորի ականջի տակէն փափըսաց .

— Ծանայ եմ, գիտէք այս սրիկաներ ո՞վ են, քեզի չուզող խռովարար նորեւուկ մարդիկներ են :

— Չանես ուրեմն անաչէն, Տղայք շուտով ասոնք դուրս վռնտեցէք, հա՛ ձեզ նայիմ, շուտով հեռացէք, թէ չէ . . .

Վարպետներ՝ թէպէտ աղէկ մը տաքցած էին, բայց տեսնելով որ վերջ գէշ կըլլայ, եւ աչք շինելու տեղ՝ պտուղն էլ պիտի հանեն եւ իրենք ալ ծակը մտնեն, կամացուկ մը տեղերնին գնացին :

Ի՞նչ մը վերջ, վարպետներ հանգանակութիւն մ' ըրին, շուտ մը բաւական ստակ փող վելով, տուին բանտապետի ոսկերիչ վարպետին ձեռք, որ տանէ վճարէ Շահէնի սրտաքը եւ քանի մը կռճոն անոր ասոր բերան ձգելով ազատէ անմեղն, եւ արդարեւ բարեխրտ մարդիկ, ինչպէս խորհեցան, այնպէս ալ կատարեցին :

Միւս օր Շահէնն ազատուած էր, եւ քանի մ' օր վերջ դացեր խառնուեր էր այն մեծ դաղթականութեան հետ, որ միջման կարաւանի պէս մէկ ծայր Շատախն, միւսն յերեւան հասած էր :



ԺԲ.

ՅԱՆՊՈՒՆԳԻ ԵՎ ՅԱՆՊՈՒՆԳ

Ծոփը ինկած մարդը օձին կը փաթըթուէ, կասէ առածը :

Վաղենակի մարդարէութիւնն վաղ եւս կատարուած էր: Ժողովուրդը արդէն դաղթել սկսած էր:

Գանասար գայլերէն հալածուածը, շատ անգամ առիւծներու մէջ ապաւէն կը վնտուէ:

Բազէներէն հալածուելով ճնճղուկն մարդութեւի տակ կը թռչի կապաստանի. իսկ վեհանճն մարդ՝ ինչ սնէ աղէկ, ճնճղուկն բռնելուն պէս վիզէն կը ձօլտէ եւ իր իլաւին վրայ կը ձգէ: Մարդ Աստուծոյ, շատ հաւեր, սագեր, շատ բաղ հնդկահաւաներ, շատ տաւար ոչխարներ, մանաւանդ թէ շատ պարարտ խոզեր ունիս ձարպալիւր, միթէ անոնց միան ու եղը բաւական չէր քո կերակուրն համեմելու :

— Չէ՛ կասէ անկուշտ յափրացողն, իր ոտքով եկած մատաղն, ամենէն համով կը լինի :

Մեր դարու ամենէն նշանաւոր յառաջադիմութիւններէն մինն կեղծէք է: Եւ պարզամիտներ՝ որ ամեն դարու մէջ բազմաթիւ են, եւ միշտ շատ պէտք է լինին, կու չլուեն, կապչին եւ չեն կրնար որոշել թէ՛ որն է կապիկը:

որն է աղուէս, որն է մարդ. որն է գայլ,
որն է ոչխարը, Աղուէսամարդն՝ անորոշ, գառ-
նազգեստ գայլը՝ անթիւ:

Եւ այն գայլը՝ որ աւելի ճարպիկութեամբ
ոչխարի ձեւ շարժելու վարժութիւն արած է,
նա աւելի շատ կը յաջողի իւր որսերն ընելու:

Այս է դարուս մեծ մասի աշխարհավա-
րութեան պարկեշտագոյն եղանակը:

Խելօք եղիր, ճարպիկ եղիր, պատրուակէ
անձնական շահը, եւ ամբողջի հրասարակնե-
րու մէջ բարձրագոյն պոսն, մեծամեծս բար-
բառիր մարդկային ընկերութեան օգուտը,
հանրութեան շահը, բարոյական զարգացման
ծայրագոյն միջոցները, կառավարութեան եւ
ժողովրդեան կոչմանց մէջ անաշառ իրաւա-
խոհութիւն, պարտուց եւ իրաւանց հաւա-
սարութիւն, մանաւանդ գրկելոց պաշտպա-
նութեան մասին՝ աւելի խստապահանջ եղիր,
աւելի հրաբորբ շեշտերով կանչէ գրկեալնե-
րը, եւ ահա այնչափ աւելի շատ կը ձգես առ-
քեզ՝ իրաւանց սովէն աղկբնին ցամբած պա-
պակած անթիւ անհամար բազմութիւն. դու
քո ուսուցանող ընդլայնել նայիր, այլ եւս յա-
ւիտենական պաշար ունիս: Բայց ստէպ զգուշ
լինելու ես այն գողերէն, որ գողէն գողնա-
լու արհեստն ունին. որք քեզ միայն չէ,
ինչպէս կասէ առածը, Աստուածն անգամ
վեր կը զարմացնեն. եթէ միանգամ այդչափ

ընդլայնուած ուսուցանի մէկ թելը խղեցին,
յաւիտենական պաշարդ ակնթարթի մէջ կըս-
պառի. զի, քոչած սպորն, շոտ կը որբի:

Աշխարհավարութիւն մը՝ որ իւրաքանչիւր
ոք կը նկրտի, կը պայքարի գերազանցել զի-
րար, որպէս զի կեղծիքի եւ բռնութեան մէջ
նախանձորդ չունենայ:

Որչափ պայծառ ու փալիլուն է մեր դա-
րու սիւսած լոյսը, այնչափ մթին, այնչափ
անթափանձելի է իւր ձղած ստուերն. եւ
շատ անգամ այս շողողուն լոյսը իւր ստուե-
րի դարանն է:

Աշխարհիս ամէն կարգն ու սարք փոփոխ-
ուած է. սուտն ճշմարիտ, ճշմարիտն սուտ
եղեր է. օգտակարն վնասակար կը հոչակ-
ուի, վնասակարն իբրեւ օգտակար:

Եւ այս անբնական երեւոյթները, բարոյա-
կան սոսկալի անկում մի յառաջ կը բերեն:

Եւ այս բարոյական ահաւոր անկումը, իւր
տակ կը տապալէ ընկերական այն ամէն շի-
նութիւնները, որ հասարակաց իրաւունքի,
եւ արդարութեան վրայ հիմնուած էին:

Եւ արդ, գործը այն վիճակին հասաւ,
սով որ կեղծելու վարպետութիւն չունի, ո՛վ
որ վնասելու յօժարութիւն չունի՝ չէ կարող
ապրելու երաշխաւորութիւն ունենալ:

Որովհետեւ այս համեստութեան օրինակը՝
բարձրէն պալատներէն սկսաւ, ուստի ամէն

ay

մարդ տեսաւ զայն, հետեւեցաւ անոր եւ ճիշտ նմանողութիւն՝ կապկութիւնն ընել աշխատեցաւ :

Խրճիթները մոլութեանց մասին այն ապարոնից հետ սկսան յարաբերութիւն ունենալ, եւ իրենց առաջինութիւնը անոր զօրութեանց մէջն սպառել Ս. յս վիճակին ենթարկեցան տկար եւ զօրաւոր անհատներն եւ աղգերը :

Աղգ մը կամ մարդ մ' իւր կեանքը երաշխաւորելու համար, զօրութիւն մ' դոյացնելու է. այդ զօրութեան գոյութիւն տկարներու գրկողութեամբն կը լինի, եւ որչափ հանդարտ խղճով շատ գրկես, այնչափ շատ կը զօրանաս. վնայ եկեր, տկարներուն տարեր է :

Խնդացինք թէ խաւարն անցաւ, բռնութեան բարբարոսութիւններն էլ հետ. լոյս եկաւ տկարներու պաշտպանութեան զօրութեամբը. բայց ո՞վ կը հաւատար թէ մեր ըստպասած լոյսն ալ՝ բարեկարգեալ բարբարոսութեամբ մ' պիտի դար :

Մտիր դարուս լուսով լուսաւորուած ընկերութեանց զանազան դասակարգութեան մէջ, եւ կը տեսնես մէն մի դաս, իւր խոտորմունքները, զեղծումները եւ ապականութիւններն ունի, եւ այս հրահանգը կը լսես քո ականջովդ. Գուցէ անոնց ամենէն բարեկիրթ մարդու միտք բանին այս է. ձեռքէդ եկածին չափ կեղծել վնասել, այսպէս կը

ստահանջէ ժամանակի շահը, վնասել, անխնայ վնասել. վնասելով շահդ կերաշխաւորի, կըսէ նա :

Սակայն այս ապականեալ սկզբունքը շատ ներքին է շատ գաղտնի, ամէն ոք չէ կարող թափանծել անոր, Բարբարոս ազգաց վնասները այսչափ քողարկեալ չեն. դիւրաւ մարդ կը պրծի անոնց վնասներէն քան թէ լուսաւորեալ ազգաց :

Սակայն՝ թէ ինչո՞ւ ակնկալեալ լուսաւորութիւն զերծ չէ անիրաւութեան գրկողութեանց ունակութենէն. ինձ այնպէս կը թուի, թէ դիւսաւոր սլատճառներէն մինն, լուսաւորութեան առաջին շրջանն՝ կէս լուսաւորութիւնն է: Յեղաշրջութիւնք միշտ վնասով կըսկսի. պէտք է ժամանակը լուսաւորութեան մէջ հիննայ, որպէս զի կրնայ բնութեանալ եւ հետզհետէ իւր ակնկալեալ անվնաս ներգործութիւնն ընել, Բայց մինչեւ այդ հետու, չ'ասեմ անստոյգ՝ ճշմարտութեան եւ իրաւանց դարը գայ, պէտք է մեզ զգուշանալ, արդի յեղաշրջութեանց մէջ չընկուղիւ, դէթ քիչ վնասիւ, հիւանդանալ, ոչ թէ մեռնիլ :

Պէտք է հազարումէկ աչքով դիտենք այն ամէն անձը՝ որ արտաքուստ մեզի աւետեաց երկիրը, արքայութիւն, դրախտ կը խտտանայ :

Աղգ մ' որչափ տկար է, այնչափ աւելի

զգուշութեան սլտք ունի : Զօրաւորներու վեհանձնութեան վրայ յոյս դնելու չէ. շատ անգամ անոնք որհրամախ կըլլան. ճնճղկան մ' խորտիկի համար դաշխարհ տակն ու վրայ կը նեն, վասն զի այնպէս կը պահանջէ անոնց փափուկ ճաշակը : Եւ իրենց ճաշակին փափուկութեան տարբերութիւնն այն ժամանակ կըզգան, երբ ուրիշի չըրած բանն ընել կը յաջողին, թէպէտեւ այդ բան շատ փոքրիկ լինի եւ շատ ցած մարդու գործ :

Ձէք պատահիր այն փափուկ ճաշակի տէր ազնուական ըսուած մարդոց, որոնք հասարակութենէն տարբերելու համար զճճկոր՝ կարճատես կըլլան. հիւանդ ու նիհար մարդ, աւելի փափուկ եւ ազնիւ կը համարեն :

Այսպէս են նաեւ անվեհանձն ազգեր, ամէն տարօրինակ դոյն ու կերպարան կըստանան. ամէն ցած ու նուաստ միջոցներուն կը խոնարհին՝ իրենց հաճոյքը կատարելու համար :

Ինչ որ ալ ասենք, պաշտպանութեան կարօտ մարդը՝ միշտ զոհողութեան պարտական է : Զոհողութիւն աշխատութեան, զոհողութիւն վաստակի, զոհողութիւն կենաց, զոհողութիւն ազատութեան :

Ուստի մարդ իւր յոյսը իր վրայ դնելու է, այն որ իրեն չի հաւատար ուրիշին ինչպէս կը վստահի :

Այլ դու որչափ կուզես զգուշացուր, պո-

ու՛, կանչէ, նենգաւորն իւր որսն կընէ, կրակը չոր խոտերու մէջն ինկեր կը ճարակէ :

Մի, մի թռչիր, խեղճ ճնճղուկ, աւելի դիւրին է բաղէի ճանկէն ճողոպրիլ, քան սեւ արծուոյն անճողոպրելի մաքրիւնբէն, քան անվեհանձն մարդէն, քան նենգաւոր պաշտպանէն :

Մի, մի վազնար, գա՛ղթական Հայ, ազատութեան յուսոյ կայծ մ' ունիս, վախճամ թէ ա՛յն ալ դու քո ձեռքովդ մարես :

Այս վիճակն, այս դառն փորձանքն ունի ազգաց մէջ Հայ ազգը եւ իւր գաղթականութիւնը, որ անդունդէ մ' կը խուսափէ կիսամեռ եւ աւելի խորանդր խորխորատի մը մէջ կը գլորի :

Թողունք դայս :

Միթէ ժողովուրդ մ' իրաւունք ունի թողուլ, լքանել այն երկիրը, այն հող ու ջուրը, յորմէ իւր առանձին կազմաւորութիւն՝ ազգայնութեան գոյութիւն ստացեր է : Թողուլ լքանել այն հողը, որ իւր խանձարուր եւ օրօրան եղեր է, որ կաթնտու մօր պաշտօն կատարած է :

Մարդ իւր ծնած ու սնած հողին պարտական է, ինչպէս պարտական է իւր հօր ու մօրը :

Ոտքի կռուան՝ պատուանդան եղեր է հայրենի հողը, հող եւ ջուր, ջուր եւ օդ, օդ

եւ տարերք համայն մեր կենաց պէտքերը մատակարարեր են :

Ոչ միայն այսչափ մատակարարած են մեր կենաց պիտոյք, այլ թէ ինչո՞ւ Հայ մարդ միջահասակ է, սեւ աչքի, սեւ ընթուի կարմրաթուշ եւայլն եւ այս մասնաւորութեամբ կը զանազանի միւս ազգերէն. ո՞չ ասպէս այդ առանձին ձեւն ու տիպարը իրեն հայրենեաց նախնական դիրքէն ու բերքէն կըստանայ: Ինչո՞ւ այս հողի բնակիչն առանձին բընական յատկութիւններ եւ կոչումներ ունի. ա՛րդեօք այդ տարազը միայն սերմի նիւթէն կըստանայ, թէ՛ նիւթը մարմնաւորելու առնող միջոցներէն :

Եւ միայն այսչափ բնական պարտաւորութեամբ կապուած չենք մեր նախնի բնակարան հողին :

Միթէ իրաւունք ունինք թողուլ այն հողը, որուն վրայ ուրիշներ տնկած են զմեզ. որչափ վիշտ, որչափ տառապանք կը կրէ մարդ մը մինչեւ տուն տեղի, ընտանեաց տէր կը լինի :

Քանի զոհ, քանի պատարագ, քանի արիւն կուտայ կը թափէ ժողովուրդ մը, մինչեւ հողի, հայրենիքի տէր կը լինի, ազգի անուն կըստանայ :

Հայրենիքդ, հողդ կը ձգես վատարար եւ խոյս կուտաս թասալիք, բայց անոր վրայ

թախուած քրտինքները, արեան հեղեղաւները, որ քո կենաց անդորրութեան, քո ազատութեան, քո ապագայի երաշխաւորութեան համար եղած են, ոտքերդ ամրապինդ չլթայելու իրաւունք ունին: Քրտինքի պարտքը քրտամբ, արեան պարտքը արեամբ միայն կը վճարուի: Իսկ Հայրենիքն անդին է եւ անլքանելի :

Մարդս եթէ միայն իւր համար սպրէր, եթէ իւր կեանքը միայն մտածէր, ո՞չ տուն տեղ, ո՞չ զաւակ, ո՞չ ընտանիք կրնար ունենալ, ո՞չ սեպհականութիւն, ոչ օգնական ոչ իրաւունք կունենար ընկերութեան մէջ :

Հայր մը երբ զաւակներ կունենայ, այն զաւակաց ներկայն եւ ապագայն մտածելու պարտաւոր է. նա այնուհետեւ չէ կարող միայն իրեն համար սպրել :

Եթէ աւանդ կտակը նուիրական է, եւ զայն խարդախող սխտոժւոյ եւ դատապարտութեան արժանի, որչափ առաւել դատապարտութեան արժանի է այն ազգը, որ ամենէն սքրբազնագոյն աւանդը՝ Հայրենիքը կը լքանէ, որ իւր նախնեացն է, եւ ինքն իր յաջորդներուն յանձնելու պարտաւոր :

Միթէ մարդ իրաւունք ունի ուրիշի ստացուածք վաճառել: Ինչ որ անհատներու համար օրինաց առաջ դատապարտելի է, մի եւ նոյն է շատ անգամ եւ ազգաց համար :

01

01

Մարդ միշտ պատասխանատու է ընկերութեան. պէտք է իւր պարտուց եւ իրաւանց հաշիւը ստէպ ներկայացնէ անոր, եւ վկայական ստանայ :

Չկայ մարդ մը, որ կարենայ ասել թէ՛ ես ինձ միայն պատասխանատու եմ, ոչ ոք իրաւունք չունի ինձմէ կենացս համարատուութիւնը պահանջել :

Այս տեսակ մարդը, պէտք է ընկերութեանէն հեռու երթայ, հեռու, ամայի լեռներ ու ձորեր քաշուի կորսուի, վասն զի մարդիկ, ժողովուրդք, ազգ եւ ազինք եւ համայն մարդկային ընկերութիւն մէկ շղթայ կը կազմեն, միմեանց օգնութեամբ պէտքերը կը լըրանան. իրենց կեանքը կերպիւսաւորի :

Գէշ մարդն՝ անոր համար պատժուելու դատավճիռ կըստանայ, զի ընկերութեան մէկ անդամին՝ իրեն, եւ իրմով այլոց վնաս կը հասցնէ :

Աղէ, միթէ մարդ իրաւունք ունի անձնասպան ըլլալու :

— Ինչո՞ւ չէ, կը պատասխանէ այն՝ որ իւր պարտուց եւ իրաւանց, որ իւր կոչման անձանօթ է, միթէ ես իմ կենացս բացարձակ տէրը չեմ :

Ո՛չ երբէք, այդ իսկ է ամենէն ժպիրհ, ամենէն անդունելի, եպրեղի բունութեան յիմարութիւնը, Վասն զի, դու, անձնասպան

մարդ, ընկերութեան ամբողջութիւն լրացընող մէկ մասն ես, ուստի անոր մէջ առանձին պարտաւորութեան դիրք ունիս. ասպքէն երբ դու զինքդ կը կտրես, ընկերութիւն կանդամաւուծես :

Անձնասպանը՝ այնչափ մահապարտ ոճրագործ կը համարուի, որչափ մահապարտ կը համարուէր ուրիշ մը՝ երբ զինքն սպանած լինէր : Բաւական է որ սպանութիւն կայ. վնասն միշտ միեւնոյն է, որի ձեռքովն որ լինի :

Անձնասպանը կրկին մահապարտ է, եւ անոր համար՝ կրօնքն իսկ կարգիլէ որ զանձնասպանն հասարակաց գերեզմանատուն չի թաղեն, զի ինչպէս զինքն մեռցնելու դիտաւորութիւն ունի, եթէ այդ դիւրին միջոցն ունենար միշտ եւ զայլս պիտի սպանանէր, կատաղի ոճրագործ է այնպիսին, որ եթէ քառատուն անձը մեկէն ունենար, պիտի ըստպանանէր զանոնք անահ աներկիւղ :

Եւ անձնասպանութեան ոճիրները, միշտ անձարակութեան յուսահատութեան հետեւանքներն են :

Եւ յուսահատութիւնն արդէն աններելի է : Սրդ ինչպէս անհատական մարդը պատասխանատու է իւր ազգին, իւր ազգն ազգաց, եւ ազգերը մարդկային ընկերութեան, եւ ընկերութիւնը՝ իրաւանց եւ ճշմարտութեան օրինաց : Այսպէս եւ անհատական Հայը, առ

իւր ազգային ամբողջութիւն, եւ ամբողջութիւնն իբրեւ մի կարեւոր անդամ մարդկային ազգի ընտանեաց, իւր կենաց եւ գործոց միշտ սլատասխանատու է :

Ուստի հայրենեաց սլարտքէն վերջ՝ հետզհետէ նորանոր սլարտքեր կը ծանրաբեռնին մեր վրայ եւ զմեզ կը կաշկանդեն մեր բնական սլարտաւորութեանց համաձայն վարիլ :

Մինչդեռ մենք՝ մեր ազգը ինքնասպանութեան վիճակի մէջ կը գտնուի : Մեր նկարագրած գաղթականութեան վախճանն անձնասպանութիւն է :

Մի, մի աճաւարներ ուրեմն դանդախան Հայ, դարձիր ու տես քո ետեւէն կաղաղակեն, քո ճիտէն ու խիղճէն ինկեր են կախ հայրենիքդ, մարմնոյդ վրայ դրոշմած տխարքը, քո յատկութիւն, քո լեզուն, քո ծէսեր ու սովորութիւն, քո սնունդ ու համբաւ՝ որ ամէնք իրմէն առած ես՝ ետ կը սլահանջի : Եթէ օձիքդ ազատես այս սլարաասլահանջ ձեռքէն, ահա սլասլերդ ու մամերդ դերեզմաններէն իրենց գլուխ դուրս հանած կը կանչեն քեզ :

— «Մերացո՛ղ, ում կը թողուս այս հողը, որոյ մէն մի փոշին մեր արեան կաթիլովն գնեցինք քեզ եւ քո զուակացդ համար. դու ա՛սլերախտ անձնասպանութեան կը դիմես, աղէ՛, զաւակդ եւ աւաղայդ ինչպէս քո ձեռքովդ կը մորթես» Եթէ այս ձայնին խուլ

կենաս, արդարադատ ազգեր դիմացդ պէտք է ելնեն եւ ճամբադ կորելով ասեն, «Մ՛ի ես դու, ո՛ւր կերթաս շտապաւ. Ոչ սք գբեզ իւր շեմքէն ներս չի սլիտի ընդունի, ամէն մարդ իւր տուն ծուարեր նստեր է, օտարակոն մարդ չէ կորող ընդունիլ. այս ընթացքովդ նախ քո ազգութիւնդ եւ այլ ամէն առանձին սեպհականութիւնքդ սլիտի կորսնցնես : Մեր սլիտի հանդչիս անտուն, ա՛տեղ, մոլորաշիջիկ մուրացկան. թռչունը բոյ՛, ունի, նասաստակներ ծերսլ, քան նասաստակ թռչուն աւելի վատ մարդ, ա՛տի մը հող չի կրցիր ճարել հողազնտի երես» :

Իսկ մեր արմատէն խլուած ծառը, անձնասպանը՝ գաղթական Հայն այսպէս կը սլատասխանէ. — Զօրաւորին յախշտակութեան բաժին եղաւ մեր հողն ու տուն տեղը, եւ մենք մեր սեպհականութեան մէջ լիւեցանք :

Զ՛-ւ՛ կայ զը-ւ՛, կեանքերնիս ազատելու համար կը փախչինք. ո՛ւր կերթանք, ինչ սլիտի լինինք, մտածելու ժամանակ չէ՛ կատէ եւ իւր կորստական ընթացքը կը շարունակի :

— Ետ, ետ դարցիր, այդ դատաստանն օր մ՛ չէ օր մ՛ կը տեսնենք. սակայն փոքր մի եւս համբերիր, մինչեւ այդ օրը հասնի, բաւական է որ հողի հետ հաշտ ես, թէպէտ դու ճղակոտոր կըլլաս, բայց արմատներդ խոր են, եւ անխառն ջուրէ սնունդ կառնեն :

Գուցէ՛ մեր դատաստանէն առաջ զ՛իեզ հալածող թշնամին պիտի հասնայ՝ որ իւր կտրատած ճիւղեր անոնք են, որոնց վրայ որ ինքք նստած է. որով ինք պինք վար ձգած պէտք է լինի. Բայց երբ փրկութեանդ մերժեցեալ օրը քս միակ բարեկամ եւ ազատարար հողն ալ ձգես, դուրս ոչ միայն մարդիկ՝ այլ միանգամայն եւ հողեր կը թշնամանան քեզ, եւ դու իսպառ հոգով մարմնով ՚ի կորուստ կը մատնուիս : »

Հայ գաղթականութիւն այս ձայներ չի լսեր, յնապով կայնելով ջարդ ու կոտոր դիմեց եւ կը դիմէ գէպի նուժաստան, Հընդկաստան, Ափրիկէ, Լեհաստան եւ Ռուսաստան :

Դու բան չունիս, պճուս կանչէ, « ո՛ր, ո՛ր գլուխ՝ իդ առեր կերթաք աշխարհիս մէկ մէկ անկիւն, միթէ՛ ձեր հայրենիքն անշահ եւ դարուս պահանջմանց հետ անհաշտ է. եւ դուք ձանձրացած կերթաք, նոր հայրենիք մը կազմել, նորոգ ազգութիւն մը նորոգեալ ազատութեամբ. ուրեմն այդ բնջ ճղակոտոր բաժանում է ձեր մէջ :

Իրգեօք Հրէական գաղթականութեանց օրինակի ձեր աչքք շլացուց եւ սիրաք մուրացուց եթէ՛ ձեր կրօնը միայն Մօվսէսի եւ Բապոլինըրու վարդապետութիւնն լինէր. յայնժամ ազատ էիք, կրնայիք երթալ ուր որ կամէիք, եւ ես տարակոյս չէի ունենար թէ

դուք միշտ Հրէայ կը մնաք, սրտով Պաղեստինի հողերուն, եւ հոգով Սողոմոնի տաճարին կապուած :

Հրէայ գաղթականութիւնը գրչով եւ ոսկով Եւրոպիոյ բնիկներու հետ գրեթէ կը մրցի, երբեմն արքունիքներու պարտքերը կը վճարէ եւ զայն պարտական կընէ, ի հարկին իւր նպատակին հասնելու ուղղութեան հետեւցնելով. եթէ Բէթ լեհեմի մէջ Ֆելս մը հայհոյէ Հրէի մը ջնդ ասելով, ձայն Եւրոպա կը հասնի, Բօչիլտի ընտանեաց Հրէութիւնը կը բռնէ, դրամական սով մը կը սկսի: Տիգրայէլին իւր նախնիքը կը յիշէ, եւ մի նոր պերճախօսութեամբ քիչ մը առաջ պաշտպանած կառավարութիւնն կը ստնահարէ, անոր վրայ Եւրոպիոյ անվտանգութիւնը կը հրաւիրէ :

Հրէայ գաղթականութիւն այսչափ հզօր է իւր հայրենիքն սիրելու եւ հայրենակիցն պաշտպա. ելու մասին. մանաւանդ թէ՛ այն որ Հրէայ չէ՝ Փղշտացի է իրեն համար: Ազգային յատկութենէն աւելի կրօնական խտրականութիւն կը փրկէ զՀրէայն՝ ուր որ ալ լինի :

Միթէ՛ Հայն ուսման եւ շահագիտութեան մէջ նսնազ ընդունակ է քան զՀրէայն. եւ եթէ՛ Հրէայն կրնայ քալելով մինչեւ Հնդկաստան երթալ, « Հայու կաղը » ինչպէս կասէ առածը՝ « Չինէն ծարօն կանցնի » :

Բայց Հրէայն միշտ Հրէայ կը մնայ, իսկ

Հայու անունն անգամ կանցեալի :

Ո՛չ, ո՛չ պետք չէ այս խօսքեր նախապա-
շարու՛մ համարելով պաշարու իւլ, մեր այս
տեսակ գաղթականութեան ճամբան եւք չու-
նի. մեր առջեւի անդունդը անտակ եւ մեր կո-
րուստ — բերանս կտորէր, — անդարմանելի է:
Ս. յապէս կամ Հրէայ լինելու է, կամ ընդհան-
րական գաղթականութիւն մ' կազմելու է.
Եթէ ո՛չ այս եւ ո՛չ այն կարելի չէ. ուրեմն
այս ընթացքն էլ եւք չունի :

Ո՛վ Հայեր, հին գաղթականութիւնն հե-
տադօտեցէք, եւ այնպէս ճամբայ ելէք. ելէք
խաւարէն լուսոյ աշխարհ դիմեցէք. Վե՛նա,
Պէրլին, Բէտրպուրկ, Փարիզ, Լոնտօն, Հոօմ
տարածուեցէք, տարակոյս չունիմ թէ անոնց
հրապարակներու վրայ պիտի փայլիք. կը
փայլիք. բայց կը տարակուսիմ թէ ո՛չ իրբեւ
Հայ՝ այլ Գերմանացի. Ռուս, Գաղիացի եւ
իտալացի. եւ փոքր մի եւս Հայ անուն եւ
Հայաստան երազի մէջն անգամ չի պիտի յի-
շէք. Վասն զի ձեր նոր բնակակիցներն էլ
ձեզ պէս քրիստոնեայ են. մանաւանդ ինչ
յիմարութիւն է Փարիզի մէջ ճոխ ապրելն
վերջ, ազգանունն էլ չի նորոգել, Գաղիացի
չի կոչուիլ :

Կարծեմ զբարարտութիւն չէ խօսածս Մո-
լութիւն չէ քարոզածս Որոնեցէք, ո՛ր եւ
քառասուն հազար ընտանիք գաղթեալք ՚ի

Լեհաստան. եւ այնչափ բազմութենէն միայն
կին մը կարողացայ դանել, որ ազգային լե-
զուն ու կրօնն մոռցած, Հայկական օրօպարն
հազիւ ընդ ազօտ իւր դէմքի վրայ կը նշմա-
րէին. նա հազար ճորով Հայ բառը միտք
պահեր էր, դեռ երկէկ, նա ինձ ինչ սաէ աղէկ.
«միթէ աշխարհի վրայ Հայ մնացեր է »:

Պատասխան տուի այդ մտքերէլոյն. — Սր-
դարեւ, միթէ աշխարհիս երես Հայ կը մնար,
եթէ ամէնքն ալ ձեզի հետեւէին. եթէ ամէն
Հայ, ձեր նախնեաց պէս փրկութիւնը գաղ-
թականութեան մէջ փնտռէր :

Ահա այս տեսակ գաղթականութիւնն անձ-
նասպանութիւն է, ոճիրներու ամենէն դա-
տապարտելին է. եւ ո՛չ միայն իրենք կը կոր-
չին, այլ՝ հետզհետէ ամբողջ ազգը այդ խոր-
խորատը ձգելու առաջնորդ կը լինին : Ծա-
տերուն սրտով գաղթելու պատճառ կուտան :

Մե՛նք, դարմանելի հիւանդութիւնը՝ մահ-
ուան հետ կը փոխենք : Մահ մեր դարաւոր
Ժառանգութեան հայրենեաց, մահ մեր ազ-
գութեան, մահ մեր լեզուին, մահ մեր կրօ-
նին, մահ մեր նուիրական յիշատակաց, մահ
մեր պատմութեան, մահ մեր ազատութեան
յուսոյն :

Որչափ իրաւացի լինի ներկայ գաղթակա-
նութեան պատճառները, բայց դարձեալ
հնոյն հետ բաղդատելով շատ մեղաւոր է :

Մեր նախնիք իրենց աղջիկ ու երիտա-
սարգէներ զոհ տուած են այն տեսակ բռնա-
ւորի, որ ոչխարի պէս մորթի ու մորթեր, եւ
անոնց արենէն լիճ շիներ, մէջ մտեր, լողացեր
եւ այնպէս իւր սրտի պապական անցուցեր է:
Այսչափ զոհ տուինք մեր օրով:

Մեր նախնիք այնպէս ստակալի արեան ժա-
մանակներ ունեցեր են, որ իրենց փողոցնե-
րէն արեան հեղեղ կը վազէր այնչափ, որ-
չափ մենք կը տեսնենք անձրեւի տարափէն
հեղեղներ: Այսչափ արիւն կը վազէ մեր փո-
ղոցներէն:

Մեր նախամորք՝ ոչ միայն իրենց զրկաց
վրայ եղած աղաները զոհ տուին, այլ եւ ի-
րենց արգանդի մէջ եղած ներն իսկ Բռնաւորը
յղի կանանց արգանդներ ձեռքեց, եւ դեռ
Աստուծոյ արեւը չի տեսած, դեռ մարդու մը
չար բարի չի հասուցած երախանը մօր
կուրծքի վրայ յօշ յօշ պատուեց: Մենք
տեսանք այսպէս արհաւիրքներ:

Եւ ինչո՞ւ այսչափ արհաւիրաց յանձնառու-
թիւն. որպէս զի իրենց աւանդուած սիրելի
հայրենիքէն ոտք դուրս չի ձգեն, որպէս զի
ազգայնութեան կապը չի խզեն, իրենց եկե-
ղեցին եւ օրէնքը, օրէնքն եւ հաւատքը, հա-
ւատք եւ կրօնքը չ'արհամարհեն չ'եղծանեն:

Ամէն կողմէն սուր թուր, սով սրածու-
թիւն, Հայաստան տափսաղաղ արաց միլիոնա-

ւոր մարդիկ զոհուեցան. սակայն երբ իշխա-
նութիւնը մեռաւ անդրդուելի ազգասիրու-
թիւն մ' եւ հայրենասիրութիւն մը ունէին,
մանաւանդ թէ յուսոյ ամրոց մը կար, յո-
րում լեցուեր էին ամենէն արի զինուորները:
Այս ամրոցը՝ Հայոց եկեղեցին էր. ազատու-
թեան առաջին եւ վերջին ապաւէնը: Թշնա-
մին արեան հեղեղատներ մասնաւորապէս ա-
նոր համար յարոյց, բայց եկեղեցին տասան
մը եղաւ, արընէ ծովու երեսն ելաւ, եւ սպա-
սեց ազատն Մասեաց սարի վրայ, մինչեւ ան-
ներող մուկուանդութեան փայլատակունք եւ
տարափներն անցան. իջաւ դարձեալ իւր
սեպհական հողի վրայ, եւ իր փոքրիկ տաղա-
ւարի մէջ մակաղեց այն արնթաթախ հօրանը
որ դեռ ապրելու նախասահմանութիւն ունէր:

Այս արեան դարերու մէջ եղաւ հին գաղ-
թականութեան սկիզբը, որ արեան չափ ընդ-
դիմանալէն վերջ ահամայ վարեցան մրրիկնե-
րէն ինչպէս վարդի չորցած տերեւները:

Եւ արդ ամենայն ինչ փոխուած է. ժամա-
նակ, եղանակ եւ մարդիկ:

Արդարեւ տեղ տեղ տաղնապներ կը ճըն-
չեն զմեզ, սակայն շարունակ մեր ամէնիս
ձայն խեղդել չեն կարող:

Աշխարհի մէջ արդարութիւնն իսպառ ան-
յետացած չէ. կայ մեծ զօրութիւն մի փոքր
զօրութեանց դէմ. կայ արդարութեան օրէնք:

կայ բարձրագուծեան կամք միայն անաչառ գործադրութիւնն կուշանայ . ուշանալը , չի գործադրել չէ :

Այս երկրի եւ այս ազգի վրայ այս ամենայն չարիք բերողը օրինաց անաչառ գործադրութեան յաստատումն է , խտրականութիւնն է . որ մինչեւ անգամ դադարեալու պատճառ կուտայ ժողովրդեան :

Տֆէրոս-Ֆիւն, մուլտան-Ֆիւն, քարաբլադրոս-Ֆիւն եւ անյեւանհաստ-Ֆիւն են այս երկրի ապականիչ տարեքնները : Տարակոյս չունինք որ երբ տիրող եւ հպատակ հասարակութեան մէջ կատարեալ հաւասարութիւն ըլլայ, հպատակներ այլ եւս առանձին ազատութեան ձգտում չեն ունենար :

Հազիւ կայ երկիր մը , որ մերինի պէս խառն ազգութիւններ եւ տարբեր, կրօնք՝ եր ունենայ : Սակայն արեւելեան Ասիոյ Տաճկաստանի մէջ երկու գլխաւոր ազգ եւ երկու կրօնք կայ, մինն տիրող թէւրք, միւսն հպատակ՝ Հայը, մինն Մահմետական, միւսն Քրիստոնեայ :

Կայ եւ մի այլ անկերպարան ժողովուրդ Քիւրդ, որ միայն ազգայնութեամբ կը տարբերի տիրող ազգէն . եւ սակայն ոչ նորահետ բուրովին միացած եւ ոչ հպատակի հետ . ոչ տիրող է, ոչ հպատակ . Այս վիճակը իւր բնակութեան դիրքերէն ստացած է, եւ

այս դիրքը խժոժութեան վարել կուտայ զինքն :

Հպատակ է այս խոժոժութը, սակայն տիրող ժողովրդեան կրօնակցութեամբ իրաւունք ստացած է միշտ թուրք կուշտ կախել, Խանլու ի մէջը, եւ հրացանն ի յուս չըջիլ :

Այս կիսահպատակ բնակիչք, բնդհանրապէս լեռնային դիրքեր բռնած են , ուստի իրենց համար բաւական է հրացան մը . այդ հրացանն իւր տուն տեղը, իւր արհեստը, իւր հացն , իւր հալաւը եւ ամենայն ինչ է :

Քիւրդն հաց չունի, տես ինչպէս կը ճարէ . հրացանն թեւն ձգելուն պէս կիջնայ դաշտերը անգէն Հայու գիւղը կը մտնէ, ինձի այսչափ ցորէն, իւղ, պանիր պէտք է տաս կասէ . երբ գիւղացին համարձակի ասել «չունիմ, աղան ուսկից տամ» — Չես տար հա, շատ լաւ կը պատասխանէ Քիւրդն եւ կը մեկնի :

Սիւս օրը ցորնի դէզերը արտերուն մէջ կայրին, տաւար ոչխարը արօտատեղէն կը յափըշտակուին : Այս միջոցաւ մեր արի Քիւրդն փօրիկը կշտացուց, այժմ ստակ եւ հանդերձ պէտք է, շատ լաւ, ատորն էլ ճար կայ . ճարը հրացանն է . կառնէ զայն լեռներ, ձորեր, ճանապարհներու վրայ քարի մը տակ կը տափի . քիչ մը վերջ հրացանն կը պայթի . գնտակն իւր որսն արած է արդէն . Քիւրդն արձույ պէս այդ գէշի վրայ կը խոյանայ, կը կողոպ-

տէ անոր հանդերձն ու քրակը եւ կը դառնայ իւր սրջը :

Սակայն այս պարագայի մէջ ձվ է մեղաւոր, եթէ ոչ անոր վայրենի դիրքը եւ պարագութիւնը :

Պարտապարտապ ինչ անէ խեղճ մարդը : հող ունի չի վարեր ցաներ, ձեռք ունի չ'աշխատիր, քրտինքի հետ անհաշտ է առանց աշխատութեան ապրելու ճակատագրուած կը համարէ զինքն : Սակայն անիրաւ փորը խօսք չի հասկնար, միշտ կանօթնայ, հաց կուզէ հաց :

Հաց ճարել պէտք է, ուսկից . — Ուսկից պիտի լինի այն վաստակաւոր անզին անսաղտապ անհաւատ գիւղացիէն, որ հաց ու հանդերձ ունի, վասն զի գիշեր ցորեկ կաշխատէ, ես կարող եմ անոր ձեռքէն խլել ու ճուփել կստէ :

Այս պարագայի մէջ ինչ կը մտածէ իշխանութիւն. արդեօք այս վաստակաւոր ժողովուրդեան լաց ու կոծն հալածանքն ու տառապանքն չի լսեր, չի տեսնար : Արդեօք ասոնց նիւթական փլասն իրեն տնտեսական խնդրոց, իրեն գանձուն հետ յարաբերութիւն չունի :

Ինչպէս չէ
.
.
.
.

Իսկ այս անսաղտապ ժողովուրդը, միայն իւր կառավարութեան գթութեան վրայ յոյս դրած՝ ամէն զոհողութեան կը համբերէ ազատութեան օր մը ակնկալելով, օր մը՝ որ կեղքոնական կառավարութիւնն իւր անաշտ եւ հզօր աջը իրեն պիտի կարկառէ : Օր մը որ կատարեալ եւ գործնական հաւասարութեան երես տեսնայ :

Սակայն երբ այս համբերութիւնն կը սկսի սպառիլ, այլ եւս ռամիկ ժողովուրդեան աջքը դուրս կը մնայ, դուրսէն օգնութիւն եւ փրկութիւն սպասել կը սկսի. ուստի կամ սրտով եւ կամ անձամբ աղատութիւնը գաղթականութեան մէջ գտնել կը վճռէ. եւ օտարի հովանաւորութեան կապակինի եւ մեր թըշնամի օտարին ուղածն ալ այդ է :

Պահ մ' ասենք թէ, գուցէ աշխարհավարութիւն մը կայ, որ այս ժողովուրդը գաղթականութեան պարտաւորցնելու մասնաւոր նպատակ ունենայ. բայց մեր երկրի մէջ այս տեսակ տարապայման եւ անհեռատես աշխարհավարութիւն մը կարելի չէ ըմբռնել. մասնաւոր այս աղբին համար :

Եւ եթէ ոչ այս եւ ոչ այն է, ինչո՞ւ ուրեմն գաղթականութեան շարժառիթները բնաջինջ չեն լինիր : Ինչո՞ւ տակաւին Գիւրդն եւ ասոնց քաջալերողները Հայոց կեանք ու կանանց խոտերը կը վառեն :

Եթէ մտածենք թէ այս անշահ վայրենի ժողովուրդը թէեւ վնաս կը հասցնէ, սակայն օր կուգայ որ ատոնք զէն 'ի ձեռին մեծ ծառայութիւն ընեն տէրութեան. բայց ինչպէս յաճախ փորձուած է, այս տեսակ վայրենեաց ծառայութիւնն աւելի վտանգաւոր եղած է : Եւ միթէ այն հզօր կառավարութիւնը որ իւր որ եւ է թշնամին պատժելու չափ զէնք, զօրք եւ զօրութիւն ունի, կարօտ է այդ չքօտիներու պաշտպանութեան :

Իսկ երբ այսչափ Քրդաց բազմութեան բարբարոսութեանց պատճառներն ջնջուելով, աշխատութեան քաղաքակրթութեան պարտաւորին, երբ քանի մը ուսումնական հաստատութիւնք ձեռնարկուին իրենց մէջ, եւ կամ քաղաքաբնակ լինելու հարկադրեն զիրենք, որչափ առաւել իրական եւ ոչ երազական շահեր կարող են հասցնել կառավարութեան, ոչ միայն իրենց աշխատութեանց տուրքերովն, այլ գոնէ աշխատողին չի վնասելով, որով կրկին կը լինի շահ :

Բայց չէ, ասոնք՝ սճրագործները անպատիժ կը մնան, ազատ իրենց թողած աւերածներուն մէջ. իսկ բանտերու մէջ կը խճողուին, կը վխտան դարձեալ այն անմեղ աշխատաւոր ժողովուրդը՝ որ անխօս անկզու իրենց իրաւանց պաշտպանութեան, բռնաւորներու զօշաքաղներու, կաշառակերներու ձեռք չարա-

չար կը չարչարուին անգործութեան դատապարտուելով :

Գարձեալ կրկինք այս տառապանաց ենթարկեալ ժողովուրդը, մանաւանդ որ ներկային յուսահատած է, չէ կարող ասպագայի մէջ յոյսեր հեռատեսել, ուստի մի միակ ճարը գաղթականութեան մէջ կը փնտռէ, խելք ու միտք միշտ դուրս կը մնայ :

Իսկ օտար որսկաններն, որ Արքոսի աչքով զմեզ կը դիտեն, այս դիպող պարագաներէն առատ առատ հունձքեր կընեն : Մինն կրօնի ուսկան կը ձգէ թաթաղուն զեղուն դուրս կը քաշէ, մինն քաղաքական զօրաւոր ձեռք նշանց կուտայ, եւ ծովն ինկած մարդուն ձեռքէն բռնելով կը քաշէ եւ կը տանէ, միարարութեան խմորի մէջ խառնել կը պարտաւորեցնէ զոյն :

Իսկ այս դամիկ ամբոխէն անոնք, որ զանազան պատճառներով չեն կարող գաղթել, ՍՐՏՈՎ, ԿԸ ԳԱՂԹԵՆ, որ ոչ նուազ վտանգաւոր է քան զառաջինն :

Եւ մեր բարեմիտ թշնամին ալ այս բան կը պահանջէ, միշտ դժգոհութեան աղաղակ, միշտ իրեն օգնութեան ասպախութիւն, որպէս զի օգնութեան իրաւունք ստանայ, որպէս զի ընկերական յառաջդիմութեան եւ Քրիստոսի ծառայութիւն մը ընէ :

Միթէ այս վիճակին ենթարկելու էր Հայն,

այն միակ հաւատարիմ ազգն, որ իւր աշխարհազրական, կրօնական եւ ազգային դիրքովն միշտ առանձին է: Ուստի տիրող կառավարութեան փարած է հոգով եւ մարմնով. բայց անհաւատարիմներ կը վարձատրուին, եւ հաւատարիմներն չարակաշիտ կը լինին:

Մինչդեռ այս վերջինները իրենց հաւատարմութեան առանձին վարձատրութեամբ մը օրինակ ըլլալու էին այլոց. ցոյց տալու էր թէ միայն իրեն ապաստանածները աւելի պահպանուելու իրաւունք կը ստանան. սակայն մենք ասոր հակառակ փորձը կը տեսնենք, վասն զի իրաւունք միշտ զօրաւորին է . . . :

Արդ այս ամէն արհաւիրաց պատճառն՝ ինչպէս ըսինք՝ տղխտութիւն, մոլեռանդութիւն, պարտապութիւն եւ անձեռնհասութիւնն է:

Մեր երկրի մէջ տղխտութիւնը մասնաւոր մոլեռանդութեան դերով միշտ իր խաղ կը խաղայ, մոլեռանդութիւն ամէն յառաջադիմական ձգտմանց կը հակառակի. իրաւունք կուտայ մոլեռանդին իրեն հակակրօն ամէն վնաս հասցնել, որպէս թէ Աստուծոյ պաշտօն կը մատուցանէ:

Իւրաքանչիւր կրօնի նպատակ շինարարութիւն է:

Կրօնքներ իրենց հաւատացեալ բազմութեան համար միշտ սուրբ են եւ անբռնադատելի:

Ուստի ամէն կրօնի մէջ մոլեռանդութիւն խոտելի է, վասն զի կրօնի նպատակն բարոյական է եւ իւր բարոյականի տարածումն միայն համոզման սկզբանց վրայ հիմնեալ են:

Կրօնի մէջ բռնութիւն չի սեղմիր, բռնաւոր պաշտօնէից վարդապետութիւնն է՝ որ երբեմն այդ կերպարանքը կուտան կրօնին:

Կրօնքը բարոյական է, բարոյական մտքի եւ սրտի շինութիւն. բռնութիւն քակտող է. բռնութիւնն անբարոյականութեան ամենէն եպերելին է, ինչպէս ազատութիւնը բարոյականութեան ծայրագոյնն:

Արդ թողլով կառավարական պարտաւորութիւնք կառավարութեանց, որ այնչափ ընեն մինչեւ ակամայ բարեկարգութեան պարտաւորուելով, իրենց հստատակն իրենց ձեռքով օտարին երախտապարտ ընեն, մենք մեր մեռեալը լանք. մեղի հետ խօսինք:

Ազգն ինչ կը մտածէ, Հայոց այս վիճակին վրայ, մասնաւորապէս զաղթականութիւնն իրին երբեք խնդիր ըրած է թէ ոչ: Տարակոյս չու իմ որ այդ վիճակը քննուած չէ, որչափ որ պէտք էր՝ Ուստի այս մահաբեր վերքը երթալով կը ճարակի անխնամ:

Մեր պատմական ժամանակի մէջ ազգը Ալիսալանի, Լէնկթիմուրի եւ Շահապալասի արեւազանդ ճանկերէն ճողոպրելու համար

օտար հողերու վրայ, անընտել կլիմաներու տակ տարագրիլ պարտաւորուեցաւ :

Եւ արդ շնդկաստանի գաղթականութիւնն հետզհետէ սպառելու վրայ է : Վասն զի մինչ երկիրը կռպարիշա եւ մահամտակամ գերելխանութեանց տակն էր, Հոյք դարձեալ Հոյ էին եւ տեղոյն վաճառականութեան հոգին . իսկ երբ տիրող կառավարութիւնն քրիստոնեայ եղաւ, հետեւաբար անխտրութիւն իր հետ բերելով հետզհետէ սկսաւ ազգային նախնական առանձնականութեան նշանակութիւն, նախապաշարում եւ յառաջադիմութեան արգելք համարուիլ . որով Հնդկահայն այն ճանապարհ բռնեց, որոյ ելք Անգլիական ահագին զանգուածին հետ խառնուիլ էր, եւ գուցէ քիչ մը վերջ արտասուալիր յիշատակ մը եւ ժամանակաւոր գերեզմանաց կախարիչներու Հայերէն արձանագրութիւնք միայն թողուլ Հայոց :

Պարսկաստանի մասն թէպէտ աղքատ եւ նուազ, բայց Պարսկական կրօնի սարսափելի խտրականութեան շնորհիւ, առ այժմ վտանգներէն զերծ կը համարուին, եթէ Արեաց՝ անարեաց իշխանութիւնն միեւնոյն մնայ . Այս հատուածը, որ ժամանակին Հայկական գաղթականութեան մեծագոյն մասը կը կազմէր, արդ Հայոց կեդրոններէն անհաղորդ ինքնին կը շարունակէ ինկնալով

կանգնելով : Էւ ասոնց քաղաքական եւ նիւթական վիճակը մերինէն շատ տարբեր է, եւ այժմ մեզմէ աւելի գաղթականութեան ենթարկուած են :

Լեհաստանի ահագին գաղթականութիւնն արդէն ոտքով գլխով խորասուզեցաւ Պրոպականտոյի եւ Ժլզուիթութեան անտակ վհերու մէջ :

Այս մեծ կորուստի սկիզբն այսպէս եղաւ : Նախ եկեղեցականաց փառամուլութիւնը դժբաղեցին . որով ներքին երկպառակութիւն ծագեցաւ . յետոյ ազգային եկեղեցիէն բաժանումը ձեռք բերել ջանացին, վերջ լեզուի մուսացութեան աշխատեցան եւ վերջապէս գործ մի չեւ ազգութարացութիւն յանգեցաւ : Եւ տակաւին սերնդական շարունակութիւնն չէ կորուած . տակաւին կան այնպէս դէմքեր, որ բուն Հայու տիպարներ են, որ իրենք չեն գիտեր կամ չեն ուզեր գիտնալ, բայց այդ տիպարը ազուէսադրոյժ ունեցողի պէս միշտ կը պոսայ այլոց առաջ՝ թէ սա ուրացող Հայ է :

Այս պարագային մէջ դատապարտելի են ոչ միայն վատիկան, Մեքսիկոյեկ կաթողիկոսն եւ Ղրիկոյն, այլ եւ տեղական իշխանութիւն, որ հալածեալ ժողովրդեան մը վեհանձնութեամբ հիւրընկալութիւն կընէ, զայն կողոպտելու, սպաննելու նենգութեամբ :

Վասն զի ազգութեան թեան զիւրութիւն տուող պատճառներէն մինն ալ տիրող իշխանութեան կրօնքն է, նորեկ գաղթականութիւն՝ ի հարկէ իրեն պաշտպանին սիրելի երեւնալու համար՝ անխորապէս յարգեր են թագաւորի եկեղեցին, մինչեւ որ այլ եւս չեն կրցեր անկից ոտք դուրս ձգել:

Գաղթականութիւն մ' ալ Հունգարիոյ մէջ կայ, որ նոյնպէս Պապի չուանօջն խորն իջած է, այն խորխորատին մէջ, ուր առանձին ազգութիւն, լեզու, պատմութիւն եւ եկեղեցի ունենցողն կը ձգուի, եւ այդ ահաւոր վիճել այս առանձնութեան ազատութիւնները կրօնքով, սպառող թիւնաւոր զեռուններով լեցուն է, յորմէ միայն պատարագական ազգութիւնն ընդունողը կրնայ փրկիլ: Վասն զի Պապի դրօշակին վրայ այսպէս գրուած է. «Աշխարհ ամենայն ինձի պէտք է հաւատայ, յիս բացարձակ եւ անխալ փոխանորդիս Աստուծոյ. իմ հաւատացեալները ազգութիւն պէտք չէ ունենան. նոցա ազգութիւն պապապաշտութիւնն պէտք է լինի մարդ կրօնքով միայն կապրի, ուրիշ անուն չի պիտի կրէ»:

Այսպէս Հունգարական գաղթականութիւնն ալ անկանգնելի անդունդի մը մէջ ինկած, եւ այժմ Հայ անունը հազիւ դուն ուրեք կը պլպլայ իրենց մէջ, որ նորէն վառուելու լուսաւորուելու յոյս չի կայ. վասն զի

մարդկային ազգի անհաշտ թշնամի պապականութեան ծայրայեղութիւնն, իւր գործը խաւար դարերու մէջ տեսած լրացուցած է. այնպէս որ ներկայ ժամանակի մէջ վերակենդանութեան յոյս մը թողուցած չէ:

Կայ նաեւ գաղթականութիւն մը ի Ռումանիա, որ շնորհիւ տեղական կառավարութեան աննշան վիճակին, Հայք մինչեւ ցայսօր իրենց նշանակութիւնն կը պահեն. Թէպէտ առջ աւելի նախանձախօզիք էին, երբ Յունական մղեռանդութենէն կը հալածուէին. իսկ արդ, որ տիրող եկեղեցին Ռումանիոյ ազատամիտ իշխանութեան ենթարկեցաւ, ոչ սակաւ թուլնալ սկսաւ, եւ երթալով եկեղեցական անխորութիւն մտաւ մէջը ընկն, որ մեր գաղթականութեան կորստեան առաջին քայլն եղած է միշտ: Կամուշմ ասել որ այս բաժնի մէջն անգամ կը գտնուի այնպէս անտարբեր Հայ մարդիկ, որ աւելի փառք կը համարին այս անկերպարան ազգի (*) Ուլան անունը կրել, քան թէ Հայ անունը, որ իւր չորս հազար տարուան հնութեամբ եւ պատմական կեանքովն պարծանք կը բերէ արժանաւորապէս զայն կրողին:

(*) Ինչպէս կը հաւատեն Ռումանիա հին Հռովայեցոյ Արշակաւանի ռեթագործներու բնակարան եղած է: Արդէն իրենց լեզուն, մարմնոյ կազմութիւն եւ վարք սարսափելի խառնուրդի մը զանգուած լինելը կը հաստատէ:

Թողլով մանր մունր գաղթականութիւնք , որք ազգի զօրութիւն ջլատեր եւ ապագան յանտաճմանս յետաճգեր են, դարձեալ մեծ մաս իրենց հայրենեաց Տաճկական եւ Ռուսական պետութեանց բաժնի մէջ են :

Ռուսաց բաժնի Հայոց կաշկանդեալ վիճակը եւ իւր ազգային կեդրոններու հետ ունեցած անհաղորդ ենթարկութիւն կը թողունք . երբ վերջին գաղթականութիւն , Շահէն ոտք այդ երկիր կը ձգէ՝ անոր վիճակի սպասմութեամբն տեղեկանալ :

Ոչ սակաւ ցաւալի է Տաճկաստանի այն նահանգներու գաղթականութիւն, որք արտաքոյ Հայաստանի, ինչպէս են Գանուրի , Ադրիանուպոլսոյ, Պրուսայի, Գաղատիոյ եւ այլոց կուսակալութեանց զրեթէ ամբողջ զիւղեր եւ քաղաքներու Հայք՝ տաճկաբարբառ են տակաւին : Աստուած տուեր է որ՝ ասոնք Թուրքիոյ՝ սլակիրօն իշխանութեան կը վերաբերին . եթէ ոչ, բաւական էր լեզուի մուսցութեամբ իրենց ազգ եւ եկեղեցին ալ անցուկ մուսցուկ ընել :

Եւ ինչո՞ւ հետի կերթանք, այս լեզուի ինքնասպանութիւն կոտանդնուպոլսոյ մէջ կարելի է գտնել պապապաշտ Հայոց մեծ մասը տակաւին Տաճկերէն կը խօսի, շատ երիտասարդներ եւ աղջկունք Ֆրանսերէն եւ Իտալերէն կը կոտրտեն . բայց միթէ Հայե-

րէն լեզուն ալ լեզու էր որ սովորէին . միթէ Հայն ալ անգգ էր, միթէ իրենք լոկ Կաթիլէ չեն . Կաթոլիկ եւ ազգութիւն ինչ մերձաւորութիւն ունին իրարու հետ . Այս ամենաջերմեանդ ժողովուրդը՝ մարմնաւորեալկրօնք է . եւ ինչպէս մեր Հայաստանի մամբըր կասեն, պտուղ մը արդար խունկը՝ Հասուն կրակի վրայ կը ծխոյ ու կը մխայ, մարդ-Աստուծոյն ի հոտ անուշից :

Ինչ հետու կերթանք մեր կորուստներ փնտռել, ահա մեր լուսաւորութեան կեդրուի մէջ որ Հայու հաց կուտէ եւ կ'անգունէ զՀայն Հայու քիթ, բերան, Հայու արիւն, միս ու սակորն ունի եւ դեռ կ'ատէ, ես Հայ չե՛մ, Կաթիլէ եմ :

Ես Հայ չե՛մ, ո՞վ տէր Աստուած, ինչ սոսկալ լի ուրացութիւն . ինչ ԱՄՅԹ խօսք :

Քիթ կտրած գողն ալ, տակաւին կը համարձակի ասել, ես գող չեմ . մինչդեռ գողութեան նշան անձածկոյթ է :

Այլ եւս չի բանանք գաղթականութեան բազմատեսակ վէրքերը, որ մարդուս հոգին կը գիշատեն . . .

Միայն Տաճկաստանէն հեռացած ժամանակ, պէտք է մեր նախորդ բովանդակութեան հետ կցել՝ ձեռնահաս ազգայնոց յերթին վիճակի եւ դաւառաց հետ ունեցած յարաբերութեան համառօտութիւնը :

Արդէն հալածանքն այն ժամանակ միշտ ծանրացած է այս ազգի վրայ, երբ ներքին վիճակը անբարեկարգ եղեր է: Երբ ազգին ձեռնահաս անհատները զլացեր են իրենց բազուկը կարկառել առ կեդրոնական վարչութիւն եւ առ եղբարս կարօտեալս:

Եկեղեցական վարչութեան կամ եկեղեցականաց պարտաւորութիւնն էր հսկել ազգի պիտայից, որուն զիրենք հովիւ կանուանեն:

Զարմանալի հովիւներ, յորոյ մինն տեսանք մեր Ռուսոս: Ասոնց մէկ մեծ մասը վանքերու մէջ քաշուած սեր, մածուն, ճաշ, ծուազեղ կամ խոտաբուտ կենօք չորթնէ թան, ծուրէ վուօշ, կանճրկէ պաս ուտելով, գծուծ շալէ շապիկ հագնելով, Սաղմոս նարեկ կարգալով ազգասիրութիւն կրօնասիրութիւն կը ծախեն մեզ: Այս է իրենց յաւիտենական ընելիք գործը եւ իրենց կեանքի խորհուրդն ու նպատակը. սպառեցաւ կերակուրը, հինցաւ հագուստը, խաչն ու Աւետրան ծոց դրածին պէս, ժողովրդեան մէջ կը մտնեն, դժօխքի սարսափելի նկարագիրն, կպրէ կաքասը, մագէ կամուրջն, կրակէ օձ, բոցէ վիշապը կը պատմեն. կերակուր եւ հանդերձ չորթնելով իրենց տեղ կը քաշուին: Վանքերը որ ոչ դպրեւանք են, ոչ ուսումնարան, ոչ հիւանդանոց եւ ոչ ազարակ. Եւ սակայն ինչ

կը մողորիմ ես, միթէ այս ազգը առանց աղօթքի կապրի:

Վանքեր եւ վանականներ, միթէ չէին կըրնար այսպէս կրօնական մատակարարութեամբ կառավարուող ազգի մը յառաջադիմութեան մեծ դարկ մը տալ. ինչպէս ըրին ի նախնու՞մ: Յաւալին այն է որ նախ զօրաւոր ձեռք մը ասոնք բարեկարգելու էր, որ ճանչնային իրենց պարտիքը, ժողովրդեան բուն վիճակը եւ անոր պէտքերը:

Այս կարգէն դուրս են քանի մը հազուագիւտ վանքեր եւ վանականներն, որոց վրայ միշտ մեծարանօք խօսիլ պարտինք: Արդէն միշտ երախտագիտութեամբ կը խօսինք մեր նախնեաց բազմերախտ սուրբ Հարց վրայ, որոնք արեան չափ ծառայեր են եկեղեցւոյ եւ ազգին:

Արդի քահանայք եկեղեցւոյ մէջ իրենց պաշտօն կը վարեն ինչպէս արհեստաւոր մը իւր խանութին մէջ: Քահանայութիւնը լրկ ապրելու արհեստ եղեր է, ուստի եւ այս դասուն մէջ կը գտնուին մեծ մասամբ ամենէն տղէտ մարդիկ, որ արդարեւ միայն բուրվառ շարժելէն եւ դանձանակ շրջեցնելէն աւելի ոչինչ բանի յարմարութիւն չունին:

Մինչդեռ քահանայք պէտք էր լինէին իւրաքանչիւր մարդոց, մէն մի ընտանեաց ներքին եւ արտաքին կենաց երեւոյթներ տես-

նող, քննող եւ դարմանող պաշտօնեայք-
տորա պէտք էր լինէին հոգեկան եւ մարմնա-
կան պիտոյքներ հայթայթելու միջոցներուն
հրահանգող հնարագէտներ : Սակայն տառնց
մեծ մասը հոգեքն հանգուցեաց, յիշու լեզուին
զատ բան չեն սերտեր : Խոստովանաւորդին
ծունկ կը նստէ քահանայի առաջ, իւրը նստ-
նեկան ներքին վիշտը անհամաձայնութիւն,
եւ անկէ յառաջ եկած չարիքներ, ամուսնա-
կան կասկերու քայքայումը, վերջապէս իւր
արտաքին եւ ներքին բարոյական հալածանք-
ներ կը պատմէ մի առ մի Տէր Հօր ականջին.
Իսկ մեր տէր հայրը խուլ եւ համր. «մեղք է,
որդի, այլ եւս այդպէս պարագաներէն հեռու
կաց» կասէ՝ եւ ողորձեցի՞ւ ամէն բան կը վեր-
ջացնէ :

Ո՛չ, ո՛չ, Հայոց առաքելական եկեղեցւոյ
քահանայութիւն միայն մկրտելու, պսակելու
եւ թաղելու պաշտօնեութիւն չէ. քահանայք
եկեղեցւոյ ամենէն կարեւոր պաշտօնեայք լի-
նելով, առաւել հրահանգեալ պէտք է լինին :

Սակայ ինչ մեղք ունին իրենց ՚չանակու-
թեան անգէտ քահանայք, մինչդեռ անգի-
տութիւն իրենց հեղինակէն, առաջնորդ ե-
պիսկոսպոսէն ստացած են :

Ս. յսպէս անգիտութիւն, անընտրողութիւն
եկեղեցւոյ գլխաւոր պաշտօնեաներէն կըսկսի
եւ կը տարածի եւ կը զեղծանէ եկեղեցւոյ

ժողովրդեան կարգն ու սարք. այնչափ մին-
չեւ մենք կը պարտաւորինք պաշտպանել ժո-
ղովուրդը անոնց վնասներէն :

ժողովրդեան առաջնորդ կոչուած պաշտօն-
եայք, որ ամենէն բարձր դիրքն ունին ազգին
մէջ եւ իշխանութեան առաջ մեծ արեւի են,
արդեօք ինչ վիճակի մէջն է իրենց ժողո-
վրդեան հետ ունեցած յարաբերութիւնը :
Ասոնք մեծ մասամբ իրենց շուրջ պատող ազ-
դեցութեան տակ մարդոց գործ իք լինելով,
ոչ միայն ժողովրդեան պէտքեր չեն դարմա-
ներ, այլ անոնց վիրաց վրայ նորանոր վն-
քեր կը յաւելուն, ներքին պատառմունքներ,
բարոյական սոսկալի հարուածներ յարուցա-
նելով, որով արտաքին հալածանաց առաջ
կընկրկին :

Ս. յս է գաւառաբնակ ազգայնոց կենաց սո-
վորական պատկերը :

Արդեօք ազգային յարաբերութեան կեդ-
րոնի վիճակը, Կ. Պօլսոյ Հայք, իրենց գլխա-
ւոր Պատրիարք պաշտօնեայն եւ վարչու-
թիւն ինչ վիճակի մէջ են :

Պօլսոյ Հայք՝ որ զանազան գաւառաց գաղ-
թականներն են, մեծաւ մասամբ շատ խառ-
նակ գաղափարներով, շատ շիտթ կենցաղա-
վարութեամբ պաշարուած են, եւ այս թոյնը
մինչեւ ուղեղը, մինչեւ ոսկորներու ծուծը
թափանցեր է իւր ազդեցութիւնն. Ս. յս դրու-

Թիւնը ոչ միայն Պօլսոյ աշխարհագրական վիճակի, Եւրոպական բազմատեսակ ազդեցութեանց եւ իշխանութեան պահանջմանց արդիւնքն է, այլ եւ Հայոց օտարէն մուրացիկ լինելու, օտարին նմանելու բնական յօժարութեան արդիւնքն է: Ուտտի եւ աստ՝ Թէպէտ Հայք կենսական տարերքներ ունին իրենց մէջ, Թէպէտ ազգային ժառանգական յատկութեամբ կարող են մրցմանց մէջ դերազանցութիւն ցոյց տալ, Թէպէտեւ միայն առ իշխանութիւն մատուցած միամիտ եւ արդիւնաւոր ծառայութիւններով կարող են պարծենալ, սակայն իրենց ներքին հանրական շահուց համար բաւական պակասաւոր, բաւական դիւրահաւան, բաւական անտարբեր եւ օտարի շահագիտական ծածկեալ դարաններու պատրաստական որսեր են:

Եւ այս բիւզանդական խառնակ տարերաց տակ կապրի պատրիարքական իշխանութիւնը՝ որ սաճկարնակ Հայոց կեդրոնական զօրութիւնն եւ կապն է. այս եկեղեցական կառավարութիւնն եւ հոռո՞ ճարդ շեղած խառնակ քաղաքական իշխանութիւն, որ շատ անզօր կը նկատեն ոմանք. բայց բաւական ուժ ունի չնորհիւ այն բարերար առանձնաշնորհութեան՝ որ երկրի ազատամիտ կառավարութիւնը պարզեւած է, եթէ ձանձնայ դայն՝ Եւ Թէ ինչո՞ւ այս ներքին իշխանութիւնն իւր

ձեռնահասութեան համեմատ չընթանար, հազուադիւրս պարագաներէն օգուտ չի քաղեր, պատճառն այն խառնակ մթնոլորտն է, որով ամէն մարդ կը թիւնաւորի. պատճառը յառաջադիմութեան թշնամի օտարին երկաթէ ձեռքերն են, որ ընդ միշտ կը հսկեն ամէն յառաջադիմական քայլը խափանել, ամէն ազատամտական ճիկն պապանծեցնել:

Եւ այս երկաթէ ձեռք մեր վրայ հրաւիրող ծանրացնողը, մեր անհեռատեսութիւն, մեր անարգ շահասիրութիւնն է միշտ, որով ո՞չ միայն ժամանակի եւ մեր արտօնութեանց համեմատ չենք կարող ընթանալ, այլ եւ այս խառնակ տարերաց ազդեցութիւնը կը տարածենք՝ մեր տակաւին սուրբ գաւառներու մէջ, Եւ դուցէ այսպէս շարունակի, քանի որ ազգային վարչական իշխանութեան կեդրոնն Հայաստանի մէջ փոխադրել անկարելի լինի առ այժմ:

Վերջապէս մեր պատմական կենաց փորձերն եւ փորձանքներ բաւական չին մեզ խելամուտ առնելու, եւ դեռ փորձանքներ կը շարունակուի եւ դեռ մեր անփորձութիւնն կը շարունակուի, եւ դեռ մենք այլ եւս ձեռք չինկած, ժամանակէն օգուտ պիտի քաղենք:

Հեղեղատներէ անցանք, իսպառ չ'զլորեցանք, փոքրիկ առուներու մէջ պիտի խեղ-

92

դուինք մերիկները չի կրցին թօթափել զվեզ խապառ, հովերէն ճգակատոր պիտի լինինք, արդէն մեր մարմինը վիրաւից է, եւ մեր մտքերը կը պաշարեն, սիրտերը կը գողնան: Ո՛վ գիտէ մինչեւ ցերբ այս աւարն պիտի ընէ թշնամին, գուցէ մինչեւ երկու Հայ հոգով եւ մարմնով իրարու մօտ չի գտնուին:

Իսկ մեզ այս վիճակին բերող ձգողը կերպով մը եւրոպայոյ անհամաձայնութիւն, շահամուտութիւն ու փառասիրութիւնն է, որ զվեզ մեր յետադիմութեան մէջ կը քաջաւերէ այսպէս

Ահա հատուածեալ կերթան յանդունդէ յանդունդ կը գիմեն մեր ժողովրդեան պատուական մասերը, հարցնող չի կայ, ո՞ր կերթաք, զու՛՛՛ կայ զու՛՛՛ կասեն ու կը շարունակեն իրենց կորստական ընթացքը:

ԺԳ.

Խ Ա Չ Ա Ռ Ա Ր

Շատախու, Մոկաց, Ոգմայ եւ այլ գաւառաց գաղթական Հայք՝ եկեր միացեր էին Ռուսաց եւ Օսմանեան սահմանագլուխը Խաչէրէ մօտ, ուր պէտք է տեսնել կրեցց աղիողորմ պատկերը:

Պառաւ կնիկներ եօթանասունէն մինչեւ հարիւր տարեկան շարան շարան իրարու ետեւէն կուզ պարզ ընելով շնչասպառ եւ գթուցեալ կերթ ային աղջկանց եւ հարսներաց հասնելու, որք իրենցմէ բաւական հեռու էին՝ եւ ասոնք ալ էաշխատին հասնիլ էրիկ մարդոց՝ որք նոյնպէս մէկ երկու արտաչափ հեռու ջրով արօտով տեղ մը գտնել կը փութային: Այս ճանապարհորդք մէն մի իւր հասակին եւ կարողութեան համեմատ բեռնաւորուած էինս — վնասէր, վնասէր, ծնկուերս կոտորուեալ, մէջքս լեխուալ, էլ հիւհիւ քաղաք չիմնաց վէրէս: Զու՛՛՛քեք, քո տնիկ վերան, դու որ զիկ իմ խէրանական գերեզմանից զրկեցիր, որուն մէջ մի կ ստքս ձգեր էի, դու զու՛՛՛ք, հողի արժան չէնէս հահանչ, գէլ գազաններ ուտեն քո եօթ պոռտը. դու որ իմ ծէթկիկ ծագերաց բոն ու բոնկալն աւրեցիր, կաթիլ կաթիլ, սարէ սար, ձորէ ձոր ձգեցիր, տարտաժար արիր, հողը՝ հուր գեհն էլնի քեզ էրի մրկի, զու՛՛՛ք բան չեմ ասեր, օղը բոց կրակ էլնի քո հան թիկեարը խանձի»: Պառաւ մէկ կողմէն կը ջանար նոր եւ ազդու անէծքներ հեղինակելով սրտի վրէժն առնել, միւս կողմէն շալակ բարձած մի քանի պտուկ ճլօր ու ճաթլեխ տմբիկներ որք սաստիկ ծանրացեր էին, վար դնել ու քիչ մը հանգ առնել կը ջանար:

Եւ շատ խնամօք կը պահէր այս ցնցոտիներ

ու ճշօրներ մեր խեղճ պառաւիկն, զորս փախ-
ցընել յաջողած էր, երբ կրակ իւր տուն ա-
ռած, երբ Գիւրգն ամէն բան թաւնած էր։
Աստիք իր Էֆօնի յիշատակները, սուրբ մա-
սունքներն էին։

— Գն, քն, քաւորկին, Աստու սիրուն,
չալակս վար պիտի դնեմ չեմ կրնայ կօռուե,
հոգիս բերանս հասաւ, հն հանչ, կէօ ինկայ,
բռնիր, բռնիր...» Եւ քաւոր կին մինչեւ որ
նըք տըքով վեր կացաւ. սանամէր պառաւն
տըքմիտլէն իրբեւ փայտի չորցած կոճղ գե-
տին ինկաւ, ու սօռաց—վայ, կող կուշտս սըխ-
կուեցաւ, ծունկերս լօպկուաւ, լլզորուաւ
ձեռքերս...

— Շ' թուկելու ժամանակ դտաք, տեսէք
ճանէնէր տոր հասան, տղէրք խօմ որչափ դա-
տացան, որ իմ ափախաւար աչքովս էլ չեմ
տեսնար, առաց մի ուրիշ պառաւ, որ կօռի մը
վրայ ինկած նոյնպէս ճմճմիկի մջ իւր տուն
տեղ զետեղելով շալված էր. — վէր, վէր կա-
ցէք, Աստուած պարզերես սրահէ, մկայ թէ
որ Գրդեր վէր մեզիկ տան՝ ձէն ձու չենք կա-
րող հանել։

— Հայ հօ, ես իմ հոգիէն պէշէր եմ, դու
իմ մարմնի չուանէն ես ինկեր կախ, էլ ինչ
ունինք որ ինչ ասանն, աղջիկ էլ չեմ որ վախ-
նամ, չէնի դու քեզնի կը վախնաս, մեզի պէս
գէշատիտարներու մաղին չեն դիպնէր, դու

հաշ կաց. պատասխանեց պառաւն մի սուր
հեգնական շեշտով։

Մի այլ խումբ պառաւանց նոյնպէս ոտ բո-
բիկ որոնց կրունկներ անձրեւ տլի, քար քռի
մջ պատառ պատառ եղած էր. գլուխներու
սալտակ ու թափթփած ծամերն խառնալա-
ծիկ ու ծծնած, տըքտըքով ախ ու վախով
յառաջ կու գնային։ Մէկն իր Էֆօն կուլար,
միւսն իր ժամ պատարագ. մինն իր կրկան ու
տղոց գերեզմաններն սյնպէս անտէր անտի-
րական թող տալ ու հեռանալը կը պատմէր
ու կուլար. իսկ մեծ մաս մ' ալ ձէներն իս-
կած գլուխ կու կանչէին, ինչպէս հին կտորը-
տած չնկիւռներ, որ թէպէտ աններդաշնակ,
սակայն իրենց փշրած վիճակի եղանակն հա-
նելուն համար շատ սրտասուռչ են։ Այս պա-
ռաւանց ոչ միայն ձէնն ու խաղերն այլ եւ
քալելու ձայն, այլ եւ տըքն ու հեւան, այլ
եւ իրենց աղիտղորմ տեսարանն մի ամենա-
տխուր եզերերգութիւն կը կազմէր։

Ասոնց ետեւէն կերթային հիւանդները։

— Աստուած, Աստուած, հոգիս առ ազա-
տէ զիս, կասէր իշու վրայ հեծեալ հիւանդ
հարս մը, որ սյնչափ նիհարցած խիլ դար-
ձեր էր, մազ մնացեր էր շունչ փչելուն էջու
մէկ կշտէն բռնած էր իւր սեւ շիվար կրկիլը,
որ քիչ մը պաշար, կտրտուած կապերտի կտոր-
ներ ու փօստ, գերանդի մ' եւ կատանի նետ-

ւաղեղ , քանի մը ճլօր մլօրի հետ շլիած էր . մէկ կողմէն հիւանդ հարսի կող թռնած էր կետուրը՝ որ նոյնպէս իւր բժժանքներ մկգրի մը մկջ լիցուցած կապեր էր ճիտը , այս մկգրի մկջն էր իրեք ամսական մերկ երախայ մը , որոյ զլուխ միայն դուրս կերեւէր պառուռ ուսին վրայէն : Իսկ իշու առջեւէն կերթար հարսի մ . յը մուշ մուշ կուլար , կանիժ էր ու կաղօթէր . հա՛ , ա՛հա , հասանք որդի , հա՛ կէօ մկայ , հա՛ կէօ տօր մը , պիտի իջնանք , կասէր ու կը խաբլայէր ողորմելի հիւանդը , որ այլ եւս նուաղեալ վար իջնալ պառկիլ կուզէր . գուցէ մեռիլ կուզէր . . .

Եւ որ ամենէն աղէխարչ եւ անհանդուրժելին էր , խումբ մը կուգար ամենէն վերջ , ամենի վրայ սեւ մոխիր ցանուած կամաց կամաց այն տարուփոս ճանապարհն ի վեր կելնէին դէպ ի խաչաբլուրը , ուր կը թափէր կարաւան :

Կանա կլուզ տղոց մայր մը մեռած էր մէկ ժամ առաջ , զոր ջրիկի մը վրայ կապեր էին չուանով : ճիժպիժերէն փոքրերը իրենց հօր կամ մամու գիրկ ու շալակ կապուած , միւսներ միայն քզքնած կտաւէ շապկով ջրիկի չորս կողմն թռնած կերթային . չէին գիտեր թէ իրենց մօր յուզարկաւորն էին , այլ որպէս թէ իրենց մայրը կը քնանար , իրենք աւելի ազատ խաղով երգով կը զբաղէին :

Ննջեցելոյն մօր եւ էրկան մամուռն իրենց սիրտ տուեր էր , կը ծխրկտային ու կը մուսուքային առանց իրենց ձայն լսելի անելու :

Կարաւանի առաջնորդը խաչաբլուրի գլուխն հասեր նստած էր արդէն , ուր համախմբեցան ամենայն ոք :

Ընթերցողը պէտք է տեսնայ ասոնց համախմբեալ տեսարանը , մեր ամենալուսաւոր դարու մի ամենախաւար երեւոյթն :

Մէն մի ճանապարհորդ իւր բեռը վար դնել կաշխատի , ծծմայրը իւր երախաներու բերան ծիժ դրած անոնց նուաղկոտոցին վերջ տալ կաշխատէ . ճլուզ սլուզ տղայք , որք մերթ վազվաւտելով , մերթ հօր մօր շալակն կամ գիրկն ելնելով սաստիկ յոգնած էին , կանաչ խոտերու վրայ պառկելով քնացան . իսկ ոմանք կորեկի չօր ու սեւ հացի վրայ վաղելով կտունէին ու կերթային խոխոջացող ջրի եզերք կու թրչէին կուտէին :

Յանկարծ ձայն մ' էր բարձրացու , այս ամբոխէն քիչ մը հեռու , նորահաս կին մը փոսի մը մէջ կը խուռճկէին անմաս , անպատանք . որն իւր մազերն կը փետտէր , որն կէօմիւրով այնպէս կուրծքին կը զարնէր , որ դրբխկոցը արձագանդ կարճակէր , որն անոր դուլքն ու ձէնս կասէր : Ննջեցելոյն մերձաւորներու լաց ու կոժին անխտրապէս միացեր էին ամբողջ գողթակհանութիւնն , բաց այն փոքրիկ տղաներէն , որ հե-

ուս իրարու հետ խուսի խուսի աջ ու ձախ կտրոց, խըռ, սատանի եռ եւ այլն կը խաղա- յին՝ Տղայք մահուան՝ թշուառութեանց ան- գէտ, անմահութեան՝ երջանկութեան պատ- կերներ են :

Շահէն որ այս գաղթականութեան առաջ- նորդը խօսք ու բան գիտցողն էր եւ ամէնի օգնական ու մխիթարիչն, փութաց ատոնց մէջն եկաւ, եւ այս սրտաբեկ տեսարանին վերջ տուաւ. գերեզմանը ծածկել հրամայեց, եւ կայնեցաւ քահանայ վարդապետի պէս պանդուխտ մեռելի վրայ ջերմեռանդ աղօթք մ' արաց եւ դարձաւ լալկաններուն, ասաց .

— Էլ հէրիք է լաք, լալով մեռելը չի ող- ջննար, ամենքս էլ պիտի մեռնինք այսօր կամ վաղ, վաղն էլ այսօր է, ով գիտէ այս վայր- կենին քանի հազար մարդիկ Նորտուզցի հար- սին ընկեր եղած են : Աստուած իւր հոգին լուսաւորէ, ազատուեցաւ այս անտանելի վի- ճակէն՝ որուն մէջ ինկեր կը չարչարուինք. Նա մեզմէ շատ բաղդաւոր է, զի իւր մարմին՝ որ հողից առաւ՝ դարձեալ անոր տուաւ, մեզ պէս պարտատէր չի մնաց, որ ով գիտէ ինչ տեսակ հողի մէջ մեր գերեզմանն պիտի շինենք. ան, եթէ գերեզմանի արժանի լինէինք, եւ այդ իսկ շատ է :

Ելէք, ելէք վեր, լալու ժամանակ չէ այժմ, յետոյ ես ալ ձեզ հետ կուլամ, ասաց Շահէն :

Բայց դեռ ասոնց աղի արտասուքը գերեզ- մանի հողին վրայ չի ցամքած, մի ուրիշ վժըր- տոց ալ փրթաւ. հիւանդ պառաւիկն ալ հան- գեր էր :

— Տէր Աստուած, մեր ցաւ մեղի հերիք չէ այս ալ մանանեխ է որ մեր սրտի վրան կը ցանես. ըսաւ Շահէն փղծկեալ եւ լքեալ սրը- տով, գնացէք տղայք, թող մի տաք որ գործ երկնցնեն, քանի մ' ափ հող լեցուցէք վրան դարձէք, քանի որ փորձանքի պատահած չենք. Իկիւր պիտի հասնինք երեկոյ :

Պահ մը վերջը՝ պառաւն ալ նորահաս կնոջ գերեզմանին կից թաղուած էր :

Իսկ բազմութեան միւս խումբերը ոմանք պալաժուորեր պառկեր էին, ոմանք իրենց ճըյլնկան տղայք գործըրելով կղբաղէին, ոմանք քանի մը խիլ խուսոյ իրարու վրայ դրած կը մխրկտացնէին եւ ճլօրներով չզիտեմ ինչ կեփէին : Ոմանք ճանապարհին կրած նեղու- թիւն, ոմանք թալանի տուած նզ յշար, թո- զուցած արտեր ու այգիները, բարձրիկ սա- բերաց, գեղեցիկ ձորերաց պատմութիւնները կընէին եւ կուլային, լացի մէջ իւրաքանչիւր մարդ կուզէր զիրար գերազանցել :

Այլ եւս չերկարեցաւ այս տեսարանը. Շա- հէն բազմութեան մէջ ինկաւ եւ ասաց .

— Պատրաստուեցէք, պիտի ելնենք շա- րակնիտ կապեցէք, տաւար ունեցող թող բառ-

նայ. անագան մնացինք. մեզնից առաջ գնացողներն շատոնց տեղաւորուած են, մեր յետեւէն եկողներն էլ չի գան մեզ անցնին, աղէկ տեղեր իրենք առնեն, չսխալուենք մեզ մնայ :

Էլ մեր երկիրը մեր աչքէն կու խլեն. ինչպէս Վարդգէս վար պիտի խլանք. կ'իջնանք այս խորանդր երկիրը, ուր Մասսայ գագաթէն գատ ամենայն ինչ մըժ մառախուղի մէջ աներեւոյթացեր է: Ամէն մարդ թող իր վերջի մնաս բարեւն ասէ մեր երկրի հող ու ջրին:» ասաց Շահէն եւ գնաց առաւ զԱստղիկն, երկու լաճերն Վարդգէս եւ Վրէն եւ իրենց քոյր Հրանուշն, նստան կռի մը վրայ: Շահէն անկուշտ աչքով իրիշկեց տես իւր վախճան, կտորած կուժի պէս սիրտը փլաւ, աչքերը ծով դարձան եւ այսպէս ձէնիկ ձգեց զլուսն ու կանչեց.

Ո՛վ վա՛թան վա՛թան,

Շահէն քեզ կուրպան,

Հաւլարա ինձ Հայրենի սուրբ հող. ինձ, հաւլարա,

Հանջ Շահէն քեզնից կէօ կու հեռանայ, ուրիշ ճար չի կայ.

Ինձ հա՛ւլարա, քո դաշտէն քաղած ու կերած հացին,

Հաւլարա ինձ, քո աղբիւրներաց խմած ջուրերէն.

Դաշտեր դուք չորնաք,

Ա՛ղբիւրներ ցամքէք,

Թէ մեր թշնամոյն՝

Դուք հաց կամ ջուր տաք:

Հա՛ւլարա ինձ կենարար օգէդ՝ զոր ես չնչեցի,

Ինձ հա՛ւլարա քո պոճառ էրկնուց՝ խտակ աստղերէն,

Հա՛ւլարա ինձ գիշերուան ընկերս պտրուն լուսնակէն,

Իմ մնաս բարնմն տուր քո սուրբ օգին եւ ասան ինձմէն,

«Ո՛վ օդ, թոյն դառնաս,

Թէ մեր թշնամոյն,

Մեր տուն քանդողին՝

Հանդիստ շնչիկ տաս»:

Հա՛ւլարա ինձ Հայրենի արեւ, որ ինձ լոյս տուիր

Որ մեր վախճան սարեր ձորերաց՝ կանանջ սփռեցիր,

Ինձ հա՛ւլարա քեզ լեռներ ու ձորեր խոտ ու ծաղիկներ,

Էլ այսուհետեւ Հայ մարդու ձեռքեր, ինձ չին քաղել:

Ա՛րեւ, անտղ լուսնակ,

Դուք խաւար դառնաք

Թէ օր մ'ի օրանց

Թշնամոյն լոյս տաք:



ինձ հա՛լալ արա՛, քո մոնթ Շահէնին՝ Ա՛ղթա-
 մարայ վանք,
 Հա՛լալ արէք ինձ վանքեր ու սուրբեր ժամ
 ու դերեղմանք.
 Ո՛վ այսուհետեւ պիտի դոյ ձեզ յուխտ,
 խունկ ու մոմ վառէ.
 Ով այսուհետեւ մարած կանթեղին ձէթ կուլեցնէ
 Անէ՛ծք այն ձեռքին՝
 Որ ձեզ կը դիպչեն,
 Որ ձեր մէկ փոշին՝
 Տեղէն կը շարժեն:

Տէ՛հ, մնաս բարով պառաւ վիրաւոր մեր
 մայր Հայաստան,
 Ահա ակամայ սրգիքդ քո գրկէն կու փախ-
 չին կերթան.
 Կաթդ հալալ արա, մի մի անիծեր չերթան
 փճանան,
 Այլ օր մի դառնան, եւ իրենց վախճան նորոգ-
 եալ գտնան:

Ա Ս Տ Ղ Կ Է Լ Ա Յ Ը

— Հայ, հոյ, հօ հօ, իմ ուռի ծառ.
 Մնաս բարով իմ ուռի ծառ, դու բարով մնաս,
 Դու քո Աստուած, դու քո արեւ զԱստղիկ չի
 մոռնաս .
 զԱստղիկն արմատէն, զարմատն իւր հողէն,
 ձիւղերն իւր կոճղէն խլեց թշնամին .
 Գոնէ դու կայ անշարժ վէր մեր կնարին ,

Խոզէ մենք էլ քեզ պէս ծառ մ' էլինք,
 էս դը՛ւ՛ ու Գարդէր մենք չի քաշինք,
 Մնաս բարով իմ ճճան ուռի ծառ .
 Քո խելք չէր հասներ, դու սպահանի,
 Պղտիկ ճող մ' էիր, ինձի պէս պղտիկ,
 Քեզ մեր դրկեցի ծառերէն գողցայ,
 Բերի տնկեցի վէր մեր ջաղցի վաքի զզղուն
 առուին .

Մեր ջաղցի առուն շատ ուրախացաւ,
 Եւ շատ սիրով քեզիկ ջուր տուաւ,
 Շուտով ճոջացար արմատ ձգեցիր,
 Տատաչան ճողերդ ճող ճող թալեցիր .
 Օր քանի անգամ կուգայի քեզ տես,
 Թէ երբ, ախ երբ շուքերդ կարճակես.
 Մինչեւ որ քո շուքի տակ նստայ,
 Ո՛րչափ հալեցայ, սրչափ մաշեցայ:
 Դո՛ւ իմ ուռի ծառ, իմ ընկեր ու սէր .
 Դուն ժուկ ժամանակ մ' միս մինակ էիր .
 Ես քեզմով դուն էլ ինձմով երջանիկ էինք,
 Միտքդ է օր մ' երբ փոթորիկ փրթաւ,
 Իմ լեղին պատռաւ, սրտիս սուն կտորաւ,
 Վախցայ ճիւղերդ կտորեցիր
 Զիս անընկեր թորկեցիր .
 Աստուած տուեր էր
 Մէկ ճողդ կտորեր էր .
 Այն ճողն ես առի շատ լացի վէրէն, քո կուշտ
 անկեցի,
 Արտասուքովս ջրեցի .

Էն էլ քեզ պէս մեծացաւ . քեզ հետ խառնեցաւ .
 Դուն իմ ուռի ծառ ընկեր մ' ճարեցիր ,
 Ես դեռ անընկեր կացի սեւ շիվար ,
 Կիրիշիլի ձեր վրէն սիրտս կուճկատար . . .
 Առաւօտ էր օր մ' կուժ թեւիս վրայ
 Զրէն դարձայ , քո շուքին նստայ .
 Այն տեղ զՇահէն տեսայ
 Ես էլ ինձ ընկեր մի գտայ . . .
 Այն օրից որ ես Շահէնն սիրեցի ,
 Պաշտօնէր էկան քո վէրէն թառան ,
 Անոնք վերէն խաղ ասին , ես վարէն ձայն
բռնեցի ,
 Իսկ դու տերեւներդ կռչուցանելով
 Մեզ ուրախութեան ծափ դարկեւ տուիր .
 Արդ այն սէր , սրտմաշուք , ցաւ ու ցնճութիւն
 Ամէնքը շուքիդ տակ թող մնան թագու՛ն . . .
 Իմ ուռի ծառ շատ բան թորկեցի .
 Շատ բան մտացայ՝ քեզ չմոռցայ խկի ,
 Զի դու մինակ մնացիր անտէր անընկեր ,
 Մալու՛ւ ու մալու՛ւ լաս մեր ցառ խոցեր :
 Իմ ուռի ծառ քեզ երդում կուտամ ,
 Վէր մեր դմէն սրբերաց ,
 Վէր քո ընկեր Աստղիէ սէրին ,
 Վէր քո առուին ու պաշտօնէրս :
 Որ դու պէրախդ Հայ ազգ չի մոռնաս ,
 Որ իմ հօր մօր խաչքարն չուրանաս ,
 Մեր աւեր գեղին յիշատակ մնաս :
 Իմ ուռի ծառ քեզ երդում կուտամ ,

Թէ խօսքիդ չի կենաս , կոտորուիս չորնաս .
 Մեր արուն խմող ու տուն տեղ քանդող
 Թշնամու գլխուն հիւհիւ շուք չի տաս :
 Տէ՛հ մնաս բարով , իմ ձեռատունկ ծառ
 Իմ պաշտօնէրս քեզի կը թորկեմ ,
 Աղէկ նայիր , աղէկ շահիր ,
 Չէլնի ինոնց սրտիկ կոտրես ,
 Անոնք վիզ ծուռ հէթիմ մնացին ,
 Հէթմի սրտեր շատ վուխար կուլին ,
 Դու անոնց սլլալոցներ մտիկ արան
 Իմ տեղ , ու ասա ,
 ՂԱստղիկ չի մոռնան ,
 Թող միշտ ՂԱստղիկ լան :
 Տէ՛ մնաս բարով , իմ ուռի ծառ
 Ու շուք , դու բարով մնաս ,
 Դու քո Աստուած , դու քո արեւ ,
 ՂԱստղիկ չի մոռնաս ,
 Դու բարով մնաս . . .
 Վայ ինձ , իմ ծառ լեզու է առեր
 Կու պատասխանէ
 — Աստղիկ , սէ բարով էրթաս
 Թայ հօ , հօ , հօ , հօ , հօ , հօյ , հօյ , հօյ ,
 հօյ :
 Եւ Ռէս տանուէր մը կարծես թէ անուր-
 ջի մէջ երեսներ ձեռքով ծածկած արտօսրա-
 վր աչքունք դէպի Հայրենիքն ուղեալ կը պո-
 ւար :

— Մշակ, խօտաղներ, ելէք վեր կացէք,
 Աղօթրան բացուաւ, հէրիք մտխօսէք.
 Յող ցողեր յէրկնուց, դաշտեր կակղցեր,
 Կոշտ կռէթ, խողեր փխրեր փշրուեր,
 Տէ ելէք, ելէք, քուն մախ կը բերէ,
 Շոտ արէք, շոտ խարօր վիճկին առէք,
 Կիւթան լծեցէք, դնացէք արտեր,
 Զարտեր վարեցէք, զցորէն ցանեցէք.
 Զցորեն տուք Գրգին զկորեկն տուն բերէք:
 — Հանչ կեղնեն մէկներ, ես ինոնց հեյրան,
 Հանչ կեղնեն խոլմներ, ես ինոնց խոլամ
 Տէհ, ձեզ տեսնամ, ժիր կացէք,
 Յէվարին շոտ տուն դարձէք:
 Հա կեղնեն մէկներ, բերել զկիւթան,
 Կու շղուեն կու թէպոլին կու մնան,
 Կիւթան կայ, խօփ չի կայ,
 Կիւթնի ստ կայ, ստնախբէր չի կայ,
 Կիւթնի թուր կայ, կաքեաւ չի կայ,
 Ախոռք կայ, ծիվիչք չի կայ,
 Ծիւս կայ, կնգուղ չի կայ,
 Կիւթնի էչ կայ, ճանալարակ չի կայ,
 Խարիզան կայ, առմատան չի կայ.
 Վայ վաւէլէր, վայ վաւէլէր,
 Վիճկու առատամ, կոնտրեկ ու կղան,
 Եւ ասողներ, մաճ, ամպ մառան,
 Փշուր փշուր են արեր,
 Պոռացին մէկներ,
 «Տանուտէր, քո անիկն

էրան վերան է եղեր»:

— Տօ մշակներ ձեր բերան կտարի
 Յախտն վաղեցէք, տաւրներ տեսէք:
 Հայ հօ, վաղենք ինչ տեսնանք աղէկ,
 Լծառներ զմէն, քաշեր տարեր են,
 Ո՛չ ամել կայ, ոչ սարծիլ,
 Ո՛չ ոժտուն կայ, ոչ խաղնառաջ,
 Ոչ էլ խուրիկվարն է մնացեր,
 Վա՛յ վաւէլէր, վա՛յ վաւէլէր,
 Ինչ զարմէր վէր մեզ եկեր:
 — Տօ տղէք վաղէք ի մարաք տեսէք:
 Վաղենք ինչ տեսնանք աղէկ,
 Սէլ կտարտեր, ջարդեր են,
 Զախոռք, դառեղ, զանդրացից,
 Սէլի կուտոշ, բաշ, մանիչք,
 Զգլորս, զաղուէս, զճամասոխ,
 Մոռուացք, առալնչան, զօլ, սամի,
 Կունտ, բնատայ, կամ, կալիւր, զբկին,
 Ըստեխ, էնտեխ ցրուեր են,
 Զմարքի յարթ խոտ վառեր են:
 Վայ վաւէլէր, վայ վաւէլէր,
 Անօթի կացին մեր ճիժ պժեր:
 Ելէք, ելէք փախնենք այս երկրէն,
 Առնենք մեր արեւն, փախնենք զարմաշ,
 Վախ իմ խարօր, վիճկին, սէլ, կիւթան, արտ
 տաւար,
 Մնաք բարով էլ ես զձեզ չեմ տեսնար :

ՇԱՏԵՈՒ ԱՂԶԿԱՆ ԿԱՅ ԲԱՐՈՎԼԸ

Իրիշիէք, տեսէք, գարունն է եկե,
 Դեղին կարմիր վարդ, քաֆուր վարդ բացուե,
 Տեսէք ինչպէս ճուղ պլուզ պլուռ-նէր,
 Հազար ու մէկ լեզու կու թափեն, կու ճլվան,
 Թուփէ թուփ կոստոստեն ու թուփան,
 Իրենք կոկոնին, կոկոնն իրենց տակ,
 Պահկեցիկ եւ ճիկ ու վիկ կու խաղան.
 Ի՛նչ կայ, պլուռ-նէր, սիրուն թռչնիկներ,
 Ի՛նչ իրար էք անցեր,
 Կասեն ինձ — Թայ հոյ, չէս գիտեր,
 Գարունն է եկեր:

Նայեցէք, տեսէք, ծործոր ու ձմակ,
 Հովիտ ու դաշտեր, մեծ սղտիկ սարեր,
 Ամէնքն էլ կանանչ, ամէնքն էլ ծաղիկեր,
 Փթթեր մանուշակ պիւռ-նէ նունուփար,
 Ծիւ ծիւ ծաղիկեր է շուշան սուսանալար,
 Աղբրանց արուն մլջ քարերուն,
 Բացուեր է սիրուն, բացուեր է վառ վառ.
 Ի՛նչ կայ, ծաղիկներ, ինչո՞ւ էք բացուեր,
 Ձեր պէս պէս հոտով զալխարհն էք բռներ,
 Կասեն ինձ — Թայ հոյ, չէս գիտեր,
 Գարունն է եկեր:

Նայեցէք, տեսէք զուլալ առուններ,
 Ծփան ծփծփան զղզղուն գետեր,
 Բարախն ուռենին յափնիքն բռներ են,
 Ոտնէն շու՛մ գլուխ կանանչ կապեր են,

Ատոնք զմէնն էլ աղջիկ թէ հարս են,
 Կամ թէ հարսիխուր, սուր է փեսանին,
 Ի՛նչ կայ առուններ, ի՛նչ կայ սով ծառեր,
 Կասեն ինձ — Թայ հոյ, չէս գիտեր
 Գարունն է եկեր:

Նայեցէք, տեսէք համ, շորոր մորոր,
 Կուգայ կանցնի զեփիւռն ունձկտոր,
 Տեսէք, ինչպէս կատակներ կանէ,
 Վարդի սոխակի մօտէն կանցանէ,
 Կոկոնն կը շարժէ, պլուռ-նէր վար կու ճգէ,
 Վրան կու խնդայ ու վարդն կու խնդացնէ:
 Նայեցէք ինչպէս այս շարածձին,
 Ծաղկանց ճիտերն ծուլով կու թուի,
 Առուին ու գետին բարեւներ կուտայ
 Շատ մեծ ու սղտիկ ալիքներ կանէ,
 Եւ կու վախշի ծառոց մէջեր,
 Ծառոց տերեւք յիրար կանցնին,
 Կը խշխշան եւ կու կուռին.
 Ի՛նչ կայ, սով զեփիւռ, հանաքներդ ի՛նչ են,
 Կասէ ինձ — Թայ հոյ, չէս գիտեր,
 Գարունն է եկեր:

— Հայ սեւոսքով դայ գարունն,
 Ա՛յ, ոչ բարով դայ գարուն,
 Ա՛յ սեւոսքով դաս գարուն.
 Պապանձուիք դուք պլուռ-նէր,
 Չորաննք դուք ծաղիկներ,
 Խորշակ դառնաս դու զեփիւռ,
 Վեր մեր սրիշակ վախ-նէր,

Վեր մեր զաւակն վիճակին,
 Վեր մեր սրտին եկեր էք,
 Դուք մանանէիս կը ցանէք. :

Խուճբ մը մարդիկ սառաւի մը թեւէն բըռնած զայն վեր հանել կաշխատէին, մինչդեռ նա սրտակոտոր կըլլար հողը գրկելով եւ զինքն ողջ ողջ թողել կը սահանջէր. նա կուլար այսպէս.

Ո՞վ է այն կուգայ, արընչաղախ շապիկով,
 Արընչաղախ շապիկով,
 Թուխ թուխ աչքերով,
 Թուխ թուխ ընքուերով,
 Զինարի էրկէն պաժով :

Արեւուն մատաղ, նա իմ խորոտիկ վարդն է
 նա իմ խորոտիկ վարդն է,
 Կարմիր է հագեր,
 Կապոյ է կապեր,
 Թագուոր է եղեր :

Բայց հէր Խանալը ի սիրտն է, պրինտար է եղեր.
 Պրինտար է եղեր,
 Սար դու վէրէս շուռ տէպիր.
 Ա՛րեւ շուտով խաւարիր. . .
 Երկինք դու գլխուս վիւր. . .

Հայ հաւար հասաւ, հանչ Ռզիօն կուգայ,
 Փէտէ դանկով ձեզ էլ կը մարթայ,

Ձեզ էլ կը մարթայ.
 Տղէյներ ելէք փախէք,
 Ձեր կանանչ արեւն աղաւթէք,
 Հայցա իմ վարդն ուր թորկէք :

Արընցողտ վարդս իմ ճտէն կախուե
 իմ ճտէն կախուե,
 իմ սրտէն բռնե,
 Կու կանչէ կասէ,
 Զիս էլ չէս տանե :

Տէհ, դուք գացէք հեռացէք, զիս վարդիս
 մօտ թորկեցէք,
 Զիս վարդիս մօտ թորկեցէք
 վարդիս կշտին թաղեցէք. .
 վարդիս հողով ծածկեցէք. . :

Տէհ, դուք գացէք հեռացէք, զիս այս հողէն
 մի բաժնէք
 Զիս այս հողէն մի բաժնէք. . :

Այս բանաստեղծ լալիան վտարանդի ժողովրդեան սրտի մումունն ու կոկիծ, վերջի մնաս բարեւն եւ ինքնաբուխ խաղերն՝ այնչափ աղեկէզ էր, որ ամենէն լերձ քարը կը փխրէր, թող թէ մարդու սիրտը, թող թէ Հայ մարդու սիրտը : Խաչարուրի բաժանման վերջին վայրկեաններն աննկարագրելի են :

ՄԱՍՆ ԵՐՐՈՐԴ



ԺԴ.

ԴԷՊ Ի ՎԱՐ

Խաչաբլուրի բարձր գլխէն՝ յորմէ նոր աշխարհ
իրբեւ անտակ անդունդ կերեւնար, դէպ
ի վար կիջնար գաղթականութիւն այնպէս,
ինչպէս անօթի տղայ մը խլեա իւր մօր կաթէն,
ինչպէս զլուրէ վարդի թփէն, ինչպէս մարդ
իւր կեանքէն :

Այսպէս այն անձանօթ երկրի մթնոլորտն
որ մըժ էր, որ մութ էր եւ անարեւ, ահ ու
սարսափ կաղզէր աղատութիւն ընդգրկելու
յուսողն ճամբայ ելնող սղորմելի վտարանջեալ-
ներուն. եւ այն անդունդը ուր երկու ժամ
չարունակ կիջնային ու կիջնային, որչափ որ
միգով մառախուղով շրջապատուած, եւ միայն
բարձրագոյն սարի մը մազթափ սպլուխ
գլուխն իր բարձրանար ի վեր, բայց յանկարծ
սեւ սեւ ամպեր ամպրոպներ ալ եկան դիզ-
ուեցան այն ձորին մէջ, այնչափ որ ճանապար-
հորդք այլեւս զիրար չէին կարող տեսնել եւ

մուրրած ուլերու պէս կը մկկոյն զիրար կը փնտռէին :

Գոռումներ սկսաւ, շանթերը կը փայլատակէին եւ միայն այս փայլատականց լուսով վտարանդիք վայրկեան մը զիրար կը նշմարէին եւ դարձեալ կը մուրրէին. արդէն անձրեւի տարափէն տուզ մուզ եղեր էին: Այս առաջին ձախորդ գէպքը ամէնի վրայ սարսափահար պաշարումներ ձգեց, այնպէս որ շատեր գուշակութիւններ անելով կասէին, թէ այս նշան աղէկ նշան չէ: Պառաւանց եւ տղայոց փռնքտալն եւ օրօշկտալն էլ այս գէշ նշան կը հաստատէր:

Հետզհետէ թշուառութիւնը իւր բովանդակ արհաւիրքներով կը պաշարէր այս հալածեալները :

Այս ահագին բլուրի տակ փոքրիկ գետակ մը կար որ հեղեղատներէն յորդառատ գետ մի դարձեր էր եւ յորմէ մեր ճանապարհորդք պարտաւորած էին անցնիլ. սպասել կարելի չէր, մանաւանդ որ ջուրէն անդին քանի մը տոմիկի պէս շէնքեր կը նշմարուէր, ուստի այդ շէնքերու տակ սպաստանելու համար հարկ էր շտապել:

Շահէն անվեհեր ի քզինքը ջուր նետեց եւ ցանցառ հունով մ' անդին անցաւ. ա՛ցաւ եւ վերադարձաւ առեց զվարդգէսն Վրէն եւ Հրանուշն ջորիին վրայ կապեց, եւ Աստղիկի

ձեռքէն բռնելով ջորիին առջեւէն գացին եւ անվտանգ միւս յափն հասան. Շահէնի շուղին հետեւելով կանցունէր բազմութիւն, բայց տոսն անգամ մեռնելով ապրելով:

— Հայ հաւար, Օգնութիւն. ջուրը Նազըւն տարաւ». ձայն մ' էր Շահէնի ականջն հասաւ, Նազըւն ջրատար եղաւ. այս ջրային հերոսը առանց բոպէ մը մտածելու պինքն ջուր ձգեց, եւ շատ տապկտաց աղատելու զնազըւն, բայց նա մէկ կողմէն տարեկան մանկիկ մը շալակն կապած եւ մանաւանդ ծանր յվի լինլուն համար կապարի պէս միշտ ջրին տակ կլննար: Էւ Շահէն հազիւ անոր շալակէն կիսամուռ տղեկն աղատել կրցաւ. խոկ Նազըւն եւ իւր դեռ կեանք չի տեսած աղան կորսն գնացին: Նոյնպէս խ. դղուած էր եւ Նազըւլի էրիկը, որ իւր դորովի յանդգնութեամբ օգնութեան գլխած եւ անօգնական գետակուր եղած էր:

Այս տագնապն անցաւ թէ չէ՝ ձորի միւս կողմէն յիտուն ձիաւոր կատաղի աւազակ Բրդերը ասոնց վրայ յարձակեցան: Շահէն այնչափ միայն սրտաց «կամ ամէնքս մեռնինք կամ դամէնքն էլ մեռցնենք» եւ իրար խառնուած էին կռիւը երկու ժամ տեւեց, Բրդերէն հազիւ երեք հոգի մտապալարծ փախեր էին, միւսներ Շահէնի, Շատխու եւ Մոկաց կորիճներուն մատաղ եղան, բայց իրենցմէ չորս տղայ ոտնակոխ եղեր, երկու պառաւ

երեք հարս, աղջիկ եւ ծերունի մ' ինկեր մե-
տեր էին: Եւ կարաւան իր ճանքան շարունա-
կեց :

— Ծակէն, Ծակէն, ասաց Աստղիկն սրտաճըմ-
լիկ, այս անիծեալ երկիրն էլ կեանքէն առաջ
մահ կը դիմաւորէ մեզ, ոտք ներս կոխեցինք
թէ չէ, ամպրոպ ու շանթ, տարափ ու հեղեղ,
ահ ու մահ տեսանք, ինձ այնպէս կերեւի թէ
Աստուծոյ բարկութեան խարազան միշտ մեր
ետեւէն պիտի հալածէ մեզի, ոչ մէկ տեղ
չունչ ու դադար, կանկ ու խանք առնել չի
տար: Զրատար Նազըւն էլ գնաց, իր տղէկն
էլ ի վրէն, վերջէն կռուի մէջ մեռնողներն
այնչափ չեմ հոգար՝ որչափ Նազըւն եւ իր
տղեկը: Աղէկ Աստուածն էլ ինչ կուզէ մեզ-
նից, էլ բան մը մնաց որ չի տանք, էլ շար-
չարանք մնաց որ չի կրեցինք, վրդ ծուռ տ-
րորի պէս ինկեր ովկրանոսի վրայ՝ սեւ չիւար
կը ծփանք ու կը ծփանք, անի Ծակէն յուսա-
հատելս կուգայ:

— Մի, մի Աստղիկ, մարդ միշտ իւր վի-
ճակէն գոհ լինելու է, նեղ օրերէն աւելի նեղ
օրեր կան, Աստուած մեր մեղք արեց մեր
երես, բայց էլ՛ Աստուած է, թառիկ մը, բու-
նիկ մի պատրաստած կը լինի մեզ համար:
Աստուծոյ ըրած բաներուն մարդուս խելք չի
հասնիր, նա առաւօտեան արեւուն հետ խաւար
գիշեր էլ ստեղծեր, խնդալու հետ լաց, ամուսն

հետ ձմեռ, կենաց հետ մահ խառնած է, այս
հակառակ տարերքով կը կառավարէ զաշխարհ,
եւ մարդս իւր սահմանափակ վիճակովն
չէ կարող թափանցել անոր անհաս ան-
սահման գաղտնեաց, եւ ով որ մինչեւ վերջ
կաշխատի հասու լինիլ, անյուսութեան կը
հասնի, անոր մէջ կը՛ կղզի եւ կը կորսուի:
Մենք իրրեւ մարդ մեր գործ տեսնենք Աստ-
ուածն էլ իր գիտցածն թող անէ: Կաւք բրու-
տի գործին չի խառնուիր, զմեզ շաղխած
ժամանակ մենք չկրցինք մեր ձեւի վրայ հրա-
հանդ տալ իրեն, եւ ոչ մեր կազմակերպու-
թեան վիճակն զգացինք եւ կը յիշենք արդ,
որով գուցէ մեր նախասահմանեալ վսխճանք
գիտնայինք կամ անոր ուզըութիւնն մեր ձեռ-
քը լինէր: Մենք չգիտէնք ուստի եկանք, ուր
երթալն ինչպէս կը գիտնանք. ուրեմն Ա՛ստ-
ղիկ առ այժմ այս աւուր վրայ մտածենք, վաղն
Աստուածը կը հոգայ:

— Ծակէն, այո՛, յուսահատելու համար նախ
զԱստուած մտնալու է, Աստուած մտնալու
համար մարդու աչք ու միտք կոյր լինելու է,
որ զերկին ու երկիր որ զինքն չի տեսնէ, բայց
ինչ ընեմ միտքս միշտ գեղեցիկ յոյսերով բա-
ցի, աչքերս սարսափելի թշուառութիւններ տե-
սան: Գէթ այս խեղճութիւն ինձ միայն պա-
տահէր, այլ գուն էլ մըն ես, այլ իմ՝ վարդ-
գէս, վրէն ու Հրանուշ՝ այս անմեղ գառ-

նուկներն էլ մէջն են: Ծանկն, ասենք թէ մենք մեղաւոր ենք, մեր մեղաց պատիժը կը քաշենք, մեր կանա կլուզ ճիժ պիտերն ինչ մեղք ունին:

— Որպէս զի անոնք էլ վարժուին աշխարհիս նեղ ու անձուկ ճանապարհներուն, որ վերջ կարենան ընթանալ, պատասխանեց Ծանկն:

— Եթէ միայն թշուառութեան համար կը ծնինք, ինչո՞ւ կը ծնինք: Ծանկն, այս ինչ տեսակ շնորհ է:

— Աստղիկ, դուն էլ ինչ բաներ կը խօսիս, այս նեղ ժամերու մէջ շատ մեղքի տակ կը մտնես, գեաը մտնող մարդ պէտք է սպիտի. այս աշխարհ գալէն վերջ ամէն բան քաշել պէտք է: Աստղիկ, Աստուած տայ վերջերնիս քարի լինի, ասոնք շուտով կը մոռնանք: Ես առաջ Աստուած, յետոյ Վաղենակին ասաւինած եմ:

— Իմ ցաւն էլ այդ է, Ծանկն, վերջերնիս բարին լինի կասես, ես կը վախնամ առաջինէն գէշ լինի: Դու գիտես թէ մեր ապագային վրայ ինչո՞ւ այսչափ կը կասկածիմ: Թող որ Վանայ քաղքէն ոտքերնիս դուրս ձգած օրէն, ձախ ահանջս կը կծայ ու կը կծայ տէլ չում մկայ, էջօ կը կծայ, աջ աչքիս վերի կոպն՝ խօ այս երկու օր է կը խաղայ Փորձով գիտեմ որ ասոնք շատ գէշ նշան են. անիս Աստուած, ինչ

փորձանք կար՝ վեր իմ դիտուս դար, քեզ եւ իմ ճիտքս ազատ մնայիք:

— Թէ քեզ հազար անգամ ասեր եմ, աչքի խաղ, ականջի կծոց սուտ փուտ բաներ են, խելք դուրս մարդ այդպէս բաներու չի հաւատար:

— Հապա իջաբարձրի երազիս ինչ կասես, այնտեղ կունք մը միտիեցի, ոչ բարով միտիէի, լեղապատտու եղայ, բայց չուզեցի քեզ բան մ' ասել տղոց առաջ, եւ հիմայ կամաց կամաց երազս կեղնէ: Անտես անձանաչ երկիր մը գնացեր ենք, այդ երկրի լեռ դաշտը երկար ու չոր խոտերով ծածկուած է. կրակ մ' էր ինկաւ մէջ չոր խոտերաց, հա հանչ մը չորս բոլորը կը պաշարէ, եւ քիչ մնաց մենք էլ չոր խոտերաց հետ վառուինք, հանչ կրակն զմեզ առաւ, ու երկնքէն անձրեւ մ' էր չուաց, կրակն մարեց, բայց ինչ օգուտ մեր չորս կողմը ծով դարձաւ: Զուր գլարդդէսն տարաւ, դու ինկար անոր ետեւէն ու չկրցիր ազատել նա սկաւ ու կտրաւ: Ահ է մ' ալ տեսնամ բարձր սարերաց ետեւէն ահագին մեծութեամբ արծիւներ թռան եկան, զքեզ ու մեզիկ իրենց սուր կտուցներով ու ճանկերով պիտի գզնէին, մէկ մ' էլ տեսնանք քո հին բարեկամն, Վաղենակ է ինչ է, հասաւ, ձեռքեր ոսկի նշաններ ունէր, քո վիզը կախեց անոնք, արծիւներն այս որ տեսան ետ փախան ու մենք ազատ-

ուեցանք: Բայց ինչպէս եղաւ չգիտեմ, քո ճախն կախուած ոսկի նշաններն կրակ եղան, ան, աչքերս խաւարէր, դքեղ մնձրեցին: Որչափ ձայն ունիմ կը պօռամ, վաղենակի հոգ չէ, անչարժ անհոգ կու խնդայ, դառնամ մեզ հետ եկող գեղացիներուն հայ հաւար, կու կանչեմ, թայ հօ. անոնք ալ անտար խազար արծիւներու մէջ պատառ պատառ եղած են: Մինակ մնացի Հրանուշիս եւ վրէնիս հետ, արծիւները տեխ մեզկու դան. կու փախչինք ոտքերնիս յառաջ չերթար, կը պօռանք ձայներնիս դուրս չեներ..... եւ արթնցայ զահլաքիւշտ, սակայն քեզի բան մը չըսի:

Շահէն, Շահէն, այս երազէն շատ կը վախնամ, ճիշտ տաս տարի առաջ տեսած երազիս կը նմանի, անոր վրայ էր որ զիս յափշտակեցին Քրդերն, եւ դու զիս սպատեցիր՝ երբ գետ նետած էի զինքս»:

Արդէն Շահէնի վրայ ալ մի եւ նոյն գէշ տպաւորութիւն կընէին այս գէպքերը, բայց կը ջանար թաքուն պահել իւր սրտի սլալալութիւնք, ուստի սիրտ տալով Աստղկան կը շարունակէին իրենց ընթացք դէպի այն շէնքերը որ յուսոյ աստղերու պէս կերեւային ի հեռուստ:

Եւ որովհետեւ Շահէն մի քանի կատան ընկերներով ամենէն առաջ կերթար, յանկարծ — «Ո՛վ էք» — սպառնական ձայն մը

կասեցուց զինքն, եւ հրացանաւոր վիթխարի մարդ մը դիմացն ելաւ:

Շահէն առանց սլալալութեան հրացանն ուղղեց դէպի անծանօթն:

— Հրացանդ վա՛ր ձգիր, պօռաց կատաղարար արջազգեստ մարդը՝ եթէ ոչ այս բուսկիս ամենողորմած Ձարին մատաղ կերթաս, եւ հետզհետէ մի եւ նոյն տեսակ դազանային մարդիկ դուրս ելան դարի ետեւէն, եւ Շահէնի խմբի չորս կողմը շապկեցին:

Կատաններն, որ մի քանի Ռուսերէն բառ կը հասկնային, եկան խօսքի մէջ մտան եւ Շահէնին խմացուցին որ զգոյշ կենայ, եւ թէ այն մարդիք սահմանազուր թափախանող կազախներ էին, ոչ թէ աւազակ:

Կազախները՝ Շահէնի ետեւէն մեծ բազմութիւն մը տեսնելով թէպէտ հասկցան թէ անոնք հալածեալ գաղթականներ էին, բայց առանց իրենց դաժան դիմաց փոփոխութիւն մը տալու՝ իրրեւ յանդէտս՝ հարցուցին Շահէնին:

- Ո՛վ է այս բազմութեան գլխաւորը:
- Ես եմ, պատասխանեց Շահէնն:
- Անցազիր ունիք:
- Ու ինք թէ ոչ հարցնելու ժամանակ չէ, կազախեմ թոյլ տաք որ ձեր շէնքերու տակ հանդչին այս տառապեալները որ ճանապարհէն ու անձրեւէն ստատիկ հոգնած են:

— Այդ անկարելի է, պէտք է հարցաքննել զձեզ, եթէ դուն անոնց պատասխանատու ես, հրամէ մեր առջեւ ինկիր, երթանք մեր մեծաւորին տեղեկութիւններ տուր :

Շահէն պարտաւորեցաւ կաղախներէն չըրջապատեալ՝ անոնց բնակարան երթալ :

Օտարականը պահականոցի նախասենեակը մտաւ թէ չէ՝ զիւրոններ հրաման ըրին որ գլխարկը վար առնէ, Շահէն այս հրամանի վրայ ապշելով գտակը վար առաւ՝ կարծելով թէ եկեղեցի կը տանեն զինքն, բայց երբ ներս մտաւ, արդարեւ ա՛ ճանաչ սուրբի մը պատկեր տեսաւ, որոյ աջ կողմ նստած էր զօրապետի հանդերձով Ռուս մարդ մը, նայնպէս շնորհիւ Հայ մը, մինն պահապանապետ եւ միւսն անոր թարգմանն էր :

— Ի՛նչ ազգէ է այդ մարդ, հարցուց Ռուսըն արհամարհոտ սառնութեամբ՝ թարգմանին ուղղելով իւր խօսքը, եւ սա կրկնելով ասաց :

— Ո՛վ էք դուք, ինչ է ձեր անունը, անցազիր ունիք :

— Ծառայ եմ աղա՛, Շահէն է իմ անուն, Հայ ենք, անցազիր չունինք :

— Առանց անցազրի ինչպէս ճանապարհ ելած էք, ինչ գիտեմ, գո՛ղ էք թէ մարդասպան :

— Ո՛չ գող ենք, ո՛չ մարդասպան, այլ թըշ-

ուսու ողորմելի Հայեր, որ մարդասպաններն անորկներէն հալածուելով՝ փախստական կուգանք ձեր հզօր տէրութեան պաշտպանութիւնն խնդրելու :

— Մեր Տէրութեան զե՛ն կը հրամայէ անցազիր չունեցող որ եւ է մարդ չընդունիլ իւր հողին մէջ :

— Սակայն ես միայն չեմ, հարիւրաւոր մարդիկ կան իմ ետեւէս, ամենքն ալ իրենց յոյս ու ապաւէն դրած են քրիստոնեայ թագաւորին վրայ, սուր թուրէ, ջրէ, կրակէ անցնելով՝ կուգան օգտաւթեան շունչ մը առնելու, ուստի յանուն ձեր ողորմած թագաւորին եւ ներսէս կաթողիկոսին, կաղաչեմ որ մեզ չի չարչարէք, եւ ժամ առաջ մեզ առաջնորդէք ուր որ պէտք է :

Պաշտօնեայի երես նենգաւոր ծաղր մի եկաւ, եւ ասոց թարգմանին :

— Այո՛, այո՛, պէտք է ամէն Հայ ասոնց հետեւի, բայց արդեօք զատնք վախցնելով բան մը չէնք կարող քաշել :

— Չեմ կարծեր, Տէր, պատասխանեց թարգմանն, ամէնքն ալ խեղճ ու կրակ փախստական մարդիկ են, որ պլիկ մը չի գտնուիր վերանին, հիմայ ինչ որ պէտք է ընել՝ այն մտածենք :

— Ի՛նչ պէտք է ընենք, քանի մը կաղախ կառնես, իրենց հետ երեսան կերթաս, իմ

տեղեկագիրը Նահանգապետին կը յանձնեսս նոյնպէս եւ այս մարդիկ եւ շուտով կը վերադառնաս, եթէ ճանապարհին բան մը կըրցար փրցնել՝ այն ալ քո ճարալիութեանդ կը թողում :

Զօրապետը շուտով տեղեկագիր մի պատրաստեց, թարգմանին հետ դուրս ելաւ, եւ այն դազթականաց մեծ բազմութիւն տեսնելով՝ ուսերը յազթանակաւ մը թօթուեց :

Պահ մը վերջ թարգմանի եւ կազախներու առաջնորդութեամբն բազմութիւնը ճանապարհ ելաւ :



Ժ Ե .

Ն Ո Ր Ա Շ Ե Ս Բ Հ

Առաջաբլուրի պահականոցի Հայ թարգմանն Շահէնի հետ Երեւանու կողմէս՝ նահանգապետի ապարանք մտան : Նահանգապետը զինւորական բարձր ու խրոխտ քրքիջով մ' իւր սենեակը կը թողագնէր : Թարգմանն արձանական ակնածութեամբ ներքին սենեակը մտաւ, եւ յանձնարարական տեղեկագիրն նորին գերազանցութեան մատուցանելով դուրս ելաւ :

— Փառք Նորին ամենաողորմած եւ ամենազօր կայսերական վեհափառութեան, Հայաստանի խորերէն դարձեալ փետրաթափ վիրաւոր ճնճղուկներ երամովին կու գան մեծազօր արծւոյն թեւերու տակ ծուարուելու : Եւ ինչո՞ւ այսչափ ուշ, ինչո՞ւ փետուրներ թափելէն վերջ այս ազգը ուշաբերի : Ինչո՞ւ օր առաջ հոգւով եւ մարմնով չի միանայ այս տիեզերական իշխանութեան հետ : Քանի որ երեսի տեղ ունի, քանի որ ակամայ չէ պարտաւորուած այդ վախճանին, վասն զի այս միջոցէն զատ՝ Հայն այլ եւս կենաց յոյս չունի : Բայց ինչո՞ւ այսչափ տառապանքներէն վերջ համուզւի թէ Ռուսները Հայոց ազգի նախախնամական պաշտպաններն են, սոսոց նահանգապետն տիրական վստահութեամբ եւ հպարտ ձայնով մը :

— Իրաւունք ունի Նորին գերազանցութիւն, բացարձակ ճշմարտութիւն են ձեր իւրաքանչիւր բառերը, պատասխանեց առընթեր նըստող պաշտօնական մարդը, բայց միթէ չէք լսել Տէր, թէ Հայի վերջին խելք ինձ լինէր, ասում են թուրքերը :

— Հա՛, հա՛, հա՛, դարձեալ բարձր քրքիջներ արձակեց Նահանգապետը եւ սոսոց, սակայն չեմ կարող ուրանալ թէ այս հիւնարներն որի չնորհքն են :

— Շնորհակալ եմ, ճշմարիտ խօսելով մի

այդպէս խօսք սպասում էի ձեր բերնից. ես էլի իմ պարտք կատարել եմ ուրիշ ոչինչ, երախտագիտութիւն չեմ պահանջում, միայն աշխատութեանս արժէք ճանաչել բաւական է, այդ է իմ վարձք եւ քաջալերութիւն:

— Չէ, չէ, ձեր Տաճկաստանի ճանապարհորդութիւնը մեծ ծառայութիւն մի արաց մեծագոր կայսերութեան, դուն գիտես որ ամենէն փոքրիկ ծառայութիւն, Նորին կայսերական ողորմածութեան ուշադրութենէն չեն վրկալրո՞ւ Մեր տէրութիւն յառաջ վարող զԸԼխաւոր միջոցներէն մինն ալ արժանաւորաց վարձատրութիւնն է: Չեր գործունէութեան եւ կատարեալ հատարմութեան մեծ փորձը արդէն Պարսից եւ Տաճկաց մեծ սլատերազմներուն ցոյց տուիք, ոչ միայն իբրեւ քաջ մարդ, այլ քաջութենէն աւելի ձեր խորագիտութիւն մեծ կշիռ ունի մեր աչքին: Իրաւ այս մասին ես կը նախանձիմ, վասն զի ոչ միայն ճարտար խորագէտ ես, այլ երբեմն ալ քիչ մը խորամանկ. մեր Ռուսացս անունը ելեր է, բայց Հայեր շատ աւելի վարպետութեամբ կատարում են այդ դերը, ասաց Նահանգապետն ընտանեկան կատակով մը:

— Տէր, անձնանուիրութիւն խորամանկութիւն կը թարգմանիք, պատասխանեց չեմբէի Հայը, անոր բարձրաձայն քրքինջներուն հանդարտ ժպիտներ փոխարինելով:

Թէ ո՞վ էր այս Հայ Ձինովիկը. սա Ռուսի ներքին պաշտօնեաներէն մինն էր, Նահանգապետին, Նորին կայսերական բարձրութեան Կովկասու փոխարքային, եւ գթած ու ողորմած Չարին աչի Լոյս՝ Իշխան Կոտուալ-Մելիքովն էր. այս այն մարդն էր, որ տարիներ առաջ Ռահվանի Լջեւանի վտանգէն Շահէնն ազատեց զինքն, եւ որ յայնժամ Վաղինակ անուն կը կրէր. Վաղինակն քիչ ժամանակուան մէջ շատ բարձրացած էր, վասն զի կառավարութեան Հայոց ազգի ներքին նպատակներու գործածութեան գլխաւոր միջնորդն եղած էր, եւ իրեն ձեռաց տակն ունէր գեղացի, աշխուական, քահանայ, վարդապետ, եպիսկոպոս գործակատար պաշտօնեաներ, որք իւրաքանչիւր դասի վրայ կը հսկէին, այնպէս, ինչպէս որ Վաղինակ-Կոտուան կը տնօրինէր:

— Երկու հարիւր նոր եկամուտ, նոր զոհ եկած է, Աստուած ընդունելի ընէ, Աստուած իմ բարեկամ Ներսէսի սրտի խոցերը բժշկէ, ասաց Նահանգապետ վրժխնդրութեան շեշտով, բայց տեսնա՞ք ինչ տեսակ մարդիկ են ասոնք, կարծեմ իրենց գլխաւորն դուրս հըրամանի կըստաս, ներս կանչենք, այնպէս չէ, իմ սիրելի Կոտուալ:

— Ի չպէս որ բարեհաճում է Նորին գերազանցութիւն:

Նահանգապետը զանգակը զարկաւ, եւ սպասաւորն ներս մտաւ :

— Դուրս սրահը, Տաճկաստանցի մարդ մը կայ :

— Այո՞ տէր :

— Ներս կանչիր :

Շահէն ներս մտաւ : Նահանգապետն հրաման արաց ոչ զոք չընդունիլ իւր ներկայութեան, եւ սպասաւորը դուրս ելաւ :

Շահէնի վրայ յուսոյ եւ երկիւզի խորին տպաւորութիւն կանխին ապարանից եւ ընդունելութեան սենեկի շքեղ դահլաւորակները, մասնաւորապէս այն փառահեղ պատկերը որ սոյն սենեկի ամենէն մեծ զարդն էր, դիւթական անմեկնելի ներդործութիւն մը կընէր իւր վրայ, կարծես թէ այն պատկերին կը ներկայանար, անոր հետ սլիտի խօսէր, եւ Նահանգապետէն եւ անոր մօտ նստող մարդէն առաւել՝ պատկերէն կակնածէր :

Արդէն այս նստատակաւ ամէն տեղ դըրուած է այն անշունչ կենդանի պատկերը, որպէս զի ամենայն մարդ տեսնայ ու սոսկայ Նորին վեհափառութենէն, որպէսզի ամենայն ոք համոզուի թէ Նորին վեհափառութիւնն ամենայն տեղիս է, զամենայն կը տեսնէ, եւ կը հսկէ ամենեցունց վրայ :

Նահանգապետը իւր ընկերոջ հետ կը խօսակցէր, եւ յօնից ներքեւէն կը դիտէր զՇահէն :

Իսկ Շահէն՝ որչափ կը ջանար կառավարչին նայիլ՝ բայց աչքերն ակամայ ընդ միշտ պատկերին վրայ կը սեւեռէին, զի եւ պատկերն էլ միշտ իրեն կը նայէր եւ մաքնխտական զօրութեամբ իր սիրտը կը յափշտակէր : Շահէն այս մոզական յափշտակութեան մէջ ընկղմած ժամանակ, կառավարիչն իւր խօսքեր լրացնելով՝ դարձաւ Ռուսերէն ասաց.

— Հարցուր թէ ո՞ւր տեղացի է այդ մարդը :

— Ո՞ւր տեղացի էք, կրկնեց Հայը :

— Վանցի եմ, պատասխանեց Շահէն :

— Վանայ ո՞ր դաւառէն էք :

— Շատիցի եմ, իսկ ինձ հետ եկողները՝ զանազան դաւառներէ են :

— Ամբողջ քանի հոգի էք :

— Մօտ երկու հարիւր հոգի, մեծ մասը Շատիբու դաւառէն, իսկ միւսները Մոկաց, Ողմայ, Խիզնու, Գաւարչու երկիրներէն են :

— Այժմ ո՞ւր են ատոնք :

— Դուրս, ապարանքի հրապարակին մէջ, պատասխանեց Շահէն :

— Լաւ, լաւ, սրահ մը դուրս կացէք, ըսաւ Մեյլիքովը :

Եւ Շահէն դուրս ելաւ :

— Մէկ մ' այս մարդիկ աչքէ անցունենք», ասաց Նահանգապետը, եւ կոտտաւ-Վաղենակի թեւը մտնելով, հրապարակին վրայ նսյող սենեակը քաշուեցան, եւ Նահանգապետն ո-

ղորմելի ամբոխը տեսածին պէս, որպէս թէ
զգացուելով՝ ասաց.

— Վախ, վախ, գթութեան եւ պաշտպա-
նութեան արժանի ժողովուրդ, սիրտս կտրա-
տուում է:

— Բայց, տէր իշխան, կը գիտէ՞ք թէ ինչ
հասակաւոր ժիր ծերունիք, ինչ կտրիճ երկ-
տասարդներ, ինչ գեղեցիկ կիներ ու աղջկը-
տանք կան իրանց մէջ:

— Սակայն որչափ ողորմելի եւ թշուառ են.
կարծես թէ վերջին շունչ մնացեր է, դարձ-
եալ այս ազգի պաշարումներ ու մոլորութիւն-
ներն հոգիս գիշատում են, մի մեռած հայրե-
նիքի, մի հինգած փտտած ազգայնութեան
եւ մի մոլորեալ եկեղեցւոյ պոչէն պինտ պինտ
բռներ կերթան եւ դիմում են դէպի անդուն-
դը, աչք չունին որ տեսնեն, ականջ չունին որ
ազատիչներու ձայն լսեն. պէտք է գլորին ընդ
հուպ եւ անհետանան, եւ մենք մեղաց տակ
պէտք է մտնանք. պատասխանատու պիտի
մնանք Աստուծոյ որ Արեւելից բոլոր Գրիս-
տոնէութեան ապահովութիւնը, պահպանու-
թիւնը մեզմէ կը պահանջէ:

Ինչպէս ձեր նախնիք Պարսից կուսալարիչտ-
ներու հետ միշտ սրտով կապուեցան, եւ Յու-
նաց Գրիստոնէից բարեկամութիւնն մերժեցին
եւ տուժեցին. նոյնպէս արդի Հայերը ճիշտ
իրենց նախնեաց յիմարութեանց ժառանգորդ

եղան, ամէն բան իրենց անհեռատեսութեամբ
կորսնցուցին. ազգ մի որ երբէք ժամանակէն
եւ պարագաներէն օգտիլ չգիտեր: Մահմե-
տական իշխանութեանց տակ ապրիլ նախա-
դաս կը համարին, քան մեծազօր կայսերու-
թեան երկրին մէջ հանգիստ ու ճոխ ապրիլ:

Բարեկամս, չի վերաւորիս իմ վերաւորիչ
խօսքերէն. Հայեր զարմանալի մարդիկ են,
հարստահարութեանց մէջ իրենց ապահովու-
թիւն են փնտռում, եւ փառաց եւ հանգըս-
տութեան մէջ վտանգ են տեսնում: Եւ ցա-
ւալին այն է որ ներսէս կաթողիկոսն էլ զոր
այնչափ սիրում էինք իր իմաստութեան եւ
հեռատեսութեան համար, այն էլ մոլորուե-
ցաւ այս կորուսեալներու ետեւէն: Հարկաւ
պէտք է սթափին, պէտք է զղջան, բայց ինչ
օգուտ երբ ամէնքն էլ այս ողորմելի ամբո-
խի վիճակին հասնին. երբ մեռնելու մօտենան
յայնժամ բժիշկ պիտի կանչեն, եւ ո՞վ կուգայ
այնուհետեւ:

Ողորմելի ազգ, տակաւին այնպէս երազ-
ներ տեսնում է թէ առանց Ռուսկան մեծ ազ-
գին եւ անոր եկեղեցւոյն հետ միանալու,
փրկութեան յոյս կայ:

Այնպէս կարծում է Հայն թէ Ռուսները նախ-
նի Յոյներ լինին, եւ թուրքերն Պարսիկ, որչափ
անհամեմատ տարբերութիւն այս երկու իշ-
խանութեանց եւ ժամանակի պահանջմանց մէջ:

Գիտես, Կոստաւ, ես ճերմակ Ռոսայ վերաբերելով ազատասէր եմ. ազգութիւն, հայրենիք եւ կրօնքի նշանակութիւն այնչափ աչքիս չերեւիր, որչափ անձանց փրկութիւն. Հայն խելօք լինի, փոխանակ իւր տառտակ ազգանուան, մեռած հայրենեաց եւ ազատ եկեղեցոյ վրայ սարձենալու, որ փորը չեն կշտացներ, կը մոռնայ զանոնք իբրեւ մարդկային անոտի պաշարումներ եւ զօրաւորի պաշտպանութեան տակ մտնել, ուտել խմել հանգիստ կեանք անցունել կընտրէ. աշխարհի մէջ խելօք մարդիկ այս ընթացք բռնելու են, փոխանակ ունայն ու սին անուամբ բեռնաւորուելու, չարչարուելու :

Եւ գիտես այս թշուառ ժողովուրդը սրչափ յուզեց իմ սիրտս. ինձ այս խօսքերն ասել տուող այս ամբօխի ողորմելի վիճակն է :

— Իրաւունք ունի ձեր գերազանցութիւն, բայց գիտէք երբ մի մարդ իւր ամէն հարստութիւնն չապլուրթեամբ վատնում է, մնացեալ մի քանի չնչին բաներուն ամէն բան սկըսում է զոհել, եւ այս պարագայում կարելի չէ զինքն մեղադրել, վասն զի այլ եւս ինքզինքն կորսնցուցած կը լինի :

Իսկ այն մասին թէ Հայք առաւել Տաճկայ կուզեն ծառայել քան թէ Ռոսայ՝ Քրիստոնէից, վտահոլութեամբ կասեմ, որ այդ յիմար քաղաքականութեան հետեւող Հայերը համ-

րով են այս տառապեալ ազգին մէջ, եւ անոնք էլ հետզհետէ հալւում ու կորչում են տիեզերական կայսերութեան առաջ, ինչպէս մի մոմեղէն գնտակ արեւու կրակէ սկաւառակում : Այս խմբի սարագլուխն ձեր հաւատարիմ Ներսէս կաթողիկոսն է այժմ : Այն Ներսէսը, որ այժմ պալատէն օրէնք եւ կայսերական կոստիւմ մատքին վրայ փաթըթած, այս ու այն վառում բորբոքում է, եւ Տաճկաստանի պարզամիտ Հայերը, կարծելով թէ իրաւ կրակ կայ, էջմիածին բռնկած է սրտում սղաւում են :

— Գիտեմ, Կոստաւ, գիտեմ, բայց ախոսս վախնում եմ թէ Ներսէսը իւր ձգած կրակին մէջ ձգուի ձենձերի, եւ մենք շատ պիտի ցաւինք իր մուրբութեանց վրայ, որ անշուշտ իր ծերութեան զառանցանց հետեւանքն են :

Խեղճ մարդ, եթէ իմանայ այս տարուան գաղթականներու բազմութիւնն, մարդու փորի ցաւն այնչափ պիտի բռնէ որ կաթուածաձար լինի, սակայն ախոսս մարդ է, տակաւին սէտք է այդ ծերուկը :

Ախոսս է Ներսէսը, ոչ ոք չէ կարող ուրանալ անոր մեծ մարդ լինելը, եւ այն մեծամեծ ծառայութիւնները զորս անձնանուիրութեամբ կատարեց, սակայն անոր վերջի ընթացքը երբէք առաջնայն հետ չի համաձայնիր, ամէն բան մտցնել տուաւ մեզ, իր եկե-

ղեցւոյն բացարձակ անկախութիւն պահանջում է. Հայ անուան շուքէն անցնել թող չի տար, չգիտեմ ինչ երեւակայական խոստացեալ իշխանութիւն մի պահանջում է. մեծազոր իշխանութեան մէջ իշխանութիւն երազել, սրչափ յիմար բան. միթէ բաւական չէ ամենազոր կայսեր հովանին, այս հովանեաց բաղդաւորելէն դատ, այլ եւս առանձին եկեղեցի, ազգութիւն, իշխանութիւն մտածել խելօքութիւն է, քեզ հարցանում եմ: Հայոց ազգ կաթողիկոս կուզէ, ահա իրենց համար ծայրագոյն կաթողիկոս վեհափառ Չարն է. իշխան կուզեն, ահա իրենց համար տիեզերական կայսր մը:

Բայց կարելի է Ծերուկի այն անհուն վրէժխնդրութեամբ լի խօսքն մոռնալ, մի օր գիտեմ ինչ ասէ աղէկ այդ Ներսէսը. «Ստրականութիւն իմ ազգը պէտք է փրկէ... եթէ դուք Ռսներդ կրկնամկրտութիւն վերցնէք այնուհետեւ ես պէտք է ընդունիմ ու գործադրեմ այդ մոլեռանդութիւնը, որպէ՛ զիս Հայոց եւ Ռսաց մէջ յաւիտեանս մի մեծ վիհ մնայ...»: Միթէ կարելի է այս խօսք մոռնալ, միթէ կարելի է Ներսէսի հետ հաշտ ապրիլ... բայց ինչ ընենք տակաւին պարտաւորուած ենք նրա ջրի հետ դնալ, մինչեւ Արեւելեան մեծ խնդրոց կարգադրութիւնն, որուն մէջ Ներսէսի օգնութեան պէտք ունինք:

— Ի՛նչ, ինչ անենք, ծերութիւն զառանցանքներ բերում է մարդու վրայ, թէպէտ ես էլ ծեր եմ, եւ երբեմն Ներսէսի հետ շահատակ ընկեր էջմիածնայ ազատութեան, բայց միթէ զառանցանք մի տեսնում էք իմ խօսքերուս եւ դործոցս մէջ, միթէ քս էլ այդ հին ընկերոջս պէս սիսեռ պատն ի վեր դցում եմ:

— Հեռի ձեզմէ, ձեզի պէս խելահաս Հայոց հաւատարիմ ծառայութիւնն է, որ Հայոց ազգ արժանի կը լինի նորին ամենողորմած կայսեր շնորհաց եւ խնամոց. ինչ եւ է, թող Հայոց ապերախտութիւն, մենք մեր ձեռքէն եկած բարերարութիւնն շարունակենք, երթանք տեսնենք ինչ պէտք է անել, այս մարդոց բնակութեան տեղ որոշելէն առաջ՝ իրենց ապրուստ հոգալու է. կարելի է անօթի են խեղձեր, տարակոյս չկայ որ փող էլ չունին հաց գնելու. եւ շուտով նորին կայսերական բարձրութեան փոխարքային պէտք է գրել, թէ Հայկական նոր գաղթականութիւն մի կայ, մեր զետեղելու հրաման կանէ, թէպէտ գիտեմ նորին բարձրութեան որոշումը այն է Հայերը կողկասու միւս կողմ տեղաւորել, իսկ ասոնց համար նոր Արմաւրայ մօտեր պէտք է առաջարկեմ, թող երթան Չարքազներու երկիրը ժառանգեն, ուր արդէն զնացեր են իրենց հայրենակիցները:

— Ինչպէս որ կը հաճի նորին դերագան-

ցութիւն, միշտ այն բարի եւ օգտակար է :
Եւ Նահանգապետը՝ Կոստաւ-Վաղենակի
թեւը մտնելով ընդունելութեան սենեակ դա-
ցին, եւ ներս կանչել տուին զՇահէն :

— Ձեր անունը ինչ է, հարցուց Կոստաւ-
Մելիքով :

— Շահէն :

— Շահէն, Շատախցի, այս մարդու անունը
եւ կերպարանն իսկ ինձ ծանօթ կերեւի, ա-
սաց Վաղենակն իւրովի :

— Ի՞նչ է ձեր գեղի անունը :

— Խոսի, պատասխանեց Շահէն :

Եւ իշխանը խիստ սիրալիր դէմքով հրաման
արաց անոր որ նստի :

— Հրամեցէք, նստեցէք Շահէն :

— Տէր իմ, համարձակութիւն չունիմ, ես
գուհիկ շինական մարդ եմ, վրաս գլուխս էլ
ինձ պէս անյարմար եւ անարժան է այս
թաւչեայ թիկնաթոռներուն :

Նահանգապետը խնդրեց Մելիքովին, որ օ-
տարականին հետ ընկերանալով անոր լաւ
հագուստ գնէ, եւ իրեն հետ ամբողջ օտա-
րականերու պէտքերը հոգայ, տեղ եւ կերա-
կուր տալ հրամայէ :

Մակայն Մելիքովն Նահանգապետի այս խօս-
քերն երբէք չի կրցաւ լսել, զի այնպէս մտա-
խոհութեան մէջ ընկզմած՝ արձանի պէս Շա-
հէնին կը դիտէր, որ իշխանը ստիպուեցաւ

երկրորդել իւր խօսքը, եւ սա փոխանակ
պատասխանելու, վեր թռաւ տեղէն եւ օ-
տարականի շինքն փաթըթուեցաւ, որպէս
թէ իւր մեռած եղբայրն գտած լինէր :

— Դու, դու նոյն իսկ, դու ես այն Շահէն,
իմ կեանքիս տէր, կասէր Կոստաւ-Վաղենակ
եւ սլուչ սլուչ կը սլաղնէր Նորա ճակատը :

Նահանգապետը այս տեսարանի վրայ ապ-
շեցաւ. անմեկնելի երեւոյթ մ'էր այն :

Իսկ Շահէն, բողբոլին այլայլած այս մեծ
մարդու համակրանաց վրայ, հազիւ համար-
ձակեցաւ այսչափ ասել :

— Կաղաչեմ, սվէք դուք, որ զիս կու ճանչ-
նաք, եւ արժանիքէս աւելի ցոյցեր կընէք :

— Տօ, աղէկ նայիր, դեռ զիս չի ճանչցար,
Վաղենակն մուցար, մուցար Ռահիմը :

— Վաղենակ, այո, նոյն ինքն Վաղենակն է :

Եւ Շահէն առանց զինքն Նահանգապետի
ներկայութեան եւ դահլիճի մէջ կարծելու,
նոյնպէս փաթըթուեցաւ անոր վիզն ի վեր :

Դարձաւ Վաղենակն առ Նահանգապետն
եւ ասաց .

— Նորին գերազանցութիւն անշուշտ կը
զարմանայ այս տարօրինակ երեւոյթին վրայ,
սակայն գիտէք, սվ է այս օտարականը.
Շատախցի գիւղական մարդ արդարեւ, բայց
իմ կեանքն ազատող, բայց հանձարաւոր մարդ,
միանգամայն քաջ զօրապետի մը արժանի

յատկութիւններ կրող, Ա. յժմէն կերաչխա-
ւորեմ Նորին գերազանցութեան առաջ, որ
օր մի այս մարդ Շահէն, վասն ամենամեծ
փառաց կայսեր՝ զարմանալի ծառայութիւն-
ներ պիտի անէ, երբ ձեր շնորհիւ Նորին կայ-
սերական բարձրութեան փոխարքային ներ-
կայանայ :

— Նստէք, կշտիս նստէք, իմ պատուական
հիւր, ըսաւ Նահանգապետ խանդաղատական
ցոյցերով, դուք ամէն համակրութեան ար-
ժանի մի անձ էք եղել :

— Շատ շնորհակալ եմ, տէր, ձեր անարգա-
մեծար համակրութենէն, եւ չգիտեմ ինչպէս
կրնամ բացատրել, ձեր մեծաշուք ներկայու-
թեան երջանիկ տպաւորութիւն, որ այժմէն
ղիս երախտապարտ կառնէ անձնազոհ լինե-
լու միշտ թէ ձեր գերազանցութեան եւ թէ
ամենաողորմած կայսեր, որուն համար մեռ-
նիլ՝ այսուհետեւ ապրիլ է ինձ :

— Բայց եթէ կարելի է, նստելէն առաջ
ձեր ամենախոնարհ ծառային հրաման տայիք,
երթայի ընտանեացս եւ բոլոր զաղթական
ընկերացս ձեր համակրութեան աւետեաց
լուրն հաղորդելու :

Նահանգապետի եւ Շահէնի խօսակցութիւ-
նը թարգմանողն Վաղենակն էր :

— Շատ լաւ, շատ լաւ, ինչպէս որ կը կա-
մենաք, ասաց Նահանգապետը՝ Ուրեմն, պա-

րոն կոստաւ, Շահէնին եւ իրեն հետ եղող-
ներու պէտքերը կարգադրէ այնպէս, ինչպէս
Երեւանու Նահանգապետը, իսկ ես՝ այս բո-
ւլէիս՝ ամէն բան պիտի գրեմ Նորին բարձ-
րութեան, եւ կարճ ժամանակի մէջ քո ազա-
տարարն, ազնուականութեան պատիւ, առատ
ամսական եւ այլ շնորհք յանուն շնորհաբաշխ
մեծագոր կայսեր պիտի ընդունի, որով գիտ-
նայ թէ Նորին վեհափառութեան հովանեաց
տակն ասպատանողն որչափ երջանիկ լինում
է :

Պարոն կոստաւ, կրկին խնդրում եմ, որ
մասնաւորապէս մեծ հոգ տանիս Շահէնի ըն-
տանեաց բարեկեցութեան :

Կոստաւ-Վաղենակը խորին յարգանք յայտ-
նելով Նահանգապետին, եւ կայսեր պատկե-
րին առաջ ծնրադրելով, դուրս ելաւ Շահէնի
հետ :

Իսկ Շահէն՝ իսպառ զմայլած եւ յափշտակ-
ուած այս անակնկալ մարդասիրութեանց եւ
շնորհաց վրայ՝ կուզէր նոյն բոլորին մա-
տաղ դնալ Ռուսաց մարդասէր ազգի ամե-
նավերջին Մուժիկին, ուր մնաց Նահանգա-
պետին եւ վասն ամենամեծ փառաց ողոր-
մած գթած կայսեր . . . :



Ժ. 2.

ՇԱՀէՆՆ ՅԷՋՄԻԱԾԻՆ

Արդէն վաղենակը Նահանգապետի հրամանաց համաձայն գաղթականութեան ամէն պէտքեր լիուրի կատարած էր: Իսկ Շահէն, Աստղիկն, Վարդգէս, Վրէն եւ Հրանուշն առեր իւր տուն տարեր էր:

Անցեր էր քանի մ' օր եւ տակաւին փոխարքայէն լուր մը չի հաղորդեց Նահանգապետն, ուստի օր մը Շահէն աղաչեր էր իշխան վաղենակին որ եթէ կը հաճի հրաման տայ երթալ Եջմիածին յուրտ, եւ վեհափառ Ներսէս սրբազանի աջն համբուրէ: Վաղենակն թէեւ սիրով ընդունած էր Շահէնի այս առաջարկութիւն, բայց իր ներքին հաշտոյն չէր գար՝ որ նա առանձին Ներսէսին հետ տեսակցի, ուստի ինքն ալ Շահէնի հետ առանձին կառքերով առօք փառօք Եջմիածին գնացին:

Կոստաւ-Վաղենակ-Մելիքովը ոտք Եջմիածին կրխեց թէ չէ, վանքն իրար անցաւ: Միաբաններն դեռ նոր սեղանատունէն ելած՝ Ղազարապատի մէջ լճի եզերքը եւ անտառի շուքերու տակ, սյնպէս կը սիգաճեմէին, կը շորորային ինչպէս սիրամարդներ, մանաւանդ պճնազարդ, կարմրաթուշ ու տկուած փոր

եպիսկոպոս սրբազաններ, դեղին ու սեռաթէ երկար համրիչներ չխշխկացնելով՝ առակ չառակ դէս ու դէն կերթային ու կուղային-

Սինօղի անդամ քանի մը սրբազաններ վաղենակի գալուստը լսելով՝ փութացին եկան սիրալիր ցոյցերով ընդունել վինքն, իսկ ոմանք սաստիկ զգուհելով իրենց խուցերը քաշուեցան, որպէս զի անոր երեսն չի տեսնեն, եւ ակամայ խօսիլ պարտաւորին հետ, վասն զի այս մարդն իրենց համար շատ վտանգաւոր անձ մի ճանչցուած էր: Վաղենակն իւր ընկերին հետ տաճարը մտաւ աղօթելու, եւ քիչ մը վերջ դուրս ելաւ. վեհարանի բակէն անցած ժամանակ մի փառահեղ ալիսառն արքեպիսկոպոս, որ իւր հասակին հակառակ պճնած էր, թեւեր բանալով խանդաղատանօք դիմաւորեց ասոնց:

— Օ՛, բարով, հազար բարով, իմ ամենասիրելի, իմ ամենազնիւ բարեկամ, ախրը որ հովեր ձեզ էստեղ զցեցին, աղա՛ Մելիքով, ախրը էսքան մեզ մոռնալ կըլլի, ասաց սրբազան, ու փաթաթուելով անոր ճակատը համբուրեց:

— Մէկ տուր պաշ անեմ քո սուրբ աջը, սրբազան. Աստուած քո ամենաթանկ կեանք Հայոց ազգի փառաց բաշխի, միշտ իրաւունք սրբազանիս է, բայց էլի ես էլ մի քիչ գանդատելու բաներ ունիմ:

— Ինչի էտպէս խօսում էք, միթէ ես դան-

գատելու պատճառ տուեկ եմ ձեր ամենազնիւ
յարգութեան:

— Ինչ շատ անցուկ մոռցուկ կամենում էք
անել, Անցեալ շարաթ երեւան կիջնաք ու
չէք յիշում թէ մի բարեկամ ունիմ, մէկ մը
Մելիքովին չէք բարեհաճում այցելութիւն ա-
նել:

— Թէ որ մինակ էնտոր համար մեղաւոր
եմ, ասաց սրբազան, դու ասա, Աստուած
թողութիւն տայ. ես յատուկ յատուկ հարցրի
ձեր մեծութեան մասին, տղէրք ինձ ասացին,
«Հէնց աղա Մելիքով Թիֆլիս Նորին բարձրու-
թեան փոխարքային գնացել է մասնաւոր դոր-
ծով»:

— Ճշմարիտ է, բայց ես էլի շուտով վերա-
դարձել էի:

— Ինչ որ է, անցած ըլլի. էն որ տեղ ա-
պաշտարանք քաշելիս, էլ չենք մեղանչում մեր
սրբազան պարտաւորութեան դէմ. դուն էն
ասա ինչ նոր լուր կայ Նորին բարձրութեանէն.
արդեօք յաջողեցանք հասկացնել թէ Ներսէսը
.....:

Խօսք բերան մնաց սրբազանին, մօտ էր
գաղտնիք մը թուցներ, առանց ուշաբերելու
այն անձանօթ խորհրդաւոր մարդը՝ որ Մե-
լիքովի կտրին կայնած էր արձանի պէս, ուս-
տի շուտ մ' ախնարկութեամբ հասկացուց
թէ այդ օտարականը ով կարող է լինել, եւ

Մելիքովը փոխանակ լռելեայն պատասխանե-
լու ասաց.

— Այ, ներողութիւն Սրբազան տէր, ձեր
կարօտմոռցրուց ինձ ծանօթացնել ձեր բարձր
սրբազնութեան Տաճկաստանցի մի պատուա-
կան Հայ մարդ, որ մեր ամէն վստահութեան
արժանի է. աղա Շահէն, իմ վաղածանօթ
սիրելի բարեկամն՝ պատիւ եմ համարում ներ-
կայացնել ձեզ. ինքն շատ ազնիւ խելացի
ու կտրիճ մարդ է, մանաւանդ թէ վերին աս-
տիճան խորհրդապահ:

— Աստուած արեւն օրհնի, պատիւ համա-
րում եմ ձեր մեծութեան միջնորդութեամբ
ծանօթանալ աղա Շահէնին հետ:

— Եւ ես ձեր սրբազնութեան ծանօթա-
նալուս համար մեծ բաղդաւորութիւն եւ փառք
եւ շնորհ համարում եմ ինձ:

— Աղա Մելիքով, ոտքի վրայ մնացինք,
հրամեցէք երթանք մեր խուցը, կարծեմ յօ-
ժարում էք մէկ դաւաթ թէյ խմել, ասաց
Սրբազան քնքուշ ու կալուղ ձայնով:

— Ինչպէս որ կամենում է ձեր բարձր սըր-
բազնութիւն, պատասխանեց վաղենակը:

Եւ երեքն ի միասին խուցը գնացին:

Արքեպիսկոպոսի սենեակը թէպէտ հնաչն
եւ քիչ մը խոնաւ էր, բայց քաղաքացի հա-
րուստի մը ճոխութեամբ ու ճաշակովի կա-
հաւորուած. սրտաքին խցիկին մէջ մին մտու-

քով միւսն անմուրուս՝ երկու սարկաւաղներ՝ բարեւ բռնած զինւորական հլութեամբ ոտքի վրայ կեցեր էին :

— Է՛, իմ պատուական հիւրեր, ինչ կամենում էք որ հրամայեմ ձեզ :

— Ձեր բարձր սրբազնութեան ներկայութենէն աւելի ինչ քաղցր ու անուշ բան կուլլի աշխարհում, ասաց Շահէն :

— Էտպէս բան կըլլի. այ տղայ, սամաւարն տա՞ք է :

— Միշտ պատրաստ՝ ձեր հրամանին ենք սպասում, ըսին սարկաւաղներն :

— Ազն Մելիքով, հէնց գիտենաս, ես շայ առանց ուսի իսկի չեմ կարող բերանս առնել :

— Ճշմարիտ ասելով, ում շատ սիրում չեմ, բայց էլի միշտ ձեզ համաձայնելու պատուովն ուզում եմ բազդաւորուիլ :

Եւ սարկաւաղն իրարու վրայ արծաթեայ ափսեով եւ ոսկէզօծ սկաւառակներով թէյ բերաւ :

— Մէկ հատ էլ, մէկ հատ էլ հրամայե՛ք :

— Ճշմարիտ, շատ պատուական եփել է սարկաւաղը, չայն խօսմ ասես չի գտնուած չայ է, բայց փորս արազումէ խմելուց, էլ չեմ ուզում, շնորհակալ եմ :

— Ազն Մելիքով, ես էա չայն, Հնդկաստանի վիճակաւորին ձեռօք բերել տուի, մի քանի տուփ յուղարկեցի Պետերբուրգ մեր բարեկամ իշխաններին :

— Անցեալ օր Նորին կայսերական բարձրութիւն Փոխարքայն էլ յիշեց, երբ ի միասին թէյ խմելու երջանկութիւն ունեցայ, ասաց ինձ, Կոստաւ այս թէյ, իմ բարեկամ արքեպիսկոպոսն յուղարկել է էջմիածնից :

— Փոխարքային մի այսպէս չնչին նուէր յիշելն չէր արժէլ. նոյն տեսակէն ամենէն լաւ տուփ մի ձեր մեծութեան համար պահել եմ մասունքի պէս, յուսամ թէ բարեհաճում էք իմ փոքրիկ նուէրն ընդունելու շնորհ տնել :

— Ծառայ եմ, Տէր Սրբազան, շատ շատ շնորհակալ եմ. Այն չէ սրբազան Հայր, վանքըն ինչ կայ չիկայ. անցեալ օր լսեցի թէ էլի մի անբաւականութիւն ծագել է Սինօղի եւ Վեհափառի մէջ, մասնաւորապէս ձեր բարձր սրբազնութեան հետ :

— Էլ մ'ասեր, քար ըլլի կը ճաթի, ինչ որ մենք քաջում ենք էս ծեր մարդու ձեռնից, ճշմարիտն պէտք է ասել, էլ անտանելի եղել է, էջմիածնայ միաբանութիւն պողպատ լինի՝ էլ չէ կարող դիմանալ. Աստուծոյ օր մեզի կրակի մէջ տաքացնում եւ կռանով թափում է. շուարել մնացեր ենք, պրծնելու մէկ ճար չկայ. նորա որ մէկ կտրած կապածն պատմեմ, խօսմ դու մեզից շատ շոտ լսում ես նրա արածները :

Ոչ բարով երեք օր առաջ երկու Ռուս պաշ-

տօնեայ եկեւ էին Պետերբուրկից, ես զիրենք չէի ճանաչել, բայց Մ. նախարարից յանձնարարական թուղթ ունէին առ ինձ ուղեալ, որ պէտք եղած ընդունելութիւն անեմ էջմիածնայ մէջ, եւ դիւրութիւն տամ իրենց Մասիս լեռը տեսնելու համար:

Այս մարդիկ, որոց անունը իմ բարեկամս չէր յայտնել ինձ, կարելի է շատ մեծ մարդ լինէին, ինչ եւ է գործը էնտոր համար չէ. ուղեցին Հայոց Կաթողիկոսն տեսնել, նոյնպէս եւ վանքի հնութիւններն աչքէ անցունել: Մարդ յուղարկեցի իմացնելու թէ երկու Ռուսի մեծ պաշտօնեայ եկել, ձեր վեհափառութեան ներկայանալ ցանկանում են:

Ժամանակ չունիմ պատասխանեց նա: Ինչ պէտք է անել, ես անձամբ գնացի հրաման խնդրելու, նա մի քանի Երեւանցի վարպետների եւ մի Տաճկաստանցի կռօի հետ նստել խօսում խնդում հանաք է անում: Ասում եմ «Վեհափառ տէր, Պետերբուրկից երկու Ռուս ճանապարհորդ եկել են, կերելի մեծ պաշտօնեայ են, փափաքում են Ձեր վեհափառութեան ներկայանալ, եւ էջմիածնայ դանձն ու հնութիւնները տեսնել. այս մարդոց լաւ ընդունելութիւն անել պատիւ է բերում վանքին: »

— «Ձեւ ուղում, չեւ ուղում, էտոնց երեկոց կշտացել եմ, գանձատան շվաքիցն ան-

դամ պէտք չէ անց կենան,» ասաց բարկութեամբ եւ էլի իր հանաքը շարունակեց կռօների հետ:

Ախրը ինչ պէտք է անել, ուրիշ ձար չկայ, հազար ամօթով օտարականներն ճամբու դրինք:

Մեր անրաւականութեան պատճառն միայն էս չէ: Երէկ մի մեծ հրաշք պատահեց. վեհափառ Սինօզն իջաւ, մի կալմակալ էր փըրթաւ. էլի գործը Բեօկոն-բեօկ յանդիմանութենից սկսեց, եւ երբ ես էլ բրօկուրօրի կարծեաց համաձայն դտնուեցայ, Ներսէսն. էնպէս գէշ կերպով բերան բացեց վրէս էնպէս անտանելի յանդիմանութիւններ արաց, որ հեռի ձեր սուրբ երեսից՝ շուն ուտէր չէր մարսել, այնչտով որ Բրօկուրօրն պարտաւորեցաւ յանուն ամենաողորմած Կայսեր սպառնալ իրան:

Բայց միթէ երկնցում է նա, ծանծողած ծերը, մահ միշտ աչքն առած՝ տրձակ համարձակ եւ անխնայ աջ ու ձախ յարձակում է անվախ. Սինօզ չէ, Բրօկուրօր չէ, կայսր անդամ աչքին չէրեւիր:

— Ներողութիւն, սրբողան, անհամաձայնութեան բուն նիւթն ինչ էր:

— Ինչ պէտք է լինի, մի վիճակաւորի ընտրութեան կարգադրութիւն կամենում էր անել՝ Հակառակ Պալատի Կայսերական օրինաց. Բրօկուրօրը՝ միշտ հաւատարիմ իւր պաշտօնին՝

խոյն յիշեց թէ, «վեհափառ տէր, Նորին մեծազօր կայսեր ներկայութեան օրինազանց գտնուում էք, ահա նա իմ անարժանութեան միջոցաւ հսկում է Ձեր վրայ եւ համար պահանջում է: Հայոց կաթողիկոսը Պալատէնէն դուրս ոչինչ չէ կարող գործել»: Այս բովէին տեսնելու էր Ներսէսն, կրակ կտրաւ, առաւ ու քայլեց:

Ուրիշ բան պէտք չէ, սղա Մելիքով, այս մարդ Պալատէնի բարեկարգ իշօրինաց կրակովն պիտի երի վերջ: Վասն զի Պալատէնի տնուն լսելիս, ողջ անձը ցնցում է, ջրէրուն դիպչում, կարծես թէ էս սուրբ կանոնադիրը տակառներով վառօղ լինէր էջմիածնայ տաճարի եւ վեհարանի տակ թաղուած, որ մի օր փանկելիս երկնից երես դցէր զՆերսէս, վանքն ու Հայոց ազգը:

— Սրբազան հայր, գիտեմ, գիտեմ ամէն բան, բայց ինչ անենք, պէտք է կարճ ժամանակ մի եւս քաշենք, կայսերական աշխարհավարութիւնն էնպէս պահանջում է Ներսէսի ջրի հետ երթալ, շատ գնաց, քիչ մնաց. շատ ցաւում եմ որ Նա վերջ վերջ Հայոց անտէր ազգը Նորին կայսերական վեհափառութեան աչքէն հանելու պատճառ լինի: Ինչ ասես, օճու մահն երբ դայ՝ ճամբի վրէն պառկում է:

— Բայց մենք պէտք է աշխատինք, որ բան է նուեղ չի հասնի...

— Սրդէն մեր յոյսը միայն ձեր սրբազնութեան վրայ է, սակայն զգուշութիւն...:

Եւ այնուհետեւ ասոնք սկսան մէկ ժամու չափ Ռուսերէն խօսիլ, զոր Շահէն ի զուր մտիկ կանէր հետաքրքրութեամբ:

Շահէն արդէն առաջի խօսքերուն լուռ ու ու մունջ խելամուտ կը լինէր, մանաւանդ շատ կը զարմանար երբեմն վաղենակ, իսկ արդ իշխան Մելիքով-Կոստաւի վրայ, որ ութ տաս տարուան մէջ ոչ միայն վիճակի անհուն փոփոխութիւն կրած էր, այլ թէ իր խօսքերն ու համոզումները իսպառ փոխուած էին: Երբեմն Ներսէսի մեծ համբաւոյն համաձայն մեծ ջատագովն էր վաղենակն, իսկ այժմ անոր հակառակ է:

« Է՛հ, ինչ կարող է լինել կասէր իւրովի, միթէ-Ներսէս կաթողիկոսն էլ մարդ չէ, չէ կարող սխալիլ, չէ կարելի փոխուիլ: Սրդարեւ վաղենակն շատ խելօք շատ մեծ մարդ է. սրջափ կակնածին իրմէ, տէր Աստուած, սրջափ շնորհակալ եմ քեզմէ, զիս այս մեծ մարդուն խնամոց յանձնելուդ համար: Այո՛, այո՛, պէտք է աշխատիմ, իրեն համակրութեան արժանի ընթացք մի բռնել, իր խօսքէն ու ակնարկէն ալ ու ահեակ չի շեղիլ: Բայց, Տէր Աստուած, այս ինչ տեսակ վանք է, այս ինչ ճոխ վարդապետ ու եպիսկոպոսներ են, ինեղճ Աղթամարաց եպիսկոպոսներ, ասոնց փոքրա-

ւորներու չափն էլ չի կանս) Այսպէս մտածմանց մէջ ընկղմած էր Շահէն, երբ եպսիկոսպոսն ու վաղենակը իրենց Ռուսերէն խօսքերն վերջացնելու վրայ էին:

— Շահէն, ինչպէս կերեւի քեզ Ռուսերէն լեզուն, լաւ կարո՞ղ եմ խօսիլ, ասաց վաղենակը ծիծաղերես:

— Ռուսերէն լեզուէն համ չեմ առներ, բայց դուք լաւ չի խօսէք ո՞վ խօսէ:

— Սակայն չես գիտեր որչափ փախուէ, որչափ անուշ է Ռուսերէն լեզուն, Հայերէնին չի նմանիր, անոր համար Ռուսերէն գիտցող Հայ ո՞ր կրէք հայերէն չուզեր խօսիլ, վաղ մէկ էլ որ՝ դուն էլ սովորիս տեսնում ես անոր քաղցրութիւն, վախնամ էլ Հայերէն չի կամենաս խօսիլ:

— Իրաւունք ունիք, կերեւի Ռուսերէն լաւ լեզու է, բայց Ռուսի համար. Հայու համար միշտ Հայերէն լաւ է:

Այս խօսքերը մեր սրբազանի ականջին աղէկ չի դալուն, խօսքը կտրեց ասելով.

— Կարծեմ, աղա Մելիքով, եթէ մինչեւ երեկոյ էլ կենանք, չի պիտի ասէք մեր փորերն քաղցած է. միթէ իմ վրայ այսչափ իրաւունք չունիք, մենք սեղանէն ելանք, կարծում ենք թէ ամէնքն էլ կուշտ պէտք է բլին: Հարկաւ քաղքէն ելաք, եւ չայէն զատ ոչինչ բան կերած լինելու չէք. աղէրք թող շոտ մի փոք-

րիկ սեղան պատրաստեն, արդեօք կը հաճիք իմ պատուական հիւրերս:

— Չէք գիտենում թէ վանքի հացը շատ քաղցր է լինում, քեզ խաբենք՝ զՍատուած ինչպէս խաբենք, մի պատառ հաց լինի կուլ գնում է:

Եւ սարկաւազներ քանի մը վայրկեանէն սեղանիկ մը պատրաստեցին, խոզենիի բուտ խորոված, երեշիկը, սպուխտ, չոր եւ թաց սեր եւ կարագ մէջտեղ բերին:

— Տղա, էս չոր բաներ մէնակ կուլ չեն երթալ, գինի բերէք, ինչ գինիէն աւելի կախորժիք իմ պատուական հիւրեր, Շամբայն ուզում էք, Պոռտոն թէ հէնց մեր կախէթին, Աղա Մելիքով, գիտես որ ես երթալով ծերանում եմ, եւ առանց այս գինիներուն չեմ կարող ապրիլ, սոցանից միշտ պատրաստ պահում եմ մօտս ձեզ պէս պատուական հիւրերուն հրամցնելու համար:

— Մեր մամերն ասում են թէ, հիւրը տանաիրօջ գործին չէ խառնում, էլի աւելի լաւ կը լինէր էտ թանկ գինիները աւելի թանկ հիւրերու համար պահել:

— Ախր ինչի իմ յարգանքներս արհամարհում էք, միթէ ձեզմէ աւելի սիրելի եւ յարգելի մարդ ունիմ, սրուակներ շատ են ասաց սրբազան. եւ սկսաւ Շամբայնի դաւաթներ շոտ շոտ պարպուիլ Մեծազօր կայսեր եւ իւր

ընտանեաց եւ այլոց կենաց :

— Աղա Շահէն, ոչ Շամբայն խոնում ես, ոչ էլ խօսում ես, հանրս ես ինչ ես, ասաց սրբազան :

— Դեռ երախայ եմ, դաս սերտում եմ, ինչպէս կարող եմ համարձակիլ ձեր խօսակցութեան մասնակցելու, Շամբայն խօսմասես, ոչ անուն գիտեմ ոչ ինքը . պատասխանեց Շահէն :

— Պէտք է գիտենաս ասոնք, պատասխանեց Վաղենակ . լաւ ասացիր թէ՛ դաս սերտում եմ, առ այժմ՝ մտիկ անել աւելի օգտակար է քեզ համար՝ քան թէ խօսիլ :

Ճաշ լրանալէն վերջ՝ սրբազանը սարկաւազն վեհափառին յուղարկեց ասելու թէ՛ իշխան Մելիքովն եկել ներկայանալ յանկանում է նորին օծութեան :

Եւ շատ չանցաւ Վաղենակ եւ Շահէն վեհարան դնացին :

ԺԷ.

Վ. Ե. Հ. Ա. Բ. Ա. Ն.

Վաղենակ-Մելիքովն կեղծաւոր յարգանաց եւ համակրութեան ամբողջ ցոյցերովն վե-

հափառի աջն առաւ, եւ Շահէն իւր առաջնորդին հետեւեցաւ :

Չգիտեմ ինչ պատճառներով ներսէս կաթողիկոսը՝ խիստ փոտը այլայլութիւն մը կը կրէր իւր դէմքին վրայ, եւ զոր ճնշել յեղաշրջել կը ջանար, բայց ըստ որում միշտ անյողդողդէ եւ անվեհեր մարդ չէր ուզեր մինչեւ վերջ իւր սրտի յուզման դիմադրել :

— Հրամայեցք նստեցէք, աղա՛ Մէլիքով, Աստուած բարին անէ, ինչ լուր կայ, ասաց վեհափառն փոտը դէմքով, եւ խորին ակնարկով մը զայն եւ իւր նորեկ ընկերն գիտելէն վերջ յարեց, ինչպէս եղաւ ձեր չի սիրած մարդը դարձեալ տեսնել կամեցաք :

— Վեհափառ տէր, ձեր ամենայնօրին ծառային ազատութիւն շնորհէք որ ասեմ թէ՛ իմ չսիրած մարդիքը ձեր վեհափառութեան թըշնամիներն են միայն, իսկ ես ընդհակառակն ամէն ըսպէում Ձեր սուրբ երեսն տեսնելու երջանկութիւնն պտրում եմ, ես որ Ձեր բարօրութեան եւ անդորրութեան աշխատել եմ, որչափ ձեռքէս եկել է :

Իսկ այս անգամ մի նոր իրաւունք ունիմ նորին օծութեան աջն համբուրելու արժանի լինել . եկել եմ Ձեզի աւետիս տալու թէ՛ նորէն Տաճկաստանի ամենէն պատուական ազգայիններէն գաղթականութիւն մի եկան, որոց գլխաւորը Ձեր վեհափառութեան ներկայա-

ցնելու պատիւն ունիմ :

Եւ Շահէն ոտքի վրայ ելնելով Վեհափառի աջն առաւ կրկին :

— Ահա Ձեր սրբադնութեան աջն համբուրողն՝ ուսեալ, ազգասէր քաջ եւ խելացի մարդ է, կը յուսամ թէ Նորին օծութեան շնորհիւ շուտով յառաջ պիտի երթայ :

— Անշուշտ, Վեհափառ տէր, ինչպէս ամէն Ռուսահայ նոյնպէս եւ Ձեր վեհափառութիւն շատ ուրախ պէտք է լինի մեր ամենասիրելի եղբարց այս նոր գաղթականութեան վերայ :

Եւ Ներսէս բուռն յուզմունք մը կրեց, երեսի գոյն շրջեցաւ. իսկ Մեղիքովը խիստ խոր եւ անզգայի ակնարկներով կը դիտէր Ներսի դիմաց մէն մի երեւոյթը. եւ ինչպէս իւր բնական սովորութիւնն էր, միշտ կը ջանար մարդու մը ներքին համոզումներ հասկանալու համար, անոր սիրտն վրդովող խօսքեր անել :

— Այո, ձեզի պէս հայեր ուրախ լինում են Տաճկաստանցի Հայոց գաղթականութեան վրայ, միթէ ես կարող եմ ուրանալ եւ իմ մեղք, ոչ ապագէն ես էլ երբեմն ուրախ լինում էի էդ բանի վրայ :

— Եւ միթէ այժմ ուրախ չէք լինում Վեհափառ տէր, երբ Ձեր աչքով տեսնում էք, որ մեր տառապեալ եղբայրները սուր թուրի բերնէն աղատուած Նորին ամենաողորմած

98

կայսեր պաշտպանութեան դիմում են, եւ Նորին կայսերական փառաւորութեան մասնաւոր խնամքով հոգացոււմ են. Այս բառերն արտասանած ժամանակ Վաղենակ ցոյց կուտար Վեհարանի ճակատ կախուած կայսեր պատկերը. յետոյ աւելի զուսպ եւ զգաստ յարգանօք շարունակեց. — Այս պատկերին՝ մեր երկրաւոր նախախնամութեան մեր արեան մինչեւ վերջին կաթիլն պարտական ենք. այնպէս չէ, Վեհափառ տէր :

Կաթողիկոսն լուռ կեցաւ, եւ խօսք վտխել ուզելով դարձաւ դէպի Շահէն եւ առաց.

- Զաւակս, ինչ է անունդ :
- Շահէն է, ծառայ եմ :
- Շահէն զանակս, ամբողջ քանի հոգի էք :
- Մօտ երկու հարիւր, Վեհափառ տէր :
- Ուր տեղացի են գաղթականները :
- Վանայ դաւառներէն :
- Ի՞նչ պատճառաւ ձեր հայրենիքը թող տուիք օտարին եւ օտարութեան մէջ եկաք :
- Պատճառ բռնութիւն եւ հարստահարութիւն է :

— Տէր Աստուած, էա երկիր դայլու երկիր է ինչ է, ամէնքը միեւնոյն պատճառն յառաջ բերում էք. է, դուք էլ մարդ չէք, ձեռք ոտք չունիք զձեզ պաշտպանելու :

— Ի՛նչպէս ինքզինք կարող ենք պաշտպանել, երբ մեր ձեռք ոտք կապկապեր թշնամ-

ւոյն ձեռք յանձներ են. թագաւորը հեռու է մեղնից, իւր արդարութիւն մինչեւ մեր կողմ հասնի ստորին անիրաւ պաշտօնէից ձեռքով անիրաւութիւն կը դառնայ. ուստի ամէն բնական պաշտպանութենէն զուրկ՝ մեր վարուցանք մեր տուն ու տեղ, մեր ընտանեկան պատիւն, կեանքն ու հաւատք ապականութեան մատնուած՝ ալ ճար մի չգտանք, հալածական եկանք Ձեր վեհափառութեան ոտքն իյնալու, որ միմիայն պաշտպան ապաւէն եւ Հայր էք Հայոց որք ազգին:

— Ուրեմն ձեր հողն ու ջուր, ձեր եկեղեցին ու գերեզմանները բարձրովին բարբարոսաց ձեռք թողած էք, այնպէս չէ՞:

— Այո՛, ամէն բան, վեհափառ տէր, ամէն բան վրայ տուինք, եւ եթէ միայն մենք լինէինք, ո՞վ գիտէ որչափ այլեւայլ երկրէ գաղթականներ կան, կամ պիտի գան եւ կամ ճամբան են, իսկ անոնք որ անդէն չեն կրնար շարժիլ՝ հոգով սրտով արդէն գաղթած են այս փրկութեան երկիրն, ուր Ձեր վեհափառութիւն եւ ամենաողորմած կայսր մը կը տիրէ:

— Փրկութեան երկիրն, ուր որ ներսէսն է եւ Ռուսաց կայսրը, այդ չէն անունը ո՞վ գրաւ այս աւեր երկրին վրայ, միթէ ներսէսի անունը քարոզեց ձեզ, միթէ ներսէսը փրկուած է...:

Եւ յանկարծ ուշաբերելով ասաց:

— Ա՛յ տղայ, պէտք էր քիչ մ' էլ զիմանալ. ձեր համբերութիւն շատ կարճ է եղել, բայց ելի յանցանք իմ անուան է որ էգպէս սխալ քարոզ է տուել ձեզ, որ անհամբերութեան պարտաւորեցրել է ձեզ: Ձեր քաջածնեղութիւն ժամանակաւոր էր: Գուք մերձաւոր ապագայում մեծամեծ փոփոխութիւն պէտք է կրէիք, ձեր աշխարհը միեւնոյն չէր մնալ միշտ, բարեկարգուում էր օր մը, եւ դուք հանդիստ ձեր դաշտի ցորեն հնձելիս, ձեր օրուան հացը պէտք էր ուտէիք: Ի՛նչ ասեմ, ձեր բերնի հացը ձգէր ստուերի ետեւն էք վազում ու կորչում:

Ասենք թէ դուք այս բաներն չէք հասկանում, Աղթամարայ կաթողիկոսն ինչքի օգնութիւն չի անել ձեզ:

— Ա՛խ, վեհափառ տէր, մեր Հոգեւոր տէրն էլ միեւնոյն փորձանքէն ազատ չէ: Անոր օգնութիւն այն է միայն, որ տարին մի անգամ մեղի պէս ռամիկ վարդապետ մը ժողովարար կը յուղարկէ եւ Քրդերու թողածներն էլ ինքն կառնէ հոգեբաժին, կողոպուտ, պաղի անուններով:

Եւ թախծութիւն սեւ մուսլի պէս ներսէս կաթողիկոսի դէմք պատեց եւ խորին խօլմանց մէջ ընկզմեցաւ:

— Ի՛նչ կայ, վեհափառ տէր, ներս մտած վայրկեանէս միշտ այլայլութիւն մի տեսնում

եմ Ձեր վեհափառութեան վրայ, միթէ անհանդատութիւն մի ունիք, յիշում եմ անցեալ օր Նորին գերազանցութիւն՝ նահանգապետը պատմեց թէ իրիթ ունեցել էք, ի հարկէ անցած լինելու է:

— Այո՛, աղա Մելիքով, միեւնոյն խիթն է, որ այժմ էլ նեղացնում է զիս, մտատանջութիւն էլ գրդուում է զայն:

— Ինչ մտատանջութիւն կարող է ունենալ Նորին վեհափառութիւն, քանի որ կայսերական բարձրութեան երկու աչքի լյսն էք, եւ ձեր առաջարկութիւն գետին չլյնար Նորին ողորմածութեան առաջ:

— Այո՛, իմ մտատանջութիւնս, իմ խիթս, իմ ցաւս էլ այդ է, որ խեղճ ժողովուրդ այդպէս հաւատացնելու պատճառ տուի ժամանակին՝ Ներսէսն այն ժամանակ Ներսէս էր եւ կայսեր աչքի լյսն, երբ մէկ ձեռքը սուր միւս ձեռք իր կեանքն առած՝ Ռուսաց զօրքն ու զօրապետներն կառաջնորդէր, երբ խեղճ գիւղացւոց բերնէն հաց խլելով Ռուսաց անարարութեան փորը լեցնում էր: Ներսէսն այն ժամանակ Ներսէս էր, երբ քսան հազար Հայոց բանակի գլուխն անցած՝ անկերպարան յուսոյ զրահով զրահաւորուած՝ կերթար իր ձեռքով փշրել այն բարբարոսի լուծը, որ Հայու լծաւ ազգի վիզն լլղրած տրորած էր. այո՛, մեր ձեռքով փայտէ լուծը փշրեցինք երկաթէ

նոր լուծ մը կռեցինք, որ մինչեւ ոսկոր խորէր տրոյէր այս ազգի վիզը...

Եւ ջուխտակ արտասուեաց կաթիլներ փռահեղ ձերմակ մորուացն ի վայր գլորեցան...

— Շատ կը վշտակցիմ ձեզ, Վեհափառ տէր, բայց դուք միշտ ձեր տողջութիւնն խնամելու մտածելու էք, Ձեզ չի վերաբերող առարկայից հոգերն ոչ միայն խիթ, այլ շատ ծանր հետեւութիւններ կարող են ունենալ ձեր ամենապատուական անձի տողջութեան մասին:

Կաթողիկոսը միայն լռին եւ խորհրդաւոր հայեացքով մը պատասխանեց Մելիքովին նենդաւոր եւ սպառնալից խօսքերուն, եւ դառնալով առ Շահէնն ասաց:

— Շահէն, ո՞ւր են քեզ հետ եղողները:

— Այս բարերար իշխանին շնորհիւ երեւանու քաղաք Նահանգապետի խնամոց յանձնարարուած են, մինչեւ Փոխարքայն մեզի բնակութեան տեղ որոյէ:

— Աղա Մելիքովի շնորհիւ Նահանգապետի խնամոցը յանձնարարեալ: Չաւակս դուք լսած չէիք թէ Ռուսաստանի մէջ Հայոց կաթողիկոս Ներսէս մի կար. միանգամ ձեր վիճակը ձեր հօր ներկայացնելու պարտաւոր չէիք, գուցէ նա՛ Նահանգապետի չափ կը գթար ձեր վրայ եւ գուցէ աւելի ասլահով լինէր ձեր ասպագայն: Ինչ որ է, եղածն ե-

դած է. բայց այսօր վանք պէտք է կենաս, վանայ մասին տեղեկութիւններ պէտք է հարցնեմ քեզ, ինչպէս երեւում է, դու բան հասկացող տղայ ես :

— Ծառադ ալ շատ կը փախաքէր, մանաւանդ երբ Ձեր վեհափառութիւն մնալու հրաման կը շնորհէ, արդէն ես ալ շատ ցաւեր, խօսքեր ունէի. եւ Ձեր խրատին... :

Մեղքով տհաճութեան ակնարկ մը ձգեց Շահէնի վրայ եւ անոր խօսքն ընդմիջելով ասաց .

— Վեհափառ տէր, կարծեմ այսօր անսլառ-ձառ Փոխարքայէն լըւր պէտք է դայ գաղթականութեան տեղ որոշելու . եւ անոնց խօսք հասկացողն ու կառավարն միայն այս մարդն է, չեմ կարող ասել թէ այս գիշերը վանք մնալ կարելի է :

— Հայոց կաթողիկոսն միթէ մէկ մարդու վրայն էլ իրաւունք չունի, Շահէն պէտք է էս գիշեր վանքը մնայ. Բայց Փոխարքային ինչ պէս տեղեկադրեց Նահանգապետն, ո՞ւր պիտի ընակին ասոնք, այս բան դուն գիտես, աղա՛ Մեղքով :

— Գիտցածս նոր Արմաւրայ չընականեր պէտք է երթան այժմ կառավարութիւնն նորեկ գաղթականաց տեղ այն կողմերը որոշած է. Արդէն ուրիշ Հայ գաղթականներ էլ այն տեղ գնացել են :

— Հեռի, հեռի կողիսսէն անդին, օտար հողի եւ ջրի վրայ, յորմէ Մասսայ գագաթն անգամ չերեւիր, ո՞ւր մնաց որ իմ ձայն պիտի կարողանան լսել, ասաց իւրովի վշտահար ծերունին: Բայց արդեօք հնար չի կայ զիրենք նրեւանու կամ Սիւնեաց նահանգներում զետեղել . էհ, այս մարդու ճիրանն իյնալէն վերջ միթէ ազատուելու հնար կայ... :

Մի եւ նոյն վայրկեանին Բրօկուրօր ներս մտաւ եւ աղա Մեղքովի ականջն ի վար փըսփըսաց եւ թուղթ մը յանձնեց անոր :

Վաղենակն կարգաց թուղթը, իսկոյն ոտքի վրայ ելաւ սրբազանի աջն առնելու, եւ ասաց .

— Վեհափառ տէր, ձեր ամենախոնարհ ծառաներուն հրաման տուէք որ երթան. Նահանգապետը առանձին սուրհանդակով մեզի այս րոպէիս կուգէ :

— Դուք կարող էք երթալ, բայց Շահէն թող մի քիչ վերջ գայ :

— Շատ ցաւում եմ որ անկարելի է, վասն զի Նորին գերազանցութիւն յատուկ յիշած է Շահէնի անունը, ուստի միասին վերադառնալու պարտաւորեալ ենք :

Եւ Շահէն մեքենայէս հնազանդեցաւ Մեղքովին եւ Վեհափառի աջն առնելով դուրս ելան շտապով :



ԺԸ.

ՆԵՐՍԷՍՆ ԻՐ ԵՂՃԻՆ ՀՅՑ

Գիշեր էր. ստորուն լուսնակ երկինից անհունութեան մէջ կու թաւալէր, որպէս ամենազօրին հաճոյից խաղալիք քար մ' եւ մեզ ի հիւսցումն կարգեալ, եւ աստղունք այն անհունութեան պատուհանները այնչափ պայծառ կը փայլէին ու բացխալիկ կը փրլփատային կարծես թէ մարդկային հետաքրքիր մտաց խողարկութեան վրայ կու խնդային, մարդոց փոքրիւթիւն եւ անգիտութիւնն կու ծաղրէին: Իսկ երկիրը խաւար էր, երկինից հրավառութեան տօնին անմաս, ամեն ուրեք գերեզմանական լուսիւն տիրած եւ լուսնոց աղօտ լոյսը ամենաթանձր ստուերներ ձգած էր դէս ու դէն:

Ամէն լոյսն իր ստուերն ունի, այդ ստուերի տակ թագուն անոր օգնութեամբ կը գործեն ամէն խաւարասէր մարդիկ:

Ամբողջ էջմիածնայ մէջ միայն սենեակէ մ' ի ներքս կը պլպլար, յորմէ, հետեւեալ կիցկտուր ձայները կը լսուէր:

« Հեռի... հեռի... Կովկասէն անդին... Մասսայ աչքէն անտես... կեցիր... այս դիշեր վանք կաց... ասելիքներ ունիմ քեզ... »

Ուր տանում էք զինքն... դայլեր... արջեր... ընդ դայք... առիւճներ... արծիւներ... հն... ահն... յօշատում են... պատուում են... օգնութիւն... օգնութիւն... »:

Ծերունի մը իւր անկողնոց մէջ այսպէս զարհուրած ու շնչասպառ այս հատուկտիր բառերն արտասանած ժամանակ՝ յանկարծ վեր թռաւ տեղէն: Նա կարծիկ էր հասակաւ, սպիտակ ու երկար մորուսն մինչեւ ի մէջք կը հասնէր, եւ գլխու ժծնած ծամերն նոյնպէս էրկէն ու ձերմակ կէս մ' ուսէն ի վար սիւսած ականջներէն մորուաց հետ խառնուած էին. կզակը կարճ էր եւ բերանն իսպառ ծածկուած բարդ պիսերու եւ մորուաց խառնուած քին մէջ, քիթն արծուունդն այտերն ցամաք, ուր ծերութիւն ծանր ծանր հոգերու խոփերով ակօսներ բացեր էր. աչքերն որչափ մանր էին, այլ արծւոց բիբերու չափ անսահման խորանդնին, սուր եւ բոցավառ, որոց երկար արտեւանանց եւ թարթիչներու ներքեւ սքողեալ այնպէս կը վառուէին, ինչպէս զոյգ ճրագունք ճճան ու խիտ սօսեաց մութ անտառի մէջ. իսկ իւր ընդարձակ ճակտին վրայ կը նշմարուէին անվեհերութեան միանգամայն երկիւղալից կասկածի նշաններ: Այս մարդը Աշտարակեցի Ներսէսն էր, մեծահանձար հայրենասէր կաթողիկոսն Հայոց, որ ողեսպառ անուրջի մը արհաւիրքներէն շնչարդելուած սարսափահար

վեր թռաւ անկողնիէն եւ ննջարանի երկայ-
նութեամբն երթալով գալով ինքնախօսութիւն
կանէր այսպէս .

— Ամէն գիշեր, ո՛վ, ամէն գիշեր Ներսէսի
քուն կը վրդովէ անողոքելի արդարութիւն .
Մասսայ սարը սրտիս ու խղճիս վրայ դրած
ճնշում ու ճմլում է զիս . չէ, չէ այսուհետեւ
յոյս չունիմ այդչափ մեծ բեռը խղճէս վար
առնել . Նա իմ օրհասը պէտք է փութացնէ,
նա իմ գերեզմանի կախարիչ վէմն պէտք է
լինի :

Այո, այո, ինչպէս յիշում եմ երազս, հեռու
կովկասէն անդին, Մասսայ աջքէն անտես,
քըռում են տանում պատուտում, որսորդներէ
հալածուած անմեղ թռչնոց երամներ, սեւ
արծիւներու անձողապրելի ճանկերուն մէջ
ձգում, ողորմելիները հիւանդութենէ փախ-
չում են ազատուելու յուսով, մահուան գիրկն
ինկնում են, եւ այս ամէն շարիք լինում է
իմ աչքի առջեւ :

Ո՛չ ինձ համար ատում են թէ Ներսէսը
առիւծ է, էր ոչինչ չեմ կարող անել . Բայց
ինչ անէ առիւծն անխորտակելի գառազդին
մէջ փակուած :

Ասում են ինձ համար թէ Ներսէսը Ազգի
բժիշկն է . վնայ ինձ, այո ես ազգի բժիշկն եմ .
էլի ինչի՞ չեմ զգուշանալ ինչի՞ չեմ դարմանել .
հիւանդութիւնն քանի զնում ճարակում ու

ծանրանում է, վերջապէս գիտեմ, ո՛չ շատ
հեռի, այլեւս անդարմանելի վիճակին հաս-
նում է . . . նրանք՝ վիրաւորները իմ զաւակ-
ներս են, նրանց հայրն եմ ես, ինչի՞ ուրեմն
պաղարիւն եւ անդգայ դարձած ոչինչ փրկու-
թեան միջոցներ չեմ խորհում . Ա՛հ եթէ միայն
էսքան լինէր իմ խղճահարութիւն, հապա այն
որ ոչ մտնալ եւ ոչ ուրանալ կարող եմ, իմ
ձեռքովս այս ազգի վերքերու վրայ վէրքեր
աւելացրի, իմ անուսովս ինձի ապաւինելով,
շատեր այս անել խորխորատի մէջ դիմում են .
Ո՛չ այս խորխորատը ես ինքս նշանց տուի,
եւ այժմ զղջում եմ . այո, զղջում եմ . . . միշտ
զղջում . . . սակայն Մասսայ անողք սարը իմ
խղճի վերայ երթալով ծանրանում է, եւ արթ-
նութեանս մէջ բաւական չէ, Աստուծոյ գի-
շերն էլ հալածում են զիս, գիշատում են սիրտս .
դու արիւր Ներսէս, դու արիւր, փնասդ ան-
դարմանելի է, պատասխանատու ես յաւէտ,
սլօռում կանչում են ականջիս . . .) Զայս ա-
սաց Ներսէս կաթողիկոսը եւ գնաց վճատ-
եալ եւ նուաղեալ սեփարտի ինկաւ զբասե-
ղանի թիկնաթոռէն վրայ եւ թոյլ թոյլ այն-
չափ ծուեց վիղը, որ ծնօտն կուրծքի վրայ ին-
կաւ սպահ մի մնաց անշարժ եւ յետոյ որպէս
ի քնոյ դարթուցեալ, ելաւ շարունակեց իւր
ինքնախօսութիւնն ու երթեւեկութիւն .

— Առիւծներ, արծիւներ յօշատում են այս

ազգը, իմ աչքի առջև եւ ես անոնց պահապանն եմ, պահապան անդոր եւ սխալականութայց ոչ, այնչափ անդոր չեմ, ինչի ուրեմն չեմ կարող պաշտպանել իմ փոքրիկ հօտը դայլերու յարձակումներէն. վասն զի ժամանակի սխալանքները որ իսպառ իմ վրայ վերադրում են, կապկապած են ձեռքս ու ոտքս:

Եւ միթէ ժամանակի սխալին համար այսչափ տուժ ու տուգանք պէտք է: Ես ինչ մեղաւոր եմ:

Չէ, չէ, Ներսէսն այնչափ յանցաւոր պէտք չէ լինի, այսչափ պէտք չէր դատաւարտուէի: Թողունք վարդապետութեանս ժամանակ, թող Դուկաս կաթողիկոսը իր խղճով վկայ լինի արածներուս, Յուզսէփ Արղութեան, Դանիէլ եւ Դաւիթ եպիսկոպոսներու մասին արածներուս առաջ պարզերես եմ, խղճիս վրայ ոչինչ չեմ գգալ:

Պարզ եպիսկոպոս էի, երբ տեսայ Պարսկի վայրագ առիւծի ճիրաններու տակն տուայտում է Հայ ժողովուրդը եւ շունչ փչելու վրայ է, եւ երբ տեսայ, որ մի հզօր արծիւ հիւսիսէն խոյանում էր ձերացած առիւծի գլխին, ինքնին ասացի, Ներսէս փառաց պայքարի ժամ հասել է. էսպէս առիթ պէտք չէ փախցնել, վրէժխնդրութեան ժամն եկել հասել է, կարծեցի թէ Աստուած է որ արծիւը իւր բոյնէն թռուցել առիւծի վրայ, որպէս

զի նա իւր որսը թող տայ ու փախչի:

Եղբարցս, ազգակցօցս փրկութեան նախանձով, Հայրենեաց ազատութեան կրակովն վառուած սուր առի եւ ես, եպիսկոպոս էի, բայց հաւատարիմ զօրապետի ամէն պարտաւորութիւնք կատարելու ուխտիւ եւ եռանդով գործի սկսայ, ոչինչ բանի վրայ չէի կարող մտածել, եղբարցս ազատութեան համար մեռնիլ. այս փառասիրութեան միայն դիմում էի, որ ասեն, Ներսէսն մեռաւ, այլ Հայաստան կենդանացաւ:

Եւ Աստուծոյ գառ Հայ ժողովուրդը երբ տեսաւ իւր անձնուէր Ներսէսը պահ մի խաչ վար դրած սուր շողացնում էր. այն մեռած թմրած Հայ ժողովուրդն չի յապաղեցու ինձ հետեւելու: Այն որ սուրս եւ վեղարս տեսնում էր, ինձի վազում էր. Այլեւս վեղարս Հայրենի ազատութեան դրօշակի պաշտօն կատարում էր: Քսան հինգ հազար Հայ տղամարդէք մէկ մարդու պէս ետեւէս ինկան, ամէնքն էլ արիւն աչքն առած, ո՞վ կարող էր դիմադրել մեզ. ինչ խորհուրդ կամ ինչ մտածմունք կարող էր կասեցնել այս հեղեղատը երբ Քրիստոնեայ տէրութեան համար անձնազոհ լինելու էր, մանաւանդ երբ Արարատայ աղատութեան խոստումն մեզ առաջնորդում էր:

Արարատայ ազատութեան խոստումն լսողն վազում էր, վազում էր մատաղ զնալ այն բեր-

նին որ այդպէս արդար խոստում արել էր, այլ եւս սուր ու թուր, ջուր ու կրակ արինն ու մահ որն աչքին կերեւնար : Իւրաքանչիւր Հայ մարդ խիզախում էր Ռուսաց մեծազօր կայսեր կենաց իւր կեանքը մատաղ անել, նրա մէն մէն մի զինուորի առաջ ճամբայ բանալ ինչպէս որսկանի շունը , իւր երախայի ձեռքէն հաց խլել եւ նրա սօլտաթներու բերան դնել, որպէս զի Հայն իւր հայրենիքն, Հայրենիքն եւ հաւատն, հաւատքն ու կեանք փրկէ, որպէս զի էջմիածին հարամի Պարսկէն ազատէ... :

Ինչի, ինչի ուրեմն այդ թափուած Հայկական արիւնն արընէ ծով դարձեր ամէն բոսպէսում զիս խեղդում է եւ ես չեմ կարող ձայնս դուրս հանել, չեմ կարող օգնութիւն պոռալ. ինքնիրեն ինկնող չի լար կասեն :

Եթէ Արարատայ խոստումն անհիմ եղաւ , միթէ Պարսկի ճիրաններէն չազատեցինք էջմիածին, Արարատն ու Ալեքիք . միթէ Քրիստոնեայ չէ մեր տիրող կառավարութիւն, միթէ նա մեր պաշտպան չէ, էլ ինչ ուզում ենք ինչ պահում է Հային :

Հայք ի ծագաց աշխարհի լսեցին Քրիստոնեայ տէրութեան այս նոր աշխարհակալութիւն, նրա թնդանօթի ձայնի հետ իմ համբաւն էլ ընթացաւ աննախանձ ընդ ամենայն աշխարհ, ուստի իմ անունն որ միանգամայն

Ռուսի անուն էր՝ լսողն վազեց եկաւ , չորս կողմէն դաղթականութիւն փրթաւ ու շարունակեց, եւ պէտք է շարունակէ, եւ պէտք է Մասսայ սարը խիղճս ճմէ, վասն զի Ռուսն Հայ Քրիստոնեայ է, վասն զի Ներսէսն կայսեր աչքի լոյսն է :

Բայց չէ, չէ, չեմ ուզում որ դաղթականութիւն շարունակէ, վասն զի Ներսէսն իւր հայրենասիրութեան մէջ սխալեցաւ, Ներսէսն իւր ազատութեան փորձերուն մէջ չղթայեցաւ... :

Ներսէսը կատուեցաւ. հերիք է հերիք, թող ուրիշի ոտք չանցնէ այդ անուրը զոր իմ ձեռքով կուեցի :

Ի զուր, ի զուր աշխատում եմ զիս արդարացնել, ի զուր զիս մխիթարել, խիղճս միշտ հակառակն է պնդում, միշտ անհաշտ, միշտ անողորբելի է... :

Իմ արեան աշխատութեան փոխարէն եւ վարձատրութիւն, պաշտօնի շղթայով կատկապուած կաթողիկոսութիւնն եղաւ, Ներսէս կաթողիկոս արին, որպէս զի փրկութիւնն ի դըլուս հանէ . . . որպէս զի իսպառ պատասխանատու լինի ոչ միայն իւր քաջալերութեամբն թափուած Հայոց արիւններուն, այլեւ անոնց, որ միջման կարեանի պէս իրենց տուն տեղ թողած դալիս են աստ օտարութեան, կորըստեան մէջ . . . :

Այո, Ներսէսի կաթողիկոսութեան փառքը,

Մասաց սարը իւր խղճին վրայ ծանրաբեռ-
 նեւն եղաւ, Հայոց ազատ եկեղեցւոյ ազատ
 կաթողիկոսութիւն, օտար եկեղեցւոյ օտար
 կաթողիկոսի գերիշխանութեան ենթարկիլն
 եղաւ: Ինչ անեմ կարպեցին մեղադրում էի
 չարաչար, միեւնոյն մեղօք չարչարում եմ:
 Ոչ ապաքէն այժմ Հայոց ընդհանրական կա-
 թողիկոսն եմ, ինչո՞ւ էսքան վէատում եմ, ե-
 թէ ուրիշ բան, ուրիշ միջոց չունիմ, միթէ
 Հայոց անկախ եկեղեցւոյ կաթողիկոսն չեմ,
 բաւական մեծ է եւ ընդարձակ այս իշխանու-
 թեան սահմանն: Կարող եմ այս զօրաւոր մի-
 ջոցաւ իմ խիղճս իմ վիճակս բացատրել իմ
 ազգի առջեւ, կարող եմ գիրենք ամէն վերա-
 հաս վտանգներէն զգուշացնել, ո՞վ կարող է
 արգիլել զիս իմ եկեղեցւոյս մէջ:

Էլի խիղճս, անհանդարտ, խիղճս վրդովում
 է զիս, կանչում սատասխանում է ներսէն.
 «Ազատն ներսէս իւր ազատ եկեղեցւոյն մէջ
 բանտարկուած է . . . »

« Ո՛ր, ես կալանաւոր, բանտարկեալ մի եմ,
 եկեղեցին բանտ է . . . եւ ո՞վ է սլատճառ . . . »
 Սոսաց վտալից ծերունին, եւ դարձեալ լքեալ
 եւ կթուցեալ գնաց աթոռին մէջն ինկաւ, եւ
 անմխիթար թախիծն ու տրտմութիւնն թըմ-
 րութիւն բերին եւ քնացաւ թէ չէ, մէջ քուն
 մէջ արթուն դարձեալ միեւնոյն բանդազու-
 շանքն սկսաւ:

— « Գերեզմաններէն ելած հոգիս զիշա-
 տում են . . . Ինչ կուզեն ինձմէ . . . այս դաշտի
 ոսկորներ . . . բայց ոսկոր չեն . . . օձ ու վի-
 շապ են . . . չէ չէ, իմ Հայ զինւորներս են . .
 Ինչ կայ ինչ սահանջում էք ինձանից իմ արի
 զինւորներ . . . զիս մեռցնել կուզէք . . . խնա-
 յեցէք ինձ . . . ո՞չ ես ներսէսն եմ . . . ձեր արի
 զօրապետն . . . էլի այդ ոսկորներ օձ եղան . . .
 լեարդ ու աղիքս կամենում են կրծել
 »

Մյ հասէք հասէք Եջմիածին վրա . . .
 Լուսաւորչի աջը տակ մնաց. միաբաններ
 մեռան . . . հա հասէք . . . խոստմնադիր կո-
 րաւ . . . կորաւ . . . հողերու տակն է

Հեռու, հեռու կովկասէն անդին . . . կեցիր
 կեցիր . . . դազաններ կան այն կողմ . . . քեզ
 պատառում են . . . ո՞ւր գնում ես . . . գիշեր
 իմ մօտ կաց . . . կաց, կաց, բան ունիմ ասե-
 լիք, կաց Շահէն ես ինչ ես . . . բայց Մելի-
 քովը . . . չեմ կարող զգուշացնել զինքն . . . չեմ
 կարող միտքս բանալ իրան . . . սիրտս պայ-
 թում է . . . ո՞չ ճնշում եմ . . . չունչս, չունչս . . .
 կաց կաց . . . Շահ . . . հէ . . . է . . . էն »

Եւ կը նուազէր իւր ձայն եւ անհասկանալի
 կը լինէր ողորմելի ծերունւոյն խօսքերը:

Նորէն զարթեալ ընդոստուցեալ, զիրք մը
 ձեռքն առաւ ուզեց կարդալ տագնապն ու
 այլալուծիւնն մոռնալու համար, բայց չի

կրցաւ շարունակել ուստի վերստին սկսաւ :

Հայոց կաթողիկոսն եմ, պէտք է ամէն բան աչքս առնում, պէտք է զգուշացնեմ իմ փոքրիկ հօտ այն դարաններէն, որ իր ազգութիւն լեզուն եւ եկեղեցին կլանելու համար սատրաստուած է :

Չորս հազար տարուան մէջ արեամբ եւ քրտամբ ձեռք բերած ժառանգութիւն՝ Հայ անունը, լեզուն եւ եկեղեցին էլ պէտք է կորուսանել, ամէն ազատութիւն եւ փառք կորսնցնելէն վերջ :

Մեր նախնիք Պարսից եւ Յունաց աշխարհավարութեան մէջ սուրի կրակի մէջ ինկան չարչարուեցան, այժմ մենք, որ ամէն ուժ եւ զօրութիւն կորցրել ենք դարձեալ միեւնոյն դիրքի միեւնոյն փորձութեան մատնուած չարչարուած ենք. Պարսիկն մեր կրօնին, մեր ստացուածքին, մեր կենաց թշնամի է ասացինք, հեռացանք իրմէ, եւ ինչպէս կանկին մեր նախնիք Բիւզանդական կայսերութեան կողմն հակելով, նոյնպէս մենք արինք Ռուսականին կողմը բռնելով: Սակայն սրա պահանջած զոհն աւելի ծանր է. մեր եկեղեցւոյ անկախութիւն կուզէ զնել, հեղինակութիւնն ջնջել, ազգային ընտանեկան ներքին կեանքի սարքն ու կարգ, վարքն ու բարք փոփոխել, լեզուն արմատախիլ անել. . . եւ Հայ անունը միարարութեան խմորի մէջ շաղախել, եւ որ

ամենէն վտանգաւորն է արդի Ռուսն նախկին Յայնին չի նմանիլ, սրա զօրութիւն անդիմադրելի է եւ մոլեռանդութիւնն անկուար, եթէ Հայոց ազգէն առաջ այս բարձրասարաս կառնին չի բեկանի, չի խորտակուի, վայ է մեզ գուցէ Հայն հողով ջրով անցնի:

Իմ յոյսս միայն Տաճկաստանի վրայ էր, անոնք էլ ծովու աղի ջրէն դէպի գետ կը վազեն, եւ ուսկաններու մէջ կլինան եւ խորոված կը լինին: Սակայն ո՞վ է մեղաւոր, ի հարկէ ամէն մարդ իւր շահն պտրելու իրաւունք ունի: Ո՛չ, ոչ, պէպք չէ մեղադրել Ռուսական կառավարութիւն, մանաւանդ արդի մեծ ազօր կայսրը, որ միշտ բարի կամք եւ հայրագութ խնամ ունի Հայ ազգին վրայ:

Էլի ինչ ասենք Հային ասենք, որ դեռ գետ չի հասած կողիկները հանում է. Հայն է որ գնում է օտարին, օտարին անձնազոհ լինելու համար գիշերներ քուն չէ տանում. Հայն է որ իւր լեզուն կամաւ մոռանում է, որ Հայ անունը անարգութիւն է համարում իրան. Հայն է որ իրան ծնող եկեղեցիին մէջ եւ օտարին խտրութիւն չուզում դնել, եւ այս ամէն կանէ հաճելի լինելու համար, շահու համար, փառաց համար: Ի՛նչ մեղաւոր է Ռուսն ու Պարսիկ:

Ո՛հ որչափ ծանր էր այն նախարարին ասածը. զոր երբէք չեմ կարող մոռնալ, «Մենք

col 3

ինչ անենք Հայն իւր շահու համար Ռուսի մէջ Ռուս լինում է, Պարսիին մէջ Պարսիկ, Թիւրքի մէջ Թիւրք, Հայն օտարին համար ստեղծուած ազգ մի է, նա օտարին համար իւր գլուխ կը տայ, իւր ազգի համար մազն անգամ խնայում է, օտարին համար արի զինւոր, իրեն համար վախկոտ նապաստակ. Հայն աշխարհավարական շրջաններում մեծ հանճար փայլեցնում է, իրեն համար ոչինչ չէ կարող մտածել. » Ահա իմ գանդատիս փոխանակ, այս պատասխան ընդունեցի այն մեծ մարդէն, զոր յիշած ժամանակ միշտ տաք պաղ քրտինք տալիս է վրէս :

Է՛հ ինկած կովու դանակ շատանում է. Օտարն հարկաւ պէտք է արդարացնէ զինքն, ամէն ազգաց մէջ լաւ ու վատ գտանւում է, ո՛չ, օտարին խօսքով իմ խիղճս պէտք չէ անդորրացնել :

Ես շատ պարտականութիւններ ունիմ, եւ սակայն միշտ կապկապուած եմ, ինչո՞ւ զրուարտեմ, այս շղթան Հային չէ այլ օտարին, օտարն է կռել զայն. օտարն իմ ոտքն անցրել :»

Այսպէս խօսքերով այ՛չափ դնաց եկաւ, մինչեւ խոսքս ուժաթափ եղաւ Ներսէս, անկողին մտաւ, եւ շուտով քուն եղաւ :

Հագիւ կէս ժամ խաղաղեցաւ եւ ահա մի եւ նոյն խօսքերն սկսան լսուիլ.

— Հեռու, հեռու իրենց Հայրենիքէն Հե-

ռու իրենց յոյսէն, հեռու իրանց ազատութենէն. Մասսայ աչքէն անտես կովկասէն անդին. կացէք, կացէք, մեր գնում էք, դայլ կայ. առիւծ կայ. սեւ արծիւներ զձեզ զիջատում են... հա՛, ահա՛ հասան... չորս կողմից պատուտում գիշատում են. հասէք. օգնութիւն... օգնութիւն... »

Այս բառերը այնչափ սարսափահար եւ բարձր ձայնով պօռաց, որ ննջարանի քովի մօտի սենեկէն իւր հաւատարիմ արեղան զարհուրած ներս վազեց շնչասպառ.

— Ի՛նչ կայ, ի՛նչ կայ Վեհափառ տէր, հարցուց արեղան, բայց պատասխան չստացաւ, զի Վեհափառն աչքեր բաց, բայց չէր կարող խօսիլ, ուստի աւելի երկիւղով պաշարուած անկողնոյն մօտենալով ասաց.

— Վեհափառ, Վեհափառ տէր, ի՛նչ ունիք :

— Ոչ ի՛նչ, ոչ ի՛նչ, մի վախնար դաւակոս, պատասխանեց Ներսէս դողդողալով, երազներ, մտտտանջութիւնք զիս խռովում են, մուշտակս բեր :

Ելաւ եւ մուշտակն հագաւ եւ նստաւ դրոնեղանի թիկնաթուին վրայ :

— Մինչեւ որ գաղտնի գիր մ' այս գիշեր չի հասցւեմ Շահէնի ձեռք, նորանոր արհաւիրքներով պէտք է տանջուիմ :

Եւ այս օրինակ նամակ մի գրեց առ Շահէն :

«Միրելի դաւակն Շահէն

Երեկ աղա Մելիքովի հետ իմ տեսութեանս եկար, ասացի քեզ որ գիշեր վանք մնաս, ասելիքներ ունէի. եւ որովհետեւ Մելիքովի ասածին նայելով նահանգապետն անսրտաճառ եւ զքեզ տեսնալ կամեցել է. ուստի նորին մեծութեան հետ տեսնուելն ետք, անմիջապէս ինձ պէտք է գալ, շատ կարեւոր խօսելիքներ ունիմ. Բայց եթէ Մելիքովն արդիւն գրեզ, եւ դու միջոց չունենաս գալ, գոնէ իմ այս պատուէրներուն լաւ միտք դիր:

Ոչ ոք չպէտք է կարգայ այս գիրը, կարգալէն վերջ պատուելու էք:

Քեզ հետ եկող Մելիքովն, զոր դու չես ճանաչել, նա վտանգաւոր մարդ է, նրա ցոյց տուած ճանապարհէն մի առաջնորդել քո ետեւէդ եկող դադթականութեան բազմութիւն, չլինի կովկասէն անդին երթալ յօժարիք, աշխատեցէք, աղաչեցէք, պաղատեցէք կովկասէն այս կողմ բնակիլ, եթէ կարելի չը լինի, գոնէ նոցա որսչումն մի քիչ հետաձգելու ջանացէք, մինչեւ ես էլ կարողանամ անուղղակի օգնել ձեզ. Ողջ կաց

Վշտացեալ կաթողիկոս Հայոց

ՆԵՐՍԷՍ

Այս նամակը շուտով երեւան վանայ գաղթականաց գլխաւոր՝ Շահէնի ձեռքը պէտք է հասցնել, բայց զգուշանալու է, Բրօկուրօրն չի տեսնէ. մէկ տես, թէ այդ վատի սենեակը լոյս կայ:

— Այո, վեհափառ տէր, լոյս կը վառի, ասաց արեղան պատուհանէն դուրս նայելով, էջմիածնայ անքուն պահապանն հսկում է:

Արեղան նամակն ծոց պիտի դնէր եւ դուրս ելնէր, նոյն րոպէին դաժան դէմքով միջահասակ պարարտ մարդ մը ննջարանէն ի ներքս մտնալ ուզելով:

— Վեհափառ տէրն արդեօք անհանգիստ է, յաճախ իւր ձայնը քունս խանդարեց, չի կարողացայ համբերել, միանգամ զինքն տեսնեմ առացի. արդեօք ներս կարող եմ մտնալ արդէն ինքն արթուն է:

— Ոչինչ, ոչինչ չի կայ, անհանգիստ մի լինիք, զնացէք ձեր տեղ, սովորական խիթս բռնեց, մի քիչ նեղեց զիս, այժմ անցած է, պատասխանեց կաթողիկոսն՝ փոխանակ արեղային:

Եւ Բրօկուրօր՝ կայսեր հսկող աչքը, պարտաւորեցաւ կամաց մը դուռնէն մեկնել:

Դարձաւ կաթողիկոսը ինքնին ասաց:

— Վայ քեզ, ներսէս, վայ քեզ Հայոց կաթողիկոս. գիշերներ, երազդ անգամ լրտեսել կուզեն. . . . Եւ ով է այդ վատը, էջմիած

նայ հիման տակ թաղուած վառօղի տակաւը.
Հայ մի :

Այո, Հայ մի, այո. երբ գողը տունէն լինում է, եղն երդիքէն հանում է»... Ասաց վշտահար կաթողիկոսն՝ Հայոց Ներսէսը, գնաց լոյսը մարեց, անկողին մտաւ եւ վերմակն գլուխ քաշեց պառկեցաւ:

Գիշերուան խաղաղ լուսթիւնն տիրեց եւ այս ննջարանի մէջ :

Եւ ձայն մը վերջ կուտար այս տեսարանին:

«Մի վհատիր, Ներսէս. ազգ մ' ամէն ուժ կուեննայ իւր մէջ, ամէն բանի կարող է յաղթել, միայն Լոյս, Աշխարհիւն, Նոսրոսէ եւ Ուղղութիւն պէտք է»...:



Ժ Թ .

ՇԱՀէՆՆ Ի ԹԻՖԼԻՍ

— Ել Աստղիկ, ասաց Շահէն, տղէյներաց հետ մէկ մ' այս դիմացի ժամն երթանք, երկու կողակի մոմ վառենք, Աստուած այսչափ մեր գործն յաջողցուց, չոր չնորհակալութիւն մ' ալ չի յայտնենք իրեն: Հրաման առի որ այսօր Թիֆլիսի քիւնճ պահախ լաւ մը պըտըտինք առանձին, Պահ մ' առաջ գացի մեր

ընկերտանք տեսայ, պատուիրեցի իրենց որ Քարուանսարայէն դուրս չելնեն, շոտ պատրաստութիւն տեսնան որ վաղ մութ լուսուն ճամպախ էլնենք :

— Հրանուշն կրնայ գալ որ, այս գիշեր մինչեւ լոյս կրակի մէջ կը մրկէր, տող տաքցոց է ինչ զխկում զահրումար է չգիտեմ, մկայ ճորով քնացաւ. ձէն տամ կասես:

— Թող ուրեմն վարդգէս եւ վրէն էլ տուն կենան որ աւելի ազատ կարենանք պտըտիլ :

— Ես միայն եկեղեցին կուգամ ու կը դառնամ :

Շահէն եւ Աստղիկ ելան նախ իրենց մօտի եկեղեցին գնացին:

— Մուղտսի ախրէր, մէկ ժամու դուռը կը բանաս :

— Ծառէդ եմ ազա, բալնիք տէրտէրօջ տունն է, հանչ կէօ մկայ կէհամ կը բերեմ :

— Շահէն, այս մարդն էլ վանցի է, մեզի պէս պանդուխտ, ասաց Աստղիկ հայրենասիրական գորովով մը :

— Մուղտսի, դու վանցի ես, հարցուց Շահէն :

— Խն ազա, ծառէդ եմ :

— Չասես մէկ տնցի ենք, տէ գնայ բալնիք բեր յետոյ կըխօսինք :

— Աստղիկ, այս ինչ տեսակ եկեղեցի է, դուրսէն երբէք Հայու եկեղեցի չի նմանիր.

ներս տեսնանք թէ ինչ բան է: Դու այս զանգա-
րահատան դմբեթին նայիր, մեր Աղթամարայ
Նարեկայ դմբեթներուն իսկի կու նմանի:

— Ես այս տեղաց ժամերու զանգալինե-
րուն շատ հաւնած եմ: Երբոր զանգալներ
կուզարկեն, մարդուս հոգին կը փառաւորի,
բայց էլ՛ մեր տախտկէ կոչնակներու ձայն
ուրիշ համ հոտ ունի: Ծանկէն, ահա տէրտէր
ու մղտեսին կուգան. տէր Աստուած այս Հա-
յու քահանայք Ռուսի տէրտէրներէն երբեք
չեն զատուիր, ոտքով զլստով անոնց կը նմա-
նին:

— Եթէ միայն հագուստով, ոտքով ու գըլ-
խով նմանէին հոգ չէր, մտքով ու սրտով էլ
անոնցմէ չեն տարբերիր կասեն:

— Ա՛խ, մեր խեղճ քահանաներ իրաւ որ
տգէտ, աղքատ ու սլառուած են, բայց ա-
տոնցմէ աւելի բան հասկացող, սրտով սուրբ,
հոգով անարատ են, ասաց Աստղիկ:

— Դու մէկ մ' էտոր չորտալնայիր, կար-
ծես թէ չորս աւուր հարս է, վերարկուելի
լայն թեւերը, «*արա*» աստառը, թաւչեայ ծո-
ղխարկը, ձեռաց սաթէ համրիչ . . . :

— Կարճ կապէ Ծանկէն, կը լսէ ձայնդ, ահա
կուգայ:

Տէրտէրը ուխտաւորներուն ողջոյն տալով
եւ ժամկոչի հետ Ռուսերէն քանի մը բան
խօսելով եկեղեցւոյ խուցը գնաց, իսկ Ծանկէն

եւ Աստղիկը եկեղեցին մտան, ուխտ եւ եր-
կրագգութիւն ընեցն վերջ՝ սկսան հետա-
քրքրութեամբ իրարու նշանց տալ:

— Դու այս պատկերներուն նայիր, հիւհիւ,
Հայու պատկերի տնչանք չի կայ վրան, սո՛
մուղտսի ախբէր, էս ինչ սուրբ է:

— Սուրբ Նիկողոս, Ռուսաց լուսաւորիչ
Հայրապետն է:

— Աղէկ, անոնց լուսաւորիչ ինչ գործ ու-
նի մեր եկեղեցւոյն մէջ. էս քանի՛ հատ կայ,
պատերն զըմէն էս պատկերներով զարդարե-
ր են:

— Ծանկէն, ողորմի պատուտ, դու այս պատ-
կերին նայիր, կասես թէ ձիւտ Ռուսի տէր-
տէր է:

— Մուղտսի, այն չէ, դու քո Աստուած՝
խելքս չի հասաւ, այս աւազանի կշտի ամանն
ինչ զո՞ է:

— Մկրտարան է. երախայ կը մկրտեն անով:

— Ի՞նչ կասես, մուղտսի, միթէ երախայք
այս աւազանի մէջ չեն մկրտեր:

— Ի՛հ, մեծ մաս աղքատի տղաներ եկե-
ղեցւոյ մէջ կը մկրտուին. այս աման հարուստ-
ներու աւազանն է, տուն կը տանեն այնպէս
կը մկրտեն, ինչպէս որ կընեն Ռուսները:

— Հանձք կանես, ժամկոչ ախբէր, էդպէս
բան կը լինի: Ռուսի մկրտարան ինչ բան ունի
մեր եկեղեցւոյ մէջ:

— Աղան, քեզ մեռնիմ, ցաւերս մի քրքրեր, եօթանասուն տարուան եմ, քսաներեք տարի կը լինի էս քամպախ երկրի մէջ կասլրիմ, ինչ կայ ինչ չկայ զմէնն էլ գիտեմ, դու Ռուսի մկրտարան գիտես, չես ասեր երախայից շատերու ծնողք Ռոճու են թէ Հայ, չես ասեր մկրտող քահանաներն Ռոճու են թէ Հայ, ասոնց շատը լոկ անուշով Հայ են:

— Ի՞նչ կասես, ժամհար ախբէր, քառասուն հազար Հայ, քսան հինգ հատ Հայու եկեղեցի կայ Թիֆլիս, եւ դու կասես Հայ չի կայ:

— Այդչափ Հայերու մէջ շատ քիչեր Հայ են, մէկալնոնք պիտի տեսնաս թէ ինչ կենդանի են: Այն չէ դու քանի օր է եկեր ես այս քաղաք:

— Այսօր էլ հետն՝ երկու օր, պատասխանեց:

— Շատ լաւ, շուկաներ չես դացեր, ամէն խոսնութպաններ Հայ են, բայց նայիր թէ մէկ Հայու բերնէն մէկ Հայու խօսք կը լսես, կարծես թէ ամէնքն էլ Ռուս ու վրացի են:

— Կեցիր, կեցիր, այս ժամ լաւ մը տեսնելէն վերջ այդ տեղերն էլ կերթանք. տեսնաս Աստղիկ, այս ինչ ձեւ խաչկալ է, ոչ խորան խորան է, ոչ սեղան սեղան, ոչ տաճարն յայտնի է եւ ոչ դարպասն:

Յանկարծ տէրտէրը ներս մտաւ սիգալով. ժամկոչ մուղտսին կամացուկ մը Շահէնին

ասաց, այս քահանան կեղծաւոր մարդ մ' է. զգուշ կաց:

— Ժամկոչ, կարծեմ էդ կոսներ լուրով են. իմ հացին էլ քիչ մ' իւղ քսել չի տան, ըսաւ քահանան Ռսերէն լեզուաւ:

— Քո գիտցած անասկէն չեն ասոնք, օտարական պարզ մարդիկ են, պատասխանեց մուղտսին:

— Բարի էք եկել, Աստուած օրհնէ, ուր տեղաց էք գալիս, ասաց տէրտէրն փաղաքշանօք առ Շահէն գալով:

— Վանէն, տէր Հայր, ճանապարհորդ ենք, շուտով պէտք է երթանք:

— Է՛հ, ինչպէս գտնում էք մեր Թիֆլիս քաղաքը, մեր եկեղեցիք մեր մարդիք:

— Ձեր քաղաքը հարուստ է, չէ՛քեր դեղեցիկ, մարդիկ զարդարուն, բայց ճշմարիտն խօսելով Հայն Ռուսն իրարմէ կարելի չէ դատել. մանաւանդ ձեր այս եկեղեցիք երբէք մեր կողմի եկեղեցեաց չեն նմանիր, բոլորովին Ռուսական են դարձեր. Հասպայդ մկրտարանն է ինչ է, անոր խելքս՝ բնաւ չի հասաւ:

— Ի՛նչ կուլի որ Հայն էլ տիփի Ռուսի նմանի, մեթէ նա էլ մեզ պէս Գրիստոնեայ չէ, դու կաթիլ մարդ ես, չես կարող գիտենում թէ մեր ազգի շահն էնպէս պահանջում է, պէտք է ամենայն բան Ռուսին նմանցնել, որպէս զի

հերձուած հերետիկոս չասեն մեզ, ու միու-
թիւն կատարեալ լինի մեր միջուս:

— Է՛հ, ատոր ասելիք չունիմ, տէր Հայր
մնաս բարով, տասց Շահէն եւ նորա աջն
համբուրելով մեկնեցան:

Աստղիկն տուն տղայոց մօտ դարձաւ, իսկ
Շահէն մուղտօսիին հետ գնացին դէպի շուկան:

Ճանապարհի վրայ գերեզմանատան մի սպ-
տահեցան, եւ Շահէն ուզեց տեսնել դայն:

Շահէն ի զուր կը փնտռէր Հայերէն արձա-
նագրութեամբ տապանագրերի Հազիւ ուրեմն
հին կտարտած քարերու վրայ երկաթագիր
Հայ տառեր կը նմարուէին, մեծ մաս անըն-
թեռնելի:

— Տօ, մղտեսի, դու քո Աստուած՝ էս ինչ
բաներ է կը տեսնեմ, տօ, էս Հայու գերեզ-
մանատունն է:

— Այո՛, գերեզմաններն Հայու են, բայց
տապաններն Ռուսաց եւ Վրաց:

— Էս ինչ տարօրինակ բան է, գերեզման-
ներն էլ Ռուսացեր են:

— Աստօ՛յ սիրուն, աղա, ձայնդ քեզ քա-
շիր, շատ առաջ մերթար, Սեւ կառք կայ, Սի-
պիլր կայ. այս երկիրը՝ մեր երկրին չի նմանիլ,
մարդ իր ուզած բան չէ կարող խօսիլ. աղա-
տախօս մարդ մը կերեւիս, շատ վախցոյ թէ
բերնէդ աւելի գէշ բանն՝ մի պէտքէ փախցնես,
ու մատնուիս աղա. խոստովանանք լինի էդ

չար քահանան տեսնոր, որ ժամու մէջ քեզ հետ
խօսեցաւ, երեկ առաւօտ մի կտրիճ երիտա-
սարդ այդ սեւ սիրտ մարդու մատնութեամբն
Սիպիլր գնաց: Ի՛նչ անմեղ, ի՛նչ բարի, ի՛նչ
գիտնական տղայ էր չես գիտեր, ամբողջ
Թիֆլիս տաս հատ հազիւ գտնուում է մի
էնպէս պատուական տղայ:

— Ի՛նչ կասես ասրէր, քահանայ մարդ էտ-
պէս անզգամութիւն կարող է անել:

— Է՛հ, դու չես գիտեր էտոնց սեւ վերար-
կուի տակ ինչ հոգի կայ, ազգի հացն ուտում
Չարին շնորհակալ լինում են, էտոնք էնպէս
կծու սոխ չինոյնիկներ են, որ Ռսի մէջ քիչ
կայ:

— Դու ժամկոչ մարդ, բայց խօսքերդ քեզ-
մէ շատ մեծ, նոր ու տարօրինակ ինձ համար-
էն չէ, դու ինձ ասն թէ այն երիտասարդը
ինչ պատճառաւ աքսորանքի դատաւարտե-
ցին:

— Ասեմ քեզ, բայց չի վախնաս, նա ամիս
մը ճորով կը լինի որ Եւրոպայից եկաւ, իր հօր
ու մօրն մէկ հատիկ էր. նա նստելիս կայնելիս
խօսում էր թէ ինչո՞ւ Հայու ամէն բան Ռուս-
ցրեւ էք. թէ օր մ՝ այդ գրութիւն շատ վտան-
գաւոր հետեւանք պէտք է ունենայ մեր աղ-
գի համար եւ այն. վերջ էս բարի քահանայի
եղբօր աղջիկ մի Ռուս մարդու տալ կուզէին,
աղջիկը այնչափ չէր յօժարում, բայց նրա

հայրը՝ մանաւանդ էս քահանան՝ շատ սնդու՞մ էին որ Ռոսի հետ ազգականութիւն կազմեն. այն դիտնական եւ ազնիւ երիտասարդը ինչպէս կը լինի գնում աղջկան սիրտ գրաւում է, որով նա մերժում է Ռուս երիտասարդը եւ կամենում է իրան հետ պսակուել: Քահանան այս բան լսելիս թէ չէ, կատաղում է, եւ շուտով պաշտօնական մարդոց դիմելիս խեղճ երիտասարդը սով գիտէ ինչ սեւ զրպարտութեամբ մատնում, եւ մէկ երկու օրէն աքսոր յուղարկում է: Վերջ լսեցինք թէ երիտասարդի համար՝ այսպէս վճիռ տրուած լինի, իբրեւ Ռուսի եւ Հայի մէջ ատելութիւն եւ կռիւ գցող մի յեղափոխական մարդ: Ել կուզես որ էսոր պէս շատ բաներ պատմեմ քեզ. տես, էս միտուքս ու գլուխս էդ ցաւերով սպիտակացրել եմ:

— Իրաւունք ունիս, աղէկ որ շատ չի խօսեցայ էտ բարեսիրտ քահանային հետ, ժամու մէջ աչքիս խորթ երեւցող բաներու մասին նոյն իսկ իր զգեստին համար, լաւ ներկել կուզէի պինքն, Աստուած խափանեց. ինչ եւ է քալէ մի քիչ էլ առաջ գնանք էս երկրի մէջ, տեսնանք տակաւին ինչ բաներ պէտք է տեսնենք:

Գերեզմանոցի դուռնէն դուրս ելած միջոցին, մեր մուղտսի ժամկուջ մի անցորդ մարդու պատահելով կանչեց:

— Բարով, հաղար բարով, ես քեզ մոմով փնտռում էի դու լուս ցորեկով աստ եկար, Վարդան սպառուելի:

— Ահա ծանօթացնում եմ ձեզ մեր հայրենակից մի պատուական Հայ մարդ, օտարական ճանապարհորդ է ինքն, ուզում է մեր քաղքի ներս դուրս տեսնել, բարեհաճում էք ընկերանալ իրան եւ առաջնորդել:

— Ամենայն սիրով. պատիւ համարում եմ ինձ իրան հետ ծանօթանալու բաղաւորութեան համար:

— Նոյնպէս ես, պատասխանեց Շահէն, եւ շատ շնորհակալ կը լինիմ ձեր ընկերակցութեամբն:

— Աղան, կաղաչեմ, ինձ հրաման տաք եկեղեցին գառնամ. ժամու բաշխքն էլ քովս մնաց. այս պատուելին քո ուղած մարդն է, իրեն կարող ես վստահիլ, Թիֆլիսը էնպէս ճանաչում է՝ ինչպէս իրան տունը:

Շահէն շնորհակալ լինելով մուղտսի ժամկոչէն՝ հրաման տուաւ որ ետ դառնայ եւ կէս քառօսն դնելով ձեռք, ճամբու դրաւ: Իսկ ինքն իւր նոր ընկերի հետ գնացին շուկան մտան:

— Ահա այս խանութներու մեծ մաս Հայու են, ճիշտ այսպէս են եւ ամբողջ շուկաներ, այս քաղաքի հարստութիւնն մեր ազգի ձեռքն է, բայց իրենք, իրենց հոգին ու լե-

զուն ուրիշ ազգի ձեռքն, ներեցէք համար-
ձակութեանս, նախ հարցնել թէ ինչ պաշտո-
նով եկել էք Թիֆլիս:

— Ոչինչ, ընկ ճանապարհորդ եմ, վանէն
եկեր եմ, վաղ միւս օր պիտի մեկնիմ:

— Անոր համար հարցրի, որ եթէ վաճա-
ռականութեան պաշտօնով եկած էք, շատ
զգուշութիւն պէտք է, ձեր աչքն աղէկ բա-
նաք, Թիֆլիսեցւոց մէջ էնպէս մարդիկ
կան՝ որ մարդու աչքէն բան քաջում են ու ո-
չինչ շէս զգալ, քառասուն երգում պատըռ-
տում, հարիւր սուտ մէկ փարայ է, այն որ քա-
ղաքացի չէ՝ ընդհանրապէս կռօ են ասում,
աշխատում են խաբել հանաք թանաք անել,
եւ ինչպէս կասեն, սոխի պէս լօպկել ու այն-
պէս դուրս հանել Թիֆլիսէն:

Յի

— Իմ գիտցածիս ու լսածիս բոլորովին հա-
կառակ կը տեսնեմ, մենք՝ Թիւրքիոյ Հայերս՝
յոյսերնիս Ռուսաստանի Հայոց վրայ դրած
ենք, երթալով այս յոյսն պարաս պիտի
եղնէ:

— Ա՛խ, եղբայր, եթէ միայն աչքով տես-
նուած դէշութիւններ լինէին, մէկ մ' այս Հայ
մարդոց ընտանեկան շրջանի, ընկերական
կեանքի մէջ մտնաս, տեսնում ես յայնժամ
թէ ինչ սոսկալի վէրքեր բացուած են Ռու-
սաստանի ազգայնոց հոգւոյն ու մարմնոյն
վրայ:

— Նոր սերունդն դոնէ ազմտ է այդ
վտանգներից:

— Ի՛նչպէս կարելի է ազատ լինել քանի որ
իրենց հայր ու մայրն նոր սերունդի չեն վե-
րաբերի, որով նորն էլ ակամայ նոցա հին ուղ-
ղութեամբն կը զարգանայ. օրինակի համար,
մտիր Թիֆլիսի որ եւ է մի հայու տուն, տես-
նում ես որ էտ տան մեծերը ընդհանրապէս
Ռսերէն կամ վրացերէն խօսում են. խեղճ ե-
րախան ինչ անէ, լեզուն Ռուսերէնով վրա-
ցեւար բանում է; Հայու լեզուն, պատմութիւնն
ու անունը անծանօթ մնում են իրեն. այս-
պէս նա կը մեծնայ օտար լեզուով, օտար հոգ-
ւով եւ վերջ վերջ օտար դառնալիս կորնչում է:

Իսկ ընկերական կեանքն ամենեւին կաշ-
կանդուած կապկապուած է. ամէն մարդ հա-
զար ու մէկ կեղծաւոր երեւոյթներով տե-
սակցում են իրարու հետ. երկու մարդ չեն
կարող ազատութեամբ խօսակցիլ, միշտ վախի
մէջ են թէ իրենց շուաքն, լրտեսում մատ-
նում է զիրենք:

էս երկրի կարգն ու սարք միշտ տարբեր է,
բարձր ազնուականաց, միջին, եւ ստորին կար-
գեր կան մարդոց մէջ: Ազնուականներն են
տէրութեան պաշտօնեայք կամ ցեղական ան-
ուանական ազնուականներ՝ որոնց վրայ հող
տուր անցիր, վասն զի ասոնք աշխատում
տընում են թէ ինչպէս կարելի է ամէն կեր-

պով Ռուսին նմանիլ, եւ եթէ ձեռքերնից դայ՝
իրանց աչքունք, քիթ մուրթն էլ փոխում են
Ռուսի նմանցնում, որպէս զի կատարեալ ազ-
նուական համարուին. իսկ միջին դասն վա-
ճառականն ու համքեարներ, եւ ստորին դիւ-
ղական մուծիկներն են Պէտք է ասել այս
վերջին երկու դասերու մասնաւորապէս գիւ-
ղականներու մէջէն աւելի լաւ մարդ լաւ Հայ
գտանում են քան թէ մէկալ դասերում:

Ոչ ով չէ կարող ուրանալ թէ Ռուսաստանի
Հայք ընդհանրապէս խորագէտ եւ տաղան-
գաւոր մարդիկ են, էս էլ տիրող կառավա-
րութեան բնաւորութեան ու դրութեան հե-
տեւանքն եղած է, խորամանկութեան դէմ
խորամանկութեամբ սլաշտպանել զիրենք.
պէտք է այս էլ խոստովանիլ, եթէ փոքր ինչ
բարոյական ազատութիւն ունենային, գուցէ
մեր Ռուսաստանի Հայք գերազանցէին քան
զամենայն եւ այս գէշ գէշ բնաւորութեանց
տէր չի լինէին:

Մի քիչ էլ ուսումնարաններու եւ եկեղեցի-
ներու վրայ կամենում ես որ տեղեկութիւն-
ներ հաղորդեմ քեզ:

— Եկեղեցին իմ աչքովս տեսայ, բայց ու-
սումնարաններու մասին տեղեկութիւն չու-
նիմ երբէք:

— Ուսումնարաններն էլ Ռուսականութեամբ
կաշկանդուած են. Ազգային հոգևով ոչ դաս-

տիարակութիւն, ոչ էլ ուսումներ կան. Ռուս-
րէն լեզուն միշտ նախադաս է. ամէն ուսում-
նական ուղղութիւններ տէրութեան տեսչու-
թեան տակն է. Գիւղերն խօս՝ ասես, ոչ այբ
գիտեն, ոչ բենի անունը լրած ունին, որովհե-
տեւ մեր փառահեղ սրբազաններ եւ ողորմած
հոգի տէրոտէրներու մեծ մասն փառքէն, ստա-
կէն ու գինիէն աչք բացած չունին որ կա-
րողանան ժողովրդեան ամենէն կարեւոր
պէտքերն մտածել: Հայ ուսումնարան ինչ է,
Հայ եկեղեցին ինչ է, Հայ ազգութիւն ինչ է.
մեծ հոգնէ այդ անշահ ու մեռած բաներու
վրայ մտածել: Աստուած երկար կեանք տայ
ժողովրդի տգիտութեան, նա իւր սուրբ ձեռք
պաշ անելով կերակրում է զինքն. Աստուած
անասոան պահէ ամենաողորմած Չարը, սլա-
շտը՝ իրմէն սկսեալ մինչեւ Խոստապանե-
րը, նոցա օրհնեալ չուաքն, իրենց կենաց կա-
տարեալ երախտաւորութիւն է:

Մեր Շահէնն՝ այս տարօրինակ խօսքերէն
վերին աստիճան զգացուելով, լռիկ մտիկ
կանէր. եւ միշտ երկբայութեան մէջ, կար-
ծելով որ չարախօս մարդու հանդիպած լինի,
կամ լրտեսի՝ որ բերնէն խօսք քաշել կամի՝
ուստի զգուշ եւ կարճ պատասխաններ կը
տար:

— Ինչդրեմ, իմ աղնիւ բարեկամ, խօսքե-
րուս վրայ ոչինչ ղիտողութիւն չէք անել:

բարեհաճում էք ինձ հետ ընկերանալ իմ մի քանի բարեկամաց հետ տեսակցիլ այս ճաշարանում :

— Ուր որ առաջնորդէք, յօժարութեամբ քեզ կու հետեւիմ, սլատասխանեց Շահէն :

Եւ երկուքն ի միասին մերձակայ ճաշարանը մտան :

Շատ բազմութիւն կար այն ընդարձակ սրահին մէջ : Երեք մարդ միայն առանձնացած էին ճաշարանի մէկ անկիւնը եւ քիթքիթ տալով կը խօսէին կարեւոր նիւթի մը վրայ : ամբողջ մարդիկ Ռուսեւար եւ վրացեւար կը խօսէին եւ այս երեք մարդ միայն Հայերէն կը խօսէին :

Շահէնի առաջնորդը անոնցմէ մի քիչ հեռու նստելով, անոնց խօսքերուն ունինդիր կը լինէր անզգալի կերպով :

— Այն չէ, ախրէր ջան, լսեցիր դարձեալ մեր ազգի քամբախտութիւն. երկու հարիւր նոր գաղթական Հայ էլ եկել է Տաճկաստանից :

— Ի՛նչ կասես ախրէր, ասաց ունինդիրնէրէն մինն սաստիկ յուզուելով :

— Ի՛նչ պիտի ասեմ, երկու հարիւր ընտանիք էլ խորխորաւն իջան :

— Ի զուր, ի զուր ուրեմն, մեր յոյս Տաճկաստանի Հայոց վրայ դրած ենք. ի՛նչ օգուտ որ անոնք աւելի շատ ազատութեան միջոցներ

ունին քան թէ մենք, մենք որ մի այնպէս տէրութեան տակ հեծում ենք, որ միայն ուրիշի տուները քանդելով կանգնուով իւր պարիսպը :

— Ամենէն գէշն էն է որ, անպէր, ասաց երրորդ ընկերն, այս գաղթականութիւն շարունակում է եւ մենք ձայն ու ճիկ չի պէտք է կարողանանք հանել, մեր անմեղ եղբարց ոտքերու առջեւ լարուած որոգայթ տեսնում ենք ու չենք կարող զգուշացնել, չենք կարող ասել թէ մեր ոտքն անլուծանելի շղթայներով պարաւանդուած են. չէք տեսնում, այ մարդիկ, ու մեր բռնուած որոգայթի մէջ ինկնում էք :

— Չէ, չէ, ձեզի ասեմ. ես էլի ամէն բան աչքս առնելիս դարձեալ էս մասին մեր Ստամբուլի թղթակցին պէտք է գրեմ, որ Պատրիարքին հաղորդեն, ու ճար մ' տեսնան. գաղթականներն արգելու :

— Հա, հա, աղէկ մ' հասկացնելու էք էտ հաստ գլուխ մարդկերանց, որ հարստահարութեան սլատճաններ արգիլեն, որպէս զի ողորմելի տգէտներու աչքը դուրս չի մնայ. միայն դուրսէն փրկութիւն չ' սպասեն :

— Մի եւ նոյն իմաստով գրելու է վեհափառին, թէ հովուութիւն կանէ լաւ թող տնէ. իրա մեծ անուանն չի վայելեր այս-

պէս վատ վատ հետեւանքներ տեսնել իր աչքով :

— Ե՛ղբայր, պատասխանեց միւսն, կարելի է ինքն արդի գաղթականաց մասին տեղեկութիւն չունի :

— Է՛հ, միթէ կարելի է այդչափ անհոգութիւն վերադրել Ներսէսի վրայ :

— Ա՛խպէր մարդ, ի՛նչ կասէք, էտոնք վերջին անելիքներ են. էս օր մի բան կարող ենք անել :

— Ի՞նչ :

— Երթանք այդ գաղթականաց գլխաւորին տեսնենք, կամ գաղտնի անստորագիր նամակ մի հասցնենք իրան, որ եթէ կարելի է ետ դառնայ. կամ եթէ անհնար է՝ հեռու տեղեր չի յօժարի երթալ. . . »

Շահէնի ազգասէր ընկերն՝ այս ամէն կը լսէր որպէս թէ չէր լսեր, իսկ Շահէն ուրիշ բանով կզբաղէր :

— Իմ ազնիւ եղբայր, մի քիչ կաց այդ տեղ, դուրս ելնեմ, այս բոպէխ կը դառնամ, առաց եւ դուրս ելաւ Շահէնի ընկերն :

Քանի մը վայրկեանէն, ոստիկաններ ճաշարան մտան, եւ այն երեք մեկուսացեալ Հայերուն ըսին :

— Պանոններ, բարձրագոյն հրամանաւ դատաստանի ենթարկուած էք. վեր կացէք երթանք :

Սոսկացին խեղճ Հայերը եւ քար կտրելով իրարու երես կը նայէին, թէ իրենցմէ որն նստած տեղ մատնած է զիրենք :

Շահէնի առաջնորդող ջերմեռանդ ազգասէր Հայը՝ տէրութեան լրտես էր. նա մատնած էր սոյն ողորմելիները. . . :



ՄԱՍՆ ՉՈՐՐՈՐԴ

Ի.

ՏԱՍՆ ՆԻ ՄԷՆ ՏԱՐԻ ՎԵՐՋ

Տասն եւ մէկ տարուան մէջ անդրակովկասեան Հայ դաղթականութեան նախնի վիճակն ու կեանք, կեանքն ու վարք, վարքն ու բարք փոխուած էր. ամէնքն էլ նոր աշխարհի նոր մարդիկ եղեր էին :

Եւ Շահէն՝ թէ իրենցմէ առաջ եւ ի վերջոյ եկած վտարանդի հայրենակցաց մէկ մասին մեծաւորն լինելու փառաց բաղդաւորութեան հասած էր, շնորհիւ ամենաողորմած Չարին :

Շահէն՝ ազնուականութեան պատիւ, սաշտոն ստացեր էր ի վաղուց, եւ նորանոր յառաջադիմութեան մէջ սիրտի շարունակէր, եթէ այլ եւս վաղենակին՝ իւր հին բարերար բարեկամի հրահանգաց համաձայն վարուէր :

Իրողութիւններն ամբողջ հասկանալու համար պէտք է չի մտնալ թէ, Ներսէս կաթողիկոսին առ Շահէնն ուղղեալ գիրն՝ էջմիածնայ Բրչոյրցի եւ վաղենակ-Մելիքովի ձեռքն

անցեր էր, եւ որոյ պատճառաւ թէ ներսէս եւ թէ Շահէն՝ շատ մը վտանգներու մէջ ինկած էին:

Երկու խօսքով ընթերցողին Շահէնի ընտանեկան ներկայ նոր վիճակն նկարագրելէն վերջ՝ դարձեալ մեր պատմութիւն պիտի շարունակենք:

Մեր Շատախցին՝ արդէն ի սկզբանէ վաղենակի յանձնարարութեամբ հետզհետէ տէրութեան մեծամեծներուն՝ իբրեւ հանձարաւոր, ուսեալ եւ քաջ մարդ՝ պաշտպանութիւնն եւ համակրութիւնը ստացած լինելով, վերջէն Չերքէզներու, Թաթարներու եւ մասնաւորապէս Արեւելեան պատերազմի մէջ իրեններով ցոյց տուած անպարտելի արիութիւնն՝ ամենի արմանք զարմանք տարեր էր: Ուստի՝ իբրեւ աշխուական զօրապետ մարդ՝ առատ ռոճիկ կառնէր կառավարութենէն, որով երկրի պահանջման համեմատ ճոխ կապրէր:

Փառաւոր կահաւորանքներով զարդարուած ապարանքի մը մէջ կը բնակէին. կառքեր, ձիեր եւ ծառաներ բաւական շատ:

Աստղիկ տիկինն՝ իւր չքնաղ, աղնիւ եւ շնորհաւիայլ դէմքով եւ նաղելի վարմունքովն շատ մ՝ մեծամեծաց տիկիներու նախանձն ու մախանք կը շարժէր: Եւ բամբիշ Հրանուշն՝ առանձին դասատուներու միջոցաւ ուսեալ, վատիկասուն, հրաշալի օրիորդ մի

*ընկե
Չերքէզ
այսին
Դոյն*

եղած էր, եւ Ռուս աշխուական օրիորդաց հետ դաշնակի, պարի եւ լեղուազիտութեան մասին կարող էր մրցիլ, եւ շատ անգամ կարմրացնել նոցա չէկ երեսները: Իսկ վարդգէսն՝ եօթ ութ տարիէն ի վեր Մոսկովայի տէրութեան դիմնադիտնի ընթացքն աւարտած՝ համալսարանի ուսանող եղել էր, եւ վերջ . . . վերջը պիտի պատմենք: Եւ վրէն՝ որ հազիւ տասն ու վեց տարու կար, իր հօր եւ մօր մասնաւոր դաստիարակութեան տակ տէրութեան դպրոց կերթեւեկէր, եւ հօր հոգովն կը մեծնար:

Եւ սակայն այս բարեբաղդ վիճակն շուտով վեր ի վայր եղած էր, որոյ ճիշդ նկարագրին վրէնի աւ վարդգէսն ուղղեալ սոյն նամակին մէջ կը տեսնենք:

*ընկե
11-տարեկան*

«1860 Մայիս 4

1842

«Իմ ամենատիրելի եղբայր, վարդգէս,

Ի ՄՈՍԿՈՎԱ

«Ստացել եմ ձեր նամակն Ապրիլ ամսոյ վերջերում. եթէ դուք մի տարի ամբողջ հազար ճորով գմեզ յիշում էք, իրաւունք չունէք գանդատելու որ ես էլ մի ամիս ակամայ յա-

սլաղեցի ձեր պատասխանը: Դուք որ շատ անգամ հօրս, մօրս եւ իմ նամակներն արհամարհելով լուռ կացիք. մոռացաք թէ հայր ու մայր, եղբայր եւ քոյր ունիք. մի Ռուս աղջկի համար ամէն բան զոհեցիք, անդոսնեցիք, չ'ասեմ Աստուածն էլ ուրացաք, եւ այժմ գրում էք անոր համար, որովհետեւ զղջացել էք:

Ափսոս, շատ ափսոս որ այդ զղջումը պարզիւն է արդ. վասն զի դուք ձեր ձեռքովն մի այնպէս ծանր ու սոսկալի շլթայով կապեցիք զձեզ, որ այլ եւս անհնարին եղաւ շարժել, խորտակել զայն:

Ասում էք թէ՛ հօրս ու մօրս հետ հաշտուելու ինչ միջոց կայ. թէ արդեօք չ' պէտք է ներեն ինձ. թէ դուք զղջացել էք շատ, եւ իրանց օգնութեան կարօտում: Եւ ձեր զղջման պատճառներ գրում էք այսպէս. որովհետեւ մի զաւակ ունեցել էք, եւ զայն Ռուս մկրտել են ինչպէս որ դուք մկրտուեցաք, եւ ասում էք, մինչդեռ ես իմ Ռուս լինելու վրայ հազար անգամ թքել եմ. իմ զաւակս էլ Ռուս չ'ինում են. եւ վերջապէս կրկնում էք թէ վերջին յուսահատութեան մէջն եմ. եթէ ծնօղբիս ներողութեան եւ պաշտպանութեան շարժանանամ, իսպառ կորչում եմ. . . »

Սակայն լսիր մեր պատմութիւնն էլ, հօրդ վիճակն էլ, այնուհետեւ քո գլխի ճարը տես:

Ինչպէս մայրս պատմում է, էս օր տասն եւ մէկ տարի լինում է, որ մենք մեր բնիկ հայրենիքէն՝ Շատախէն մեկնած եմք. Այն օրէն ի վեր՝ երբ Ռուսաց հող մտանք, հայրս ամէն պարագայում արիւն յափն առած՝ ամենազօր կայսեր մէն մի հրամաններն անձնանուիրաբար, արիութեամբ եւ յաջողութեամբ ի գլուխ հանեց. եւ Նորին կայսերական փառաւորութիւն՝ պէտք է ասել որ հօրս արժանիքն լաւ ճանչցաւ. եւ ըստ այնմ վարձատրեց զինք, մեր թշուառ, աղքատ, շինական կեանքէն՝ ամենաճոխ փառաց եւ ազնուականութեան բարձրացոյց: Ոչ միայն զմեզ, այլ եւ մեզ հետ եկող ամէն թշուառներն պատասպարեց, ինչպէս որ պէտք էր:

Եւ երբ՝ վասն ամենամեծ փառաց կայսեր՝ հարկ եղաւ հօրս արեւելեան պատերազմի առթիւ զէնք առնել, հայրս պատեանէն իր սուրբ քաչեց թէ չէ՝ կովկասեան հայ գաղթականաց մեծ մասն իրեն հետեւեցան, եւ մեծամեծ գործեր տեսան լուրեայն, թէ բուն բանակաց մէջ եւ թէ սահմանազուլաները պաշտպանելիս, որով կայսեր շնորհաց փոխանակ՝ իրենց կեանքն նուիրեցին:

Իսպէս եղաւ Թաթարաց, Չէրքեղներու եւ այլ մասնաւոր պատերազմներու մէջ հօրս եւ իրեններուն ցոյց տուած երախտադիտութեան փորձը:

Այնուհետեւ երբ մենք մեր ընտանեկան խողաղ եւ անկարօտ կեանքում հաց ուտելիս, ջուր խմելիս, հաւու սէս միշտ երկինք նայում էինք, ցոյց տալու համար թէ այս հաց ու ջուրը Նորին սղորմածութեան կայսեր շնորհն է, ուստի Աստուածանից միշտ խնդրում էինք Նորին մեծ փառաւորութեան բարերար կենաց երկարութիւն եւ անդորութիւն:

Սակայն մեր այս վիճակն երկարատեւ չեղաւ. մէկ տարուան շրջանում եկան սեւ սեւ ամպեր դիպուեցան մեր տան շուրջը, մըրիկներ վիչեցին, հեղեղատներ ելան, որոտում, շանթ ու կայծակ վերիվայր քարուքանդ աւերեց մեր ամենայն շինութիւնք:

Եւ այս ամենայն ամբախտութեան պատճառն եղան, հօրս ամենասիրելի մտերիմ բարեկամներ, աղա Մելիքովն՝ զոր հայրս Վաղենակ էր անուանում:

Առաջին քամբախտութիւն Մելիքովը՝ այն մարդը որ ի վերին երես այնչափ ազգասէր, այնչափ բարեսիրտ, այնչափ մտերիմ ձեւացընում էր զինքն, որ հայրս մէկ պատառ հաց չէր կարող կուլ տալ առանց նրա անունը յիշելուն, եւ երբ նրա այցելութիւնն ընդունում էր՝ էլ աշխարհ իրեն էին տալի: Էս բարեսիրտ մարդը՝ չգիտեմ՝ Ներսէս կաթողիկոսին հօրս հետ՝ ինչ գաղտնի թղթակցութիւն-

ներ բռնել է, բայց էլի լուս մունջ իրա միամիտ մտերմութիւնն շարունակել է հօրս հետ. վերջ վերջ Ռսաց մեծամեծներուն առաջ կասկածելի արեւ է հայրս: Ուստի Մելիքով՝ մեր կասկածանաց իրականութիւնն ապացուցանող փորձեր անելու ետեւէն լինելով, նախքո Ռուս ալջկան հետ կարգուիլն իրան դըլխաւոր առիթ շինեց, միշտ իրան արբանեակ եւ աջակից ունենալով մեր տան երէցը՝ որ ինչպէս ճանաչում ես՝ այնչափ պարզ ու բարի քահանայ մի էր, եւ մօրս առատաձեռն ողորմութիւններով պահպանում էր իրան ընտանիքը:

Այն օրը՝ երբ Հայրս լսեց Վարդգէսի Ռուս աղջկան հետ սիրահարուիլ ու նշուելը, առանց լւր հրամանին, վերին աստիճան վերաւորուած, երկու օր տունէն դուրս չելաւ եւ հացի վշուր մ' չի մտաւ բերան. թէպէտ խեղճ մայրս շատ աշխատում էր փոքր ինչ մխիթարել, բայց անհնար էր. վասն զի հայրս Ռսի խտտապահանջ շէն լաւ դիտենալով յուսահատուել էր. դիտէր թէ ինչ խոր անդունդ բացուել էր իրան սիրելի Վարդգէսի առջեւ: Մանաւանդ ինքն սաստիկ ատում էր այն Հայ երիտասարդները՝ որ Ռուս աղջկան հետ կարգուելու յօժարութիւն էին ցոյց տալի:

Այս դէպքի երբորդ օրը, երեկոյ էր, ժամ

տասն երկուք, յանկարծ աղա Մելիքովն մեր տուն մտաւ . եւ խեղճ հօրս երես մի քիչ ծիծաղ եկաւ . Վասն զի ինչպէս վերջէն յայտնի եղաւ, որչափ որ հայրս ի սկզբանէ Մելիքովի վրայ վստահութիւն ունէր եւ զարմանալի մտերմութիւն, բայց վերջ կասկածներ ծագել էր սրտին մէջ՝ զինքն չափազանց ուսամուլ համարելով . էլի միշտ ուզում էր հաւատալ թէ աշխարհի մէջ Մելիքովի համար ամենից սիրելի Հայը՝ Շահէնն էր միայն . ոչ միայն նրա համար որ երբեմն իւր կեանքն ազատած էր, այլ անոր համար որ քաջ ու խելացի մարդ էր . ուստի այն երեկոյ Մելիքովը ներս մտած չի մտած, դարձեալ առաջի մտերմութեամբ սկսան տեսակցիլ . աղէկ յիշում եմ իրանց հետեւեալ խօսքեր .

— Շահէն, քեզ մատաղ, ինչ ունիս, էդպէս գոյնդ նետած ես, ասաց Մելիքովը հօրս շինքն ի վեր փաթըթուելով .

— Ա՛խ, վաղենակ, ոչինչ չունիմ .

Այս երկու բարեկամներն առանձնութեան մէջ պարզ իրարու անունն էին տալիս .

— Բայց վաղենակ, ասաց հայրս, քեզնից պահեմ, Աստուծոց ինչպէս պահեմ . մանաւանդ իմ գործերս ինչ որ Աստուծոյ յայտնի է, դուն էլ գիտես .

— Իմ ազնիւ բարեկամս, սաստիկ վշտացել եմ Ռսաց ազգի դէմ .

Եւ այս խօսք մի քիչ խիստ համարելով՝ յանկարծ սթափելով ասաց .

— Այո՛, վշտացել եմ Ռուսներից, ոչ թէ ամենազօր Թաղաւոր-կայսերից, որոյ համար եթէ հազար անգամ մեռնիմ ոչինչ չեմ զգալ . ու փառք համարում ինձ . ոչ էլ Ռուս պարզ ժողովրդից տժգոհ եմ, այլ նրանց պաշտօնեաներից, որ վատ վատ օրէնքներով այս աշխարհի ամէն բնական իրաւունքներն ու ազատութիւններ ջնջել են . փորս տրաքում, պատռում է . ախր, էլ չեմ կարող համբերել . այս երկրում մի հպատակ ազգ՝ մանաւանդ Քրիստոնէայ հպատակ երբէք երաշխաւորութիւն չունի, ոչ իւր ազգութեան, ոչ իւր լեզուին, ոչ իւր եկեղեցւոյ մասին, այլ ամէնքն էլ թէ շոտ թէ անգան չքանալու վտանգաւոր ուղղութեան մէջն են . Հասկանո՞ւմ ես . մենք Հայերս էլ մի եւ նոյն ուղղութեան մէջն ենք էս օր . էլ ինձ համար մեր ազգին ազատուելու յոյս չի կայ

Ճշմարիտն ասեմ քեզ, վաղենակ, իմ երկրի սոխ ու սխտորն ի վազուց յիշել եմ . . .

Հօրս էս անակնկալ խօսքեր՝ շանթահարեցին զվաղենակն, որ թէպէտ Շահէնի վրայ կասկածել էր, բայց նրանից էս աստիճան յանդգնութիւն չէր յուսալ, ուստի իւր սրտի վրդովումն ցաւակցութեան կեղծելով ասաց .

— Սրդեօք, իմ ազնիւ բարեկամս, ասէք,

աղաչում եմ ձեզ, ինչ պատճառ ունիք այդ աստիճան վրդովելու .

— Պատճառ մի հարցու, գիտես որ ոչինչ բաներէ խոռոված չունիմ. ան, վաղենակ, սրբիս, զանախ՝ Վարդգէսն, իմ անդրանիկն, գրկէս խլեցին .

— Ինչ ասում ես, այ մարդ, . . միթէ մեռաւ . . .

— Երանի թէ մեռած լինէր. Վարդգէսն Ռուս աղջկայ մի հետ սիրահարուելով՝ անոր հետ նշը-ւեր է. դուցէ եւ այժմ կարգուած լինի. ինքն էլ տակառ մտած ելած, նրա զաւակներն էլ Ռուս պէտք է մկրտուին: Բայց Շահէն այնչափ վնաս է, այնչափ աղքատեանց է՝ որ զաւակ ծնի Ռուս լինելու համար, Ռուսի համար մնորդ չատցնելու. ահա իմ քաղցր բարեկամս, իմ դաղանիքս, իմ անմխիթար վիշտս: Ասան, աղաչում եմ քեզ, ասան, ինչ անել պէտք է:

Ո՛վ գիտէր որ Մէլիքովն էլ՝ հօրս բերնէն այս խօսքերն լսել ցանկանում էր. ուստի մի շատ այլեւայլ բաներ խօսելէն վերջ, համազեց գլինքն՝ որ հետեւեալ նամակն ուղղէ առ քեզ, որով կարելի լինէր քո կարգուելուն խափան լինել, եւ իրեն մատնութեան առիթ չլինել զայն .

Ահա հօրս առ քեզ ուղղած նամակի պատճէն .

Վարդգէս,

« Գիտես, Վարդգէս, որ ես քո հայրն եմ, դու իմ զուակ Վարդգէսն ես. քո կեանքն՝ Աստուած իմ ձեռքով քեզ շնորհել է. ուստի ես քո կենաց համար միշտ պատասխանատու եմ առ Աստուած: Վարդգէս, դու գիտես, որ ես հաստ կող Հայ եմ, Հայու տղայ, դուն էլ Հայ ծնած ես. Հայ ծնածը, Հայ պէտք է մեռնի. Հայու սուրբ եկեղեցւոյ աւազանի մէջ մկրտուածն, Հայու խօշ աւետարանով իւր գերեզմանն պէտք է կնքէ. Վարդգէս, Աստուած սիրելու համար՝ հայր, մայրդ սիրելու ես. ծնողքդ սիրելու համար, Ազգդ, Հայութիւնդ սիրելու ես. է, գիտես սիրելն ինչ թաւուր կը լինի, քո կեանքը ազգիդ, եկեղեցւոյդ եւ հօրդ վրայ դնելով:

Իմ հայրս աղքատ մարդ համալսարան չի կարողացաւ յուղարկել զիս, ինչպէս ես արիդու ինձանից քո պարտաւորութիւնք լաւ ճանաչելու էիր. սակայն՝ սրչափ ամօթ է ինձ եւ նախատինք իմ աղքատոհմիս, երբ ասեն թէ Շահէնի զաւակ Վարդգէսն, իւր Աստուած, իւր հայր ու մայր, իւր ազգն ուրացել է մի Ռուս աղջկէ համար:

Վարդգէս, դուն իմ կեանքն լինելու էիր, իմ մահս, իմ գերեզմանս լինում ես. դու

Ռուս լինելով՝ միայն քեզ եւ քո ապագայ սերունդի արեան պատասխանատու չես, այլ եւ իմ նախնեացս :

Վարդգէս, ես զքեզ համալսարան յուղարկեցի, որպէս զի լաւ Հայ, քրիստոնեայ, բարի մարդ լինելու առաջնորդող գիտութիւն սովորէիր, քո ազգիդ, քո հայրենեաց, քո ծնողաց բարեյիշատակ լինէիր . չէ թէ զմեզ ամէնքս էլ ուրանալու սոսկալի վատութիւն սովորէիր :

Վարդգէս, իմ եւ Աստղիկի արտասունք ծով պէտք է լինի, զքեզ խեղդէ, եթէ Ռուս աղջկի հետ կարգուելու լինիս, եւ մեր ամէն ժառանգութիւններէն զրկուած :

Վարդգէս, միթէ Հայու աղջիկ չի կար աշխարհիս մէջ, միթէ Հայոց աղջիկներ աւելի գեղեցիկ չեն քանց Ռսի գեղճած ու լսկած կէներ :

Քո հայրդ մոլեռանդ չէ, փոյթ չէր Ռուսի թէ Զհո֊դի աղջկայ հետ կարգուիս, միայն քո ազգութիւնդ, քո եկեղեցիդ, քո ծնողքն ուրանալու չի պարտաւորուէիր :

Դու այժմ կորսուելու վիճակի մէջն ես . Գուցէ քո համալսարանական գիտութիւններովք՝ նախապաշարում եւ մտրորութիւն համարես իմ այս ասածներս : Դուն գիտես :

Արիւն քո ի գլուխ քո :

Էլ լեզուս չի բռներ բան խօսիլ . . . »

Հայրդ ՇԱՀԷՆ

Ահա այս նամակն էր, որ հայրս գրեց քեզ . այս ոչ բարով նամակն, զոր չեմ կարծում ձեռքդ հասած լինի, եթէ ոչ տարակոյս չունիմ, որ եթէ ընդունած լինէիր, անմիջապէս առաջադրութենէդ ետ պէտք էր կենայիր : Այո՛, այս աղէտաբեր գիրը ձեռքդ չը պէտք է հասած լինի, վասն զի մեր տան հիմք տակն ու վրայ արաց այդ գիրը :

Հօրս մտերիմ Մեղիքովն՝ այդ գիրը բռնած էր, եւ Ռոսաց մեծամեծներուն ցոյց տուած, Շահէնի կասկածաւոր լինելուն իրբեւ անհերքելի ապացոյց :

Արդէն Ռսներ սկսել էին հօրս հետ պառ վարուիլ, ինչպէս հայրս խստութեամբ վարուում էր նոցա հետ . բայց Մեղիքովն եւ տան երէցը մի եւ նոյն անփոփոխ մտերիմ բարեկամն էին : Մինչեւ ահ . . . մինչեւ . . .

Էլ չեմ կարող գրել . . .

Բայց չէ, պէտք է իրողութիւնն ամբողջ պարագաներով գրել . որպէս զի վախճանն էլ տեսնաս . վախճանն էլ տեսնաս Վարդգէս, եւ քո Ռուս աղջկի առնելուդ սարսափելի հետեւանքն էլ տեսնաս :

Հայրս՝ այն օրից որ արդէն քո ամուսնութեան լուրն առեց, որչափ սկսել էր ատել ու նզովել էս երկրի մարդիկ, հող, ջուրն եւ օդը, այնուհետեւ աւելի անհաշտ վարուել սկսեց . վայրկեաններ տարուան պէս անցնում

էին, էլի հօրս էս հարւումս զվճակն շատ ներքին ու ծածուկ էր. նա վերադարձ մտածում էր :

Այս ժամանակամիջոցում Թիւրքիոյ Հայաստանէն զանազան լուրեր դալով հայրս բոլորովին վրդովեցին : Երբ լսեց թէ Տաճկաստան ոտնէն չու՛մ գլուխ վերանորոգուելու մեծ գործովն դարձած է : Թէ Հայք զանազան առանձնաշնորհութիւններով պէտք է վարձատրուին, այնուհետեւ հայրս սկսել էր իւր վերադարձի մտադրութիւնը իրականութեան վերածել, եւ շարունակ մտածում էր :

Հօրս սաստիկ տխրութեան ժամանակ, մայրս զիս իրեն մօտ յուղարկում էր, երբ ինքն լքեալ արտասուածքով աչքով դուրս կենէր անոր սենեակէն : Եւ հայրս որ զիս յանչափս սիրում էր, ոչ ինչ չէր յայտնել ինձ, միայն իբրեւ երախայ գզւում, դուրս գորում էր վրէս. եւ միշտ հառաչելով յիշում էր զքեզ եւ կրկնում էր. «Վրէն, կօրհնեմ քեզ՝ որ Վարդգէսին պէս վատ չլինիս, քո հօրն ու մօր յաւիտենական անարգանք» : Ծատ անգամ աշխատում էի նորա թախծութեան պատճառներն իմանալ, բայց անհնար էր թափանցել, ինքն միայն ուրախ առարկաներու վերայ խօսում էր ինձ հետ. եւ ես երբեմն նշմարում էի թէ այն ուրախութեան խօսքերը բռնի էին, եւ տեսնում էի որ ար-

տասուաց կաթիլներ անյայտ կերպով մտրուան ի վար կը գլորուէին :

Այսպէս երթալով անվեհեր հայրս կասկածատ, երկչոտ մարդ դառնում էր, եւ չգիտեմք ինչ անծանօթ պատճառներով, տան շնէն ու կատուէն իսկ կղզուշանար . . . Մինչեւ, ահ, մինչեւ նոր սարսափելի խնդիր մի եւս մեր սեւ ճակատագիրն փութացուց :

Ռուս Մ. պաշտօնակալի Վ. տղան, մեր քրոջ Հրանուշին սիրահարուած էր. պարոն պաշտօնակալը միանգամայն հօրս բարեկամներէն մինն էր, նա առաջարկեց հօրս իւր որդւոյն վիճակը՝ եւ խնդրեց որ իւր տղան փեսայ ընդունի :

Հայրս այս անակնկալ առաջարկութեան վերայ խստաւ շփոթուելով՝ մէկէն մէկ ոչինչ պատճառ չէր կարողացել ցոյց տալ, միայն քաղցրութեամբ պատասխանել էր թէ՛ Հրանուշն տակաւին չափահաս չէ : Մեղիքովն որ առաջ քեզ համար հրահանգ կուտար, պաշտօնակալի առաջարկութիւն իւր վրայ առնելով՝ միջնորդում էր հօրս թէ Հրանուշն պէտք է տալ. եւ երբ հօրս մտերմական խիստ պատասխաններն ընդունած էր թէ Շահէնի մէկ տղան Ռուս եղաւ բաւական չէ, աղջիկն էլ պէտք է կորսուի. եւ թէ ինքն մեռանել յանձն կառնէ եւ պաշտօնակալի խնդիրն ընդունելն անհնար : Իսկ Մեղիքովն զգուշացնում

էր հօրս թէ՛ այս ատելութիւն կարող է դէշ
հետեւութիւններ ունենալ իրեն համար, բայց
հայրս ոչինչ կարեւորութիւն չէր տալ :

Գիշն այն է, որ Հրանուշն էլ սիրում էր
պաշտօնակալի որէթը . այս բան մեզ յուսա-
հատութեան մէջ ձգեց :

Թողով հօրս եւ մօրս կրած անհուն վիշ-
տերը, միայն վերջին երեկոյեան պատմութիւնն
պէտք է անեմ քեզ :

Այլ եւս հօրս տիրութեան չափ ու սահ-
ման չկար. նոյն երեկոյ, կերակուրէն վերջ
ժամ չորսին, մայրս, քոյրս եւ ես առանձնա-
ցանք իւր սենեակը : Արդէն նոյն օր պատուի-
րած էր ոչ ոք գիշերուան համար հիւր չըն-
դունել, ուստի մեր առանձնութեան մէջ
մնացինք, եւ ամէնքս բերանաբաց հօրս նա-
յում էինք, յուսալով թէ իւր երկարժամա-
նակեայ թախծութիւնն բացատրումէ մեզ,
եւ այսպէս սկսեց :

— Այժմ մենք մեր մէջն ենք, Աստուած
միայն պէտք է լսէ մեր խօսքերը . դուք դի-
տէք որ ես վարդգէսի դէպքին վրայ շատ
վշտացել եմ. այդ վէրքն այնչափ խոր է թա-
փանցել իմ սրտին մէջ՝ որ անհնար է բուժել.
ձիւ, միշտ մտածում եմ, եւ անմխիթար գըտ-
նում եմ զիս . եթէ մի ճշմարիտ Հայու տղայ
Ռուս լինում է եւ իւր ազդեցութեան տէր
հայրը չէ կարող արդիւնէլզինքն, որչափ առա-

ւել այն ամէն Ռուսարեակ Հայք՝ որք ոչ իմ
դիրքս, ոչ իմ ուսմունքս եւ ոչ ազգասիրու-
թիւնս չունէին, ծանր վտանգի մէջ կարող են
լինել : Ծահէնի անդրանիկն բաւական չէր
ռուսանալ, իւր սլաշտած աղջիկն էլ Ռուս լի-
նելու է, Ռուսի համար զաւակ բերելու է :

Չէ, չէ, թող հարիւր անգամ մեռնի սաա-
կի Ծահէն՝ որ իւր տառապեալ ազգին թշնա-
մի թիւնաւոր իժերը պատրաստելու պատճառ
չլինի :»

Այս խօսքերը արտասանած ժամանակ, ըն-
քիւռ ընքիւռ տղայի պէս սկսաւ լալ հայրս
եւ մենք ամէնքս արտասունքի մէջ խեղդ-
ւում էինք :

Մայրս ի դուր աշխատում էր սիրտ տալ,
եւ Հրանուշն թէպէտ ի սկզբան յամառ,
բայց վերջ շատ զղջալով կամենում էր հօրս
ոտքեր արտասուք թանալ, ներում խնդրել,
վստահացնել զինքն թէ մի այդպէս անարգ
միջոցի չպէտք է դիմէ, թէ՛ « միայն հօրս
սրտի խաղաղութիւն ցանկանում եմ, » եւ
այլն :

Հրանուշին մէկէն մէկ փոխուելն, մօրս այս
սրտառուչ խօսքերն եղան . զոր յաւիտեանս
մտքէս պէտք չէ ելնեն :

« Հրանուշ, սիրելի աղջիկս, ասաց մայրս,
դու երբոր աշխարհ եկար, անձեռք, անտաք,
անխօս երախայ էիր . դիտես ո՞վ կերակրեց

քեզ՝ երբ անօթի էիր, ո՛վ հանդերձ պատրաստեց քեզ՝ երբ ցուրտէն ու տաքէն նեղուժ էիր, ո՛վ դարմանեց քեզ՝ երբ հիւանդ եղար:

Հայրդ ու մայրդ գիշեր ու ցորեկ քնազդեղ ու տարտաժար եղան, հազար ու մէկ վտանգներու մէջ դրին իրենց կեանքն քո կեանքի փոխանակ, եւ քո ուսման եւ կրթութեան համար ամէն զոհոյցութիւն արեցին, եւ դու այժմ պարտաւոր չես համարել զքեզ մեր մէկ կամք յարգելու, որ ոչ թէ բռնութիւն է, այլ քո խղճի հանգստութիւն, քո սպաղապին անգորրութիւն. դու խելահաս ես արդէն. դիտես թէ որչափ պաշտում ենք զքեզ, մարդ իր պաշտածի դէմ բռնութիւն գործադրում է: Մենք գիշերներ երազով, ցորեկներ խիալով մտածում ենք թէ ինչպէս մեր ջնաչխարհիկ Հրանուշն հարս անենք՝ որ երթաց երջանիկ լինի եւ իր կեանքի մէջ հոգոց չի կանէ. մենք այս սիրով գինովցած, դու՝ Հրանուշ՝ դու կելնես օտար խանած վարածի մը հետ կարգուիլ կուզես:

Երբ Շահէնի պէս հօր մ' Աստղիկի պէս մօր մ' աղջիկ եւ էն ալ Հրանուշի պէս հիանալի ձիրքերով աղջիկ մը երթաց Ռուսի զաւակ յարուցանէ, Ռուս էլնի, որչափ գայթակղութեան ու մուրրութեան պատճառ պիտի տայ:

Հրանուշ, ես քո մայր, ուրիշ բան չեմ ասել, քո այդ օտարին նուիրած սէրը՝ ոչ թէ

հօր ու մօրդ սիրոյն զոհէ, այլ այն Հայ ազգին՝ որ քեզ պէս ազնիւ աղջկան մ' սերունդնեւրով կարող է բարձրանալ:

Դու չար օրինակ պէտք է լինիս ամբողջ Ռուսաստանի Հայոց մէջ. անմեղ Հայ աղջիկներ պիտի մուրրին երթան օտար երիտասարդաց ետեւէն, որով Հայ երիտասարդն էլ, Հայ աղջիկներ չգտնալով՝ անոնք էլ պէտք է օտար աղջկանց ետեւէն մուրրին, կորսուին, ինչպէս կորաւ Վարդգէսն:

Ախ, Հրանուշ, Վարդգէսի տուած մըռմուռն ու կսկիծ հերիք չէր մեզ, դուն էլ վէրքի վրայ վէրք աւելացնում ես. Վարդգէսին առ Վրէն դրած նամակն չի կարդացիր. քո սիրտ չի մորմոքեցնւ. եղբօրդ չար օրինակ բաւական չէ քեզի, վախճամ դուն էլ անոր պէս շուտով պէտք է զըջաս, բայց բան բանից ելնելն վերջ. զըջաս պիտի բայց վերագարձն անկարելի է:

Արի, սիրելի Հրանուշ մեզ քո ձեռքով ողջ ողջ գերեզման մի դնել, մ' օտարի համար հայրդ, մայրդ, հաւատքդ ու ազգդ մի զոհեր:

Հրանուշ, պէտք է իմանաս որ երբ պաշտօնակալ քո մասին առաջարկէ հօրդ, հայրդ չի պիտի կարողանայ մերժել. ուստի գործը միայն քեզանից կախում ունի, այսինքն ասել թէ՛ ես պաշտօնակալի տղան չեմ սիրել: Այս

կարճ խօսքով ոչ միայն դրեզ ազատում ես, այլ եւ հայրդ եւ ամբողջ ընտանիքը ծանր եւ վերահաս փորձանքէ կազատես :

Դու քո Աստուած, դու քո արեւն, Հրանուշ . . . » :

Այս եղանակաւ մայրս շատ մ' խօսեց Հրանուշին հետ . թէպէտ նա համոզուեցաւ , բայց ինչ օգուտ, հայրս խնդիրն բոլորովին փոխեց այս խօսքերով :

— Ասողիկ, էդ խօսքերու ժամանակն անցել է, ասաց, արդէն ամէն բան վերջացել է . միայն վարդգէսն եւ Հրանուշի ցաւերն չեն . ասոնք մեղաւոր չեն . պատճառ տւողն մենք եղել ենք, էս երկրի հող ու ջուրը մուրրութեան առաջնորդում են մարդ . այնպէս պատճառներ կան որ վերջապէս պարտաւորցնում են մեզ ամէն բան թողուլ եւ փախչիլ այս երկրէն, որ եթէ ոչ այսօր՝ վաղ հոգով եւ մարմնով պէտք է կորչինք . ահա իմ անմխիթար թախծութեան բուն պատճառն, որ այս երկրի վրայ ոտք կոխելէն ի վեր չարչարում եմ : Խղճի դժոխք դարձաւ էս երկիրը, դուք չէք կարող այս աշխարհի գաղտնեաց թափանցել : Ուստի մեր հին քեազախիկն ու շուշէն, գօլօղն ու ճալահիկ այս համադգեստներէն, անոր կորեկ հացն ու քիւրդն, քիւրդն ու տառապանքն, այս երկրի մեծութենէն ու ճոխութենէն լաւ է լաւ : Այն մեր բնիկ եր-

կիրն յուսալից վախճան մի կարող է ունենալ . վառն զի հողն ու ջուր, ջուրն եւ օդ ապականուած չեն, մեզ թշնամի չեն : Տաճկաստանի Հայք շուտով կատարեալ ազատութիւն պիտի ստանան :

Վերջապէս, սիրելիներս, ժամանակ չկայ երկար խօսքերով ամէն բան բացատրել . այս առաւօտ աղօթքին ճամբորդ ենք . արդէն արտասահման ճանապարհորդութեան կէս մը հրաման առել եմ : Շատ շուտով ու գաղտնի պէտք է պատրաստել ամենէն կարեւոր պիտոյքներ, առնել մեր Հայութիւն, մեր լեզուն, մեր հաւատք ու արիւն հեռանալ, որով ոչ միայն մեր՝ գուցէ եւ բազմաց ազատութեան ճանապարհ բանանք . . . »

Հօրս այս անակնկալ խօսքերը շանթահարեցին զմեզ . ասլիած շուարած կացինք մնացինք, բայց եւ ամէնքս համոզուեցանք եւ հնազանդեցանք իրեն : Նոյն երեկոյեան մեր վիշտն ու տաղնապն բովանդակ նկարագրել անհնար է, Վարդգէս :

Վարդգէս, այլ եւս միտքս չեմ ուզում ծածկել . սիրտս պատուում տրադում է, ու այն դժոխային գիշերուան վերջին ժամերում յոգնած յոգնած ինկեր մրտխեր էինք . Վաղենակը եկեր մի կարեւոր խօսքի համար հայրս դուրս կանչել տուել է . հայրս դուրս ելեր, էլ ներս չէ մտել . . . գնացել . . . հեռացել . . .

աներեւոյթ եղել է. . . բայց մեր. . . : Ուր մի հարցաներ. ուր աղատամիտ մարդիկ ողջ ողջ թաղում են :

Սեւ գիրս վերջացաւ, Վարդգէս, եւ հայրս՝ գուցէ էս բոսկում՝ Շահէնն ի Սիսիր հասաւ. . .

Նոյն առաւօտ մեր տան երէցը՝ խոստովանահայրը, մեր լրտեսն ու մատնիչն եկաւ զմեզ մտիթարելու. . . :

Հօրս աքսորը ընդհանուր Ռոսհայոց մէջ չընէ, դայթակղուծիւն, զգուշութիւն եւ մեծ երկիրը պատճառեց. ամէն Հայ մարդ հօրս տարապարտուց աքսորանաց վրայ կը խօսէր. ամէն Հայ մարդ սկսաւ տէրութեան վրայ ունեցած իւր առաջի համարումն պակսեցնել. կարծես թէ հօրս հոգին ամէն Հայու վրայ տարածուեցաւ. Շահէնն ի Սիսիր աքսորեցաւ, այլ Ռուսաբաժին զաղթական Հայոց հոգինն ի Հայաստան վերադարձաւ :

Այլ միթէ Հայու հոգին աղմտ է. . . մէ ապաքէն ամէն Հայ մարդու հոգին իւր մէջ բանտարկուած է. ամէն մարդ իւր տունէն աւելի Սիսիրին մօտիկ է. երբ Շահէնի ազատ հոգովն ուղէ շարժիլ, փորձ մի անել :

« Վարդգէս, մենք թէ մեռնինք թէ ապրինք, հօրս կտակը պէտք է կատարենք, պէտք է մեր նախկին երկիրն վերադառնանք, ուր մեր սիրելի հօր հոգին կարող ենք գըտ-

նել. զի նրա մարմինն Սիսիրն է, այլ հոգին ի Շատախն :

Ահա այս նամակը մօրս հրամանաւ գրում եմ քեզ, Վարդգէս : Եթէ կը սիրես մեզ, արի մեզ հասիր շուտով » :

Մնաս բարով :

Քեզ կարօտով
Վրէն

Վերջէն լսեցինք թէ Աստղիկ այն զարմանալի Հայ տիկինը՝ վախէն սրտի մահուռ ու կսկիծէն՝ Վրէնի նամակէն երկու օր ետք մեռել էր. իսկ Վրէնը, Վարդգէս եւ Հրանուշն փախեր ազատուեր էին :

Եւ Վաղենակն սաստիկ զղջացել էր մանաւանդ իր վերջի մատնութեան վրայ. եւ չգիտեմ ինչ յանցանքի կասկածանօք աքսորանքի դատապարտուած էր՝ ի փոխարէն իւր տէրութեան մատուցած այնչափ հաւատարիմ ծառայութեանց :



ՀԱՀԷՆ Ի ՍԻՊԻՐ

ԺՈՂՈՎ ՈԳԻՈՑ ԱՔՍՈՐԵԼՈՑԵ Ի ՍԻՊԻՐ

Սիպերիա թէեւ ընդարձակածաւալ աշխարհ մի է, բայց բնակչաց համեմատութեամբ գրէթէ անապատ ամայի, իւր մեկուսացեալ դիրքով ու տարերքովն կարելի է երկիր արտորեալ անուանել զայն, կամ ազատամիտ մարդոց բանտ. բռնատուն մ' ուր ոչ միայն Ռուսիոյ այլ եւ համայն Եւրոպիոյ ազատամիտներն կարէ իւր մէկ անկիւն բովանդակել, լաիել ու մարսել զանոնք. ո՞վ գիտէ եթէ հիւսիսի հսկայն Քոնիլովի գորտին վախճանը չունենայ օր մ' զԵւրոպա կլանէ՝ ինչպէս երբեմն երբեմն երազի ու եխալ մէջ կը տեսնէ, այս երազն ալ ի բարին կատարի:

Պէհրինկոյ նեղուցն կանջրպետէ զՍմերիկան Սիպիրէն, ազատութիւնն բռնութենէն, լյս աշխարհը խաւարէն:

Գիշեր էր թէ ցորէկ յայտնի չէ, շնչարգել խեղդուկ եւ մշտասարսուռ օդ մը Սիպիրի հիսսիսային արեւելեան հրուանդանն ու նեղուցն մէջ երկինք մէջ գետինք ծածկած էր, սեւ ծեռ քարէ հրուանդանի մէջ քարակոփ այր

մի կար, այրին մէջ չորս կողմէն ժողովուած էին Սիպիրի ազատամիտ աքսորելոց ուրուականներէն մաս մը, եւ այն ինչ խօսքի սկսեր էին, ահեղասաստ ճայթմունք մը ծուխի պէս ցնդեց ոգիները: Այս ճայթմունքը սառուցեալ ուղեանի լեռնակարկառ սառուցի մը հրուանդանի պատուանդանին ընդհարումէն կեղնէր: Եւ ուրուականք ցրուեր էին կարծելով թէ այդ ճայթմունք զիրենք վտարանջող իշխանութեան հրամանի որոտումն լինէր, կարծելով թէ այդ սառուցը Բրոնէթատէն ճամբայ ելած էր զիրենք լրտեսելու իրենց անդրաշիրմեան կեանքին մէջ:

Ազատական եւ ծայրայեղական յանցանօք աքսորեալները ընդհանրապէս Ռուս, Լեհացի, Հայ, Վրացի, Թաթար, Չէրքէզ եւ այլ ամէն հպատակ ազգերէն կային, որք քարայրէն թէ եւ անհետացան պահ մը, բայց վերստին դու՛մարեցան նեղուցի մի ամայի ձմակին մէջ:

Ծայրայեղ ոգիներէն մինն այսպէս սկսաւ խօսիլ:

— Բնազգակից ընկերներս, թող մեր մարմին Սիպիրի բռնատանց մէջ մաշի եւ փտտի, թող պոսքորային կազեր, լյսեր յարուցանէ որպէս զի մոլեկրօնութեան, սնոտիապաշտութեան նորանոր նիւթեր յաւելու, եւ սակայն մենք ընդ միշտ ազատ պէտք է մնանք բռնութիւններէ, նախապաշարումներէ, եւ միշտ

անձնուէր ախոյեան մարդկային ազգի ազատութեան:

Իմ աքսորանաց պատճառներն բացատրելն առաջ պիտի խօսիմ հանուր աշխարհի մարդկային երեւոյթներուն վրայ, ինչպէս որ աչքիս կերեւին: Ազատ լսեցէք ինձ, այժմ այն աշխարհ շենք, ուր մեր ստուերէն վախնալ պէտք էր. այն աշխարհը իշխանութեան եւ կրօնի պաշարմանց ժառանգականութեամբ կը ծփայ ու կը ծփայ արհաւիրքներու մէջ: Միեւնոյն մարդն, միեւնոյն մարմին, արիւն ու ոսկոր ունեցող մարդն, մինն ազատ է, մինն ստրուկ, մինն երջանիկ միւսն թշուառ. եթէ աշխատութեան արդեանց հետեւաւքն է այս խտրականութիւն, ապաքէն ստրուկն աւելի կ'աշխատի, ինչո՞ւ ուրեմն իւր աշխատութեան չափովն վարձք եւ իրաւունք չստանայ: Այլ խընդիրն անվիճարանելի է, մինն արտասուելու ժառանգական դատապարտութիւն ունեցեր է, միւսն խնդալու սեփականութիւն, մինն դատի բանի՛ միւսն խէ՛, նստէ ուտէ: Եւ գիտէք այս ամենայն չարիք ինչ պատրուակաւ կը դործածեն, իբրեւ մարդկային խաղաղութեան, հաւասարակութեան միակ միջոց: Ասոնք իրենց իրաւասաց հացկտակներն էլ ունին, որք գիշեր ցորեկ կը տքնին, թուղթեր կը մրտեն, եւ այս յախշտակողներու դատը կը պաշտպանեն, ասելով թէ՛ այս խտրակա-

նութիւն բնական է, գիտութեանց համաձայն է: Եւ տկարամիտները մաս մ'անգիտութեամբ եւ մաս մը գիտութեամբ համոզուիլ կը պարտաւորուին: Միեւնոյն ժամանակ եւ կրօնքը իւր անթափանց վերացականութեամբ կը ծանրաբեռնի սրտերու եւ մտաց վրայ:

— Խօսք ունիմ, ըսաւ ողբիներէն մինն. պէտք է պարկեշտութեամբ եւ պատկառանք խօսիլ կրօնի վրայ:

— Կարող էք խօսիլ երբ կը լրանան իմ խօսքեր. լռեցէք ասաց կատաղաբար ծայրայեղ ողբին, եւ շարունակեց. այս կրօնքը բռնաւորի ձեռք շատ անգամ ամենահատու սուր մի է, մութ խաւար կը ձգէ դատապարտելոց վերայ, որպէս զի խաւարի պաշտօնեայք մութի մէջ իրենց աւարն կարենան յաջողութեամբ ընել, որպէս զի հասարակութիւն՝ ժողովուրդ ստրկացնող իշխանութեանց հիմունքը անսասան մնան: Բայց եթէ կեանքէդ հրաժարելով համարձակիս հարցնել թէ այդ ինչ է ձեր բռնած ընթացքը. — Մարդոց խաղաղութիւն եւ երջանկութիւն, կը պտտասխանեն ամենայն սառնութեամբ, եւ կը դառնան օձու լեզուաւ քեզ այսպէս կըսեն, դու մեր ստրուկներից մինն, ինչ իրաւամբ այդպէս խօսիլ կը յանդգնիս: — Այն իրաւամբ որ լեզու եւ բերան ունիմ ձեզ պէս, կը պտտասխանէ ժողովրդականն, եւ յայնժամ նա դատապարտեալ է արդէն:

Այսպէս մարդոց խաղաղութիւն եւ երջանկութիւն հիմն ի վեր տապալող այս երկու դաշնակից ժառանգական իշխանութիւններն իրենց ուզածը կընեն, շատ անգամ իրարու փոխադարձ գործիք լինելով:

Ինչ ասել է մի եւ նոյն մարդուն առանձին կրօն, առանձին հայրենիք, առանձին լեզու, առանձին վարք ու բարք, ամենայն ինչ առանձնացնել, վայրենացնել: Ասոնք վայրենի ժամանակաց մարդկային ազգի նոր կաղմաւորութեան շփոթ դրութիւններն են, եւ կը մերժեմ այդ վտանգաւոր ժառանգութիւններն:

— Խօսք ունիմ, ասաց ուրուանդաներէն երրորդ մը, բայց խօսողն առանց ընդմիջելու շարունակեց — .

Եւ այս հին ժամանակէն ի վեր՝ այն մասն որ աւելի հզօր փրթաւ, մինչեւ խալտու հաւածեց կեղեքեց անդօրն. եւ արդ հազիւ ուրեմն կը գտնուի հազարէն մինն բիւրի մէջ երկուքը, որ կը յանդգնի մերթ ձայն հանել բողբեկ այս աշխարհաքանդ խաւարային դրութեանց դէմ եւ ահա երկաթէ ձեռքով բերնին կը խփեն, լեզուն եւ առամներ մէջ բերնին կը փշրեն եւ կը հալածեն ամայութեան մէջ, ընկերութենէն հեռու, հեռու այնչափ՝ ուր այլ եւս կենսական օդ չկայ ծծելու. որոյ մթնոլորտն ամբողջ անխաժնով չըջա-

պատեալ է, որով դուն ալ շուտ մը աքսորողի հոգոյն պէս սեւ ածուխ կը դառնաս մարմնով եւ սակայն միշտ կենդանի հոգով եւ գործքով : Կը հողեփոխի հալածուելուդ ձայն լսողը՝ քո հողին կըստանայ, ինչպէս Եղիայի հողին Եղիսէի վրայ : Եւ բռնաւորն որչափ իւր հալածական հողին զօրացնէ, բաղմապատկէ, այնչափ մեզ նմանելու գլուխը հիդրային կը դառնայ . եւ անօրէնութեան սուրբ որչափ հնձէ վայն՝ այնչափ առաւել աճեցուն պիտի առնէ . կաճի բայց ի ծածուկ, պէտք է որ ծածուկ լինի մեր աճեցութիւն՝ մինչեւ որ արմատ ձգեն . եւ հող չէ այնուհետեւ թող ճուրհեն կոխոտեն անցնին, ժուռկուճոյի անել ջանան :

Ուրեմն արիութիւն մեր դասի մարդոց . ընդդէմ այն ամէն պաշարմանց եւ անիրաւութեանց, որ բնութեան եւ ճշմարտութեան օրինաց հակառակ են :

Բաջալերուինք, արի ընկերք սիրելիք, օր մ' մեր ձգած հրդեհն համաճարակ պէտք է լինի, եւ հրչջններ՝ բռնաւորաց մարդամեքենաներն ի զուր պիտի տքնին ոգորին մարել արդէն բորբոքեալ կրակն թողումք այս :

Արդ՝ ձեզ պիտի պատմեմ իմ աքսորանաց բուն պատճառն :

— Ես խօսք ուզեր էի .

— Ի՛նչ բանի վրայ, հարցուց ճառախօսն .

— Իշխանութեանց պաշտպանութեան մասին, զոր դուք ծայրայեղութեամբ վնասակար անուանեցիք :

— Շատ լաւ, պատասխանեց ոգին, ձեր փաստերն կը լսենք . այս տեղ ամէն ոք ազատ է խօսելու, միայն կարգապահութեան զգուշութիւն պէտք է :

— Ես, շարունակեց խօսող ուրուականը, հասարակ ժողովրդեան զաւակ՝ սպիտակ Ռուս ազգութեան կը վերաբերիմ . բնութեան, գիտութեան եւ փորձառութեան ինձ ցոյց տըւած ճանապարհովն ընթացայ : Ի սկզբանէ աչքս աստուածապաշտութեան մէջ բացի, եւ մանկութեանս արտասանած առաջին բառը՝ ի՛նչ մեզքս պահեմ, Պօղ եւ Չար անուններն էին . եւ այն հաւատքով կը մեծնայի, որ Ռուսի եկեղեցիէն ճշմարիտ եկեղեցի, Ռուսի տէրութեանէն արդար եւ հզօր տէրութիւն, Ռուս ազգէն զատ ազգ չի կայ, վերջապէս այն սնշարուժով կը մեծնայի, թէ այն որ Ռուս չէ՝ մարդ չէ, հաւատք, կրօնք, իրաւունք չունի աշխարհի երես :

Բայց երբ կենացս շրջանն ընդարձակեցաւ, դիտութեանց սրահներու ընկերական յարաբերութեանց, ընկերականֆկենաց, հացի՛ տընտեսական խնդրոց, ժողովրդեան եւ տէրութեան դիւաններու հետ գործ ունեցայ, արդէն իմ նախնի ժառանգական համոզումներս

ցնդեցան, եւ նոր աշխարհի նոր մարդ դարձեր էի:

Այն ընկերութիւն՝ որ զիս կը շրջապատէր՝ մեծ մաս միայն իրեն օրական հացն անխռով ուտելուն համար՝ ամէն բնական իրաւունքներէ վաղ եւս հրաժարած էր. վասն զի այս ամբոխն այնպէս կը հաւատար թէ իւր օրական հացը շնորհոյն ողորմած հոգի Զարն է. եւ եթէ նա արգիլել կամի, սովալլուկ պէտք է կորնչին: Եւ զի ամբոխն իւր հաւատքով այն պայմանաւ հաց կամ հող կընդունի, որովհետեւ իւր խելք ու միտք իւր արիւն ու կեանքը դրաւ դրած է նորին ողորմածութեան ափին մէջ:

Ահա այս օրից խելքիս փչեց. արիւնս աչքս առի, նոր վարդապետութիւն միակայ տարածել մեր պարսկական ընկերութեան մէջ. իմ քարոզութեանս միակ նիւթն այս էր թէ՛ Զարը ժողովրդեան համար է, ոչ թէ՛ ժողովուրդ՝ Զարին:

Այս սկզբունքը բաւական դայթակղութիւն եւ շունչ սկսաւ տարածել, որչափ վարդապետութիւնս յայտնի էր, սակայն ես ծածուկ էի: Այս սկզբունքով մի գիրք շարագրեցի արտասահման երկիրներ, եւ զանազան հարքներով յաջողեցայ մեր մէջ տարածել, որուն մէջ շատ չափաւոր լեզուաւ Զարի իշխանութեան եւ ժողովրդեան պարտք եւ իրաւունքն

գծեր էի. եւ միլիոնաւոր մարդոց կեանքը մէկ մարդու հաճոյքէն կախում ունենալը՝ վերին աստիճան բնութեան եւ մարդկութեան դէմ անարգանք եւ հայհոյութիւն է ասելով՝ վերջացուցեր էի գիրքս այս խօսքովն. ինչ բան է որ ժողովուրդը իշխանութիւն կուտայ մարդու մը, վերջ անոր կամակոր ստրուկն կը դառնայ, եւ այլ իրաւունք չունի համար պահանջելու եւ այլն:

Ոչ ոք չգիտէր թէ այս սկզբունքներս տարածողն ես էի. կինս եւ զաւակս գիտէին. զաւակս որ տէրութեան ծառայութեան մէջ կը գտնուէր, մեծնալու պատիր յոյսերով զիս մատնած էր:

Յանկարծ դատավճիռս լսելու տարան զիս. չուզեցի վատութեամբ ճշմարտութիւնն ուրանալ. մերժեցի այն կենաց արեւը, որ Զարի շնորհաց ծագումն կը համարէին. ուստի ամենայն անվեհերութեամբ քննիչ դատաւորաց ասացի:

Այո, ես այն սկզբունքի վարդապետն եմ, թէ ժողովուրդ՝ ձեր եւ ձեր մեծի դատաւորն է, անոնք զձեզ քննադատելու եւ ձեզմէ համար պահանջելու իրաւունք ունին. դուք անոնց վարձկան պաշտօնեաներն էք: զերագոյն իշխանութիւն՝ ժողովրդեան սեփականութիւնն է: Իմ այս արդար խօսքերու համար երբէք իրաւունք չունիք զիս դատա-

պարտելու, քանզի չար ինչ ոչ խօսեցայ: Ահա դուք գործը այս աստիճանին հասուցիք, ժողովուրդ իրաւունք տուաւ ձեզ որ իր այգւոյն ծառերը դարմանէք, դուք անոր պտուղն ուտելէն վերջ՝ սղոց դրած կտրատում էք անոնց արմատները. . . .» Խօսքս բերանս էր, զիս անուելի զնդանի մէջ գտայ. չորս օր անսուաղ եւ տասնհինգ օր սոքի վրայ անշարժ կեցայ ժահալից վայր մը: Այնուհետեւ պարկեշտ հեղնութեամբ դուրս կանչեցին զիս.

— Որք ժողովուրդը պաշտօնաւանդելու իրաւազխտութիւն սովորեցար, բաւական է. եւ դուք խոստումը, ով ժողովուրդեան քաջ փաստաբան. այս է բարձրագոյն ատենի դատավճիռը որ մահուանէդ վերջ պէտք է վճիռդ եւ գլուխըդ ժողովուրդեանդ ներկայացնելով դատդ պաշտօնաւանդ, վարձքդ ստանաս»:

Եւ սրդարեւ այս վայրագ երգիծանութիւն կատակ չէր. երեք ժամէն պէտք էր գլխէս բաժնուէի. եթէ իբրեւ խելացնոր չըլտեմ որ անխելքը կենացս շնորհման միջնորդութիւն ըրած չըլինէր եւ դահիճն՝ ինձ զայս խօսող պաշտօնակալին հետ ցոյց տուին սեւ կառք մը ասելով. «Ա. ո. գնա՛ այդ գլուխդ որուն մէջ ժողովուրդը եւ անոր իրաւունքն բովանդակուած է՝ Սիպիրի մշտնջենաւոր բանտերու քարերուն զարկ, եւ շղթայներու շառաչմամբը դատդ պաշտօնաւանդ. . . .»

Ահա բաղդակից ընկերքս, այն բանտի մէջ աէրութեան մեղաց քառութեան համար քսան տարի ապաշխարելէն վերջ՝ այսօր մարմնէս ազատուած ձեզ ներկայանալու իրաւունք կունենամ:

— Թէպէտ կարի սրտառուչ է անցքդ եւ շատ իրաւացի են վերջին վարդասլետութիւններից մաս մը, սակայն առջի տեսութեանդ մէջ կրօնի խօսքերուդ ես անհամաձայն կը գտնուիմ այս տարբերութեամբ. ասաց խօսք առնող ուրուականը, կրօնք միշտ պէտք է մարդկային ազգի համար, թողունք իւր սիլըզքնական ծագման պատճառները եւ անոր հետեւանքները, եթէ այժմ կրօնք միասակար ներգործութիւններ կընէ, այդ միասնորու հեղինակ միշտ անոր չար պաշտօնեաներէն ու մանք եղած են, եւ ինչո՞ւ ոմանց պաշտօնէից չարութիւն պաշտօնէութեան վերադրել, կրօնք միշտ սուրբ է եւ օգտակար ամբողջ համար եւ երբ իշխանութեան սուրբ կը բթանայ, այլեւս չի բանիր խուժանի վրայ, իսկոյն կրօնի սպառնալեաց օգնութեամբ կը սանձահարեն, եւ զիտէք անխլասն անկրօն խուժանը որչափ վտանգաւոր է: Եթէ քաղաքական եւ կրօնական իշխանութիւններն իրենց ընական պարտաւորութիւններէն չեղելով այսչափ միաս կը հասցնեն մարդոց, որչափ առաւել այն խաժամուժը, որ մէն մի իւր զօրութեան չափով

յափշտակելու կեղեքելու իրեն իրաւունք պիտի համարէ, երբ այս երկու իշխանութեանց ենթարկուելէն ազատ լինի:

Երբ մենք խաթամուծը մեր վիճակին, մեր գաղափարին ու զարգացման վրայ կը հաշուենք, շատ անգամ կը սխալինք, կարելի է մեզնից շատերը խղճի հակամտումներ իրենց օրէնք կրօնք համարեն եւ ընկերութեան մէջ լաւ վարուին, բայց աշխարհի բաղմութիւն հազարէն տասն հազիւ զարգացեալ լինելով, միացածներն ամբողջ երախայութեան մէջն են. երախաներու խնամակալ հայր ու մայր պէտք է, եթէ ոչ ըստ ինքեան ապրելու ոչինչ երաշխաւորութիւն չունին: Միշտ ես այս համուզումն ունեցեր եմ, թէ քաղաքական բարեկարգ իշխանութիւն, ժողովրդեան հայր է, իսկ կրօնական կառավարութիւն մայր: Սակայն երբ ասոնցմէ ոմանք իրենց խնամակալութեան յանձնուած երախայի մատակարարութիւնն կը նենգեն. երբ միլոնաւոր մարդոց ապրուստը միայն իրենց փորին վերադրելու անիրաւութեան մէջ կը թաթախուին, պէտք է այդ խնամակալութիւնն ետ առնել, եւ փոխանակ միլիոնաւոր մարդիկ զոհելու մէկ մարդ, մէկ ընտանիք զոհել իւր հացկատակ խնկարկուներովն:

Պէտք է ասել որ քաղաքական իշխանութիւններէն ոմանք յաճախ այս նենգութեամբ

կը բռնուին եւ ասոր ընդդէմ զօրաւոր միջոցներէն մինն ամբոխի կրօնական խատուծիւնն է, որ երբեմն ամէն ընդդիմամարտ զօրութիւններն առաթուր անելով իւր անկերպարան նպատակին կրնայ հասնել: Ով գիտէ գուցէ եւ կրօնական տուններն էլ այս նպատակաւ շինուած լինին. ժողովրդեան առաջնորդներէն ոմանք երբ տեսեր են որ քաղաքական իշխանութիւնն չարաչար կը գործածէ իւր սրաշտօնը, իսկոյն ճարտար հեղինակութեամբ կրօնական չէքեր հիմներ են, հասարակաց փրկութիւն այնտեղ յաճախելով գտնել քարոզած են, եւ կեղեքեալ ամբոխն հետըզհետէ երթեւեկեր է այդ մխիթարութեան յուսոյ տուն, իւր զրկանքներու մասին չգիտեմ որի բողոքելու, կամ թէ հացի պատառ մը գտնելու յուսով: Իւր սեփական իրաւունքներէն կողոպտուած այս ողորմելի ժողովրդեան թոյլ տալու է որ անդորրութեամբ իրեն կրօնական պարտաւորութիւն կատարէ, յոյս փնտռէ ու մխիթարուի անդիլի աշխարհին մէջ իրաւունք եւ երջանկութիւն գտնելու հաւատքով:

— Չէ եղբայր, չէ, այդ մոլորութիւն է, ասաց ծայրայեղ ոգին, պէտք չէ քաջառողջ ձեռքեր միայն դէպ ի վեր ամբառնալով ոգի մէջ հաց գտնել ցորեան հնձելու ընդունայն երեւակայութեամբ վարժել տալ, այս ժառանգական մոլորութիւն է. ինչ որ բնութիւն

մեր շօշափումներուն են թարկած է, դայն միայն քարոզել եւ վարժեցնելու է, հերիք է այսքան դարաւոր զոհեր զոհուեցան:

— Բայց թոյլ տուէք խօսքս վերջացնեմ ասաց ատենաբանն եւ շարունակեց:

— Ես ոչ խղճի գայթակղութիւն եւ ոչ մոլեկրօնութիւն կը քարոզեմ, եթէ ամբոխը մեր այս ժողովի անդամաց չափ հասկացող լինէր, հրապարակաւ այսպէս պէտք էր վճռէր կրօնական խնդիրը, անձանօթ արարչի մը յարգանք պէտք է: Այս դրութիւն ոչ միայն որ եւ է կրօնքի չէր դպչեր, այլ եւ անձանօթ արարիչն ով որ ալ լինէր վերջ իրաւունք չունէր մերժել իրեն դիմողն:

Այո, ես անհամաձայն եմ կրօնական այն դրութեան, որ եկեղեցական պաշտօնեայք այնպէս կը ներկայացնեն զԱստուած, որպէս թէ իրենք Աստուծոյ ունը բուն ճանչցած անոր զօրութիւն եւ յատկութիւն իրենց ձեռքովն ձեւեր չափեր են. նիւթական մարդ մը թնչպէս աննիւթ էակ մը կրնայ ըմբռնել ու քարոզել, քանի որ քարոզողն ինքն ալ Աստուած մը չէ եւ Աստուած իրեն պէս մարդ մը չէ. եւ այս ստորաբաժանմանց առթիւ նոյն խիւ միակրօններ բազմակրօն ճիւղերու բաժանուած են:

Ինչպէս ասացի ես կրօնական իշխանութիւն միշտ յարգող, չգիտեմ ինչպէս օր մը խօս-

տովանահօրս բացատրած եմ իմ միտքս այն է՝ անձանօթ արարչին երկրպագութիւն, եւ միւս օր Սիւլիրի ճամբան ելած էի, զինուորներ, սեւ կառք եւ շղթաներ միայն ընկեր ունենալով ինձ, եւ ես Ռուս ժողովրդեան կը վերաբերիմ:

— Թէպէտ ես խօսք ուզեր էի առաջին անգամ խօսող ատենաբանին իշխանութեանց գոյութեան դէմ իւր սխալ չափազանց համալուծներն ուղղելու, բայց իւր նախորդն կերպով մը իմ ասելիքն ալ խօսեց. ուստի ինձ խօսելիք չի մնաց, քան թէ միայն կրկնել, իշխանութիւնները բարեկարգութեան պէտք ունին, իրենց գոյութիւն միշտ պէտք է, եւ ժողովուրդը գերազոյն հսկող ըլլալու է պաշտօնէութեան վրայ. ասաց ու կարճ կապեց այս ոգին, որով կերեւէր թէ էս մարդն էլ այս խելքով Սիւլիրի ճանապարհն չափեր էր:

— Իսկ ես, եղբարք, համաղգայնութեան սկզբունքի չուանդին այս խորն իջայ, այն ժամանակներ՝ երբ խեղճ Լեհաստան կարթակօտոր կըլլար, որովհետեւ Լեհ էր, եւ Լեհ լինելով առանձին հողի կառավարութեան պէտք ունէր, եւ այս առանձնութեամբն հզօրագունին նախանձն կը դրգուէր իւր վերայ. Ապաքէն ինչ են պատերազմաց արհաւիրքներու պատճառը, ինչու շատ անգամ միայն մարդ մը ըստ հաճոյս հրաման կընէ եւ բիւրաւոր մարդիկ սուրի կրակի կը դիմեն, եւ իւրաքանչիւր

բանակն կաշխատի թշնամոյն՝ իւր նման մարդուն մինչեւ արեան վերջին կաթիլն լամել ու զովանալ, ինչ է այս վայրագութիւն, ինչ է այս աններելի ոճիրները, միթէ կարիճի, իժի հետ է պատերազմ: Ինչո՞ւ իւրաքանչիւր կառավարութիւն միշտ կը զինւորի նորանոր հրանօթներով եւ առթի կըստասէ՝ իւր նախանձորդէն վրէժ լուծել, իր զինուոց ճարտարութիւն ցոյց տալ. ցոյց տալ հանդիսատեսներուն թէ ինքն որչափ յաջողակ է մարդասպանութեան գործին մէջ: Ինչ է այն որ ժողովրդեան ամենէն կենսական ուժը երիտասարդութիւն՝ մարդու արիւն թափելու կը գրգռէ, եւ ատենք կատարեալ մարդամեքենաներ կը դառնան: Գլխաւոր պատճառը ազգութեան խնդիրն է, որ խարութիւն, ատելութիւն եւ սպանելու ակորժակ կը գրգռէ միամիտ ժողովրդեան մէջ:

Սչխարհի մշտնջենաւոր խաղաղութիւն եւ յառաջադիմութիւն կը պահանջէ, որ Ռուս, Բրուս, Հայ, Վիրք, Լեհ մեհ անուններ եթէ կարելի է ջնջել աշխարհիս երեսէն: Մարդոց այս գայթակղութեան անունները բառնալէն եւ լոկ մարդ անուանելէն վերջ՝ արդէն ըստ ինքեան կ'անհետին առանձին հայրենիք, առանձին հողի իրաւունք, լեզու, կրօնք...

— Եւ կրօնքն, սասաց մի այլ ուրուական հեգնական ժպիտով մը, եւ կրօնքն ուլ ազ-

գայնութենէն կախում ունի, այդ երազ է մարդուս կեանքը երազ համարող քնաչըջիկ մարդոց մտածմունքն է: Համազգայնութիւն հաստատելու համար համայն մարդիկ մէկ մարմին, մէկ սիրտ, մէկ միտք, մէկ տեսակ, մէկ բնակութեան վայր ունենալու են. քանի որ ես ու դու առանձին յատկութեան, կազմութեան ու կերպարանի տէր ենք, քանի որ առանձին հողի վրայ ծներ մեծցեր ենք, միշտ առանձնութեամբ պէտք է ապրինք եւ առանձին խնդիրներով զբաղինք. մարդկային յառաջադիմութիւն առանձնականութեան մէջն է. Համազգայնութիւն, համակրօնութիւն անհնար եւ անհեթեթ մտածմունքներ են: Դեռ մեր բարեկամ Ռուսիան՝ համապլաւեան ակտով կը հիւճի ու չի կրնար այդչափ բան յաջողել, ուր կը մնայ համայն ազգութեանց մասին մտածել, եւ դուք իբրեւ Ռուս մարդ՝ համապլաւութիւն համազգայնութեան փոխաժէք: Եւ սակայն այսու ամենայնիւ շատ շնորհակալ եմ այն մասին, որ դուք համազգայնութեան խնդիրը Լեհական հալածանաց առթիւ զգացուելով յղացեր էք ինչպէս կերելի ձեր աքսորանքնէլ համազգայնութիւն եղած է:

Սակայն իմ խնդիրն ձերինի չափ ընդարձակ ու մեծ չէ եղեր. ես իմ անձական իրաւունքս, իմ ազգիս իրաւունքն պաշտպանելու համար աքսորուած եմ:

Ինձ համար իւրաքանչիւր ազգ մէկ մէկ ընտանիք՝ մէկ մէկ անձինք են եւ ինչպէս առանձին մարդ մը ապրելու համար առանձին հող ունենալու է, աշխատութեան մէջ ազատ, անձնական կառավարութեան կամ մատակարարութեան մէջ բացարձակ իրաւանց պէտք ունի, նոյնպէս Լեհացին Լեհացին իրեն համար իւր ազգային կերպաւորութեան ծագմանէն ի վեր միանգամայն ունեցեր է առանձին ազգային կառավարութիւն, բնակութիւն, լեզու, սովորութիւն եւ այլն այս անկապտելի ժառանգական իրաւունքները՝ երբ հզօրագոյնն կուզէ յափշտակել ջնջել, առանց ոչինչ պատճառի միթէ իրաւունք է, ասացէք եղբարք, իրաւունք է .

— Ո՛չ, ո՛չ, կրկնեցին հոգիներու մեծ մասը .

— Միթէ իրաւունք է երբ ես կամ Լեհաստանցին առանց ոչ մէկի որ եւ է վնաս հասցնելու, մի օտար մարդ գայ ինձ ասէ թէ՛ դու որովհետեւ փոքր զօրութեան տէր, քեզի պէտք չէ ազգութիւն, կառավարութիւն, լեզու, հայրենիք . այդ ժառանգութիւններ այսուհետեւ ինձ կը վերարերին՝ որովհետեւ ես հզօր եմ — Բայց միթէ իրաւունք է, կը հարցնեմ. լռիւր կըսէ բռնաւորը, իրաւունք իմ զօրութիւնն է. — Սակայն ես չեմ կարող ձեր բռնական տարերաց տակ իրբեւ Լեհ

ապրիլ, պիտի մեռնիմ կորսուիմ, կասեմ, եւ նա կը պատասխանէ. «այո՛, իմ հաճոյք իմ օրէնքն էլ այդ բան կը պահանջէ. դուն մեռնելու ես, որ ես երկարակեաց լինիմ:»

Վերջապէս նա օրէնք եւ իրաւունք մէկիդ զնելով, կաղաչեմ՝ չլինիր, կը պաղատիմ՝ չըլտեր. ես քեզ նախանձորդ եւ վնասակար չեմ կարող լինիլ. թող ինձ իմ կարասիս մէջ հանգիստ . սակայն նա խուլ մունջ կը մնայ իմ աղերսանաց . իսկ ես կը պարտաւորիմ հոգեվարքի շարժում մի անել, գոնէ իրաւունքիս պաշտպանութեան համար իբրեւ մարդ մեռնիլ օր մ'առաջ, քան թէ օր մը վերջ վատութեամբ մի եւ նոյն վախճանն ունենալ . եւ ահա ամբողջ Լեհաստան ծուխ մուխի մէջ կը կորսուի . եւ ահա տուն տեղդ արեան լիճ կը դառնայ . ծծ կեր երախայքդ կլինան այդ լճին մէջ խեղդալող կըլան . փողոցներ արեան հեղեղատներով կլեցուին, ամբողջ հայրենիքդ թնդանօթի բերանին կապուած կարծես թէ՛ յօդս կեղնէ . վառօդի մուխը բարբարոսութեան խաւարէն խաւար, եւ բարբարոսութեան խաւարը՝ վառօդի մուխէն մութ՝ մեր ամբողջ մթնոլորտը կը պատէ կապականէ : Այս նեղ օրերուն մէջ մեր բարեմիտ դրացիներն ամէն կողմէն յափշտակութեան կեղնեն, վասն զի մութ է, վասն զի կովն լինայ՝ դասակն կը շատնայ, ո՛վ պիտի տեսնայ, գթայ

եւ օգնէ, որի հոգն է : Այսպէս յօշատուեցաւ Լեհաստանը սեւ սեւ արծիրներու ճանկերուն մէջ իբրեւ անմեղ աղաւնի մը, եւ անոնք որ երբեմն կոկորդիլին կը պատուտէին միջաղբային իրաւանց պաշտպանութեան համար, խուլ եւ համր եղան մեր աղաղակներուն եւ այսպէս կը սուլէին հեռուանց . «մեզ չի մնասող օձը, թող շատ ապրի . . . »

Ահա ինձի պէս քանի մը Լեհ մնացորդներ որ միայն մեր հայրենեաց աւերակաց՝ մեր կորուսեալ աղատութեան վրայ երբեմն գաղտնապէս կուլայինք, կը մորմոքէինք, բռնաւորն յանկարծ մեր լացը կը տեսնէ . ձեր լաց իմ հաշուիս չի գար, կրնայ վտանգաւոր լինել, լայու ազատութիւն, իրաւունք չունիք կըստ աստեղով . կարծես թէ մեր արտասուեաց կաթիլներ պայթուցիկ գնտակներ լինէին . հուսկ ուրեմն բռնաւորն տեսաւ որ մեր սիրտ փղձկեր, մեր հեծկլտանք պէտքէ շարունակի, հրաման հանեց, գնացէք Սիպիրի բանտերուն մէջ լացէք ու լացէք : Ահա, բաղդակից ընկերքս, այս է Լեհաստանցւոց մեծ մասի աքտորանաց պատճառը :

— Եւ իմ աքտորանաց պատճառներն ալ ձերին հետ շատ մասամբ կը համաձայնի, ասաց Վրացի ոգիներէն մինն :

Այն օրէն երբ մեր ազգային կառավարութիւն եւ հայրենիք Ռուսական իշխանութեան

խնամակալութեան յանձնուեցաւ, մեր ազնուականներն առատ ուձիկներով բաւականացած, ազգային իրաւունքներն մուցան : Ռամիկ ժողովրդեան մեծ մասն արդէն ազնուականներու ճորտերն՝ ստրուկներն լինելով, անոնց կամաց ու խարաղանի տակն էին :

Ազնուականներն ալ ճոխութեամբ այսպէս թմրեցնէին վերջ, կամաց կամաց ազգային հին փառքերը մոռցուեցան, Ռսական նոր, հզօր եւ փայլուն իշխանութեան վերաբերէին ի վեր : Այս կերպով սկսաւ Ռսական ձեռք միարարութեան խմորը կոճեւ . մեր եկեղեցւոյ մէջէն ազգային ծէսեր վերցան, շնորհիւ մեր վարձեալ եկեղեցականաց . եւ Վրացի հասարակութիւնն անխտրապէս տիրող եկեղեցւոյ ծոցն յաճախեց . Վրացի լեզուն երթալով մեռեալ համարուեցաւ եւ ազնուական բտուելու համար Ռուսերէն պէտք էր խօսիլ . այնպէս որ առաջաստներու մէջ փեսան զինքն ազնուական ցոյց տալու համար գլխերներ իւր հարսին հետ Ռուսերէն կը խօսէր : Երթալով Վրացի եմ՝ աստղն նուաղեցաւ, վասն զի այդ անունը անարդութիւն համարուեցաւ : Եւ հզօր տիրութեան ուզածն ալ այս էր, Վրացի անունը ջնջել յաջողիլ :

Այս վտանգն արդէն առ դրունս հասեալ կայր, եկեղեցիները, դպրոցները եւ լեզուն գրաւուելու մօտ էին, ինչպէս գրաւուած էին

ընտանեկան յարկերը : Այս վերահաս չարիքն
 եւ իւր չարաչար հետեւանքն ընդ իս եւ շա-
 տեր կը տեսնային . ուստի պէտք էր աշխա-
 տիլ, որչափ կարելի էր զգուշութիւն տարա-
 ծել ազգին մէջ :

Սախայն շատ չանցաւ, յանակնկալս ոչ մենք
 ազգին եւ ոչ ազգն զմեզ տեսաւ . վասն զի
 Սիպիրը Վրաստանէն շատ հեռու է :

— Այս, ճիշդ մի եւ նոյն ենթարկութիւնն
 ունի եւ Հայ ազգը, ասաց Հայ ոգիներէն
 մինն, բայց բարեբաղդաբար նախ որ մեծ
 մասը ուրիշ տէրութեան տակ կը գտնուի .
 թէպէտ եւ Հայկական կեդրոնի նշան,
 Մասիս եւ Էջմիածին Ռուսի բաժին եղած
 են. երկրորդ՝ մեր տարբեր եկեղեցին իւր
 առանձնութեամբ կերկարացնէ այդ վը-
 տանդներ, մինչեւ դուցէ՛ ամէն ոք լրսաւորի
 գիտութեան շնորհիւ . որով կարենան իրենց
 չափըներու առաջ լարուած դարանները նըշ-
 մարել . բայց գիտութիւնն միթէ ազատ է այս
 երկրին մէջ, ամէնքն էլ տէրութեան կամաց
 ուղղութեամբ կաւանդուին : Ուստի դպրոց-
 ներ տեսակ մ' բանդ են, ուսանողները՝ բան-
 տարկեալ, վարժապետներն՝ բանտապետ :
 Այս, մենք շատ պարտական ենք Օրթօօքս
 եկեղեցւոյն հալածասէր բնաւորութեան, հե-
 րետիկոս, հերձուածող բառերը, ջրի տակա-
 ուր բաւական ամուր միջնորմ են Հայոց եւ

Ռսաց մէջ, եւ սախայն մեր օտարասէր Հայերը
 ազնուականութեան եւ ոռճիկի թակարթ-
 ներուն մէջ բռնուած՝ այդ երկու միջոցներով
 ոչ միայն կուրանան, այլ եւ ոմանք ամենէն
 վատ գործիք կը դառնան ազգի կործանման :
 Ազնուականութիւն, ազնուականութիւն, այս
 է իմ փորի ցաւը . այս է հպատակ ազգի
 տուն տեղ քանդողն, եւ ահա այս էր իմ կե-
 նաց նպատակը :

Ես քարոզեցի թէ ազնուականութեան հե-
 տեւանքն է ստրկութիւն, թէ ստրկութիւն չի
 կրնար ջնջուիլ մինչեւ ազնուականութիւն չի
 ջնջուի, եւ ազնուականութիւն յափշտակու-
 թիւն ըսել է, յափշտակութիւն ամէն բնական
 իրաւանց :

Ես քարոզեցի թէ ժառանգական ազնուա-
 կանութեան դրութիւն շատ յիմար եւ վնասա-
 սակար է . մի միայն աղնիւ նա է՝ որ բարի է
 եւ օգտակար, որ մարդկային իրաւունքներ եւ
 բնական օրէնքներն կը յարգէ :

Ես քարոզեցի թէ՛ աղնիւ չի կրնար լինիլ
 այն մարդը որ կտոր մը փոյլուն ժապաւէն
 փակցնելով իւր ուսին վրայ, որ պսպղուն
 նշան մը կախելով ճիտը, որ սուր մը կապե-
 լով մէջքը՝ գինքն աղնիւ կը հրատարակէ . եւ
 բռնի յարգանք կը սլահանջէ . եթէ սխալմամբ
 գլխարկդ քիչ մ' ուշ վար առնես, նա ձեռք
 թուրի երախակալին վրայ կը դնէ, եթէ ոչ

նոյն ժամայն գաղտնի նա իւր սրի ծայր քեզի ցոյց կը տայ որ մը : Նոյնպէս են եւ հողեւորական պաշտօնէից ազնուականութիւն, բաւական է սեւ շղարչ քօղ մ' կամ ձերմակ վեղար մը, պճղնաւոր վերարկու մը, թաւշեայ փեղայր մը, նա ազատ է, ազնուական է . ազատ է ոչ թէ մեր հասկցած սղատութեամբն այլ զինքն տէրութեան վաճառելովն, ազատ է այն ամէն գործին մէջ, որ տէրութեան շահ եւ ժողովրդեան վնաս կը բերէ : Այսպէս եկեղեցւոյ եւ հրապարակի մէջ, հացի եւ խղճի մէջ ազնուականութիւն իւր աւերիչ դերը կը խաղայ : Մարդկային ազգի համար ազնուականութիւն ստրկութենէն շատ շատ աւելի վտանգաւոր է . վասն զի, ինչպէս ասացի, ազնուականներն են, որ իրենց նման մարդիկ ստրուկ դերի կը համարին . հետեւապէս եթէ ազնուականութիւն ջնջուի՝ գերութիւն մեծ մասամբ կը ջնջուի :

Ահա, եղբարք, ժողովրդեան այս օգուտն խորհած եւ մերթ ականջէ՛ ականջ խօսած ժամանակ՝ զիս իբրեւ ժողովրդեան շահուն վնասակար մարդ տարագրեցին աստ, ազատամիտներու քաւարանն :

— Իմ խնդիրն էլ խօսող ազգակցիս խընդրոյն հետ յարաբերութիւն ունի . ես տնտեսական խնդիր յարուցի, իւրաքանչիւր մարդուն սպրեւու շափ հողի սեփականութեան

իրաւունք պէտք է ասացի, եւ տէրութեան եւ ժողովրդեան շահն այս միջոցաւ կարող է բարեկարգել . ազնուական հողատեարք մատնեցին զիս իշխանութեան, թէ մեր ձորտեր՝ ստրուկները մեր դէմ կը գրգռէ . իշխանութեան պաշտօնեսոյք զիս կանչելով ասացին . « Լսեցինք թէ՛ երկրագործութիւն շատ կը սիրես, հրամէ՛ Սիպիր, ուղածիդ շափ հող կայ հոն, վարէ ու ցանէ : . . . »

— Եւ ես իմ տառապեալ ազգի եւ հայրենեաց վէրքեր քննելու համար եւ զիս վիրաւորեցին . սեւ արծիւներ վրաս խոյացան, յանկարծ ազգիս եւ ընտանեաց գրկէն յափըլտակեցին . նոքա դեռ զիս կը փնտռեն :

— Բաղդակից ընկերք, լսեցէք եւ իմ արտորանաց ճանասարհը . ոչ ձեզ պէս իշխանութեան, կրօնի դէմ խօսեցայ, ոչ համադրայնութիւն ու հաւասարութիւն քարոզեցի, ոչ ազնուականութեան դէմ խօսեցայ, ոչ հայրենեաց ազատութեան համար արիւն թափել պօռացի, այլ երիտասարդ հասակա տէրութեան ծառայութեանց նուիրեցի, շատ պատերազմաց մէջ ինկայ կայնեցայ . վերջ վերջ իմ արեան շափ ծառայութեանս վարձք զիտէք ինչ եղաւ . յայտնի է Սիպիրն . բայց թէ ինչ պատճառաւ՝ Քիչ մը բնութեամբ անհամբեր լինելով՝ ասոր անոր ըսեր եմ թէ՛ « Հայոց Ներսէսը խոսքմարտի համար մեռած

է: վասն զի այդ Հայրենասէր կաթողիկոսն՝
 գրիչ ձեռք տթուին վրայ յանկարծամահ ե-
 դած էր: — Ո՛վ քեզ դրաւ ճշմարտախօս ա-
 սացին ինձ եւ օր մ' սարսափելի գրպարու-
 թիւն ըրին վրաս եւ ակնթարթի մէջ Եղիայի
 կառքով վերացայ ի Սիպիրն:

— Մի եւ նոյն յանկարծական դէպք պա-
 տահեցաւ եւ ինձ. որչափ եղերական այնչափ
 դուարձալի թուեցաւ իմ վերացումն: Մէկ
 ժամ առաջ մէկին խօսեր էի թէ՛ մեր Ռսա-
 կան տէրութեան վախճանն աղէկ չեմ տես-
 նար. թէ մեր հաստարմատ եւ բարձրուղէչ
 կաղնին երերալ կը սկսի. թէ տէրութիւն մը
 որչափ շատ ուղէ ծաւալիլ, այնչափ շուտ իւր
 վախճանն կը վտարեցնէ, կը թուլնայ, ան-
 ձեռնհաս կը լինի. սլտք է մեր ուժն ամփո-
 փենք. երկրագնտին տիրելու անյադ տենչը
 մեր օրհասի նշանն է, այդ երազովն որչափ
 մարդիկ դնացեր անհետացեր են: Մէկ ժամ
 առաջ մտերմաբար կը խօսակցէինք սոյն նիւ-
 թին վերայ. ժամ մը վերջ, սեւ կառքի եւ
 սեւ սուրններու մէջ կը համբառնայի իմ չը
 գիտցած տեղս:

Ես ձեր մէջ ամենէն ծերունի եւ փորձա-
 ռուն եմ. երկրորդ նիստին թող մնայ խօսիլ
 այս մեծ տէրութեան ներկայ վիճակին եւ
 ասպագային վրայ եւ կը տեսնաք որ շատ պա-
 րապ չեն իմ տեսութիւնքս:

— Ներսէս, այո՛ այն ժամանակի մեծ մարդը
 մեռաւ, ինչպէս պատմեց նախորդ ատենաբանն,
 այո՛ եւ ես գիտեմ թէ նա գրասեղանի առաջ
 մեռաւ, եւ ես գիտեմ անոր մահուան պատ-
 ճառներն. ասաց Հայ ոգիներէն մինն, որ Հայ
 աքսորելոց կեդրոն կեցեր էր խիստ տխուր,
 այնչափ տխուր որ ժողովականաց վրայ ա-
 ռանձին ներգործութիւնը կընէր իւր խոր-
 հըրդաւոր դիրքով. այս մարդն ամենէն վեր-
 ջին աքսորեալն էր. իւր տեղէն վեր ելաւ
 ծանր ծանր եւ ահեղ լուծութիւն տիրեց ուր-
 ուսականաց վրայ:

— Երկու խօսք ալ ես ունիմ. մտիկ արի
 ձեր իւրաքանչիւրի խօսքը. տարակոյս չկայ
 որ այս հազարաւոր վտարանդի ոգւոց ժողո-
 վիւ մէջ՝ քիչ շատ տարբերութեամբ՝ ամէն
 ոք իւր աքսորանաց պատճառն ու պատմու-
 թիւնն ունի. եթէ ամէնքս ալ խօսինք, կար-
 ծեմ այս աշխարհի վախճանն կը հասնի, եւ
 մենք յաւիտենական արդարութեան ատենին
 առաջ էլ խօսելիք չենք ունենար:

Սրդարեւ մեր կենաց ընթացքը շատ փշոտ,
 շատ տատասկոտ եղաւ, բայց միանգամայն
 մխիթարական: Ատուծոյ մեզ շնորհած կեան-
 քը եթէ տրտնջալով ասենք՝ փոխանակ
 երջանկութեան ահեղ դատասպարտութիւն մը
 եղաւ, չենք սխալիր. սակայն երբ մտածենք
 թէ այդ շնորհաց տէրը ի հարկէ օր մ'անոր

գործածութեան համարը կը սլահանջէ, յայն-
ժամ մենք ալ ամենայն արիութեամբ զմեզ
չարչարողներու օձիքը բռնելուն սխս, անոր
կը ներկայացընեմք :

Իմ խօսքերէս կը հասկնաք որ ես հաւա-
տացեալ Հայ քրիստոնէայ մարդ եմ, երբեմն
վանական, յետոյ զինուորական եւ արդ արք-
սորեալ մը :

Եթէ կարելի էր, կը ցանկայի որ մեր մէջ
անկրօնութեամբ աքսորեալ մը չլինէր, եւ ոչ
օրինաւոր իշխանութեանց գոյութեան դէմ
ծայրայեղ ուղիներ :

Միրելիք, տիեզերաց մշտնջենաւոր հիմնար-
կութիւնն ինձ համար միշտ ստոյգ է ի ձեռն
ճարտարապետ արարչին Աստուծոյ Բայց մեզ
մարդոցս համար միշտ անհաս նորա սկզբ-
բունքն եւ նպատակը, մենք մեր հողակոյ-
տովն այն էութեան անհունութեան մէջ գու-
ցէ ամենէն աննշանն ենք. եթէ երկրագունդը
հիւլէ մը, մենք մարդիքս անոր վրայ որչափ
աննշմարելի տարր մը կրնանք համարուիլ հե-
ռաւոր բազմատութեամբ, մեր բնալուծական
ճիւղեր կը սպառնան, երբ ամէն բանի սկզբնական
ծագումն եւ անոր պատճառը կորսնենք. ոչ
Պիւհնէրի նիւթ եւ զօրութիւն, ոչ Տրրփինի
դրութեան ստուգութիւն, ոչ Վօլթէրի հոգ-
ւոյ բարձրագոյն թռիչները խուլարկութիւն-
ները ամէնքն ալ անստուգութեան կը յան-

գին : Այս անստուգութեան մէջ միայն ստոյգ
կարելի է համարել բնութեան զօրութեանց
վերայ մեր հաւատքը, սքանչացում եւ հիա-
ցումն, եւ այս հիացման զգացմամբը եր-
ջանիկ համարել զմեզ :

Բնութեան ամենարուեստ ճարտարութիւնն
մեր մարդոցս վրայ կարելի է տեսնել, քան
թէ արեւու աւագին դնտին, որ մեզ համար
միայն տաքութիւն, լոյս եւ որոշեալ շրջան մ'
ունի, մարդիկ որչափ փոքր այնչափ շատ ա-
ռաւել բարձր են եւ մեծ, անոր համար որ
պարհաւոր են ունին, ազատութիւն մարդկային
էութեան ամենէն հիանալի ճարտարարուեստ
հեղինակութիւնն է. Եւ բնութիւն չի հիանար
թանճրամարմին գունտերու մեքենական շարժ-
մանց վրայ որչափ մարդուն, այս փոքրիկ էա-
կին ազատական շարժմամբ գրօնու : Ազա-
տութիւն, մարդկային կենաց եւ նպատակի
էութիւնն է. մութ ազատութեան շնորհն մար-
դէն եւ ահա սա եւս կը դառնայ պարզ խոտ
մը, որ միայն բուսնելու շորնալու մեքենական
ազդեցութեան ենթարկութիւնն ունի : Եւ
արդ բնութեան շնորհած մեր այս անկապտելի
ազատութիւնն երբ անբնական միջոցներով կը
բռնաբարուի, ուրեմն եւ մենք մեքենական ա-
րարածոց կարգն կը մտնանք, ուրեմն Աստու-
ծոյ մեզ տուած այս շնորհն աւելորդ է կամ
անտեղի :

Սակայն ոչ, ազատութիւն բռնութեան մէջ իւր փայլն եւ էութիւնը կը յայտնէ. գուցէ եւ երբ բռնաւորն մեր ազատութեան հետ խաղալ կըսկսի, այդ բնութեան դերն է որ կը կատարէ, որով բնութիւնը դրօսնուլ կուզէ այս կերպարանափոխութեամբն. Համարինք թէ մենք ամեն աքսորեալքս ազատութեան ճշմարիտ պաշտպաններն եղած ըլլանք. միթէ այնպէս պէտք ըմբռնել թէ մենք աքսորուելով ազատութիւնն աքսորուած կըլլայ եւ բռնութիւն յաղթանակած. Ոչ, այս պարագայի մէջ բռնաւորն կերպով մը յաղթուած է. բուն յաղթողք՝ մենք Սիպլիրի աքսորեալներն ենք, գուցէ եւ մեր փոքր մասը. Վասն զի աքսորելոց մէջ շատեր գող մարդասպան եւ այլ ընկերութեան հոգին ապականողներն ալ կը գտնուին, որք միշտ արժանի են դատապարտութեան:

Բռնութիւն աշխարհիս սկիզբէն ի վեր միշտ աւերածներ միայն թողուցեր է, ինքն այդ աւերածներու տակ ինկեր մէջըսկոտոր մնացեր ջարդ ու փշուր եղեր է. եւ այն բռնաւորն շուտ կործանուեր է, որ աւելի շատ զօրութեամբ բռնութիւն տարածեր է. մեր պատմական կենաց երեւոյթները բանական են մեզ համոզելու: Թող տուէք որ այս ճրի գործաւոր բռնաւորն ոսկին հալոց դնէ, զտէ ու մաքրէ:

Բռնութիւն այս տեսակ թարգմանելով գու-

ցէ ձեր արմանք զարմանքը շարժած լինիմ, բայց պէտք է զարմանալ. իսկ ես կը ցանկամ որ ճշմարիտ ազատութիւն սուտ ազատութեանն որոշուի, ամեն ազատական մարդիկ ծայրայեղութեանն խորշին, իւրաքանչիւր մարդ, ազդ, կրօնք եւ իշխանութիւնք յարգուին. Ով չգիտեր եթէ ճշմարիտ իշխանութիւն այն է միայն, որ ժողովրդէն կը բզլսի եւ հասարակաց օգտին կը ծառայէ: Ով չգիտեր թէ մէկ մարդը աւելի շուտ կը սխալի քան թէ միլիոնաւոր բազմութիւն. բայց ժամանակը միշտ հաշուելու է, ըստ այնմ խօսելու դատելու եւ գործելու է. Իւրաքանչիւր ժամանակի մէջ կատարուած իրողութիւններն բնական կրնան համարուիլ. գուցէ ձեզմէ շատերը դարերով վերջ ճնանելու տեղ առաջ ճներ են, անոր համար ամէն բան անբնական կերեւի ձեզ. Ուստի պէտք է յարգել ժամանակի կրօնական եւ քաղաքական իշխանութիւնները:

Անիշխանութիւն երազել յիմարանալ է. ոչ միայն այսչափ այլ մէն մի մարդ իւր անձը պէտք է դնէ իւր կրօնի, ազգի, Հայրենեաց, իրաւանց եւ ազատութեան

Ազատութիւն բառը Շահէնի լերան մնաց, դարձեալ մի որոտընդոտ ճարձատմունք վրայ հասաւ եւ ամենայն ինչ աներեւոյթ ըրաւ:

Ա.

Ակնատ. դարան
 Ակընդիլայ. աւետիս
 Ակուկել. բռնուիլ
 Աղօժբան. արշալոյս
 Ամբրոց. ամբար
 Ամպ շող. տաք
 Ալլանէպ. հրէշ
 Անժողկել նետել
 Անկալատ. անձերի
 Անկիւմանք. յանկարծ
 Առակ չառակ. սիգալով
 Աստըւոր. երկիր
 Արընտարիւտ. արընշաղախ
 Ափախաւար. մթագնիլ
 Ափլիել. փնտռել
 Աբլօր. արաղաղ

Բ.

Բանձր. բարձր
 Բիպեռ. բւեռ
 Բնակուէ. բնակիլ
 Բոթ. բոյթ
 Բօտ. փտած

Գ.

Գապանակ. Թաղքէ վերարկու
 Գառնմէր. գառն առ մայրն
 Գեղարայ. գեղջուկ
 Գըմուել. հսկարտ ձևով նստիլ
 Գօտիկ. տեսակ մ' գլխարկ

Դ.

Դեղձած. դեղնած

Դնտող. ալիք
 Դոճր. ուր
 Դուրան. հարթ
 Դրմփալ. իյնալու ձայն

Ե.

Եռկծալ. եռալ

Զ.

Զահախորել. զարհուրիլ
 Զահլաքիւշտ. ստակալ
 Զատ. բան մը
 Զարգանդ. օարբափ
 Զղբիկ. հրացանի խից
 Զմգրմփալ. ջրի ձայն
 Զմէն. զամէն

Է.

Էլմ. դարձեալ
 Էհալ. երթալ
 Էշուկամնուկ. վառելիք խտ
 Էրան վերան. աւեր
 Էրկնախլունձ. ամպածրար
 Էրկնածալահիկ. երկայնամե
 Էրկնապած. երկայնահասակ

Թ.

Թալել. ձգել
 Թաւուր. տեսակ
 Թըրխկացնել. զարնել
 Թիգ չափել. հմայել
 Թիթխտտել. ցածնալ
 Թիւհիւ. երբէք
 Թուղթ իրիշկել. հմայել

Թոնկի. ստորին

Ժ

Ժամիկ. տեսակ մ' պանիր
Ժարժեխ. վառելիք
Ժըմնած. ցրուած
Ժղէլ. զբաղիլ
Ժուկ մը. ժամանակ մը

Ի

Ինչխ. ինչպէս
Իսկել. ձգել
Իսկի. երբէք
Իտին. վերջին
Իրիշկել. նայել

Լ

Լած. արու զաւակ
Լանկ. արեացք
Լանկել. արացել
Լաւու լաւու. այլանդակ
Լեխուտել. կոտորել
Լեղկապոտ. կապոտ
Լէնբէրկէնք. լանք ու եր-
բրկայնք

Լխէֆ. վերմակ
Լպել. ափել
Լօպկել. մերկացնել

Խ

Խալումալ. կտրիճ
Խամալիկ. մեծ կուճ
Խամաւոր. համեստ
Խամփայ. երեւելի
Խանք. շունչ
Խառնավոճիկ. խառնած
Խաւու ազգ. Հայու ազգ
Խաւք. Յուզներ

Խելուել. ուշագնաց լինիլ
Խէշտրան. հանգիստ
Խէրզնամ. անցեալն չէ միւս
տարին

Խէրու. անցեալ տարին
Խէրօ. տղայ
Խէրանական. հայրենական
Խիլխուտոշ. Տճ. չէօր չէօփ
Խինամ խեղդուած, հիւս-
ուած, խառնուած

Խլղամ. ընծայ
Խշալ խշխշալ. ջրի ձայն
Խոլամ. Բրդ. ծառայ
Խոռճիկել. Պաղել
Խոռմուալ. խոժոռել
Խորանդր. խոր
Խորոտիկ. զեղեցիկ
Խուճ լուճ. հուճ հուճ
Խունդատ. տեսակ մը վա-
ռելիք

Խրիշտակ. հրեշտակ
Խրխիր. փուխր
Խօպան. պարսպ
Խօտաղ. հօտարած

Շ

Շամ. մազ
Շաման. ծծուժ
Շանժողել. ցնդիլ
Շիրանկտալ. բոց արձակել
Շձղոն. ծիծաղկոտ
Շմրկտալ. պրկիլ
Շուու. խենդ

Ն

Նայլոն. ծխափայտ
Նանտկլուզ. փոքր մանկտի
Նապայ. Տճ. էնժէրի
Նատան. բուրձ գզոզ
Նարար. խարար

Նեռիկ փակուաւ . լեզուն
կապուեցաւ

Նլծակ. կայծակ
Նլօ. ահա
Նլօլօնել. զիզել
Նլօմի. կռուփ
Նլժալ, կժրկտալ. խառն ի
խուռն ձայն

Նիշխել. համարձակիլ
Նիտր. լիտր
Նճատ. կրճատ
Նկար. սահման
Նոճղբով. թիկնաւէտ
Նորպլիկ. ստակ
Նուռոփ. գոմէշի աղբ
Նուրզպարզ. ծռիլ շտկիլ
Նուտրամ ձուկ. նուիրական
ձուկ

Նուց կուց. ափ ափ
Նպնել. փակչիլ
Նպուցել. վառել
Նուայ. քարուտ
Նուէժ. հողի կոշտ
Նուճոն. յարժի աւելցուկ
Նրամոխիր. կրակի մոխիր
Նոսել. ծոնել
Նօտ. չափ, զլուխ

Ճ

Ճահանչ. անաւասիկ
Ճանաք. կատակ
Ճանչ. ահա
Ճաշ կոց. հեռու կաց
Ճարամի. զող
Ճաւու կունք. հաւու մրափ
Ճիւ հիւ. բնաւ
Ճուրնի հրեղէն. հրեղէն

Չ

Չիկ, ինձ

Ճ

Ճաժլելիս. պատուած
Ճաժմամ. հնոտիք
Ճալահիկ. զգեստի թէ
Ճակ. զէնք
Ճանժիկ. պայուսակ
Ճանճիկել. չարչարել
Ճապալէզել. գետին փոռել
Ճիմպիժ. տղայք
Ճիկ վիկ. պահվտիլ
Ճլուզ պլուզ
Ճլպլուռն. զոյնզոյն
Ճլքր. փոքր պուռուկ, կե-
րակոյ մաման
Ճճան. հերարձակ
Ճճլոր. կարծատես
Ճճմփիկ. տեսակ մ' ասուի
կապոց

Ճոչ. մեծ
Ճզալ. ճիչ արձակել
Ճպերժք. բիժ
Ճպոժ. զայլար զաւազան
Ճոալ. ձոնչել
Ճոփել. անխնայ քաղել
Ճվտեմ. դուրս քաշել
Ճվտէն. վզէն
Ճրխան. ճոնչահան

Մ

Մատնիկ. փաշայ այլարա-
նուժեամբ գործածուած
Մարար. յարժանոց
Մէզար. տես ճճմիկ
Մէզել. մտածել
Մէկ տուպին. մէկ անգամէն
Մէր մանուկն ուրացաւ. աշ-
խարհ իրար անցաւ
Մբժ. մէք
Մկայ. այժմ
Մղկտալ. ցաւիլ

Մճճել. ընկղմիլ
Մժռել տրտմիլ
Մրտխել. բնանալ

Յ

Յէվարին. երեկոյ
Յիշ արէք. յիշեցէք
Յունժ. անժ

Ծ

Նէճիր. որս
Նմուշ. տեսակ
Նշանց տալ. ցոյց տալ
Նշխուն. զարդարուն

Շ

Շալմկել. ծալլել
Շաշխառլի. մէկ կողմի վրայ
Շառ. զրպարտութիւն
Շեմք. սեամք
Շեմալ. երկայնահասակ
Շնիկ աւլաւիկ. շնոցիկ խաղ
Շշկուել. շուարիլ
Շոշրար, կամ կթող
Շորոր մորոր. սիգալով
Շուար շուք
Շուշտեմ. անշուշտ չեմ
Շուռ տալ. վարժափել
Շուատ. ճարտար
Շրտել. աչք պաղիլ

Ո

Ուն բունք. ազգատոհմ
Ուշիկ ուշիկ. կամաց կամաց
Ուշկ գնաց. ուշագնաց լինիլ
Ուրտել. պատահել

Չ

Չլուտ. մերկ
Չլտել. մերկտցնել
Չնկիւռ. ջուժակ
Չոււմ. մինչև

Պ

Պագազրել. զայրանալ
Պալածորել. գետին փռուել
Պէզրել. ձանձրանալ
Պէօլեօնժրէզ. բոցլիղիզանալ
Պէօշ. յորդ
Պինչ. բժի ծակ
Պիրօզ պիւ. Բրդ. շնորհաւոր
լինի

Պլակ. բազուկ
Պժառ. կայծ
Պպիսկալ. դուրս տալ
Պուճուճակ. ծոծրակ
Պուպուզել. ոտքի վրայ նստիլ
Պոտել. բսել
Պուռել. շուրթ
Պտղունց. ափիկ
Պտրուն. պատարուն
Պրիւտար. Բրդ. վիրաւոր

Ս

Սատրպարի. ծուռ շիտակ
Սև շիւար. խեղճ ու կրակ
Սէզ. վառելիք
Սէրափել. մաքրել
Սըբ. սուրբ
Սրպտակ. սպիտակ
Սլուլ. ցուրտ
Սլըտրուիլ. պատրաստուել
Սիսկել. մանրել
Սկել. սուզիլ
Սնդիտել. պահել
Սօղնակ. նիք

Սողտղիկ. մողէզ
Սուրուխ. սրածայր
Սպլուխ. մերկ
Սոսունք. սարսուիլ

Վ

Վժոց կժոց. տես կժոց
Վժրտոց.
Վճագ վճագ. շտապ շտապ
Վաըշիկ. գեղշուկ

Տ

Տախտ. յատակ
Տաղաժ. ուժ
Տանժիկ. Տճ. մինտէր
Տառժ. կենդանեաց աղբ
Տարտաժար. անհանգիստ
Տափել. պահուել
Տեխ. տեճ
Տզկել. ժըջել
Տէզէլք. տեսիլք
Տիլ. աիղճ
Տիի. նման
Տմշկլել. հրել
Տնազ. կատակ
Տնակոլ. տնաշէն
Տնտղել. ինքզինք բռնել
Տուալ. զող կամ թագաւոր
Տուճիլի. թոշտել
Տուպին. մէկ անգամէն
Տրմիալ. իյնալ

Յ

Յան. վառելիք
Յանցառ. ծանծաղ
Յեխտուել. զայրանալ

Յնիոր. մեծափոր

Փ

Փէկուատ. ժողատ
Փէտանալ. չորնալ
Փժիր. ամար
Փշամզել. փուշ փուշ լինիլ
Փուխր. դիւրաբեկ
Փոքուել. գետին իյնալ

Բ

Բագախիկ. կարճ զգեստ մը
Բամակ. կոնակ
Բամպախ. աւեր
Բարբոսայ. բարուտ
Բաւժօռ. ցնդած պառաւ
Բէզ. ոչխարաց բաժանումը
Բինճ. անկիւն
Բիւշտիկ. գօտեկուիւ
Բնագղեղ. մէջ բուն մէջ ար-
ժուն
Բշտել. վեր առնել
Բոխել. բարկանալ
Բոբաշ. բաշել

Օ

Օժակ. ծակ
Օվա-աղամի գիշեր. Եւայ Ա.
ղամայ արտաքաման մուժ
գիշերը
Օրօշկտալ. յօրանչել
Օրօփժոց. մրրիկ

Ֆ

Ֆլայ. Բրդ. հպատակ կամ Հայ

Գուրանի, յիժկու եւ սայլի գործիքներու անուններ.

Գուժան, խոփ, զուժնի ոտ, ոտնախպէր, զուժնի թուր,

կաքեաւ, ախոռք, ծիվիւնք, ծիւս, կնկուղ, զուժնի էշ, ճան-
պարակ, խարիզան, առմատան :

Վիժկի, վիժկու առ առամ, կոնտրեկ, կղան, ասողներ ,
մաճ, ամպ, մառան :

Սայլ կամ սէլ, ախոռք, առեղ, անդրացից, սէլի կուտոշ,
բաշ, մանիւնք, զլորս, աղուէս, ճամատիս, մոռուացք, առ-
պընչան, զօլ, սամի, կունտ, բնատայ, կամ, կալի շոր, բկի:



Յ Ա Ն Կ Գ Լ Խ Ո Յ

ՄԱՍՆ ԱՌԱՋԻՆ

Երես		
17	Ա.	Ապաշաւի քարը
50	Բ.	Պապօի փորձանքն
45	Գ.	Գլխու տեղ գլուխ
55	Դ.	Երդիքի Աստղիկը
69	Ե.	Մշու Սուլթան
95	Զ.	Երկու մուրակները
117	Է. (1)	Խորհրդաւոր մարդ
154	Ը.	Նախախնամական սլատակար
144	Թ.	Մարջմանն

ՄԱՍՆ ԵՐԿՐՈՐԳ

160	Ժ.	Թառման
182	ՃԱ.	Բռնատուն
197	ԺԲ. (1)	Յանդուռնդէ յանդուռնդ
256	ԺԳ.	Խաչաբլուր

(1) Ծանօթ. — Այս գլխու մէջ խորհրդաւոր մարդ՝ Վաղե-
նակի ընդարձակ խօսակցութիւնքն և զուշակութիւնքը
տպագրելու արտօնութիւն չունենալով ստիպուեցանք կէ-
տադրութեամբ անցնիլ:

ՄԱՍՆ ԵՐՐՈՐԿ

- 257 ժ.Գ. Դէպի վար
- 268 ժ.Ե. Նոր աշխարհ
- 284 ժ.Զ. Շահէնն յէջմիածին
- 296 ժ.Է. Վեհարան
- 306 ժ.Ը. Ներսէսն իր խղճին հետ
- 322 ժ.Թ. Շահէնն ի Թիֆլիս

ՄԱՍՆ ԶՈՐՐՈՐԿ

- 512 Ի. Տասնեւմէկ տարի վերջ

ՇԱՀԷՆՆ Ի ՍԻՊԻՐ

- 366 Ժողով ոգւոց աքտորելոցն ի Սիպիր

Վ Ր Ի Պ Ա Կ Ք

	Սիււ	Ուր
Երես		
26	ուրուր	արօր
54	յուժկու	հուժկու
57	դդալ	դրդալ
44	փափաններ	բարաններ
69	ելաւ	ելան
72	եղեր	եղիր
105	կը հանգի	կը յանգի
129	սպասամովն	սպառուսովն
154	եղաւ	եղան
159	մաքեր	մաքեր
189	ուսկուռ	ուսկուռ
204	առնող	աճեցուն առնող
204	Թասալիք	դասալիք
510	Ղուկաս կաթողիկոս	Ղուկաս եպիսկոպոս
545	վերջերում	սկզբում
565	ՇԱՀԷՆ Ի ՍԻՊԻՐ	ՇԱՀԷՆ Ի ՍԻՊԻՐ

178	178
179	179
180	180
181	181
182	182
183	183
184	184
185	185
186	186
187	187
188	188
189	189
190	190
191	191
192	192
193	193
194	194
195	195
196	196
197	197
198	198
199	199
200	200

